

1274-612

2004




968



ԳՐԱԴԱՐԱՆԻ ԹԱՅԻ

Ֆ Տ Ե Ւ Կ Ա Ր Ա Ր Ա

Լ Ե Զ Ա Բ Ի



341521

W

# ՔԵՐԱԿՈՒՆԻԹԻՒՆ

ԽՏՎԱԿԱՆ ՀԵՂԱԼԻ

Ա. Շ. Ա. Տ. Ա. Բ. Ա. Ե. Լ.

ԴԱ ՅԵՒԱԾՈՒՅ; ՊՕԶԵՇԵՄ

Դ Մ Խ Թ Թ Մ Խ Ա Բ



Ա Ե Շ Ե Ա Ե

Դ Տ Գ Ա Բ Ա Ն Ի Մ Խ Թ Թ Մ Խ Ա Բ Ա Ց

1836. ԱՄՓՈՅՆ



2000  
ლ. 4

## ՅԱՐԱԳԱԲԵՆ

Աշխարհքիս ամմեն երևելի ազգերը աղէկ ճանչնա-  
լով լեզուագիտութեան օգտակար ուսումը լալը , միշտ  
փոյթ տարին ու կրտանին իրենց մէջ օր ըստ օրէ ծաղ-  
կըցնելու ու կատարելագործելու : “Եցն փոյթը՝ մա-  
նաւանդ թէ եռանդը առաւելապէս ևս կրտեսնը վի ասոր-  
վան օրս մեր Հայոց ազգին վրայ , որ սկսաւ իրեն պար-  
հանք սեպել զանազան լեզուներ խօսիլ ու ամենայն հո-  
գւով ջանալ որ իրեն սիրելի զաւկըները ասոր մէջ կրո-  
թը վին , որ չըլայ թէ ասկից յառաջ եկած մեծամեծ  
քաղաքական շահերէն զուրկ գտնը վին : Իրաւցընէ գո-  
վելի փոյթ ու նախանձելի եռանդ , և Աստուած տայ թէ  
ասոր հետ միանգամնյն առաւելու ուսումնասիրութեան  
ու Աստուածպաշտութեան փոյթը ու եռանդը , որնոր  
լեզուագիտութեան գլխաւոր վախճանն է :

եռանդը ու յոյսն է, որ զմեզ ալ յորդորեց աս նոր ի-  
տալական Վերականութիւնը շինելու, նոր կըսեմ, չէ  
թէ իբրև նոր բան մը կերևայ մեր Աղքին մէջ, այլ նոր  
ոճոյն կողմանէ որ ամմէնուն դիւրահականալի ընելու<sup>1</sup>  
համար աշխարհաբար լեզուաւ շինված է, ու կարգի և  
վարդապետութեան դիէն, որչափ որ կարելի է բա-  
ցայսյոտ, համառօտ և միանգամայն կատարեալ և մեր  
Ն Ո ՌԹանէսին հայերէն Վերականութեան կարգին ու  
վարդապետութեան մերձեցուցած, որ մէկը առանց վար-  
ժապետի ինքիրմէ ալ դիւրաւ կրնայ սորվել :

Եսոլոր Վերականութիւնը երկու մաս բաժնեցինք,  
Առջի մասին մէջ ութը մասանց բանի հարկաւոր գի-  
տելիքները աւանդեցինք . իսկ երկրորդին մէջ՝ ասոնց  
մէկզմէկու հետ համաձայնութեան կարգին ու կանոնին  
վրայ խօսեցանք : Եւ որպէս զի կանոնները աւելի բա-  
ցայսյոտ ու դիւրաւ իմացվինք, ամմէն մէկուն տակը երկեր-  
կու ընտիր հեղինակներէն քաղված օրինակներ դրինք :  
Խտալական բառերը ներածութեան մէջ միայն հայու  
գրով դրինք . իսկ ուրիշ տեղեր իբրև անօգուտ ու  
աւելորդ զանց առինք մէյմ' որ խտալացի բառերուն

ընթերցմունքը ու արտաքերութիւնը ; ուրիշ լեզուներուն պէս դժուար չեն , մէջմ' ալ որ լեզու սորվիլք բաղձացողին ծանր պիտոր չերևայ սորված լեզուին գիրերն ալ ճանչնալ , որ լեզուին ուրիշ դժուարութեանցը քովիոքը ու գրեթէ ոչինչ աշխատութիւն է :

Համաձայնութենէն ետքը՝ քանի մը լեզուագիտութեան օգտակար յաւելուածներ աւելցուցինք , այսինքն՝ Արևուլիւն գործնուին . Համառօտ հայերէն խօսքերը իտալերէն թարգմանելու համար (որնոր մասնաւորաբար իտալական լեզուի ոճով շինված է) . Արևուլիւն իդաւլուին ժաղասանընական խօսակցութեան . Արևուլիւն իդաւլուին ընկերութեան և Արևուլիւն իդաւլուին նախականինութեան : Եւ աս ամմէնը սյնպէս դիւրնցուցինք , որ սորվողը՝ միայն թէ կամք ունենայ սորվելու , սխալ չիկրնար ընել թէ հայերենէն իտալերէն և թէ իտալերենէն՝ հայերէն թարգմանութեան մէջ , ինչու որ ան ամմէն բառը կամ խօսքը որ չիգիտեր կամ չիհասկընար թուանշանին նայելով՝ տակը ծանօթութեան մէջ կրնայ գտնել , հասկընալ ու այնպէս թարգմանել :

**Ա**ս ամին աշխատութիւնը սիրով յանձն առինք  
ու կատարեցինք պարզապէս սորվողին օգտին ու սիրոյն  
համար, որ լեզուն կատարեալ սորվի ու իր աշխատանա-  
ցը պտուղը թէ աս աշխարհիս մէջ և թէ հանդերձեալը  
առատութեամբ վայելէ 'ի շնորհս Աքարչին իւրոյ:

# ՔԵՐՄԱՆԱԼԹԻՒՆ

Բ Տ Ը Լ Ա Կ Ա Շ

Լ Ե Զ Ա Բ Ի Ւ

Ն Ե Բ Ա Ճ Ո Ւ Թ Ի Ւ

Ա. Արկու բանի համար հարկաւոր է մարդու՝ լեզուիմը՝ Վերականգնվելիունը (Grammática կառամատեսություն) սորվիլ. այսինքն՝ աղեկ խօսելու ու անսխալ գրելու համար նոյն լեզուին կանոններուն համաձայն։ Խօսիլը կամ գրելը ուրիշ բան չէ, բայց եթէ մարդուն մտքին մէջը եղածը՝ որ գաղափար կամ խորհուրդ կըսվի, ուղած ատենը ուրիշին զգալի նշանաւ մը յայտնել։ Եթէ աս նշանը լեզուաւ կընէ, կըսվի խօս կամ բան յայնառար։ Եթէ գրով՝ խօս կամ բան գրաւա՞լ։

Է. Ամէն լեզուի մէջ խօսքը եթէ ձայնաւոր ըլլայ և եթէ գրաւոր, բառէ կը ցիսվի, բառը վանկէ ու վանկը գիրէ։

Լուսալուսաց այբուբենի վեց :

Ֆ. Խտալացւոց լեզուն քսանելրկու \* ) գիր ունի,  
որոնց ձեր, կարգը, անունը ու հնչումը աս է . որ  
այբուբեն (Abbici առաջիկ — Alfabeto ալֆաբետո)

կըսվի:

Արևմտագիր .	Բալբեդիր .	Ենան .	Հայն .
A	a	ա .	պ .
B	b	պէ .	պ .
C	c	չէ .	չ .
D	d	տէ .	տ .
E	e	է .	է .
F	f	էֆֆէ .	ֆ .
G	g	ձէ .	ձ .
H	h	աքքա .	հ .
I	i	ի .	ի .
J	j	եէ .	ե .
L	l	էլլէ .	լ .
M	m	էմմէ .	մ .
N	n	էննէ .	ն .
O	o	օ .	օ .
P	p	փէ .	փ .
Q	q	գու .	գ .
R	r	էռռէ .	ռ .
S	s	էսսէ .	ս . զ .
T	t	թէ .	թ .
U	u	ու .	ո . ւ .
V	v	վէ .	վ .
Z	z	ծէթա .	ծ . ց .

\* ) Ոյտու մինչուակ սառն և հինգ իւնանեն կուսալուսաց այբուբենը . լուսալուսաց կրեւ գիրնարար վըտն եւեւ ցընելը . այսինքն կ քափիփա, չ իքս, յ իփսիլոն, սընց առաջնոյն ուեղ՝ իւգործածեն կուսալուսաց ս իւ շի . երիբորդին ուեղ՝ s իւմ ss . երրորդին ուեղ՝ i :

Վ. Ասոնց մէջէն հինգ հատը ա, ե, ի, օ, ս, յայնուուր (vocale չօտութէ) կըսվին. ինչու որ իրենք իրենցմէ ձայն կըհանեն: Ո՞իւս մնացածները բաղայայն (consonante ժոնանանլին) կըսվին, իրենք իրենցմէ ձայն չիհանելնուն համար:

Ե. մէն դրերուն արտաքերութեանը լիսայ զատ զատ խօսիլ աւելորդ կըհամարինք. ինչու որ ասոնցմէ շատերը մեր գրերուն պէս կարտաքերվին և որոնք ալ քիչ մը կըտարրերին՝ հոստեղս կարգաւ կըդնենք:

## G.

Է. Օձէ որ աս ս գրիս առջելը ե, ի ձայնաւոր գիրերը ըլլան՝ մեր և ին պէս ձայն կըհանէ. ինչպէս՝ սեր չէրտ, մեղրամոմ, պալ մումու. սիօ չէրտ, կերակուր, եէմէք:

Դ. Օձէ որ ա, օ, ս ձայնաւոր գիրերը ըլլան՝ ան ատենը մեր, ին կամ գէ ին պէս ձայն կըհանէ ինչպէս՝ սօրէ, ագռաւ, գարկա. սարու գլուխ, պաշ. սուր, հոգ, գայկը:

Ե. Օձէ որ ս գրիս ու ե, ի ձայնաւորներուն մէջ հ կամ ուրիշ բաղաձայն գիրմը իյնայ, նոյնպէս մեր + ին կամ գէ ին պէս ձայն կըհանէ. ինչպէս՝ շետօ ժէրտ, հանդարտ, ուահաթ. սլեմենց, գլութիւն, ուահմ:

## G.

Շ. Ես ալ ս գրին նման, երբեմն թաւ կըհնչէ մեր և ին պէս. ու երբեմն սուր մեր ճ ին պէս, ինչպէս՝ գատո խէլլո, կատու, քէտի. սեմ ճէնլէն, աղգ, միլլէթ:

## Gl.

Է. Օձէ որ աս մասնիկին առջե ի ձայնաւոր գիրը

Ոման, ասուր հայաստանիւ շամոն հասու մայն ինհամբէն ի գէրը՝ յ ին հետ և ս գէրը՝ վ ին հետ մէկ անու համարելը: Բայց սու իործիւը սեսու ե, ինչուոր ի սու գէրերը յայնաւոր են. իսկ յ սու վ գէրերը բաղայայն:

ըլլայ՝ ց ին ձայնը կըկորսըվի, ու տեղը մեղմ ձայնմը կըմտնէ գրեթէ մեր Եին պէս, ինչպէս՝ figlio Ֆէլէօ, որդի, Էվլատ: Խսկ երբեմն իր թաւ ձայնը և Են ետե կըպահէ, ինչպէս՝ negligenza Նէլէճէնցա, զանցառութիւն, իհմալըք:

## Gn.

Ճ. Աս մասնիկը միշտ մեղմ կարտարերվի մեր և ին պէս, ինչպէս degno տէնէօ. արժանի, լսյրդ, bagno դանէօ, բաղնիք, համամ:

## H.

Ճ. Աս գիրս կարդալու մէջ ամենեին ձայն չի հաներ. և կըգործածվի գրոց մէջ բառի նշանակութիւնը ուրիշ բառէն զառելու համար. ինչպէս՝ ho, o, hai, տէ, ha —, hanno անո, օժանդակիչ աvere տէլտէ, բայէն կըլեն ու կընշանակեն ունիմ, ունիս, ունի, ունին. պէնիմ վար, սէնին վար, օնուն վար, օնլարըն վար: Որոնք եթէ առանց ի գրվելու ըլլան ուրիշ մասն բանի կըլան. այս ինքն օ, ai, a, հոլովակերտ մասնիկ են. խսկ առո անո անուն՝ որ կընշանակէ տարի, երլ: Ո՞իջարկութեանց մէջ ալ կըմտնեն իրենց արտարերութեանը ուժ տալու համար, ինչպէս՝ ohime! օյլու, վայ ինձ. վայ պանա. deh! տէ, ոհ, տէ:

## S.

Ճ. Աս գիրս երբեմն մեր և ին պէս ձայն կըհանէ, ինչպէս՝ spírito տէլլէնէօ, ոգի, ոռոչ. երբեմն ալ մեր և ին պէս, ինչպէս՝ casa տակտ, տուն, էվ:

## Sc.

Ճ. Օմէ որ աս մասնիկս իր առջելը է, և ձայնաւոր գիրերը ունենայ, մեր և ին պէս ձայն կըհանէ. ինչպէս՝ scelta շէլլու, ընտրութիւն, իւկիւթլէմէ. scimia շէնէ, կապիկ, մայմուն:

## Z.

Ճ. Աս գիրս երբեմն սուր ձայն կըհանէ մեր և ին պէս. ինչպէս՝ zucca ցուցանու, դդում, զապագ. երբեմն ալ թոյլ մեր ծ ին պէս. ինչպէս՝ zelo ծելօ, փոյթ, գայրէթ: Իսյց գիտնալու համար թէ երբ պիտի սուր,

ու երբ պիտի թշլ արտաքերվի, պէտք է վարժութեամբ սորվիլ ու լաւ խօսողներուն միտ դնելով :

### ԱԼԵՒՈՎՈՒՐՈՒՄԵՆԻ ՀԸՆՅ :

ՃԵ. Ալեւովուրութիւնը կըսորվեցընէ, թէ ինչպէս պէտք է խօսքին անդամները մէկզմիէ բաժնել, ու ինչպէս պէտք է աղեկ կարդալ : Խնը հատ են սյսպիսի կէտերը :

Accénto (‘)	Շեշտ.
Apóstrofo (‘)	Վագաթարց .
Vírgola (—) Coma (,)	Ստորակէտ .
Punto vírgola (;)	Ալեւուրուրակէտ .
Due Punti (:)	Երկու կէտ կամ միջակէտ .
Punto fermo (.)	Վերջակէտ .
Punto interrogativo (?)	Ալեւ հարցական .
Punto ammirativo (!)	Ալեւ զարմացական .
Segno della parentesi ()	Փակագիծ :

Վառնց վրայ երկրորդ մասին մէջը մէկիկ մէկիկ պիտի խօսինիք, հստեղս պէտք համարեցանք խօսիլ միայն շեշտին ու ապաթարցին վրայ . ինչու որ զասոնք յառաջագոյն գիտնալու շատ կօգնէ անուանց հոլովները և յօդից գործածութիւնը աղեկ հասկընալու համար :

### ՇԷՇՏ :

ՃԵ. Երկու տեսակ շեշտ կայ, ծանր ու սուր :

ՃԵ.՝ Օռոնի շէշտ (accénto gráve) որ ասանկ (‘) նշան մի է, կըդրվի նախ անուանց վերջին ձայնաւորին վրայ, ցըցընելու համար, որ ան անունը ամբողջ գրված չէ, հապա մասնիկմը անկից կտրած է . անոր համար այսպիսի անունները ինճուռեալ անուանք (nomi atroncati կամ voci trónche) կըսվին . ինչպէս՝ pietà, աստուածաշտութիւն, իպատել . virtù, առաքինութիւն, ֆակելլի : Որոնց ամբողջը կըլսայ pietate, virtute :

Վիավաննկ բառերուն վրայ շեշտ չիդրվիր, բայց

Եթէ երկու ձայնաւորով լըմինան, կամ հարկ ըլլայ նշանակութիւնը որոշել, ինչպէս՝ քոծ, կրնայ, գոտու պլու, ու առանց շեշտի կը նշանակէ՝ ու, չէ:

Ճ՛. Երկրորդ՝ կըդրվին հասարակօրէն բայերուն կատարեալին եղակի երրորդ դէմին ու ապառնիին եղակի առաջին ու երրորդ դէմին վրայ, նշանակութիւննին ուրիշ բառերէ որոշելու համար, ինչպէս՝ ամօ, առանց շեշտի կընշանակէ կըսիրեմ, աւէլէրէ. ամօ, շեշտի կընշանակէ սիրեց, աւէլէրէ: «Աղյնպէս porto, առանց շեշտի կընշանակէ կըտանիմ, իւսէլէրէրէրէ», կամ նաւհանգիստ, իւլման. որիօ, շեշտիւ կընշանակէ տարաւ, իւսէլէրէրէ:

Ճ՛. Առաջնակը (accénto acúto) որ ասանկ (') նշան մի է, հնարած են գրագէտք անուանմը առջեր կամ մէջը գնելով նշանակութիւնը փոխելու ու սուր կամ երկայն արտարերելու համար, ինչպէս՝ անօր, բառը թէ որ առջի ձայնաւորին վրայ կըշեշտե՞ կընշանակէ նաւուն երկաթը, իւնի տէնիրէ. թէ որ մէջի ձայնաւորին վրայ առօր, կընշանակէ՝ ալ, դահն: Վապէս ալ թէ որ հալիա բառը առջի ձայնաւորին վրան կըշեշտե՞ կընշանակէ ստնտու, աւէտան: իսկ եթէ վերջինին վրայ հալիա կընշանակէ կարողութիւն, գուադրէն: Վասուղ շեշտը ծանր շեշտին պէս գրքերու մէջ ներգործութեամբ չիդրվիր ամէն բառերու վրայ. բայց մէնք նոր սորվողներուն դիւրութեանը ու վարժութեանը համար ներգործութեամբ ալ դրինք աս քերականութեան մէջ իւրաքանչիւր բառերու վրայ: Վիավանկ ու երկավանկ բառերը միայն չի շեշտեցինք, ինչու որ ըստ իւրեան յայտնի է թէ միավանկները իրենց վրայ, ու երկավանկները առջի վանկին վրայ կըշեշտըլին:

Վապաթարզ:

Է. Վապաթարզը (apóstrofo), որ ասանկ (') որածոյր կէտ մի է՝ կըդրվի անուններուն սկիզբը կամ վեր-

ջը՝ ցըցընելու համար, որ անկից ձայնաւոր գիրմը կըս-  
ճատած է՝ դիմացը կամ ետևը ուրիշ ձայնաւորմը հան-  
գիպելուն համար, ինչպէս՝ sopra 'l tetto, փոխանակ  
sopra il tetto, տանեաց վրայ, ուստի իւսուիւնուն. Ռ áni-  
ma, փոխանակ la ánima, հոգի, ճռն :

Էթ. Խակ ուր սովորութիւնը կըներէ \*) բաղաձայն  
գրերուն առջևնալ կրծատել ձայնաւորը, ապաթարց չի-  
գրվիր. ինչպէս՝ a man destra, փոխանակ a mano  
destra, ազ կողմը, սուշնուս :

\*) Հարս բաղաձայն լ, մ, ն, ր գրերուն սուշնուս  
սուշնուս գրերուն յայնաւոր գրերը իրան իրան-  
քը, ինչպէս՝ mal, ինչպէսի male, գեշ, քեօժիւ.  
սօմ, ինչպէսի uόmo, հարդ, ատէմ. ben, ինչպ-  
էսի bene պուլի, կիր. pensiér, ինչպէսի pen-  
siére, կորհուրդ, ամեշիւնձէ :

# ՄԱՐԴՈՒ ԸՆԹԱՅԻ ԶԱՐՔԵՐԻ

ՈՒՂՈՅ ԽԱՍՏԱԿԻ ԲԱՆԻ ՀԱՅ :

**1.** **Խաչպէս վերը ըսինք,** մարդուն մտքին գաղափարը կամ խորհուրդը ուրիշիմը յայտնելը՝ խօս՝ կամ բան կըսվի. որնոր ամէն լեզուի մէջ զանազան բառերուն քովէ քով գալովը կըսկազմըվի, ու անոր համար մասունք բանի կըսվին (parti del discórso) ու ութը հատ են \*):

Nome,	Անուն .
Artícolo,	Յօդ .
Pronóme,	Դերանուն .
Verbo ,	Բայ .
Preposizióne ,	Կախադրութիւն .
Avvérbio ,	Վակրայ .
Congiunzíone ,	Շաղկապ .
Interjezióne ,	Վիշարկութիւն :

\*.) Ուստանա՞ս բանին սման, ինը ինչպահենին, ածախանն ալ զայս հասն բանի հասածելով. շարուելու եօնը, դերանունը անունը ալ ընդունելունը բուրս յիշելով : Երիտան ալ իրենց իրաւունքը անին, բայց մէն հասակախաց սովորութեանը հետեւելու համար սունը բաժնեցնեցինք . միայն ընդունելունը անունը յօդը դըրին, ինչու ալ ընդունելունինը ածախանին եւեւելք դարձերունինը իւն շնորի :

# ԳՐԱՄՄԱՆ ԱՐՏԻՇ ԵՐԵՎԱՆԻ ԶՈՒՄ

ԵԿԱԿԱՆԱԸ ՀԻՆՉ Է ԱՅ ՀԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԻՆԻ :

2. **Անունը** (nome) բառ մի է, որ կըցըցընէ թէ  
այ բանս կամ ան բանը ինչ է կամ ինպո՞ք է, ինչպէս  
città . քաղաք, շեհեր . grande , մեծ , ուշոյիւս :

3. **Անունը կըբաժնըվի նախ՝ գոյական ու ածովան :**  
4. **Կայական անունը՝** (nome sostantivo) բանի  
մը ինչ սպաւը կըցըցընէ, ու ինքիրէն կրնայ մնալ . ինչ  
պէս՝ casa , տուն , ել . fiúme , գետ , ընհան :

5. **Ածական անունը՝** (nome aggettivo) բանիմը  
ինպո՞ք սպաւը կըցըցընէ, ու ինքիրէն չի կրնար մնալ .  
ինչպէս՝ grande , մեծ , ուշոյիւս . rosso , կարմիր , գը-  
շըզ :

6. **Երկրորդ՝ անունը կըբաժնըվի յատուի և հա-  
սպաւի :**

7. **Հատուկ անունը՝** (nome próprio կամ particolare) մանաւոր անձինքը ու տեղերը կըցըցընէ ու  
միշտ գլխագրով կըգրվի , ինչպէս՝ Abrámo , Աքրա-  
համ , Խորենի . Costantinópoli , Կոստանդնուպօլիս ,  
Խարբենով :

8. **Հասարակ անունը՝** (nome universale կամ comúne) մէկ բառով շատ նոյնատեսակ անհատները կը-  
ցըցընէ , ինչպէս՝ cane , շուն , քէհեր . uomo , մարդ ,  
ադել :

9. **Դարձեալ անունը ունի սեռ , լիւ , հոլով ու  
հալունուն . որոնց վւայ հիմա մէկիկ մէկիկ կըխօսինք :**

# ՅՈՒԹՈՒԾՈՅ ԵՐԵՎԱՆԻ

ԱԼԵՔ անունանի :

10. **Անունին սեռերը** (géneri dei nomi) երկու-  
հն՝ սրական ու իգական :

11. Արական անունը՝ (nome maschile կամ' mascolino) արուն միայն կըցըցընէ, ինչպէս սօմո, մարդ, տղիք. fratello, եղբայր, գորդութեալ:

12. Իգական անունը՝ (nome femminile կամ' femminino) էզը միայն կըցըցընէ, ինչպէս' donna, կին, գորդ. sorélla, քոյր, գորդութեալ:

Մասած գոյական անունները թէպէտ ընութեամբ ոչ արական և ոչ իգական կրնան ըլլալ, բայց իտալացիք ասոնց վրայ ալ արականի ու իգականի տարրերութիւն կընեն, ինչպէս' campo, գաշտ, օվան արական է. acqua, ջուր, սուս իգական է:

13. Ընունումը՝ արական է՝ թէ իգական օրոշելու համար, պէտք է նախ՝ իրենց վերջաւորութեանը նայիլ: Երկրորդ՝ յօդերուն՝ որոնք երեք հատ են՝

Եզ. il, lo, la. | Յոր. i, gli, le:

Երկու առջինները արական անուանց վրայ՝ իսկ վերջինը իգական անուանց վրայ կըդրվին:

Ա ԷՌՋԱՆՆԵՐՈՒՆՆԵՆ ՊՐՉԵԼՈՒ ՀԱՆՈՒՆՆԵՐԸ ՏԱԿԱՆՆԵՐՆ Են՝

14. Ամէն կենդանի կամ շունչ ունեցող բանմը ցըցընող անունները՝ որոնք արականին մէջ օ կամ է կը վերջաւորին, իգական կրլան օ, և գիրերը \*) ա ին փոխելով, ինչպէս' cavállo, ձի, ալ. cavalla, մատակ ձի, գործութ. padróne, տէր, ալ. padróna, խաթօւն, գործուն:

\*) Ասոնց մէ շատերու անհանդուն իշխան պատիստին անհանդուն մէ դասիանին մէջ, ու յօդին միայն իշխացնէ ինչ սեւ սլաքնին, ինչպէս' il իստ լա նիոտ, լուսն. եկյէն. il իստ լա կոնսօրտ, ամուսին, եհւ: Ասան անհանդուն ալ, որ արականին մէջ՝ իդականի անդ ալ իշխանին, ինչպէս' corvo, գարկա. անհանդուն պատիստին անդ, ինչպէս' volpe, աղոթին, տիլքի. vípera, էժ, էնկէրեկ երլանը: Ասան ալ որ, բալբառնին մէկունդին իշխաքէնէլլին, ինչպէս' սօմո, երին հորդ, ատէմ, donna, ին, գարլ. toro, ցուլ, պուղա. vacca, իւլ, ինէկ:

15. Ամէն անկենգան կամ շունչ չունեցող բան-  
մը ցրցունող անունները՝ որոնք օ կրվերջաւորին (բաց 'ի  
բառէն ման, ձեռք, եւ) . արական են, ինչպէս՝ լի-  
bro, գիրք ժիշտող . compagno, ընկեր, արդապուշ :

16. Ե՞ն անունները՝ որ ա կրվերջաւորին ամէնն ալ  
իգական են, ինչպէս՝ casa, տուն, եւ . acqua, ջուր, սու :  
(Դացառութիւնները տես անուանց հոլովման տակ) :

17. Ե՞ն անունները՝ որ է կամ ը կրվերջաւորին,  
իրենց վերջաւորութենէն չեն ճանչցրվիր, հազար միայն  
յօդերէն պէտք է ճանչնալ, ինչպէս՝ la notte, գիշեր,  
իւճէ . la diócesi, եպիսկոպոսիթ թեմը, հիւճուալուան հետ-  
միւալու . il pesce, ձուկ, պալլէ . il dì, օր, իւն :

18. Ե՞ն անունները՝ որ շեշտած ն կամ ն կրվեր-  
ջաւորին, ամէնն ալ իգական են, ինչպէս՝ la pietà, աս-  
տուածպաշտութիւն, իուատիւն . la virtù, առաքինու-  
թիւն, ֆավուլուն : Այս ալ, որ արական են, ինչպէս՝  
il podestà, ոստիկան, վեպէր . Gesù, Քիսուս, Խաչ :

19. Բաղքի անունները՝ որ ա կրվերջաւորին, ամէնն  
ալ իգական են, ինչպէս՝ Roma, Հռովմ, Իօն : Ժեէ  
որ ուրիշ ձայնաւորովմը կրվերջանան, կրնան թէ արա-  
կան ու թէ իգական ըլլալ, ինչպէս՝ il կամ la popola-  
to — a Milano կամ Costantinópoli, բազմամարդ  
Անդիոլան կամ Կոստանդնուպոլիս, չե՞ն Մէլոն կամ  
Խարբակուլ :

20. Պաւառներուն ու գետերուն անունները, թէ  
որ ա կրվերջաւորին իգական են, ինչպէս՝ Itália, Խտա-  
լիս . թէ որ ուրիշ ձայնաւորովմը կրվերջանան՝ ամէնն  
ալ արական են, ինչպէս il Tévere, Տիբերիս . il Pò,  
Պուլ կամ Փադոս .

21. Ծառի անունները՝ որ օ \*) կրվերջաւորին՝  
արական են ու ծառը կրնշանակեն, ինչպէս՝ il pero,

\*) Այս անունները ո՞ւ օ վերջաւորին թէ լին ծառը  
թէ պատրակ իւնշանակիւն, ինչպէս՝ fico, լուս իւս  
լուպէնի, ինձիր՝ ինձիր աղաճը . cedro, իւսրուն

տանձենի, այնուոք աղաճը . թէ որ ա կրվերջաւորին՝ իգա-  
կան են ու պտուղը կը նշանակեն. ինչպէս՝ la pera, տանձ,  
այնուոք :

22. Վճական անուններուն սեռը գտնելը՝ գոյականներէն դիւրին է. ինչու որ ամէն օվերջաւորածները արական են, ու ա վերջաւորածները իդական, ինչպէս սօմո virtuoso, առաքինի մարդ, ֆունկ-լելլ-որէն, donna virtuosa, առաքինի կին, ֆունկ-լելլ-որը:

23. Խակ անոնք որ է կրվերջաւորին՝ թէ արականի  
յօդ ունին վրանին՝ արական են, թէ որ իգականի յօդ  
ունին իգական են. ինչպէս՝ il prudente fanciúllo,  
խոհեմ աղայ, ֆէրտուել-լէ-չճռ-դ. la prudente fan-  
ciúlla, խոհեմ աղջիկ, ֆէրտուել-լէ-դը: Որո՞նք որ  
tore մասնիկով կրվերջաւորին՝ արական են, որո՞նց իգա-  
կանը կրլայ trice. ինչպէս՝ սոմո vincitóre, յաղ-  
թող մարդ, ենթան արևմ. donna vincitrice, յաղ-  
թող կին, ենթան ժողով:

## ՅՈՒՆԻՏԵՐԸ ԵՐԿՐՈՎՔ

(d)  $\frac{1}{2} \times 10^{-10}$  coulombs per square meter.

24. *Անունին թիւլ* (número dei nomi) *երկու*, *են*, *էնունին ու յարհունին*:

25. Եղալին՝ (singolare) մէկ հատ բան կըցրցընէ.  
ինչպէս՝ il fanciullo, տղայ, չօճռու :

26. Յոքնակին (plurále) շատ բան մեկն կըցըցը-նէ, ինչպէս՝ i fanciúlli, աղաք չօճռածւու:

27. Վամեն խտալացի բառերը, թէ արական ու թէ իդական ըլլան իրենց վերջին ձայնաւորը յոքնակիին մէջ է ին կրպիսնեն, ինչպէս՝

իամ վերընէ ծառ, աղաճ գալունու կամ աղաճ գալունու աղաճը :

**Եղակի.**

*ար.* il proféta, *մարդարէ,*  
*Քեյլամակէր.*

il principe, *իշխան,*  
*Պէջ.*

lo spírito, *ողի, առահ.*

*իդ.* la madre, *մայր, անու.*

la mano, *ձեռք, Էլ.*

28. *Աս ընդհանուր կանոնէն պէտք է գուրս առնուլ իդական անունները, որ եղակիին մէջ ա կըվերջաւորին, որնոր յորբնակիին մէջ և կրիուսն, ինչպէս՝*  
**Եղակի.**

*իդ.* la cámara, *խուց, օ-*

լուս. la stélla, *աստղ, Էլ-*  
*Պէջ.*

29. *Ան անունները որ եղակիին մէջ ի կըվերջաւորին յորբնակիին մէջ նոյն կըմնան :* \**Եղնպէս միավանկ ու շեշտած բառերը. ինչպէս՝*

**Եղակի.**

*ար.* il cavadénti, *ակրայ հանող, Պէջ ՀԵԴԱՐԻՆ.*

il dì, *օր,* *Էն.*

il re, *թագաւոր,* *Քա-*  
*ԱԷՂԱՄԻ.*

*իդ.* la città, *քաղաք, Հէ-*  
*Հէր.*

30. *Անփոփոխ կըմնան աս ետևէն եկած բա-*  
*ռերնալ.*

la, le spécie, *աեսակ, աեսակներ, աօյ, աօյլս.*

la, le serie, *կարգ, կարգեր, աբաս, աբասլս.*

la, le reliquie, *մասն, մասեր, Քարչա, Քարչալս.*

la, le progénie, *ազգ, ազգեր, Անսուլ, Անսուլլս.*

**Յոքնակի.**

i proféti, *մարդարէներ,*  
*Քեյլամակէրէ.*

i principi, *իշխաններ,*  
*Պէջէր.*

gli spíriti, *հոգիներ,*  
*ԱՌԱՎՈՒԼՐ.*

le madri, *մայրեր, ԱՆ-*  
*ԼՏՐ.*

le mani, *ձեռլըներ, ԷԼ-*  
*ԼՏՐ.*

28. *Աս ընդհանուր կանոնէն պէտք է գուրս առ-*  
*նուլ իդական անունները, որ եղակիին մէջ ա կըվեր-*  
*ջաւորին, որնոր յորբնակիին մէջ և կրիուսն, ինչպէս՝*  
**Եղակի.**

le cámara, *խուցեր, ՕԳ-*  
*ԼՏՐ.*

le stélle, *աստղներ, ԷԼ-*  
*ՊԱՅԱՐ.*

29. *Ան անունները որ եղակիին մէջ ի կըվեր-*  
*ջաւորին յորբնակիին մէջ նոյն կըմնան :* \**Եղնպէս միա-*  
*վանկ ու շեշտած բառերը. ինչպէս՝*

**Եղակի.**

i cavadenti, *ակրայ հա-*  
*նողներ, Պէջ ՀԵԴԱՐԻՆ.*

i dì, *օրեր,* *Էնէլէր:*

i re, *թագաւորներ,* *Քա-*  
*ԱԷՂԱՄԻ.*

le città, *քաղաքներ, Հէ-*  
*Հէրէլէր:*

la, le spécie, *աեսակ, աեսակներ, աօյ, աօյլս.*

la, le serie, *կարգ, կարգեր, աբաս, աբասլս.*

la, le reliquie, *մասն, մասեր, Քարչա, Քարչալս.*

la, le progénie, *ազգ, ազգեր, Անսուլ, Անսուլլս.*

31. Կան անուններ ալ, որոնց յոքնակին կանոնի տակ չիմանար. ինչպէս՝

Եղակի.

Dio, Աստուած, Ալլա.

Ի սոմ, մարդ, առել.

la moglie, կին, եհւ.

il bue կամ bove, եղ, եհ-

միլ, հազար, ովհն.

Յոքնակի.

gli dei, աստուածներ, ալ-

լլալլա.

gli uomini, մարդեր, ա-

ռելլեր.

le mogli, կիներ, եհւեր.

i buoi, եղեր, եհօլու-

լլեր.

due mila, երկու հազար,

եթ ովհն.

Ունակուոր գիտելէ, անունները յաշեալին շնուրու համար :

32. Լն անունները որ եղակին մէջ յօ կըվերջաւո-

րին, յոքնակին մէջ երեք կերպ կըլլան սյսինքն՝ ի,

ii, j \*) . ինչպէս՝

Եղ. il figlio, որդի, եւ

օդք. i figli.

il mormorio, քրթ-

մընջիւն, բռնպառ.

il tempio, տաճար,

ժիշուն :

i mormorii.

i tempj.

\*) Ասոյդ գիտելը և նոր սովորով սրբել. Եւ երբ անուններ ի կամ ii, կամ j կըլլերը առին. Բայց Եւ որ առ դրանց կանոնն միաւ անուններու ըլլոյ նե՛ դիւրու- իլիսայ գիտեալ. այսինքն՝ յօ մըրջաւորած անուննե- րուն մէջը ի յայնուոր գիրը իսմ իբրև նշան դրանց և՛ նախընթաց բռնպառյան գիրը՝ յերագոյ օ յայնու- որ գրի հետ կազեւը՝ բառը անուշ արդաբերե- լու համար, ինչպիս՝ saggio ու studio բառերուն մէջ, որոնք առանց ի՛ կըլլան սացո, ստու- գիւլ իւնիւլ. և իսմ իբրև նշան՝ ան բառը ի յայ-

33. Ան անունները՝ որ եղակիին մէջ լո կրվեր-  
ջաւորին, յոքնակիին մէջ արտաքերութեան անուշու-  
թեանը համար, խառն Տ<sup>3)</sup> ով կամ ուրիշ ձայնաւո-  
րովմը սկսած բառերուն առջել gli կրնան ըլլալ. որոնց  
նաև եղակիին մէջ՝ բաղաձայն գրով սկսած արական  
անուններուն առջել (ի բաց առեալ խառն Տօվ սկսած-  
ները) ետքի լո մասնիկը կրնայ կրճատվիլ. իսկ յոքնա-  
կիի մէջ ան մնացած մէկ 1 գիրը՝ և կրփոխվի. բնչպէս՝  
bell' ócchio, գեղեցիկ աչք, իւպէլ իւու. begli ócchj.  
quello spéccchio, ան հայելին, օլ այնէ. quegli spé-  
chi.  
quel giardíno, ան պարտէզը, օլ պարտէզ. quei giar-  
dini.

34. Ան անունները՝ որ եղակիին մէջ cia, գա,  
ու scia կրվերջաւորին, յոքնակիին մէջ ce, գե, ու sce  
կրլան. բնչպէս՝

համար գրին վըսյ Երինցնելու համար. Էնչուն՝ desío,  
mormorio: Տօվ ո՛ր առջէ ըստ պարճառական համար  
դրվէր և անուննելով վըսյ, ան առինը՝ ան անուննելով  
յահանին Երին իւլայ, այսինքն՝ իսմ i, իսմ j,  
Էնչուն՝ il saggio Երեսցէ, ագրուր, i saggi իսմ i  
sággj. lo stúdio ստուդ, իլիմ, gli stúdi իսմ gli  
stúdj: Տօվ ո՛ր Երինրդ Եղակիին դրվէր և ան ա-  
ռինը հշտ գրելէ Երին i ո՞ւ իւգրվէ Էնչուն՝ il  
mormorio, il desío, բայցան,  
արզու, i desíi: Լուսը պարճառական ան և ո՞ր, առ-  
ջնին թշն i գերը Երին բնական չէր, անոր հա-  
մար իւրանցուց յահանինին թշն. իսմ Երինրդին թշն  
Երին բնական է, ու անոր համար յահանինին թշն ալ  
իւպահն:

\*.) Տօվ Տօվ սիսմ պարճառական անունն ըստ առջէ բա-  
ղաձայն գեր իւլայ, այսպէս sp, st, Էնչուն՝ spí-  
rito, stúdio ան առինը s գերը խառն ս (s im-  
pure) իւպէլ:

la guancia, *այս*, կանոնի . | le guance.  
 la spiaggia, *ծովեղը*, տէնիկ, էնուրը . | le spiagge.  
 la coscia, *բարձ*, պուդ . | le cosce.

35. Ան անունները՝ որ օւ գա կրվերջաւորին, *յոքնակիին* մէջ օւ ց էն ետև հ զիրմը կառնուն . | ինչպէս  
 լինչպէս

la mónica, *մարապետ*, գուլէրէմ , | le monache.  
 la spiga, *հասկ*, պուշտ . | le spighe.

36. Ան անունները՝ որ օւ ց գո կրվերջաւորին, *թէ որ երկավանկ են յոքնակիի* մէջ օւ ց էն ետև հ զիրմը կառնուն . | ինչպէս  
 լինչպէս

l' arco, *աղեղ*, էայ . | gli archi.

il fico, *թուղ*, ինձէր . | i fichi.

l' ago, *ասեղ*, ինէ . | gli aghi.

Վս կանոնէս դուրս առնելու է պօրկո, լող, պո-  
 յուկ բառը, որուն յոքնակիին կրլաս պօրչի, գրեկ, *յոյն*, պունի, օւ մագո մոգ, մեծէն բառերը, որոնք  
 երկու կերպ ալ կրան ըլլալ, այսինքն գրեկ — գր-  
 չի . magi — maghi :

37. Թէ որ բաղմավանկ են ց վերջաւորածները՝  
 ըստ կանոնի ետևնին հ զիրմը կառնուն . | ինչպէս  
 լինչպէս

l' albérgo . պանդոկ, գունդակ . | gli alberghi.

l' impiégo, գործ, էլ, յուսլունէ . | gl' impieghi.

Վս երկու աստղաբաշխ, մեծէն ըլլալ, տէսէն բառը,  
 տէսէն աստղածաբան բառերը կրնան ցի ալ ըլլալ,  
 ինչպէս՝ աստղածաբան — gi . teóloghi — gi :

38. Թէ որ օւ վերջաւորողները իրենցմէ առաջ  
 բաղաձայն զիրմը ունենան, յոդնակիին մէջ հ զիրմը  
 կուղնն, ինչպէս՝

il tedesco, գերմանացի, նէրցէ . | i tedeschi.

il catafálco, քաւարան . | i catafalchi.

39. Թէ որ ձայնաւոր զիրմը ունին, ան ատենը ցի  
 կրլան, ինչպէս՝

l' amíco, բարեկամ, գուլ . | gli amici.

il médico, բժիշկ, հետիւն . | i medici.

Antico, ζήν, έπειτα, πού cárico, ρέση, έξις ρά-  
περούν γράμμακήν ἡ πολὺ μαυρός αγαπήσαντος antichi, cá-  
richi.

40. Καίν σωστ ραπερό αλ, ορ δηλακήι μέχρι ο λρψερ-  
ράπερούν πού γράμμακήι μέχρι λαμάρι ή λρψερράπερούν ρασ-  
κανούντι, πού λαμάρι α, ορ αν απενέρο μετερόντιν λρψούσεν  
πού ληφακάν λρψερό. βίνταλέσα

Ιχτ. αρ.	Ξαρ. αρ.	βα.
l' anello, μίαστηνή, έξι-χάτα.	gli anélli, — le anélla.	
il dito, μίαστη, άπολεστ.	i diti, — le dita.	
il bráccio, θάλ., τολ.	i brácci, le bráccia.	

41. Καίν ίο λρψερράπερούρθεαμρ φογακάν αρα-  
καν ανοινύντερ αλ, ορούνδ γράμμακήν ία λρψερράπερού-  
ρθεαμρ ληφακάν λρψερό. βίνταλέσα

il centinájo, ζωρήιρεωλ, έξι-χάτα.	le centinája.	
il migliájo, ζωρηρεωλ, άπολεστ.	le migliája.	
un pajo, χατιστη μή, άπολεστ.	due paja.	

42. Ήν ανοινύντερρ, ορ ερε λρψερράπερούρθε, δηλα-  
κήι μέχρι λρψαν ερο αλ ρψερό, βιντ λρψερράπερούρθε μέχρι<sup>την</sup>  
ερκούρθε, αλ ίψ λρψούσεντι. βίνταλέσα

pensiére — ero, ήνορχατρη, άπολεστ.	pensiéri.	
forestiére — ero, ουαρωλκάν. άπολεστ.	forestiéri.	

43. Ήναμπέσα αλ ήο λρψερράπερούρθε, λρψαν ίο,  
αλ λρψερράπερούρθε δηλακήι μέχρι. βίνταλέσα

Gennáro — jo, Ξανενψωρ, έξι-χάτα.	
calzoláro — jo, λοζκάκωρ. άπολεστ.	calzolári.

44. Ήμαντρ αλ δηλακήι μήσεν λρψορράδψερ, βίνταλέσα

prole, ψωιαλ, ψωιακήντερ, έξι-χάτα, έξι-χάτα.	progénie, αρρη, αρρη, αρρη:	
Ομαντρ αλ γράμμακήι μήσεν. βίνταλέσα		
le nozze, ζωρούρθε, άπολεστ.		
le forbici, μηρωστ, ήντατα.		
i calzóni, ψωρωτρε, τούτο:		

Ή λρψερράπεσα λαίν ανοινύντερ αλ, ορούρθε θάλ δηλα-  
κήι μέχρι έθάλ γράμμακήι μέχρι λρψούρθε λρψερράπε-  
ρούρθε, βίνταλέσα



Եղ.	Յաք.
Ի ala, Ի ale, Թե, Գոհուստ .	le ale, le ali-
Ի arma, Ի arme, Վէնք, Աշուհ .	le arme, le armi.
la vesta, la veste, Վգեստ, Էսպանդ .	le veste, le vesti.

## Յ Օ Գ Ա Խ Ե Շ Ե Բ Բ Բ Ա Բ Դ

Հոլովակ անուանից :

45. Անուանից հոլովակ \* ) (i casi dei nomi) կրցը-  
ցընէ անուան մը տեսակ տեսակ փոխվիլը, որ խոալա-  
ցւոց լեզուին մէջ վեց տեսակ կըլլայ, որոնց անունները  
ասոնք են՝

Nominativo, Աւղական . Accusativo, Վայցական .  
Genitivo, Անուական . Vocativo, Կոչական .  
Dativo, Տրական . Ablativo, Բացառական :

## Յ Օ Գ Ա Խ Ե Շ Ե Զ Ա Բ Բ Ա Բ Դ

Հոլովակներ, անուանից :

46. Անուանից հոլովակներ (declinazione dei no-  
mi) կրցըցընէ անուանց զանազան վերջաւորութեամբ  
փոխվիլը մէկզմէկէ եզակի ու յոգնակի ուղղականին մէջ .  
որոնք գլխաւորաբար իրեք հատ են՝

Եղ.	Յաք.	Եղ.	Յաք.
o — i	il maestro, i maestri, վարպետ, ուսուուտ .		
a — e	la donna, le donne, կին, գույն .		
e — i	la madre, le madri, մայր, անու .		

Կան շատ անուններ ալ, որ աս կանոնէս կրզար-  
տուղին, ինչպէս վերը երկան խօսեցանք ասոնց վրայ :

\* ) Խոտուցուց բառերը մէր բառերուն պէս ամէն լին-  
ու ամէն հոլով իրենց վերընը չէն փոխելը . անոր հա-  
յուր աւ շնորին ոչ հոլով և ոչ հոլովակն . բայց ա-

# ԳՐԱՄՄԱՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՊՐԱՎԱՐԴ

ՀՅՈՒՅՆԵՐՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՆԻԿԻՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՁՐԱՅ :

## ՅՈԳԱԽԵՐԾՈՅ ՌԱԲԵՐԵՐԵ

47. Յօդը (articololo) հոլովական մասնիկ մը է, որ անուններուն առջեք կրդրվի, ու իրենց սեռը, հոլովները, թիւերը ու նշանակութիւնները կորոշէ:

48. Երկու տեսակ յօդ կայ, սբոշէտը ու անորոշ:

49. Որոշէտը յօդերը (articololi determinati) երեք հատ են՝ *il*, *lo*, *la*:

50. *Il* յօդը կրդրվի Ծի բաց առեալ խառն և ով սկսած բառերը) ամէն բաղաձայն գրով սկսած արական անուններուն վրայ. ինչպէս՝ *il* vino, զինի, շաբադ. *il* figlio, որդի, եկատ:

51. *Lo* յօդը կրդրվի խառն և ով կամ և ով և կամ ձայնաւորով մը սկսած արական անուններու վրայ. ինչպէս՝ *lo* spirito, հոդի, առակ. *lo* zucchero, շաբար, շքեր, *l'* uόmo, մարդ, առել:

52. *La* յօդը կրդրվի ամէն իգական անուանց վրայ. ինչպէս՝ *la* casa, տուն, եկ. *la* madre, մայր, անու. *l'* acqua, ջուր, առ:

Կառնք սբոշէտը կամ սբոշէտ կրսվին, ինչու որ որոշ ու յայտնի բանմը կրցըցընեն ու կըհոլովին սյսպէս՝

Եղ.	ար.	իդ.	Եղ.	ար.	իդ.
Ուղ.	il,	lo,	կամ	i,	gli,
Ուռ.	del,	dello,	կրսվին,	dei,	dei,
Տրա.	al,	allo,	սյսպէս՝	a',	degli,
Վայց.	il,	lo,	այսպէս՝	i,	delle.
Կոչ.	o,	o,	այսպէս՝	o,	alle.
Բաց.	dal,	dallo,	այսպէս՝	dai,	agli,
					le.
					o.
					dalle.

ԵԼ ԱՄՐԻԿԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏՐՈՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՆԱԿԱՆ  
ՆԵՐԸ ԳՈՐԾՎԱԾԵՑԻՆ,

53. Гա իրեք յօդերը *il, lo, la, երենցմէ չեն հուլովիր, բնշպէս որ վերը հոլովեցինք, հապա կըմիանան հոլովանցն* (segnacáso) *նախաղրութիւններուն հետ, որոնք երեք հառ են՝ di, a, da. այսպէս՝*

Di	A	Da
կըշինէ, սեռ, պատ.	կըշինէ տրա.	կըշինէ բաց.
Փոխանակ	փոխանակ	փոխանակ
di il, del.	a il, al.	da il, dal.
di i, dei.	a i, ai.	da i, dai.
di lo, dello.	a lo, allo.	da lo, dallo.
di gli, degli.	a gli, agli.	da gli, dagli.
di la, della.	a la, alla.	da la, dalla.
di le, delle.	a le, alle.	da le, dalle.

54. Ա՞նացած հայոց մէջ գտնըւած չորս հոլովները, այսինքն՝ պատմականը, գործիականը ու ներգոյականը թէ որ հարկ ըլլայ կըշինվին աս նախաղրութիւններով *in, con, su, per* միանալով յօդերուն հետ այսպէս՝

In ներգ.	կըշինէ.	Con գործ.	կըշինէ.
Փոխանակ	in il, nel.	փոխ.	con il, col.
—	in i, nei.	—	con i, coi.
—	in lo, nello.	—	con lo, collo *).
—	in gli, negli.	—	con gli, cogli.
—	in la, nella.	—	con la, colla.
—	in le, nelle.	—	con le, colle.
—	in l', nell'.	—	con l', coll'.
Su պատ.	կըշինէ.	Per բաց.	կըշինէ.
Փոխանակ	su il, sul.	փոխ.	per il, pel.
—	su i, sui.	—	per i, pei(pe').
—	su lo, sullo.	—	per gli, pegli.

\*.) թէ որ *con նախաղրութիւններուն եղանէն լով սիսած անունները գոյց, երկու իւրող ու իրանց գրվել, այսինքն իւր իւր բաց. ինչպէս՝ collo իւր կոն լո սպիրտո հոգած, ուռհ իլէ. coll' իւր կոն լ' ինգանո, իւրբենութեամբ, փէնտ իլէ:*

Suպատ . կըշինէ .	Per բաց . զործ . կըշինէ .
Փոխանակ su il , sul.	Արևայ բալիլ նաև per il ,
— su i , sui.	per i և per gli . բայց ի
— su lo , sullo.	ով սկսած յօդերուն հետ
— su gli , sugli.	աղէկ չէ միացըննէլ . ուս-
— su la , sulla.	տի չըսվիր pello passá-
— su le , sulle.	to հապա per lo passáto .
— su l' , sull'.	Circa նախադրութիւնն ալ
	կըշինէ մեր պար . ինչպէս՝
	circa me, իմ բոլորտիքս,
	ոկանի ելրածնընդու :

Ո՞ինչուկ հիմա խօսեցանք անուանց ու յօդերուն վրայ պարզապէս . հիմա տեսնենք առանց մէկզմէկու հետ հոլովման եղանակը :

### ՀԱՐԱԴՐԱՆՅԱԼԻՆ :

Il յօդիւ կըհոլովին ամէն արական անունները . որոնք բաղաձայն գրով կըսկին (ԳԵ 50) :

#### Եղակի . Singolare.

Ուշ . Nom.	il libro , գիրք , Տէլուու .
Ուս . Gen.	di, del libro , գրքին , Տէլուուն .
Տրա . Dat.	a, al libro , գրքին , Տէլուու .
Հայց . Acc.	il libro , գիրքը , Տէլուու .
Կոչ . Voc.	o libro , ով գիրք , Տէլուու .
Բաց . Abl.	da, dal libro , գրքէն , Տէլուուուն :

#### Ըսքնակի . Plurale.

Ուշ . Nom.	i libri , Դ գրքեր , Տէլուուլուն .
Ուս . Gen.	di, dei, de' libri, գրքերուն , Տէլուուլուն .
Տրա . Dat.	a, ai, a' libri , գրքերուն , Տէլուուլուն .
Հայց . Acc.	i libri , գրքերը , Տէլուուլուն .
Կոչ . Voc.	o libri , ով գրքեր , Տէլուուլուն .
Բաց . Abl.	da, dai, da' libri , գրքերէն , Տէլուուլուն :

\* ) Վո՞ցէ Ճամանակիները յաջնուիլին Բայ իշխանական :

Աս հոլովման տակը կերթան ետքի եկած գոյական արական անունները . որոնք եղակիին մէջ օ, և ու ակըլերջաւորին, զօրոնք յոգնակիին մէջ ի կրիոխն (բէս 27) :

il ciélo, երկինք, Արարական	il cuóre, սիրտ, Եկած
il delitto, յանցանք, Խելառ	il poéta, բանաստեղծ
il compágno, ընկեր, այդպատճ	il proféta, մարդարէ . Հեյ
il pane, հաց, Երանք	il pianéta, մոլորակ, Այդ
il sale, աղ, Էնաղ	il padre, հայր, պատահ

### ՀԱՌԱՋԱՆԻ ԵՐԵՐԵՐ :

Lo յօդիւ <sup>օ</sup>) կըհոլովին խառն ս ով, զ ով ու ձայնաւորով սկսած արական անուանք (բէս 51) :

### ՕՐԻՆԱԿ ԱՎԱՐՅՈՒ :

Ո. lo schióppo, Հրացան, Էկ-	gli schióppi.
Ո. di , dello schióppo, Ֆէնի .	di, degli schióppi.
Տ. a, allo schióppo.	a, agli schióppi.
Հ. lo schióppo.	gli schióppi.
Լ. o schióppo.	o schióppi.
Բ. da, dallo schióppo.	da, dagli schióppi.

Համեմ *li*, *delli*, *le*, Բայց հիմա սովորութեանը կախանձ է :

\* ) Lo յօդը ինքործուծքը համեմ *per*, համար, իշխն՝ համարդրութեան էպիկար, Ակողեան սազէ բառեն՝ սկզբանապատճ ոչ ս . ոչ զ . և ոչ յայինապատճ իւր ըլլայ . այսպէս՝ *per* lo consíglie, հորհրդեան համար . հասահամեթ իշխն :

**Oրէնսի Երիտրէ :**

Ո. l' uómo <sup>*)</sup> , մարդ, առելք.	gli uómini.
Ո. d', dell' uómo.	di, degli uómini.
Տ. ad, all' uómo.	ad, agli uómini.
Հ. l' uómo.	gli uómini.
Կ. o uómo.	o uómini.
Բ. da, dall' uómo.	da, dagli uómini.

**Ղաղցուղին Նաև :**

lo studio, ուսում, էլլ.	lo zio, Հօրեղբայր, ամուհայ.
lo spírito, հոգի, առահ.	l' ángelo, Հրեշտակ, Արք.
lo spéccchio, հայելի, այնել.	l' anno, տարի, Երթ.
lo zoppo, կաղ, Էօհանը.	l' errore, սխալ, Եղանակ.
lo zúcchero, շաքար, շչաքար.	l' órdine, կարգ, Աբբ.

**Հայութն Երրրէ :**

La յօդիւ կըհողովին ամեն բաղաձայն ու ձայնաւոր գրով սկսած իգական անունները, բայց ձայնաւորով սկսած բառերուն առջելը պէտք է եղակիին մէջ la յօդը կըճատել <sup>\*\*</sup>), (Եվ. 52) :

**Օրէնսի առաջնէ :**

Եզ.	Իդ.	Հայ.	Իդ.
Ո. la casa, տուն, էլլ.		le case.	
Ո. di, della casa.		di, delle case.	
Տ. a, alla casa.		a, alle case.	
Հ. la casa.		le case.	
Կ. o casa.		o case.	
Բ. da, dalla casa.		da, dalle case.	

\*) Եպէմին մէջ lo յօդը մէն յայնաւորներուն առջելը ունեած է իլճապել, իսի յադնավելին մէջ մէսյի անունները, որոնք ո՞ւ i յայնաւորներուն իւսիւն. ինչպէս՝ gl' impiéghи . gl' Italiáni.

\*\*) Քաղաքավելին մէջ չիլճապել, բայց ելլեւ առջելը բառը յայնաւորներ սին. ինչպէս՝ l' erbe, կուկը, օդլար:

## ՕՐԵՒՆԻ ԵՐԵՎՐԵ :

լրզ.	իդ.
Ո.	l' ánima, հոգի, անու.
Ո.	di, dell' ánima.
Տ.	ad, all' ánima.
Հ.	l' ánima.
Կ.	o ánima.
Բ.	da, dall' ánima.

Ասոնց պէս կըհողովին ետևէն եկած անուն ներն ալ:	la donna, կին, գարբ.	la pace, խաղաղութիւն,
	la piétra, քար, լառ.	լահանլութ.
	la barba, մօրուք, մա-	լա fame, անօթութիւն,
	բառ.	աճլութ.
լ' aqua, ջուր, սոս.	լ' uva, խաղող, էպիս.	la sete, ծարաւ, սոսութ.
լ' uva, խաղող, էպիս.	la fede, հաւատք, ուխն.	լ' uva, խաղող.

## ՕՐԵՒՆԻ ԱՆԱՐԱՆԻ ՀԱԼՈՋՄԱՆ ԺԵՄՅ :

## ՕՐԵՒՆԻ ԱՆԱՐԱՆԻ :

55. Կան շատ անուններ ալ, որ եղակիին մէջ արական են, ու յոքնակիին մէջ թէ արական և թէ իգական (բէն 40):

լրզ.	ար.	Օրբ.	ար.	իդ.
Ո.	il dito, մատ, պարագ.	i diti կամ	le dita.	
Ո.	di, del dito,	di, de', dei diti	կամ	di delle dita.
Տ.	a, al dito.	a, a', ai diti	կամ	a, alle dita.
Հ.	il dito.	i diti	կամ	le dita.
Կ.	o dito.	o diti	կամ	o dita.
Բ.	da, dal dito.	da, da' dai diti	կամ	da, dalle dita.

Ասոր պէս կըհօղովին աս անուններն ալ :

Եղ . ար .

il labbro , շուրթն , պու-

դուն :

il fondaménto , հիմ , բնե-

լուն :

il frútto , պտուղ , Բյալ :

l' osso , ոսկը , Տեղք .

il cíglio , յանք , Գուշ .

il membro , անգամ , Էպս .

Յօք . ար . իդ .

i labbri — le labbra.

i fondaménti — le fon-  
daménta.

i frútti \*) le frútta, e-  
gli ossi — le ossa.

i cígli — le cíglia.

i membri \*\*) — le mem-  
bra.

il legno \*\*\*) , փայտ , օպաւն . i legni — le legna, e.

56. Աս զարտուղի հողովման տակը կրնան երթալ  
աս հասարակ անուններն ալ՝ որոնք թէ արական են ու  
թէ իգական . ուստի արականը կըհօղմի կանոնաւոր արա-  
կան անուններուն պէս, ու իգականն ալ կանոնաւոր իգա-  
կաններուն պէս :

Եղ . ար . իդ .

Ո. il, la fonte, աղբիւր, պունդըր . i, le fonti.

Ո. di, del, della fonte. de, de', dei, delle  
fonti.

Տ. a, al, alla fonte. a, a', ai, alle fonti.

Հ. il, la fonte. i, le fonti.

Կ. o fonte. o fonti.

Բ. da, dal, dalla fonte. da, da', dai, dalle  
fonti.

\*) Frútte — frútta պատրյան համար կըսմին . իսկ frútti  
էնիսմին բառուն հարացն աշխատանքուն կըցըցնի :

\*\*) Membra կըսմի մշտ վեհաբանույն անդամներուն  
կըսյ . իսկ membri ընիերունեան իւ անդամներուն  
համար :

\*\*\*) Թէ ա՞ լեցո Բառը կըհանաին սայւ , արապա-  
նաս , կէմի , յարհամին մէջ մշտ արտիստը կըգոր-  
ծածէ i legni , բայց լւէ ոչ նշանաին դայտ՝ մշտ  
կըսմանը . le legne կամ le legna.

Աշունի եկած բառերն ալ ասոր պէս կըհողովին :	il, la fúne, չուան, էն.	il, la lepre, նապաստակ,
il, la fine, վախճան,	սօնու.	նախջան.
il, la folgore, կայծակ,	էլեմբալ.	il, la cénere, մոխիր, էն-
		լ.
		il, la gregge, հօտ, սէրե:

### ՕՐԵՆԻ ԵՐԻՐՈՒՏ :

57. Միավանկ կրծատած ու շեշտած անունները, ևթէ արական ըլլան՝ և եթէ իգական յոգնակիի մէջ անփոփոխ կըմնան (ուեւ 29):

Եղ. ար.	Յղ. ար.
Ո. il re, թագաւոր, քառէլզուն.	i re.
Ո. di, del re.	di, de', dei re.
Տ. a, al re.	a, a', ai re.
Հ. il rè.	i re.
Կ. o re.	o re.
Ը. da, dal re.	da, da', dai re.

### Այսպէս կըհողովին նաև .

il, i vicerè, փոխարքայ,	la, le verità, ճշմարտու-
մէպէր.	թիւն, իւրէլուկուն.
il, i piè, սորք, այտէ.	l' umiltà, խոնարհութիւն,
la, le città, քաղաք, չէ-	ալլադ իւնիւլէլուկուն.
լիւն.	la, le castità, ողջախոհու-
la, le virtù, առաքինու-	թիւն, քաղաքուլու-
թիւն, ֆոնդուլուն:	:

### Յ Օ Գ Ա Ւ Ե Շ Յ Ե Ր Կ Բ Ա Ր Դ

Վեհրու յօդերուն ու անոնց հոլովնուն կըոյ:

Ա երը (48) ըսինք որ երկու տեսակ յօդ կայ սրա-  
չուալ ու անորոց: Արոշեալ յօդերուն ու իրենց հոլով-  
նուն վրայ արդեւ երկան խօսեցանք. հիմա հօտ տեղս  
ալ կըխօսինք անօրոշ յօդերուն վրայ:

58. Անորոշ յօդերը (artícoli indetermináti) ինչ  
պէս իրենց անունն ալ կը յայտնէ, անորոշ ու անյայտ  
բան մը կըցըցնեն : Ըստ տեսակ անորոշ յօդ կայ,  
բայց գրեթէ ամէնն ալ յառաջ կուգան բացարձակ  
թուական՝ ու մասնական անուններէն . որոնց զլիսաւոր-  
ները ասոնք են . uno, alcuno, certo, tutto, qualche :  
Ասոնք անուանց հետ հոլովելու ատեննին վրանին յօդ  
չեն առնուր, հազար հոլովանշան նախդիրներով կըհո-  
լովին . այսպէս՝

Լցակի ար .

Օաղիկ մը . ուր	Ա ահան մը . ուր	Տարեկամ մը . ուր
Ա. un fiore <sup>(*)</sup> .	uno scudo .	un' amico .
Ո. d' un fiore .	d' uno scudo .	d' un' amico .
Տ. ad un fiore <sup>(**)</sup> .	ad uno scudo .	ad un' amico .
Հ. un fiore .	uno scudo .	un' amico .
Բ. da un fiore .	da uno scudo .	da un' amico .

Հոքնակի ար .

Ո. alcuni fióri.	alcuni scúdi.	alcuni amíci.
Ո. di alcuni fióri.	di alcuni scúdi.	di alcuni amíci.
Տ. ad alcuni fióri.	ad alcuni scúdi.	ad alcuni amíci.
Հ. alcuni fióri.	alcuni scúdi.	alcuni amíci.
Բ. da alcuni fióri	da alcuni scúdi.	da alcuni amíci.

\*) Եթէ արովան բաղայոյն գրով սիսծ անուններուն  
աղը (՚ի բայց աղեւ մայն խառն ս ու սիսծ-  
ները) աղայոց աղութեցէ կը ըստ ս ու, ինչեւ՝ ս ու  
fiore, և ու ս ու uno fiore . un giardino, և ու  
ս ու uno giardino .

\*\*) Երբոր ա հուշնաշան նախադպութեան աղը յայ-  
նառութեան սիսծ անունն ու հունդիոն՝ արդութեա-  
թեանը համար ժ բաղայոյն գիր իւ կաւելոյ ա իւ  
կը ըստ ծայրին կը յա, ինչու՝ ս ու ս ու ս ու  
ս ու a un uómo .

<b>Եղակի իգական .</b>	
<b>Ա.</b> մը . պէտ լուսած :	Ապա մը . պէտ գուն .
<b>Ո.</b> una gallina.	un' oca.
<b>Ո.</b> d' una gallina.	d' un' oca.
<b>Տ.</b> ad una gallina.	ad un' oca.
<b>Հ.</b> una gallina.	un' oca.
<b>Բ.</b> da una gallina.	da un' oca.

<b>Եղբնակի իգական .</b>	
<b>Ո.</b> alcune galline, եայլն :	alcune oche, եայլն :

<b>Եղակի ար .</b>	
<b>Ամէն ժողովուրդ . Ըէր ճէօհուհուլ :</b>	<b>Ամէն զինուռը . պէտ գուն .</b>
<b>Ո.</b> tutto il popolo .	tutti i popoli .
<b>Ո.</b> di tutto il popolo.	di tutti i popoli.
<b>Տ.</b> a tutto il popolo.	a tutti i popoli.
<b>Հ.</b> tutto il popolo.	tutti i popoli.
<b>Բ.</b> da tutto il popolo.	da tutti i popoli.
<b>Եղակի ար .</b>	
<b>Անպարտէլը . Օւ պահէլ :</b>	<b>Ասթոշունը . պէտ գուն .</b>
<b>Ո.</b> quel **) giardino.	quest' uccello.
<b>Ո.</b> di quel giardino.	di quest' uccello.
<b>Տ.</b> a quel giardino.	a quest' uccello.
<b>Հ.</b> quel giardino.	quest' uccello.
<b>Բ.</b> da quel giardino.	da quest' uccello.

\*) Tutto — ambo իւս ambédue բարերը Քըր էրեխայր վլը իւսածան յօրը . այսպէս՝ tutto il mondo , Բալը աշխարք , պիթիւն ափւնեա . Քահանքի ըսելը — il tutto mondo . ambedue i fra-

Հարնակի ար .

Ա. quei giardíni.	questi uccelli.	cinque soldati.
Ո. di quei giardíni.	di questi uccelli.	di cinque soldati.
Տ. a quei giardíni.	a questi uccelli.	a cinque soldati.
Վ. quei giardíni.	questi uccelli.	cinque soldati.
Շ. da quei giardíni.	da questi uccelli.	da cinque soldati.

Հարուսակ Հայոց հայութեա :

59. Աստուծոյ, մարդու, շաստուածներու, քաղաքի ու տեղերուն անունները եղակին մէջ կըհոլովին հոլովանշան նախադրութիւններով . ինչպէս՝

Ա. Ֆ.	Պետրոս,	Աննա.	Գիովե.	Ա Եննա.
Dio.	Piétro.	Anna ***).	Gióve.	Vienna.
di Dio.	di Piétro.	d' Anna.	di Gióve.	di Vienna.
a Dio.	a Piétro.	ad Anna.	a Gióve.	a Vienna.
Dio.	Piétro.	Anna.	Gióve.	Vienna.
o Dio.	o Piétro.	o Anna.	o Gióve.	o Vienna.
da Dio.	da Piétro.	da Anna.	da Gióve.	da Vienna.

տelli, երիւ եղբարդն ալ, իբի գարտաշըտա . ին-  
կանուի gli ambedue fratelli.

\*\*) Lo հասնիւն վերջոցած անունները (Յ Բայ -  
աւելու իստուն Տ Աննաները) բարոյացն գրով աւած  
արտիկուն անուններուն սովոր լո հասնիւն իրարացն-  
ցընեն եղակին մէջ, ու իւննան մէջ / ալ, որինը յառ-  
նավին մէջ i իւննեն (տես 33) :

\*\*\*) Կանակ անունները երբեն յօդով ալ իւհացնեն.  
այսպէս՝ Դ Anna, dell' Anna, all' Anna, Բայ-  
աւելու աղին սովորակիւն չէ :

60. Յօհէ որ յատուկ անուններէն յառաջ ածական կամ ուրիշ արժանապատուութեան անուն մը ըլլայ, ան ասենք յօդն ալ պէտք է զնել . ինչպէս՝

L'onnipotente Iddio, Ամենակարող Աստուած, Գագա-

բելէ Շլահ:

il grande Alessandro Alessandro il grande \*),

Ուծն Շղեքսանդր, Պէօնս Խարենուեր :  
il poéta Ovídio, Ավետիս բանաստեղծ, Ավետիս շայեր :  
il Signor António \*\*): Տէր Շնտոն, Շնտոն առ :

61. Աս կանոնէս գուրս պէտք է առնուլ ետքի եկած արժանապատութեան անունները, որոնք յօդ չեն առնուր :

Don Piétro,	Տէր Պետրոս .
Donna María ,	Մարիամ Տիկին .
Monsignór António ,	Շնտովն Պերապայծոս .
San (to) *** ) Paólo ,	Սուրբ Պօղոս .
Suóra Anna ,	Վայր Շննա .
Padre Ignázio ,	Վայր Խգնատիս .
Frà (te) Giacómo ,	Եղբայր Հյակով :

\*) Յօհէ ո՞ր յօդը ոծովին ո՞ւ յաբուկ անունն ե՞ղ կը կընայ, ե՞նք չե՞նուլիք . ո՞ւ միուն յաբուկ անունը իլլուլիք հոլովանշան նախորդերներուն . այսպէս՝ Alessandro il grande . d'Alessandro il grande .

\*\*) Պէտուն ո՞ւ սրհեստուոր Տուրովիներուն անունն ըստ՝ սրիոր Խարենունէ պէս Եղուձ է իրենց, յօդ իրենց տրուլ . ինչպէս՝ il Tasso . il Tiziáno . Բայց սունց ե՞ւ Քըս Վըրալեստին իլացքն իլացքն իլ Poéta Tasso . il Pittore Tiziáno :

\*\*\*) Բապովյան Գրուլ սիսծ յաբուկ անունն առըն C' Բայց սուլալ խառն ս ով սիսծները ) to Տունիւր իլլուլապաք . ինչպէս՝ San Basílio . Առըն Բարսել . San Piétro . Առըն Պէտրոս . Գոխունի Santo Basílio . Santo Piétro :

62. Եռաներուն, գետերուն, ծովերուն, լճերուն,  
գտառներուն ու թագաւորութիւններուն անունները,  
իրենց ընդհանուր ու մասնաւոր նշանակութեանը հա-  
մաձայն, կրնան յօդիւ կամ առանց յօդի դրվիլ . այս-  
պէս Európa կամ l' Európa, Երոպա : Իսյց ծո-  
վերուն ու գետերուն անունները ըստ մեծի մասին յօ-  
դիւ կըդրվին, ինչպէս՝ (l' Atlántico, il Tevere &  
il Pò) :

63. Ամիսներուն ու օրերուն անունները առանց  
յօդի կըդրվին . այսպէս՝  
il mese di Mággio, Մայիս ամիսը, Մայիս այլ :  
l' ultimo di di Giúgno, Յունիսին վերջի օրը . Յու-

նիսին սօն իշենիւ :  
Յօդիւ ալ կրնան դրվիլ, թէ որ որոշեալ օր մը  
կամ ամիսմը ցըցընեն . ինչպէս՝

nell Ottóbbre dell' anno passáto . Մայցեալ տարի  
Հոկտեմբերին, Իշեն եւ Հոկտեմբերիւ :  
il primo di di Marzo, Մարտին առջի օրը, Մարտ այլ :  
իւ իշենիւ :

64. Հովի ու երկինքին շորս մասերուն անունները  
միշտ յօդ կառնուն մանաւանդ ուղղականին մէջ . ինչ-  
պէս՝ l' oriénte . il levante . l' est, Արևելք, Արևոտնու .  
l' occidénte . il ponénte . l' ovest, Արևմուտք, Արև-  
աւան . il settentrión . la tramontána . il nord, Հիւսիս, Հիւսիս-  
աւան . il mezzogiórno . il sud, Հարաւ, Գրաւ .

# ԵՐԵՎԱԿԻՆ ՅՕԴԱԼԵՑՔ

Ածական անուններուն վըսյ :

## Յ Օ Դ Ա Խ Ե ՞ Յ Ե Ռ Ե Ֆ Ե ՞ Ե

Ածական անուններուն հոլովնան վըսյ :

65. Եծական անունները գոյական անուններէն տարբեր հօլովմունք մը չունին, ինչու որ օ վերջաւու բողները կըհօլովին արական գոյական անուններուն պէս, ա վերջաւորողները իգական գոյականներուն պէս: Իսկ օ վերջաւորողները կամ արականին պէս կըհօլովին և կամ իգականին պէս, ու կըհամաձայնին իրենց գոյականներուն հետ՝ սեռիւ, թուով, ու հօլովով. ինչպէս՝

Եզ. ար.

Ո. il buon' uómo.

աղէկ մարդ, եյէ սպաս.

Ո. di, del buon' uómo.

Տ. a, al buon' uómo.

Հ. il buon' uómo.

Կ. o buon' uómo.

Բ. da, dal buon' uómo.

Յոք. ար.

i buoni uómini.

di, dé', dei buoni uómini.

a, a', ai buoni uómini.

i buoni uómini.

o buoni uómini.

da, dai buoni uómini.

Ո. prudénte, il prudénte  
uómo խոհեմ մարդ,

ադրւււ սպէս.

Ո. di, del prudénte uómo.

Տ. a, al prudénte uómo.

Հ. il prudénte uómo.

Կ. o prudénte uómo.

Բ. da, dal prudénte  
uómo.

prudénti, i prudénti uó-  
mini.

di, de', dei prudénti uó-  
mini.

a, a', ai prudénti uómini.

i prudénti uómini.

o prudénti uómini.

da, dai prudénti uó-  
mini.

**Եղ. իդ.**

Ո. la buona donna.	le buone donne.
Ո. di, della buona donna.	di, delle buone donne.
Տ. a, alla buona donna.	a, alle buone donne.
Հ. la buona donna.	le buone donne.
Լ. o buona donna.	o buone donne.
Ռ. da, dalla buona donna.	da, dalle buone donne.

**Յագ. իդ.**

Այսպէս կըհոլովին ետևի ածական անուններն ալ .	prudénte don-	կին խոչեմ.	Գիւրունէլլէ
na,	cattivo fanciúllo,	սար տղայ,	հեօնիւ չօճուգ .
ricco mercatán-	հարուստ	վաճա -	պէնին դասէր
te	ռական,		իւնա .
caro amico ,	սիրելի բարեկամ,	սէլլիւլս ասուլ .	
forte lióne,	ուժով առիւծ ,	շէրտելլէ -	արա -
			լսն .
fedéle servo ,	հաւատարիմ	նամակար գոււլ .	
obbediente sco-	ծառայ ,		
láre ,	հնազանդ աշա -	միւնիւ շունքն .	
	կերտ ,		
illústre uómo ,	երևելի մարդ ,	նամակար շէշն .	
bella rosa ,	գեղեցիկ վարդ ,	միւնիւ միւլ .	

## Յ Օ Դ Ա Խ Ե Ր Կ Ա Բ Գ

Այսական անունները տարիեւնելը վըայ :

66. Ածականը երեք աստիճան ունի . Պարիս , Բագադանիս , Վալերիուսիս :

67. Պարականը (positivo) պարզապէս կըցըցընէ բանի մը ինտոր ըլլալը . առանց ուրիշի մը հետ բաղդատելու . ինչպէս՝ ricco , հարուստ , պէնին . grande , մեծ , պէօյիւք :

68. Բաղդատականը (comparativo) բանի մը աւելի կամ պակաս ըլլալը կըցըցընէ . ուրիշին հետ բաղդատելով , ու սովորաբար կըշինվի դրականին վրայ րին

կամ meno մասնիկները դնելով, բնչպէս՝ քիչ կամ meno ricco, աւելի կամքիչ հարուստ, չօք կամ առաջնորդ, քիչ կամ մոտավոր:

69. Գերազրականը (superlativo) բանի մը շատ աւելի կամ շատ պակաս ըլլալը կրցուցընէ, ուրիշին հետքաղդատելով. ու կը շինվի կամ բաղդատականին վրայ իլ, լո, լա յօդերը դնելով, կամ դրականին վերջը ամենիկը աւելցընելով, բնչպէս՝ il più bello, փէք շատ գեղեցիկ, չէ՞ չօք մեծ. la più grande, փէք շատ մեծ, չէ՞ չօք ամենալավ. obedientissimo, փէք շատ հնազանդ, չէ՞ չօք մեծական. giustissimo, փէք շատ արդար, չէ՞ չօք սուլու:

70. Ետևէն եկած ածական անուններուն աստիճանաց կարգը երկու կերպ կը լսայ, կամ ուրիշ հասարակ ածականներուն պէս. բնչպէս buono, più buono, il più buono, buonissimo, և կամ սյսպէս՝

Դրական. Բաղդ. Գերազրական.  
buono, աղեկ, եյկ. migliore, il migliore, ottimo.  
cattivo, գէշ, ժէօ- peggiore, il peggiore, péssimo.

Առաջ. grande, մեծ, պէօյ- maggiore, il maggiore, mássimo.

Առաջ. piccolo, պղտիկ, մինոր, il minore, mínimo.

Առաջ. alto, բարձր, եյկ. supériore, il suprémo, sommo.

Առաջ. Ասոնցմէ ոմանք ածականի պէս ու ոմանք ալ մակը բայի պէս կը վարվին. բնչպէս.

molto, շատ, չօք. più, mag- il più, al più, moltissimo.

giorménte, simo.

poco, քիչ, առաջ. meno, il meno, al meno,

pochíssimo.

bene, աղեկ, եյկ. meglio, il meglio, ottimamente,

beníssimo.

male, գէշ, ժէօյ. peggio, il peggio, pessima-

ménte, malíssimo.

**Ա**ս ալ գիտնալու է որ ու կամ ու վերջաւորած  
ածական անուններուն գերադրականը երրորդ կըլլայ .  
այսպէս :

Դրական .    Իաղզ .    Դեր .  
intégro , ամբողջ , ուշական . più integro , integerrimo .  
[լէան] .

acre , թթու , էրչլ . più acre , acerrimo .  
célebre , երևելի , համարուք . più célèbre , celeberrimo .  
salubre , առողջարար , հա - più salubre , saluberrimo .  
[մէլլէլլ]

## ՅՈՒՍՏԵՐ ԵՐՐԱԲԴԻ

Գայումին ու ածախոն անուններուն վրայ շատ  
անգամ մասնիկ մը աւելցրնելով , նշանակութիւննին  
կըփոխվի , որոնց գլխաւորները հոս համառօտ ցըցընենք :

72. Դրական ու ածական անուններուն վրայ շատ  
անգամ մասնիկ մը աւելցրնելով , նշանակութիւննին  
կըփոխվի , որոնց գլխաւորները հոս համառօտ ցըցընենք :

73. Ասոնցմէ ոմանկը (aumentativo)  
կըսվին . որոնք բանի մը մեծութիւնը կամ առաւելու-  
թիւնը կըցըցընեն , ինչպէս են աս մասնիկները , one , otto ,  
accio , astro , azzo , aglio \* ) :

Պարզ .	Ածանցական .
ալbero , ծառ , տղած .	alberone , մեծ ծառ , ոլեօյ- իս , տղած .
cappέllo , գլխարկ , շաքիս .	capellone , մեծ գլխարկ , ոլեօյիս , շաքիս .
porta , դուռ , գտակ .	portone * ) , մեծ դուռ , ոլեօյիս , գտակ .

\* ) Աս չըսէ accio , astro , azzo ու aglio ժամանելու  
բանի իւ գէշտելիւնը ու անպիտունութելիւնը կըցընեն :

\*\*) One վերջաւորած անունները , լեզվին իւս .

Պարզ .  
gióvane, երիտասարդ, ուն-  
ը գոնելը .  
aváro, ազահ, լամահետոք .  
médico, բժիշկ, հետի .

pópolo, ժողովուրդ, ճէօ-  
խանթը .  
villáno, գեղացի, ունյը .  
gente, ազգ, հէլեն .

74. Ոմանք ալ նուռալին (diminutivo) կըսմին,  
ինչու որ բանի մը պղտիկութիւնը կըցըցնեն . և աս  
մասնիկներն են . *ino, etto, ello, uolo, uccio, uzzo.*  
bello, գեղեցիկ, իւղէլ .

ragázzo, մանուկ, չօճուգ .  
véchchio, ծեր, իւրիտ .  
póvero, աղքատ, ֆաժը .  
pazzo, իւնդ, ախտ .  
uómo, մարդ, արէմ .

75. Ըստ անուններ ալ կան՝ որ կերպ կերպ կը-  
փոխին . ինչպէս՝ libro, libréttο, librettino, librí-  
cino, librúccio, librettiuccio, libricciuólo, libret-

Վ. ծանցական .  
giovanótto, մեծ երիտա-  
սարդ, ունյիւս ուն .  
avaráccio, անպիտան կամ  
գէշ ազահ, ֆէնո լա .  
medicástro, անձոռնի  
բժիշկ, ֆէնո հէտի .  
popolázzo, հասարակ ժո-  
ղովուրդ, ուսոյադը .  
villanáccio, բիրտ գեղացի,  
գուրդա ունյիւս .  
gentáglio, ռամիկ ժողո-  
վուրդ . ուսոյադը ճէօ- .

ragazzino, մանկիկ, իւդ-  
դը .  
vecchiéttο, ծերուկ, իւ-  
դը .  
poveréttο, աղքատիկ, պ-  
ալուդը .  
pazzarello, իւնդուկ, ախ-  
տածը .  
uomicciaólo, մարդկիկ, ա-  
խտածը .

իսկ անուններին իսծանցին՝ բայց որուին են : Ոմանք  
ասուց իւրիտին ալ իւդուրծածին, այսողէ՝ la por-  
tana, բայց արէմ չէ :

tucciuólo *ւայլն*. casa, casáccia, caséttta, casél-la, casíno, caséllino, casótto, casíuccia, casíupola *ւայլն*.

76. Ոմանք *ալ* *մեր* վերացական *սպասիկին* ուժը ունին. ու ասոնք *են* *ezza*, *aggine*, *gio*, *zio*, *tà*, *dine*, *ու* *ura*. *ինչպէս*.

bello, <i>գեղեցիկ</i> , <i>ինպէլ</i> .	bellézza, <i>գեղեցկոթիւն</i> , <i>ինպէլլէտ</i> .
scélo, <i>շառայ</i> , <i>հըմելուետք</i> .	scelerággine, <i>շարութիւն</i> , <i>ժեօլիւլէտ</i> .
servo, <i>ծառայ</i> , <i>հըմելուետք</i> .	servizio, <i>gio</i> , <i>ծառայոթիւն</i> , <i>հըմելուետք</i> .
confúso, <i>շիոթ</i> , <i>գարբազ</i> .	confusióne, <i>շփոթութիւն</i> , <i>գարբազալլուետք</i> .
umáno, <i>մարդկային</i> , <i>ինսանի</i> .	umanità, <i>մարդկութիւն</i> , <i>ինսանիլլու</i> .
molididúdo, <i>շատ</i> , <i>չժ</i> .	moltitudine, <i>շատութիւն</i> , <i>չժլլութ</i> .
agricoltóre, <i>երկրագործ</i> , <i>լուխնձի</i> .	agricoltura, <i>երկրագործութիւն</i> , <i>լուխնձիլլու</i> .

77. Ոմանք *ալ* *մեր* ածանցական, *ախն*, *ային*, *առոր* մասնիկներուն ուժը ունին, ու ասոնք *են* *vole*, *ano*, *reο*, *esco*, *ale*. *ինչպէս*.

colpa, <i>յանցանք</i> , <i>գաղտանիլլ</i> .	colpévole, <i>յանցաւոր</i> , <i>գաղտանիլլու</i> .
mondo, <i>աշխարհ</i> , <i>ախնիւն</i> .	mondáno, <i>աշխարհային</i> , <i>ախնիւնիլլ</i> .
corpo, <i>մարմին</i> , <i>լւեն</i> .	corpóreo, <i>մարմնաւոր</i> , <i>լւենլլ</i> .
bárbaro, <i>բարբարոս</i> , <i>լուսան</i> .	barbaréscō, <i>բարբարոսական</i> , <i>լուսանալլ</i> .
número, <i>թիւ</i> , <i>առյը</i> .	numerále, <i>թուական</i> , <i>առյըլլ</i> .

78. Ոմանք ալ մեր բացասական ան մասնիկին ուժը  
ունին՝ ու միշտ բառէն առաջ կըդրվին, ու ասոնք են *in,*  
*im*, *dis*, *s.* ինչպէս՝

fortunáto, բաղդատոր.

բալեհն.

mortále, մահկանացու,

եօլեճէր.

piacévole, հաճոյ, հոգ-

դուլ.

onóre, պատիւ, իպալ.

infortunáto, անբաղդ,

բալեհնին.

immortále, անմահ, եօլ.

մուլ.

spiacévole, անհաճոյ, նո-

հոգդուլու.

disonóre, անպատուու-

թիւն, իպալենիպալ:

79. Ա երջապէս կըդանրվին քիչ անուններ ալ,  
որոնք եղակի ձայնով յոքնակի կընշանակեն և կըվերջա-  
ւորին *ame*, *esca*, *ume*. ինչպէս՝

polláme, հաւեր, բախու-

դր.

bestiáme, հօսեր, ակրի-

ւը.

ossáme, ոսկրներ, եկրիւ-

legnáme, փայտեր, օպուն-

դր.

soldatésca, զինուորներ,

ճէնիճիւլ.

selvaggiúme, էրէներ, ետ-

դանի հայժընելու.

## ՅՈՒԹԱԵՐԸ ԱԵՑԵԲԱՐԴԻ

(Ժամանակն անուանոց վեցոյ):

80. Իտալացիք հինգ տեսակ թուական անուն (no-  
me numerále) ունին, որոնց կարգը աս է՝

1) Բայցաբյան բայցաբյանները (númeri cardináli)  
ածական են՝

Uno, una, մէկ, պէտ.

otto, ութը, սէտիւ.

due, երկու, ետ.

nove, ինը, տօտունը.

tre, իրեք, եւլ.

diéci, տասը, օն.

quáttro, չորս, ակուտ.

úndici, տասնըմէկ, օն պէտ.

cinque, հինգ, պէտ.

dódici, տասւերկու, օն եւէ.

sei, վեց, պլւլ.

trédici, տասւիրեք, օն

sette, եօթը, եկուի.

եւլ.

quattórdici ,	<i>տասնըչորս</i> ,	settánta ,	<i>եօթանասուն</i> ,
	<i>օն ակնօքա</i> .		<i>եկանդ</i> .
quiñdici ,	<i>տասնըհինգ</i> ,	ottánta ,	<i>ութանսուն</i> ,
	<i>օն պէշ</i> .	nonánta ,	<i>լիննասուն</i> ,
sédici ,	<i>տասնըվեց</i> ,	novánta ,	<i>առան</i> .
diecisétte ,	<i>տասնըեօթը</i> ,	cento ,	<i>հարիւր</i> ,
diciasétte ,	<i>օն էկանի</i> .	ducénto ,	<i>երկու հարիւր</i> ,
diciótto ,	<i>տասնըութը</i> ,	dugénto ,	<i>էրէ էկան</i> .
	<i>ականի</i> .	trecénto ,	<i>իրեք հարիւր</i> ,
diecinóve ,	<i>տասնըւինը</i> ,		<i>էկան</i> .
diciannove ,	<i>օն առջուակ</i> .	mille ,	<i>հազար</i> ,
venti ,	<i>քսան</i> ,	due mila ,	<i>երկու հազար</i> ,
vent' uno ,	<i>քսանըմեկ</i> ,		<i>էրէ ունի</i> .
	<i>դ ուն</i> .	cento mila ,	<i>հարիւր հա-</i>
venti due ,	<i>քսանւերկու</i> ,		<i>զար</i> ,
	<i>էկանի էրէ</i> .	un milióne ,	<i>միլիոն</i> ,
trénta ,	<i>երեսուն</i> ,		<i>բիւր</i> ,
quaránta ,	<i>քառսուն</i> ,	sei milióni ,	<i>վեց միլիոն</i> ,
cinquánta ,	<i>յիսուն</i> ,		<i>աւուն միլիոն</i> .
sessánta ,	<i>վաժսուն</i> ,		

2) Դաստիան թուականները (númeri ordináli) ածական են, ու իրենց գոյականին հետ կը համաձայնին ածական անուններուն պէս :

Il primo *)	<i>առաջին</i> <i>ուն</i> .	il quinto ,	<i>հինգերորդ</i> ,
	<i>ականի</i> .		<i>ականինձի</i> .
il secondo ,	<i>երկրորդ</i> ,	il sésto ,	<i>վեցերորդ</i> .
	<i>ականինձի</i> .		<i>ականինձը</i> .
il térho ,	<i>երրորդ</i> ,	il séttimo ,	<i>եօթներորդ</i> ,
	<i>ականինձի</i> .		<i>ականինձի</i> .
il quárto ,	<i>չորրորդ</i> ,	l' ottávo ,	<i>ութներորդ</i> ,
	<i>ականինձի</i> .		<i>ականինձի</i> .

\*) Ծնէ ո՞ւ ասոնց յօդը թէիրէ յգէն՝ յակըոյ իւլոն. ինչ պէս՝ primo , նաև ասուազին , իլք էվկէլ . secóndo իսկ secondariamente , երիսրտուբար , իրինձի :

il nono, <i>βιντερορη</i> , <i>ῳδην-</i> <i>τηνδην</i> .	il cinquanté- simo, <i>γενταντε-</i> <i>τηνδην</i> .
il décimo, <i>τωαστερορη</i> , <i>ῳδηνδην</i> .	il quinquagé- simo, <i>γενταντε-</i> <i>τηνδην</i> .
l' un décimo, <i>τωαστερορη</i> , <i>ῳδηνδην</i> .	il sessanté- simo, <i>γενταντε-</i> <i>τηνδην</i> .
il duodécimo, <i>τωαστερο-</i> <i>ρητηνδην</i> .	il sessagé- simo, <i>γενταντε-</i> <i>τηνδην</i> .
il décimo terzo, <i>τωαστερ-</i> <i>ρητηνδην</i> .	il settanté- simo, <i>γενταντε-</i> <i>τηνδην</i> .
il décimo nono, <i>τωαστερ-</i> <i>ρητηνδην</i> .	il settuagé- simo, <i>γενταντε-</i> <i>τηνδην</i> .
il ventésimo, <i>φυσαντερορη</i> ,	l' ottanté- simo, <i>γενταντε-</i>
il vigésimo, <i>τεκτηνδην</i> .	l' ottuagé- simo, <i>γενταντε-</i>
il ventésimo primo, <i>φυσαντερορη</i> , <i>τεκτηνδην</i> .	il novanté- simo, <i>γενταντε-</i>
il trentésimo, <i>τερτεντε-</i> <i>ρητηνδην</i> .	il nonagé- simo, <i>γενταντε-</i>
il tregésimo, <i>τετρεντε-</i> <i>ρητηνδην</i> .	il centésimo, <i>ςωρθιερε-</i> <i>ρητηνδην</i> .
il quaranté- simo, <i>φωντεντε-</i> <i>ρητηνδην</i> .	il millésimo, <i>ςωρθιερε-</i> <i>ρητηνδην</i> .
il quadragé- simo, <i>τερτεντε-</i> <i>ρητηνδην</i> .	

3) *Արտական կամ Համեմատական* (númeri proporzionáli).

Sémplete, <i>միակ</i> , <i>առաջիւն</i> .	dóppio, <i>կրկին</i> , <i>երեքամբ</i> .
triplo, <i>երեքապատիկ</i> , <i>եւշ</i> <i>գումբ</i> .	una volta, <i>միանգամ</i> , <i>ուշ</i> <i>գումբ</i> .
quádruplo, <i>չորեքապատիկ</i> , <i>ավելորդ գումբ</i> .	due volte, <i>երկու անգամ</i> , <i>եւշ աւշ</i> .
quíntuplo, <i>հինգապատիկ</i> , <i>ողել գումբ</i> .	tre volte, <i>երեք անգամ</i> , <i>եւշ աւշ</i> .
céntuplo, <i>հարիւրապատիկ</i> , <i>եւս գումբ</i> .	cento volte, <i>հարիւր ան-</i> <i>գամ</i> , <i>եւս աւշ</i> .

4) Համարականի կամ զարգախան անունները (númeri collettivi) գոյականի պէս կըբանին :	
Un' ambo, երկեակ, է-է-	una dozzina, տասւերկուկ-
լէ կամ էրէ լանէ .	նոց, օհ էրէլէ կամ օհ
un terno, երրեակ, է-է-	էրէ լանէ .
լէ .	una ventina, քսանեակ,
un quatérno, քառեակ,	եէրիլէ կամ եէրի լանէ .
ունօրդուն .	una quarantina, քառաս-
un quintérno, հնգեակ,	նեակ, տբաւէ կամ տբաւ
ունկըլէ .	լանէ .
una novéna, իննեակ, ու-	un centinájo, հարիւրեակ,
գունդուն .	է-է-պէլ .
una decína, տասնեակ, օհ	un migliájo, հազարեակ,
լո-է կամ օհ լանէ .	ունկըլ .

5) Տբաւէ շեմին (númeri distributivi).	
Ad uno ad uno, մէկիկ   la metà, կէսը, է-պըզը .	
մէկիկ, ունչեր ունչեր .	
a due a due, երկու երկու,   tutti e due, երկուքն ալ,	
է-էլէր է-էլէր .	է-էսէ ուն .
a tre a tre, երեք երեք,   tutti e tre, իրեքն ալ,	
է-լէր է-լէր .	է-լէ- ուն .

## Պ Լ Ա Խ Խ Ե Բ Բ Ա Բ Դ

Դեբանուան վըսոյ :

81. Դեբանուան (pronóme) անուան տեղ կըդրը-  
վի, ինչու որ՝ անուն մը շատ անգամ խօսի մէջ չիկըկնե-  
լու համար, անոր տեղը բառ մը կըդնենք՝ որ դէրանուան  
կըսին : Չորս տեսակ գերանուն կայ . էսին (perso-  
nale), ստացախան (possessivo), ցուցախան (dimostra-  
tivo), ու յարաբերախան (relativo) :

82. Դեբանուանը անուանց պէս թիւ, հողով, ու  
հոլովմունք ունենալէն 'ի զատ, նաև դէմք ալ ունի՝

որ իրեք է . առաջին՝ ես , պէհ , երկրորդ՝ դուն , սէհ . երրորդ՝ ան , :

83. Լայան դեբանանելը (pronómi personáli) Երկու կերպ են . առաջինները՝ կըսվին յարտիշ դեբանան (congiuntívi — affíssi), երկրորդները՝ բայցայն դեբանան (assolúti) :

84. Հայրական դեբանանելը՝ տրական ու հայցական միայն ունին , թէ եզակիին և թէ յոքնակիին մէջ . ինչպէս՝ Եղակի .

Տրական . mi , ինձի , պան .	gli *), le , անոր , օն .
ti , քեզի , սնես .	si , իրեն , ժէնուինե .
Հայցական . mi , զիս պէհի .	il , lo , la , զանի , օնս .
ti , զքեզ , սէհի .	si , զիրենը , ժէնուինե .

### Յոքնակի .

S . ci (ne) , մեզի , պէհ .	loro , անոնց , օնլոր .
vi , ձեզի , սէպէ .	si , իրենց , ժէնուիլէրէնե .
Հ . ci (ne) , զմեզ , պէպէ .	li , le , զանոնք , օնլորը .
vi , զձեզ , սէպէ .	si , զիրենք , ժէնուիլէրէնե .

85. Տայցարյան դեբանանելը ասոնք են io, tu, egli, se . ու կըհոլովին հոլովանշան նախդիրներուլ , այսպէս :

Առաջին դէմք , io ես , պէհ .

### Եղակի .

I . Io , ես , պէհ .	Noi , մենք , պէպ .
II . di me , իմին , պէհին .	di noi , մերին , պէպէն .
S . a me . ինձի , պան .	a noi , մեզի , պէպէ .
Հ . me , զիս , պէհի .	noi , զմեզ , պէպէ .
Ը . da me , իզմէ , պէնուին .	da noi , մեզմէն , պէպէն .

### Յոքնակի .

\* ) Առ gli դեբանանը շատ դեղ իլլանի նաև յարտիշ պրական ու հայցական հալովնելուն դեղը . այսպէս gli անոնց իմ զանոնք , օնլարա իմ օնլարը . բայց այնշատ պէտի չէ :

**Արկառողդ դէմք** tu, դուն, սեն.

**Եղակի.**

Ո. Tu, դուն, սեն.

Ո. di te, քուկին, սենին.

Տ. a te, քեզի, սենս.

Հ. te, զքեզ, սենի.

Բ. da te, քեզմէ, սենտէն.

**Յոբնակի.**

Voi, դուք, սեն.

di voi, ձերին, սենին.

a voi, ձեզի, սենչ.

voi, զձեզ, սենչ.

da voi, ձեզմէ, սենտէն.

**Երրորդ դէմք** egli, ան, օ.

**Եղակի արական.**

Ո. Egli, ei, e', esso, des-  
so \*), ան, օ.

Ո. di lui, di esso, անոր,  
օնուն.

Տ. a lui, ad esso, անոր,  
օնուն.

Հ. lui \*\*), esso, անի,  
օնուն.

Բ. da lui, da esso, ան-  
կէ. օնուն.

**Յոբնակի արական.**

Eglino, egli, e', անոնք,  
essi, օնըն.

di loro, di essi, անոնց,  
օնընըն.

a loro, ad essi, անոնց,  
օնընըն.

loro, essi, զանոնք, օն-  
ընըն.

da loro, անոնցմէ, օնըն-  
պան:

**Եզ. Իզ.**

Ո. Ella, essa,  
dessa, ան, օ.

Ո. di lei, di essa.

Տ. a lei, ad essa.

Հ. lei, essa.

Բ. da lei, da  
essa.

**Յոբ. ար.**

Elleno (elle), ա-  
նոլք, օնըն.

di loro, di esse.

a loro, ad esse.

loro, esse.

da loro, da esse.

**Եզ. Յոբ.**

Չոնին.

di se, իրեն, սե-  
նինին.

a se, իրեն, սե-  
նինին.

se, զինքը, սե-  
նինին.

da se, իրմէ, սե-  
նինուն.

\* ) Եղակի հեղինակներ egli, ella, գերակառակեր մայու-  
մարդուն զբայ լընանեցընեն. ի՞ն esso, essa գեր-

86. Առաջային դեպահուները (pronómi posses-sí), mio, tuo, suo, nostro, vostro, loro, բանի  
մը որուն ըլլուլ կըցրցընեն . ածական են, ու կըհա-  
մածայնին իրենց գոյականին հետ' սեռիւ, թուզվ, ու  
հոլովով . այսպէս'

Եղակի ար .

Il mio \*\*\*), tuo, suo, nostro, vostro, loro giardino,  
Իմին, քուկին, իրեն, մեր, ձեր, անոնց պարտէզը,  
Պիկնիս, սենին, օնուն, պիկնի, սիդնի, օնլորըն պահճեն:

Եղակի իգ .

La mia, tua, sua, nostra, vostra, loro penna,  
Իմին, քուկին, իրենց, մեր, ձեր, անոնց գրիչը,  
Պիկնիս, սենին, օնուն, պիկնի, սիդնի, օնլորըն գուլի:

Ծոքնակի ար .

I miei, tuoi, suoi, nostri, vostri, loro giardini,  
Իմին, քուկին, իրենց, մեր, ձեր, անոնց պարտէզ-

ները,

Պիկնիս, սենին, օնուն, պիկնի, սիդնի, օնլորըն, պահճեն:

Ար:

Նունները՝ Այ Տարբու ու Այ ուրիշ բաներու վըսյ:  
Desso, a գերանունել չեմ, իւ իւնոնի :

\*\*) Շատերը իւդին՝ ո՞յ լի, լե, մե գերանուն-  
երը ուղղակինի ուրիշ ալ իւնոնին, բայց աղջի-  
սովունիւն չեմ . այլ ուրիշ իրադաս ուկուր ե-  
անոնց ուղղակինը գտնել . այսինքն՝ եղի, ելլա, իո:

\*\*\*) Ասոնք Այ ո՞յ արքանունունուն իսա ապօախ-  
նունեւն անուն իւ սովորին ունենան, յօդ չեմ  
առնուր . Էնցոնկ՝ սա Maestà, Աստածոր, փա-  
տիշահ . միա մած, միա պատիշահ . Բայց Այ  
ո՞յ գոյական անունները իրենցիւ առաջ իսա վլրիւ  
ուրիշ ածական իւ սանենան՝ ան արենը յօդը իւ  
դպիւ . Էնցոնկ՝ իլ միա քարոզական առաջնորդ յօդը իւ  
դպիւ . Էնցոնկ՝ իլ միա քարոզական առաջնորդ յօդը իւ  
դպիւ . Հայրան, սէվիկիւլիւ փիէտէրիմ . լա կարա մա-  
ծան, իմ սէրելի հայրան, սէվիկիւլիւ փալիտէմ :

ՀՅԱԳՆԱԿԻ ԽՊ.

Le mie, tue, sue, nostre, vostre, loro penne.  
Խմին, քուկին, իրեն, մեր, ձեր, անոնց զրիշերը,  
Պիւնին, սենին, օնուն, ովկին, սկզին, օնլունն գուլէմէւրէն:

87. ՀՅԱԳՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՆՆԵՐԸ (pronómi dimostrativí) բանի մը կամ անձի մը չ նշ կամ այլ ըլլու  
որոշ ու յայտնի կրցըցնեն յօդի պէս. անոր համար  
երբոր գոյական անուններու հետ մէկտեղ կրհոլովին՝  
յօդ չեն առնուր (Գլ. 58): Ասոնք ածական են՝ ու կր-  
հոլովին հոլովանշան նախդիրներով:

ԽՊԱԿԻ.

Quésto, a, *)	ասիկայ,	պու.	quésti, e.
cotésto, a,	ասիկայ,	շու.	cotésti, e.
quéollo, a,	անիկայ,	օ.	quélli, e.
costúi, costéi,	ասիկայ,	պու.	costóro.
cotestúi, cotestéi,	ասիկայ,	շու.	cotestóro.
colúi, coléi,	անիկայ,	օ.	colóro.
stéssو, a, **)	նոյն,	օւ.	stéssi, e.
medésimo, a,)	ատ բանը.	օւ շէյ.	medésimi, e.
ciò,			

88. Ասոնց պէս կրհոլովին նաև շատ դերանուն-  
ներ ալ. որոնք մեր մէջը նաևական անուն կրսվին:

\*) Quésto, a, իւլլունէ ան բանը՝ որնոր խօսողներ խօ-  
ն. ինչպէս՝ quésto libro, ան գէրու (որնոր ես-  
ունիմ): Խաչ! cotésto, a, ան բանը՝ որնոր լու-  
զին խօն կ. ինչպէս՝ cotésto libro. ան գէրու (որ-  
նոր դուն ունիմ):

\*\*) Stéssо, ան medésimo բառերը անյը իսէ իրը  
սկզինը համար, ՎԵՐԱԿԱՆՆԵՐԸ ան գոյական  
անուններուն հէտ մէկտեղ իւլլունին. ոյսպէս՝ io,  
tu, egli medésimo իսէ stéssо կ., դուն, ինը.  
պէն, սէն, քէնար. noi, voi, eglino իսէ elle-  
no stéssi իսէ e, իսէ medésimi, իսէ e. la co-  
sa medésima. նոյն իրը, օւ շէյ:

Առ կարգիս մէջ աստեղով նշանածները յոքնակի չու-  
նին :

Uno, a, մէկը, պէրենէ .

altri, ուրիշ, գոյրըսը (Քշու աւողլիսնէ մէջ իլբանէ) :

altrui, ուրիշ մարդուն, գոյրըսընը (ու երբէւ ա-  
ղավանի իրաց ըլլու) :

altro, ուրիշ, գոյրը (ածախոն անունէ ուն իւ-  
ըննէ) :

l' uno e l' altro, }      թէ մէկը ու թէ մէկալը,  
gli uni e gli altri, }      պէրենէ չէ օպէրենէ .

alcúno, a ,

\*qualcúno, a ,

\*qualchedúno a ,

certúno կամ un certo,

\*talúno կամ un tale կամ un cotále,

\*qualche, ինչ, դար:

tanto, a ,

cotánto, a , } սյնչափ, օլբարբար .

altrettánto, a ,

\*alquánto, քիչ մը, պէր գործ .

\*ogni, } ամէն, հէնուն .

\*ognúno ,

\*ciascúno , a ,

\*ciáschedúno, a , } ամէն մարդ, հէր ժէլ .

\*cadúno , a ,

\*nissúno կամ nessúno , a , } հիչ մէկը, հիչ պէրենէ .

niúno կամ neúno ,

\*verúno , a , } հիչ բան, հիչ պէր չէյ .

\*nullo , a ,

\*qualúnque ,

\*qualsisia ,

\*qualsivóglia , } ինչ բան ըլլայ նէ, նէ չէյ էնէ .

\*checchesía ,

chiúnque ,

chicchesía ,

chi che si sia ,

89. ՀՅԱՐԴԵԼՐՈՒՆԻ (relatívi) կրավին ան անուն-  
ները, որոնք վերի բառը կամ ամբողջ խօսքը յառաջ,  
կըթերեն՝ ու ասոնք են . ու կըհոլովին այսպէս՝

**Եղակի ար . և իգ .**

Ո. II, la quale,	che	որնոր, Ք :
Ո. del, della quale,	di che	di cui, որուն որ, Ք օնուն :
Տ. al, alla quale,	a che	a cui, որուն որ, Ք օնուն :
Հ. il, la quale,	che	cui, որնոր, Ք օնուն :
Բ. dal, dalla quale,	da che	da cui, որմէն որ, Ք օնուն :

**Ծոքնակի ար . և իգ .**

Ո. I, le quáli,	che *)	որոնք, Ք օնլուն .
Ո. dei, delle quáli,	di che	di cui, որոնց, Ք օն- լուն .
Տ. ai, alle quáli,	a che	a cui, որոնց, Ք օն- լուն .
Հ. i, le quáli,	che	cui, որոնք, Ք օն- լուն .
Բ. dai, dalle quáli,	da che	da cui, որոնցմէ, Ք օնլունդուն :

ԵՐՐԵՄ չի զերանունն ալ կրբանի փոխանակ  
colúi ու che զերանուան տեղ :

90. ՀԱՐԳՈՒԱՆ ՔԵՐԱԿՈՒՆՆԵՐԸ (pronómi interro-  
gatívi) իրեք են՝

Chi? ՞վ, Ք (Յարդուն վշտ իւսվէ) :

che կամ che cosa? Բնչ բան, նէ շնչ (Ըսնել վշտ) :

quale? ՞րը, հանիւսը (Ըն հարդուն ու լեռ բանել վշտ) :

\*) Che ՔԵՐԱԿՈՒՆՆԵՐԸ հալւնելուն նախորդերուն հա-  
լվները di che, a che, da che Ք ՔԵՐԱԿՈՒՆՆԵՐԸ իւ-  
սվանին, բայց լեռ որ որովհեալ յօդ սահման վշտ-

Ասոնց \* ) իրեքն ալ կըհոլովին հոլովանշան նախ-  
դիրներով , պյսպէս \*

Ո. Chi ? *	Չի ? ՞լ ,	Che ? Ինչ բան ,	Quále ? ՞րը , հան-
	մէ .	անչ շէյ .	իւն . quálí ?
Ո. di chi ?	di che ?		di quále ? qualí ?
Տ. a chi ?	a che ?		a quále ? qualí ?
Հ. chi ?	che ?		quále ? qualí ?
Բ. da chi ?	da che ?		da quále ? qualí ?

Այս . պյողէն՝ il che , lo che , del che ևայշ .  
ան արքենը իւնշանաին առ բանը իմ առ բանը :  
\*) Օքարժայական իսութեան թէզ quale Հարյական դէ-  
րանունան ալ իւնտինին che առ chi դէրանունենէր .  
պէզ օքինուի che uόmo ! էնցինի հորդ նամը ա-  
տամ . o chi l' avrébbe creduto ! ՞լ իւնտ  
Հարյական . քիմ ինանապիլիր իտի :

# Վ Ա Ռ Ա Խ Խ Զ Ա Բ Բ Ա Բ Դ

Բայցին Հըսոյ .

91. Բայցը՝ որնոր խտալացիք (verbo) կըսեն՝ է չոր-  
րորդ մասն բանի , որ գործողութիւն իւ կըցըցընէ . այս-  
ինքն՝ չնել կամ ըլլավիւ . ու կըբաժնըվի ներգործուին ,  
իւստուավան , չկամ , իւստուավիւրու չկամ կոնկուտույ  
ու դիմաւուի :

92. 'Կերգործական բայց (verbo attivo) այն-  
պէս գործողութիւն մը կըցըցընէ , որ ընողէն կելլէ ,  
ուրիշին վրայ կերթայ . ինչպէս՝ Ա խօս liquefa i  
metálli . Հուրը մետաղները կըհալեցընէ . Ալել հա-  
տենէրէ երեսիք :

93. Կրաւորական բայց (verbo passivo) այնպէս  
գործողութիւն մը կըցըցընէ , որ ուրիշէն կըկրէ , ինչ-  
պէս՝ I metálli sono liquefatti dal fuóco . Անտաղ-  
ները հուրէն կըհալին . Անտինէր ալեշուն երեսիք :

94. Չեզոք բայց (verbo neutro) այնպէս գոր-  
ծողութիւն մը կընշանակէ , որ ընողին վրայ կըմնայ , ու  
ուրիշին վրայ չանցնիր , ինչպէս՝ Egli va . Անիկայ կեր-  
թայ . O չիտէր :

95. Փոխադարձ բայց (verbo recíproco) չեզոք  
բային պէս ոչ ընել և ոչ կրել կըցըցընէ , այլ գործո-  
ղութիւնը իր վրայ կըմնայ , ու կըխոնարհի երկու գերա-  
նունով . այսպէս՝ Io mi rallégro . Ես կուրախանամ .  
Պին անդինիք :

96. 'Կիմազուրկ բայց (verbo impersonale) եր-  
րորդ դէմը միայն ունի . ինչպէս՝ Pióve . Կանձրեւ .  
Անդուր ետպար :

97. Բայցը ունի Ճամանակ , Էղանակ , Լի- , Դի- ու  
Շորտութիւն :

98. Բայցերուն Ժամանակը (tempo) իրեք է ներ-  
կայ՝ (présente) որնոր Ներկայ բանը կըցըցընէ , ան-

ցէալ՝ (passáto) անցած բանը, ապառնի՛ (futúro) գումարը:

99. Բայերուն եղանակը (modo) հինգ է \*) սահմանական (indicativo), հրամայական (imperativo), սպառադասական (congiuntivo), անելքանայլ (infinito):

100. Բայերուն թիւը (número) անուններուն ու գերանուններուն պէս երկու է եղանի՛ ու յունանի՛: ինչպէս: Io amo, I, u. կըսիրեմ, Պին. Անչէրէմ: Noi amiamo, U'նք կըսիրենք, Պին. Անչէրէր:

101. Բայերուն դէմքը (persóna) դերանուններուն դէմքին պէս իրեք է, առաջին դէմք (prima persóna). ինչպէս: Io, I, u., Պին. Երրորդ դէմք (secónda persóna) Tu, Դու, Ուն. Երրորդ դէմք (terza persóna) Egli, Եւա, Օւ:

102. Բայերուն լծորդութիւնը (conjugazione) չորս է \*\*) բայերուն չորս կերպ վերջաւորութիւն ունենալուն համար are, ére, ere, ire. ինչպէս: amare, temére, léggere, nutríre:

103. Ամեն բայերը՝ որոնք որ ժամանակներուն մէջ վերը ըսված չորս լծորդութեան պէս առանց խոտորելու կրխոնարհին խանունաբար բայց (verbi regolári) կըսմին, իսկ որոնք որ կրխոտորին, պարտադէ բայց (verbi irregolári) կըկոչմին:

Եւ որովհետև վերը դրած չորս լծորդութիւնները ա-

\*) Ըստերը չորս եղանակ ու իւղացնեն ասոնց վեցոյ, այսինքն՝ ըղձական, կարողական. Ներողական ութէական. Բայց ասոնց սուրբութասահինեն դաշներ եղանակ հը չէն խցուցաներ, հազար իրաւ ելուծ պահապան սուրբութասահինեն դեսանիներ իւհամարմինեն:

\*\*) Բայերուն լծորդութիւնը հասարակաց սովորութեանը հետեւը համար չորս ըսինք, բայց ճշշտ անեւը ըլլոնք նէ իրեւ հար միայն իւղացնեն, ինչու որ եր վերջաւորեալ բայերը լէ սուղ են եղեր և լէ երիսյն, ըստ մշտի հասին մօրինուի իւղանաբարհին:

մէն ժամանակներուն մէջ իրենցմէ չեն կրնար խոնարհիլ, ու ներգործական բայերը կարօտութիւն ունին՝ զարտուղի օժանդակ (ausiliare) առեր բային. և կրաւորական-ները՝ զարտուղի օժանդակ էական էսսեր բային, անոր համար նախ առաջին առ երկու օժանդակ բայերուն լր-ծորդութիւնը դնենք:

### ՅՈՒՍՏԱԿԱՆ ԵՐԵՄԱԿԻ

Օսմանուղի օժանդակ բայերուն խոնարհին գրայ:

1) Օժանդակ *Avére* բայը այսպէս կըխոնարհի:

Աաշմանական (Indicativo).

• Ե,ԵՐԻՄ (Presénte).

Եղ. Io ho, (ò) *)	Ես ունիմ,	Պլենիմ
tu hai (ai),	դուն ունիս,	Աենին
egli, esso} ha (à),	ան ունի,	Շնուն
ella, essa} ha (à),	մենք ունինք,	Պլենիլ
Յոք. noi abbiámo,	դուք ունիք,	Աենին
voi avéte,	անոնք ունին,	Շնուն
églino, essi hanno,	անոնք ունին,	Շնուն
élleno, esse**)anno,		Շնուն

\*) Փականակի ho, hai, ha, hanno, Թնակի ò, ai, à, anno ին գործածութեանը հընաբառն է կառլա-ցաց երեւելք Ա'Ե'Լ'Ա'Ն'Ա'Կ' բանապատճեն, որուն իւնիտենին նաև հիմունիւն շատ հեղինակիները: Ըստ հեղ աւ բանապատճերը իւգ'րածեն ággio, ave, avei, avéi, avía, ággia, aggiáto, ag- giáno, avría, avriano Ք'լանակի ho, hai, avé- vi, avéva, ábbia, abbiáte, abbiáno, av- rébbe, avrébbero Պ'նի, Պ'յակի շարութեան

	<b>ԱԿԵԼ ԱԿՈՒՐԵՐ</b> (Passáto imperfétto).
<b>Եզ.</b>	Io avéva (avévo),      Ես ունեի,      Պլանէ
	tu avévi,                  դուն ունեիր,      սէնէն
	egli avéva (avéa),      ան ուներ,      օնուն
<b>Յոք.</b>	noi avevamo,            մենք ունեինք,      պէնէն
	voi aveváte,            դուք ունեիրք,      սէնէն
	essi avévano (avé-      անոնք ունեին,      օնլարըն
	ano),

**ԱԿԵԼ ԱԿՈՒՐԵՐ ԻԿՈՎԵՐԵՐ (Passáto perféttò inde-  
termináto).**

	<b>ԱԿԵԼ ԱԿՈՒՐԵՐ ԻԿՈՎԵՐԵՐ</b> (Passáto perféttò inde- termináto).
<b>Եզ.</b>	Io ebbi,                  Ես ունեցայ,      Պլանէ
	tu avésti,                դուն ունեցար,      սէնէն
	egli ebbe,                ան ունեցաւ,      օնուն
<b>Յոք.</b>	noi avémmo,            մենք ունեցանք,      պէնէն
	voi avéste,            դուք ունեցաք,      սէնէն
	essi ébbero,            անոնք ունեցան,      օնլարըն

**ԱԿԵԼ ԱՐԱՀԵՐ ԻԿՈՎԵՐԵՐ (Passáto perféttò de-  
termináto).**

	<b>ԱԿԵԼ ԱՐԱՀԵՐ ԻԿՈՎԵՐԵՐ</b> (Passáto perféttò de- termináto).
<b>Եզ.</b>	Io ho                  Ես,      Պլանէ
	tu hai                  Ես,      սէնէն
	egli ha                Ես,      օնուն
<b>Յոք.</b>	noi abbiá-            Եսնք,      պէնէն
	mo            Եսնք,      պէնէն
	voi avéte            Եսնք,      սէնէն
	essi hanno           Եսնք,      օնլարըն.

Այս հաստիքանի խօսակցութեան մէջ ամենենին գործածելու չէ:

\*\*) Իդական տերմինութէlla, essa, ամեն յամանակներու մէջ չուղիղ էին, առաջնական սարկողները

լոյնեւ իստրեւ յանցոյն (Passato perfetto anteriore).

Եղ. Io ebbi	avuto*	Ես ունեցայ,	Պլանէ
tu avesti		դուն ունեցար,	Անին
egli ebbe		ան ունեցաւ,	Օհուն
{Եղ. noi avémmo		մենք ունեցանք,	Պիպէ
voi avéste	avuto*	դուք ունեցար,	Անգն
essi ébbero		անոնք ունեցան,	Օհլըռն

ինչին ու ու գիւղաւ իրեան առաջանական բնականութեան բնականութեան:

\*) Խոտաւուցաց առ իրեւ առողջեւ խոտաւուց ժամանակին մէր մշջը պարզ խոտաւուց առջւ առեկ. Բայց հայ առելու զտու պար որինս, ուստի լրաց իրենց մշջ՝ լեռ պէտ և շատ անդամ մելութիւն առել իսբանին, բայց ճշշու նուուլով նշանաւութեան իսպանին շտու իսբան բներին, ինչու որ առաջնու այսինքն՝ անցեալ անորոշ կատարեալը՝ շտու առեն առաջ եղած բոնին իշցընի, առանց առեն որոշը, ինչու՝ Gli antichi Romani ebbero gran virtù e gran vizj.

Ասինք Հայությացին մէծ առաջանական բնականութեան առել հունականին առենցան. Խակի Առօմալը ազդ Փաղիւլէթ վէ ազդ պէթ խույ սահիսի օլտուլար: Երիրրտը. այսինքն՝ անցեալ օրոշեալ կատարեալը՝ շտու կամ մէջ առեն առաջ եղած բոն իշցընի եղած առեն որոշը. ինչու՝ Hai avuto tempo di farlo oggi questa settimana իսի questo mese, իսի questo anno, Աս բանը ընելու այսօր իսի առ շաբաթ, իսի առ ամիս, իսի առ դպրի առեն առենցար. Ծու շէյի եթմէյէ պու կիւն կամ պու հափթա, կամ պու այ կամ պու երլ վագթըն օլտու: Բայց երբու երիրն առեն պատահած բանի իշց վայ նոս ըլլոյ, առջնու անցեալ անորոշ կատարեալ իշտրէն, եր-

Վերաբեր կամ անցեալ անիտառը յաստազոյն  
(Passáto perféttò anteriore).

Եզ.				
Io avéva		Ես ունեցած էի,	պէնիչ	Ըստագութիւն
tu avévi		դուն — էիր,	սէնին	
egli avéva		ան — էր,	օնուն	
Եզ.				
noi avevamo	ավու,	մենք — էինք,	պէնպէն	Ըստագութիւն
voi avevate		դուք — էիք,	սէնպէն	
essi avevano		անոնք — էին,	օնլուրոն	

### Եղանակ (Futúro) .

Եզ.	Io avrò ,	Ես ունենամ ,	պէնիչ	Ըստագութիւն
	tu avrai ,	դուն ունենաս ,	սէնին	
	egli avrà ,	ան ունենայ ,	օնուն	
Եզ.	noi avrémo ,	մենք ունենանք ,	պէնպէն	Ըստագութիւն
	voi avréte ,	դուք ունենաք ,	սէնպէն	
	essi avranno ,	անոնք ունենան ,	օնլուրոն	

ԷՐՐԴԱ՛ անցեալ որոշեալ կատարեալ , ԷՆՍԵ՛  
Questa mattina ebbi male di testa , adésso ho avuto male di petto , Ե՛  
ՃԵ՛Կ յաս անեցայ , հիմա ալ իուրծել յաս անեցայ . Պու սապահ պաշըմ աղըլտը , շիմտիտէ  
կեօքսիւմ աղըլտը : ԵՐՐՈՐԴԱ՛ այսինքն՝ անցեալ  
իստորեալ յաստազոյն՝ ԲԵ՛ՐԵԼ Եղանակ բանել  
իւ անմիջապէս սասալ Եղանակ իցըլընէ , առ անլուրտ  
բար appéna , tostochè , subitochè ևայլն բախ  
բայներու իբանէ , ԷՆՍԵ՛ Appéna ebbi avuto  
la tua léッter , che tuo fratello arrivò ,  
ՊԵ՛Ր ևամիտ սասած պէս՝ Եղանակ հասաւ :  
ՈԿքտուպունու ալտըլըմ կիպի գարտաշըն եւ  
թիշտի :

Արտահայտին (Imperativo).

**Եղ.** Abbi tu, Պաւս ունեցիր, Ունեն քար օլոռան .  
non avére \*), դուն մի ունենար, սենեն գլոր օլոռան .  
abbia egli, անի ունենայ, օնոռան գլոր օլոռան .

**Յոք.** abbiámo noi, մենք ունենանք, ողկոչ }  
abbiáte voi, դուք ունենաք, ողկոչ } քար օլոռան :  
abbiáno essi, անոնք ունենան, օնլոռըն }

Ստորագասական (Congiuntivo).

Կերիս (Presente).

**Եղ.** Ch' io ábbia \*\*), Որ ես ունենամ, Վի ունենի  
che tu ábbia — զուն ունենաս, — սենեն  
(abbi), }  
ch' egli ábbia, — անի ունենայ, — օնոռան }  
  
**Յոք.** che noi abbiámo, — մենք ունենանք, — ողկոչ }  
che voi abbiáte, — դուք ունենաք, — ողկոչ }  
ch' essi ábbiano, — անոնք ունենան, — օնլոռըն }

\* ) Ո՞ներեսոյլեն քսայ ուն բացառական հայեայը գոկել-  
լու, իշխնել հրամայականեն երիրորդ բացառական  
գոկել, բայց մշտ պարագաներ ունասոր բայ իւ ի-  
նոցիլ, ինչպէս՝ վլրէ օրինակը սատ իորդի ուշտոր ըլ-  
լոր ուն դու անական գույնը ուն դու անական գույնը ուն դու անական գույնը ուն դու անական գույնը :

\*\*) Ո՞սուրագասական էպանական մեջ գործածելու շահ-  
անականը, օժանդակ բայերուն իւրաքանչիւր ժամա-  
նականը, իւրաքանչիւր ներդրութանը ուրինա, ուրինա ու-  
սուրագան հաս զարժելու նօսելու առենը գործածու-  
թիւն չեւացը :

լուսեալ անկատաբ.

Եզ.

S' io avéssi,	<i>ես ունենայի,</i>	<i>պէհին սէնին օնուն</i>
se tu avéssi,	<i>դուն ունենայիր,</i>	
s' egli avésse,	<i>ան ունենար,</i>	

Ծոք.

se noi avéssimo,	<i>մենք ունենայինք,</i>	<i>պէհին սէնին օնլուն</i>
se voi avéste,	<i>դուք ունենայիք,</i>	
s' essi avéssero,	<i>անոնք ունենային,</i>	

Ամս \*).

Եզ. Io avréi,  
tu avrésti,  
egli avrébbe  
(avría),

Ծոք. noi avrémmo,  
voi avréste,  
essi avrébber-  
ro (avriáno),

Ես կունենայի,  
դուն կունենայիր,  
ան կունենար,

Պէհին  
սէնին  
օնուն

մենք կունենայինք,  
դուք կունենայիք,  
անոնք կունենային,

պէհին  
սէնին  
օնլուն

\* ) Առ երիս պարբեր անկատաբ ժամանակները, լեռնեան անուան խողմանե թշն թշնալն հետ իննան մասնաւ, ինչընե որ վլը բրենք. Բայց՝ նշանակութեան խողման թշն թշն թշնալն շատ իլուստրելըն. ինչըն որ՝ առջնու իլուստրել այնողին լեռնական բանիը, որ սլաք իտրունութեան անը որ թշն սե շաղվարութ իլուստրել. իսկ երիրրեւ՝ իլուստրել այնողին լեռնական բանիը, որնոր առջն լեռնական խախտան անին, ինչըն ինընենց առ կոտք թշն, S' essi avéssero dei buóni libri, avrébbero meno noja. Թե ո՞ւ անոնք գրեթե անենաւը ըլլային, այնադ սկրաներնին չէր նեղանոր. Լոյեր քի էյի քիթապլարը օլայլարը, ոլ գատար ճանլարը սրգը լմազը լը: Վաղէ անկատաբ ոմանք թէական ներկայ (Conditi-

Ե՞ղիւմ իսուսքեմ.

Եզ.

Ch' io ábbia  
— tu ábbia  
— egli ábbia  
**Յոք.**  
— noi abbi-  
ámo  
— voi abbi-  
áte  
— essi abbi-  
ano

avúto,

Որ ես	ըլլամ, պէտ պէնին
— դուն	ըլլամ, սկզբն
— ան	ըլլամ, օնուն
— մենք	քողղողու ըլլանկը, պէտ
— դուք	քողղու ըլլաքը, սկզբն
— անոնք	ըլլան, օնունըն

կամ օւսուն:

Գևանդար.

Եզ.

S' io avéssi  
— tu avéssi  
— egli avésse  
**Յոք.**  
— noi avés-  
simo  
— voi avéste  
— essi avés-  
sero

avúto,

Ժեր որ ես	ըլլայի, պէտ պէնին
— — դուն	ըլլայիր, սկզբն
— — ան	ըլլար, օնուն
— — մենք	քողղողու ըլլայինկը, պէտ
— — դուք	քողղու ըլլայիք, սկզբն
— — անոնք	ըլլային, օնունըն

կամ օվանըն:

Ամս \*).

Եզ.

Io avréi  
tu avrésti  
egli avrébbe  
**Յոք.**  
noi avrémmo  
voi avréste  
essi avrébbero

avúto,

Ես ունեցած կըլլայի, պէտ պէնին
դուն — կըլլայիր, սկզբն
ան — կըլլար, օնուն
մենք — կըլլայինկը, պէտ
դուք — կըլլայիք, սկզբն
անոնք — կըլլային, օնունըն

կամ օւսուն:

zionále presénte). Ես երկրորդ յարաբերական ներկայ (Correlativo presénte) կը-չեն, ես-ինք-

Ապահովելք .

Եզ.

Quando io avrò	ավո,	ես կունենամ ,	ողինչից ակնին օհունուն ուղինչից ուղինչից ուղինչից ուղինչից
— tu avrai		դուն կունենաս ,	
— egli avrà		ան կունենայ ,	
— noi avrémo		մենք կունենանք ,	
— voi avréte		դուք կունենաք ,	
— essi avranno		անոնք կունենան ,	

Աներևոյթ (Infinito) .

Աերիս . Avére , ունենալ , գոր օլման , երինմատ .  
 di , ad } avére , ունենալու համար , գոր  
 da , per } օլմանին .  
 con , coll' avére , ունենալով , գոր օլման .  
 in , nell' avére , ունենալու ատենը , գոր օլ-

Մայեալ . avére avúto , ունեցած ըլլալ , գոր օլման  
 օլման .  
 con , coll' avére avúto , ունեցած ըլլալով ,  
 գոր օլման օլման .

անցեց բարձրած ժամանակներուն ու իրենց մէջ  
 ելնած անուններ էնդուն :

\*) Առջև գերիստարաւ թէական անցեալ (Condizionale passato) էլլուն . երիրրուն՝ յարաբերական  
 անցեալ (Correlativo passato) : Ասուն ու վեր  
 դրած պահապահութեան համայսյան մէկունդին պար-  
 բեր իրոք իրաւնին խօսք թշք այսովէ՝ Se non a-  
 vésse avúto nemici , avrébbe avúto la pen-  
 sione . Ուն ո՞ւ լշանք անեցած լուլար , առձիւ  
 անեցած (առած) էլլուն . Խշէր տիւշմանը (վար)  
 օլմուշ օլմայայըտը , թայինը (վար) օլմուշ օլ-  
 ուրուտուն :

Անցեալ . in , nell' avére avúto , ունեցած ատենը ,  
հար օլուշ օլուշ պահան .  
Ադանէ . avér da avére \*) , ունենալու , հար օլուշ :

### Պարունելութիւն (Particípio) .

Աերիսյ . Avénte , ունեցող , հար օլուն .

Անցեալ . avúto , a , { ունեցած , հար օլուշ .  
avúti , e , {

### Դերբայ (Gerúndio) .

Աերիսյ . Avéndo , ունենալով , հար օլուն էւլ :

Անցեալ . avéndo avúto , ունեցած ըլլալով , հար օլուն օլուն էւլ :

104. Աս օժանդակ բայով կը կազմը վին ամէն ներգործական բայերուն անցեալ կատարեալը , Գերակատար ու Ապառնի ժամանակը , որն որ ամմէն ներգործական՝ երբեմն ալ չէզրք բայերուն անցեալ ընդունելութենէն առաջ կամ ետքը դրվելով , իրենց հետ մեկ տեղ կը խոնարհի առանց փոխելու անոնց թիւը :

\*) Հայութեալ նախադրսութիւնները ա ա ա ա օժանդակ բայի բային եպեւեն եխած աներեւոյններուն զըսա որէլուշ կը ըստնէ՝ պիտի , ինչպէս՝ Egli ha da sapére , Ան պէտուր գէտնայ , O պիլէճէք իսմ պիլմէլի : Abbiámo tutti da morire , Ան աւելիս պէտուր երեսս , Հէմսիմիզ էօլէճէլիզ : Avéte da իսմ ad andare in tal luogo , Ան աւելու պէտուր երեսս , Պէլան երեւ կիտէճէքսին : Avréi a pregárla d' una cosa . Իսմնէ նը համար պէտուր ապաւէլ , Պիտ շէյ իշին ըէճա էտէճէք իտիմ :

2) ( ) *J* *անդակ* *Է* *ssere* *է* *ական* *բայլ* *ոյսողէս* *կըխոնարհի*:

*Ա* *մանական*

*ւ, էրիոյ.*

<i>Եզ.</i> Io sono,	<i>Ես եմ,</i>	<i>Պիեն իմ.</i>
tu sei (se'),	<i>դուն ես,</i>	<i>Ան ան.</i>
egli è,	<i>ան է,</i>	<i>Օ առար.</i>
<i>Ըստ.</i> noi siamo,	<i>մենք ենք,</i>	<i>Պիւն իւն.</i>
voi siéte,	<i>դուք էք,</i>	<i>Ան անիւն.</i>
essi sono,	<i>անոնք են,</i>	<i>Օնլու առալու:</i>

*Ենցեալ անվագուր:*

/ Io era (ero),	<i>Ես էի,</i>	<i>Պիեն իուին.</i>
tu eri,	<i>դուն էիք,</i>	<i>Ան իուին.</i>
egli era,	<i>ան էր,</i>	<i>Օ օւպուն.</i>
noi eravamo,	<i>մենք էինք,</i>	<i>Պիւն իուին.</i>
voi eravate,	<i>դուք էիք,</i>	<i>Ան իուինիւն.</i>
essi érano,	<i>անոնք էին,</i>	<i>Օնլու առալուն:</i>

*Ենցեալ անորոշ իստարեալ.*

Io fui,	<i>Ես եղայ,</i>	<i>Պիեն օլպուն.</i>
tu fosti,	<i>դուն եղար,</i>	<i>Ան օլպուն.</i>
egli fu (fue),	<i>ան եղաւ,</i>	<i>Օ օլպուն.</i>
noi fummo,	<i>մենք եղանք,</i>	<i>Պիւն օլպուն.</i>
voi foste,	<i>դուք եղաք,</i>	<i>Ան օլպունիւն.</i>
essi furono,	<i>անոնք եղան,</i>	<i>Օնլու օլպունլու:</i>

*Ենցեալ սրոշեալ իստարեալ.*

Io sono stato, a,	<i>Ես եղայ իմ եղած</i>	<i>Պիեն օլպուն կամ</i>
	<i>եմ,</i>	<i>օլպունլուն.</i>
tu sei stato, a,	<i>դուն եղար իմ ե-</i>	<i>Ան օլպուն կամ</i>
	<i>ղած ես,</i>	<i>օլպունսուն.</i>

*egli* { è stato, a, { *ան եղաւ իմ եղած* { *օ օլպուն կամ* { *օլ-*

*ella* } { *է,* } { *լունցպունը.* }

noi siamo stati, *մենք եղանք իմ ե-* սկզբ օլուստ, կամ  
e, *զած ենք.* օլուստով.  
voi siéte stati, e, *Դուք եղաք իմ ե-* սկզբ օլուստով.  
*զած էք,* կամ օլուստով.  
essi {sono stati,} *անսոնք եղան իմ* օնլուստութիւն կամ  
esse } e, } *եղած են,* օլուստութիւն:

የኢትዮጵያ ከተማ የመሆኑን ስራውን በቻ የሚያስፈልግ ይገልጻል

Io fui stato, a, *Ես եղայ*, *ՊԵՆ օլոքում*.  
 tu fosti stato, a, *Դուն եղար*, *ԱՇՆ օլոքուն*.  
 egli } fu stato, a, *ան եղաւ*, *օ օլոքում*.  
 ella }

noi fummo stati, e, *մենք եղանք*, *ունկ օլորուս*.  
voi foste stati, e, *դուք եղաք*, *ունկ օլորունուզ*.  
essi } fúrono stati, e, *անոնք եղանեն*, *օնլուք օլորուտէն*:  
esse }

## ‘କ୍ଷେତ୍ରମାନିକ୍ଷଣ’

Io era stato, a, Ես եղած էի, Պիշտ օվնուշութեան.  
 tu eri stato, a, դուն եղած էիր, Անդ օվնուշութեան.  
 egli } era stato, a, ան եղած էր, Օ օվնուշութեան.  
 essa } noi eravamo sta-մենք եղած էինք, Պիշտ օվնուշութեան.  
 ti, e,  
 voi eravate sta-դուք եղած էիք, Անդ օվնուշութեան.  
 ti, e,  
 essi } érano sta-անոնք եղած էին, Ընդոք օվնուշութեան.  
 esse } ti, e, Ենք

### Comments.

Io sarò ,	Ես ըլլամ պիտի ,	Պէն օլոճողը .
tu sarái ,	դուն ըլլաս պիտի ,	Ան օլ աճոհւնը .
egli sarà (fia) ,	ան ըլլայ պիտի ,	Օ օլոճոդ .
noi saremo ,	մենք ըլլանք պիտի ,	Պէն օլոճողպ .
voi sarete ,	դուք ըլլաք պիտի ,	Ան օլոճոդ անըն .
essi saranno (fieno) ,	անոնք ըլլան պիտի ,	Ծնընք օլոճոդ լոր :

Արամանյական .

Sí (sia) tu ,	Դուն եղիր ,	Ուն օլ .
non éssere ,	դուն մ' ըլլար ,	սէն օլմ .
sia egli ,	ան ըլլայ ,	օ օլուն .
siamo noi ,	մենք ըլլանք ,	պէն օլլալ .
siáte voi ,	դուք եղէք ,	սէն օլունուն .
siano essi ,	անոնք ըլլան ,	օնլար օլսունուլ .

Ատորադասական .

Եւրիայ :

Ch' io sía ,	Որ ես ըլլամ ,	Վէ ուն օլոյլ .
— tu sía (síi) ,	— դուն ըլլաս ,	— սէն օլսուն .
— egli sía ,	— ան ըլլայ ,	— օ օլս .
— noi síamo ,	— մենք ըլլանք .	— պէն օլլալ .
— voi siáte ,	— դուք ըլլաք ,	— սէն օլունուլ .
— essi síano (sí- eno) ,	— անոնք ըլլան .	— օնլար օլսուլ .

Ենցիալ անիտառ .

S' io fossi ,	Ես ըլլայի ,	Վէն օլոյլալ .
— tu fossi ,	դուն ըլլասիր ,	սէն օլսուն .
— egli fosse ,	ան ըլլար ,	օ օլսուն .
— noi fóssimo ,	մենք ըլլայինք ,	պէն օլլալ .
— voi foste ,	դուք ըլլասիք ,	սէն օլունուլ .
— egli fóssero ,	անոնք ըլլային ,	օնլար օլոյլալ .

Լամ :

Io saréi ,	Ես կըլլայի ,	Վէն օլունուգուն .
tu saréstí ,	դուն կըլլասիր ,	սէն օլունուգուն .
egli saréb-լ saría ,	ան կըլլար ,	օ օլունուգուն .
be, J fora ,		
noi sarémmo ,	մենք կըլլայինք ,	պէն օլունուգուն .
voi saréste ,	դուք կըլլասիք ,	սէն օլունուգուն .

essi saréb-լ saríano ,

beros foráno , անոնք կըլլային , օնլար օլունու-

գունուլ .

ԵՐԵՎԱՆ ՀԱՅՈՒԹՅԻՒՆ.

Ch' io sía	stato, a, stati, e, stati, e,	Որ ես եղած լլ- Պէ ոչին օլմաշ օ-
- tu síi		լամ, օլյում.
- egli, ella sía		դուն եղած լլ- սին օլմաշ օ-
		լաս, օլյում.
- noi síamo		ան եղած լլ- օօլմաշ օլսանի.
- voi siáte		մենք եղած լլ- պէն օլմաշ օ-
		լանք, օլյում.
- essi, esse siáno		դունք եղած սին օլմաշ օ-
		լլան, օլյում.

ԳՐԵԿՈՒԹՅՈՒՆ.

S' io fossi	stato, a, stati, e, stati, e,	Ուէ որ եղած լլ- Լյեր ոչին օլմաշ
- tu fossi		լամի, օլյումբռ.
- egli, ella fosse		դուն եղած սին օլմաշ օ-
		լլասիի, օլյումբռ.
- noi fóssi- mo		ան եղած օլմաշ օ-
		լլասիի, օլյումբռ.
voi fóste		մենքէ եղած պէն օլմաշ օ-
essi, esse fós- sero		լլասիի, օլյումբռ.
		դունք եղած օլմաշ օ-
		լլասիի, օլյումբռ.

Առաջ.

Io saréi	stato, a, tu sarésti egli, essa sa- rébbe	Ես եղած կըլլայի, Պին օլմաշ օլսա- նություն.
tu sarésti		դուն եղած կըլլայի, սին օլմաշ օլսա- նություն.
egli, essa sa- rébbe		ան եղած կըլլայի, օօլմաշ օլսա- նություն.

noi sarémmo      *մենք եղած կըլ-*      պէ՞ս օլմուշ օլու-  
 voi sareste      *դուք եղած կըլ-*      պէ՞ս օլմուշ օլու-  
 essi, esse sa-      *տանք եղած կըլ-*      պէ՞ս օլմուշ օլու-  
 rébbero      *լայինք,*      ըստ-պահանջութ:

**Եղանակ.**

Quando io sarò	<i>ես կըլամ,</i>	պէ՞ս օլուրսով.
— tu sarai	<i>դուն կըլաս,</i>	պէ՞ս օլուրսով.
— egli, essa sarà	<i>ան կըլայ,</i>	օլուրսով.
— noi sare- mo	<i>մենք կըլանք,</i>	պէ՞ս օլուրսով.
— voi sarete	<i>դուք կըլաք,</i>	պէ՞ս օլուրսով.
— essi, esse saránō	<i>անտնք կըլան,</i>	օնլուն օլուրսով.

**Եղբայրութ.**

**Եկից.** di, ad }      éssere, *ըլլալու համար,* օլուն իւն-  
 da, per }      da, per }      տան, օլուն իւն-  
 con, coll' }      con, coll' }      տան, օլուն իւն-  
 in, nell' }      in, nell' }      տան, օլուն պահան:

**Եղեալ.** éssere stato, *եղած ըլլալ,* օլմուշ օլմուժ.  
 con, coll' éssere stato, *եղած ըլլալով,* օլ-  
 մուշ օլմուն իւն:  
 in, nell' éssere stato, *եղած ատենը,* օլ-  
 մուշ օլմուն պահան:

**Եղանակ.** éssere per éssere, *ըլլալու վրայ ըլլալ,* օլ-  
 մուն իւն օլմուժ. Egli è per partire. անի-  
 կայ երթալու վրայ է. օ իւն իւն անիկայ աէր:  
 ինգունելութիւն.

**Եղեալ.** {stato, a, }      *եղած, օլմուշ:*  
 {stati, e, }      *Դերբայ.*

**Եկից.** Esséndo (séndo), *ըլլալով,* օլմուն իւն:  
**Եղեալ.** Esséndo stato, *եղած ըլլալով,* օլմուշ օլմուն իւն:

105. Աս օժանդակ բայով կըկազմըին ամմէն  
կրաւորական բայերը . որն որ առաջ կամ վերջը զրվե-  
լով ներգործական բայերուն անցեալ ընդունելութեանը  
վրայ, կըխոնարհի անոնց հետ մէկ տեղ ու կըփոխէ ա-  
նոնց թիւը ու սեռը : Զեզոք բայերն ալ կըխոնարհին  
աս օժանդակ բայով փոխելով թիւերնին ու սեռերնին,  
ինչպէս՝ Io sono andato, a . noi siamo andati, e :  
կըգտնըին շատ չեզոք բայեր ալ, որ (avére) օժանդակ  
բայով կըխոնարհին, ինչպէս ուրիշ տեղ ասոր վրայ  
պիտոր խօսինք :

### Յ Օ Դ Ա Խ Ե Ռ Կ Ե Բ Ո Ւ Ր Դ

Բայերուն շուր լժորդութեանը վըայ :

106. Are վերջացած բայերը սյսպէս կըխոնարհին :

Ամհմանական .

lo amo ,	Ես կըսիրեմ ,	Պին սէվէրէմ .
tu ami ,	դուն կըսիրես ,	սէն սէվէրէն .
egli ama ,	ան կըսիրէ ,	օ սէվէր .
noi amiámo ,	մենք կըսիրենք ,	Պէն սէվէրէն .
voi amáte ,	դուք կըսիրէք ,	սէն սէվէրէնէն .
essi ámano ,	անոնք կըսիրեն ,	օնլոն սէվէրէլոն :

### Անցեալ անիւստուր .

Io amava (ávo) ,	Ես կըսիրէի ,	Պին սէվէր էրէն .
tu amávi ,	դուն կըսիրէիք ,	սէն սէվէր էրէն .
egli amáva ,	ան կըսիրէք ,	օ սէվէր էրէ .
noi amávamo ,	մենք կըսիրէինք ,	Պէն սէվէր էրէն .
voi amaváte ,	դուք կըսիրէիք ,	սէն սէվէր էրէնէն .
essi amávano ,	անոնք կըսիրէին ,	օնլոն սէվէր էրէ- լոն :

Անցեալ իսպարեալ .			
Io amái *	իս հօ	իս եբի	Ես սիրեցի,
tu amásti	— hai	— avésti	Պլեն սէ դուի.
egli amò	— ha	— ebbe	Դուն սիրեց,
(amóe)			սէ դուի.
noi amám-	— abbiá-	— avém-	մենք սիրե-
mo	mo	mo	ցիք, պէն սէ դու
voi amáste	— avéte	— avéste	ամատօ,
essi amárono	— hanno	— ébbe-	մենք սիրե-
(amáro)		ro	ցիք, օնլոր սէ դուիւլու:

## Գլուխագուշը .

Io avéva	ամատօ,	Ես սիրած էի,	Պլեն սէ դուլ էրի.
tu avévi		Դուն — էիք, սէն — էրի.	
egli avéva		ան — էր, օ — էր.	— էրի.
noi avevámo		մենք — էինք, պէն — էրի.	— էրի.
voi aveváte		Դունք — էիք, սէնք — էրինք.	— էրինիլու.
essi avévano		մենոնք — էին, օնլոր — էրինլու:	

\* ) Խմելեալ (Եղեւ 52) պատ պատ դրած էին, առ երեւ ականչի իսպարեալները՝ ցըսնելու համար ո՛ր պատ պատ նշանաբառներն անին. Բայց հու ուեզը սրբական տաշուլներուն տաշուլ դիրսութեանը համար երեւեալ մշացացնեն. Բայց մշաց հու դրած պահապահներներն աները ուեզու և միա ուղարկել և զգացնանուլ, ո՛ր մէլլու մէկու ուեզ չէ գործածին. Էնչու ո՛ր, էնչուն հու ծանօթութեան մէջ ըսին, պատ նշանաբառներն անին ամái, պատ՝ ho amáto, և պատ՝ ebbi amáto :

## I. ማመኑት .

Io ameró ,      በሱ ህብረዥ ,      የገዢ አነጻድካንኩ .  
 tu amerái ,      ቁጠና ህብረዥ ,      ይኝ አነጻድካንኩ .  
 egli amerà ,      ወኔ ህብረኩ ,      ዕ አነጻድካኩ .  
 noi amerémo ,      ገዢያ ህብረናያ ,      ብኩ አነጻድካንኩ .  
 voi ameréte ,      ቁጥያ ህብረኩ ,      ወኩ አነጻድካንኩ .  
 essi ameránnō ,      ወኩያ ህብረኩ ,      ሚሮ አነጻድካኩ :

## ጥዋሙያቁልዎን .

Ama tu ,      ተስተና ህብረኩ ,      ወገዢ አነጻ .  
 non amáre ,      ሙይ ህብረዥ ,      ይኝ አነጻ .  
 ami egli ,      ወኔ ህብረኩ ,      ዕ አነጻ .  
 amiámo noi ,      ገዢያ ህብረናያ ,      ብኩ አነጻ .  
 amáte voi ,      ቁጥያ ህብረኩ ,      ወኩ አነጻ .  
 ámino essi ,      ወኩያ ህብረኩ ,      ሚሮ አነጻ :

## II. መጥዋጥዋሙያቁልዎን .

በትኩ :

lo ami ,      (ወያ) ካህ ህብረዥ ,      (የጥቅምት) አነጻድካንኩ .  
 tu ami ,      ቁጠና ህብረዥ ,      ይኝ አነጻድካንኩ .  
 egli ami ,      ወኔ ህብረኩ ,      ዕ አነጻድካንኩ .  
 noi amiámo ,      ገዢያ ህብረናያ ,      ብኩ አነጻድካንኩ .  
 voi amiáte ,      ቁጥያ ህብረኩ ,      ወኩ አነጻድካንኩ .  
 essi ámino ,      ወኩያ ህብረኩ ,      ሚሮ አነጻድካንኩ :

## III. አነጻድካኩ .

lo amássi \* ) ኃላማ ameréi \*\* ), (ወያ ካህ ህብረኩ , (ወያ  
 tu amássi — amerésti ,      ቁጠና ህብረኩ , ይኝ  
 egli amásse — amerébbe (ía) ,      ወኔ ህብረኩ , ዕ አነ-

\* ) ኃላማ ማመኑት ሲሆን አነጻድካኩ ነው እና ተግባራ ሁኔታ  
 ስጥዋጥዋሙያቁልዎን ወኩያዎች ከ ቁጥር ሁኔታ የሚከተሉት ነው .

noi amássi-	<b>իմ</b>	amerémmo, (թ. որ)	<b>մԵնք սիրելինք,</b>
mo		(լյեր)	<b>Պէն սեւելունք.</b>
voi amáste — ameréste,			<b>դուք սիրելիք,</b> <b>սեւոնք սիրելին.</b>
essi amássero — amerébbero,		(iano, ébbono),	<b>անոնք սիրելին.</b>
Io ábbia		<b>լիցեալ իսպանէալ:</b>	
tu ábbia		(Որ) <b>ես սիրած ըլ-</b>	(Պ. է) <b>Պէն սեւել:</b>
egli ábbia		<b>լամ,</b>	<b>օլոյլով.</b>
noi abbiámo	<b>ամալո,</b>	<b>դուն — ըլ-</b>	<b>սեւել օլ-</b>
voi abbiáte		<b>լաս,</b>	<b>լուսն.</b>
essi ábbiano		<b>անոնք — ըլ-</b>	<b>անոնք օլ-</b>
		<b>լամք,</b>	<b>լուց.</b>
		<b>անոնք — ըլ-</b>	<b>անոնք օլ-</b>
Io avéssi	<b>իմ</b>	avréi,	<b>անոնք օլոյլով.</b>
tu avéssi — avrésti,	<b>ամալո,</b>	(թ. որ) <b>ես սիրած ըլ-</b>	(Պ. է) <b>Պէն սեւել:</b>
egli avésse — avrébbe,		<b>լայի, (լյեր)</b> <b>Պէն սեւել</b>	<b>օլոյլով.</b>
		<b>լայիր,</b> <b>սեւել</b>	<b>օլոյլով.</b>

Ները, բայց առնեց նշանակութեան աղյուսիւնութեան համար (Երես 56) ձանօլութեան մէջ գրած պահապանութեանիւնը ունի և աղյուսիւնութեան մէջ աղյուսիւնութեան:

\*\*) **Ես երիրութ ստորագասական անկատարը, ստորագասական անկատարն իւլէ.** օ յայնութը եւ ին գուել, ինչո՞ւ՝ amerò, ameréi:

noi avéssimo — avrémmo, } (թակ որ) մենք սիրած  
voi avéste — avréste, } ըլլայինք, (Ենէր) ունե  
essi avéssero — avrébbe- } ամատ, անդիւն օլոյըդպուն.  
ro, } գուք սիրած ըլլ-  
լայիք, անդ անդ  
միւն օլոյըդպուն.  
անոնք սիրած ըլլ-  
լային, ժելուն անդ  
միւն օլոյըդպուն:

### Ա պատճենի ։

lo avrò	amato,	(Երբոր) ես կըսիրեմ,	(Հայոց) ունենալուն.
tu avrái		դուն կըսիրես,	
egli avrà		ան կըսիրէ,	
noi avré- mo		մենք կըսիրենք,	
voi avrète		գուք կըսիրէք,	

essi avrán- no	անոնք կըսիրեն,
-------------------	----------------

### Ը ներկայի ։

Ենք · Amáre, սիրել, անդուն.  
di, ad } amáre, սիրելու համար, անդուն իւն.  
da, per } con, coll' } amáre, սիրելով, անդուն իւն.  
in, nell' } amáre, սիրելու ատենը, անդունյէ  
զախան.

Ենք · avér amáto, սիրած ըլլալ, անդիւն օլուն.  
con, coll' avér amáto, սիրած ըլլալով, անդիւն  
օլուն իւն.  
in, nell' avér amáto, սիրած ատենը, անդունյէ  
զախան.

Ենք · ésser per } amáre, { սիրելու վրայ ըլլալ, անդուն  
avér ad } իսպիտիուն օլուն.

Ենք · Amante, սիրող, անդուն.

Ենք · amáto, a, } սիրած, անդիւն.  
amáti, e, }

Դերբայ.

Ամանդ . Amándo , սիրելով , սէվիւ էլէ .

Վահ . avéndo amáto , սիրած ըլլալով , սէվիւ օլու էլէ :

Վար պէս կըխոնարհին ուրիշ ամուն are վեր ջաւորած բայերնալ , ինչպէս՝

Pensáre , մտածել , պէս- | trováre , գանել , պէս- | յանձնել .

onoráre , պատուել , ինչ- | comandáre , հրամայել , | յանձնել .

tiráre , քաշել , չէմիւ , | insegnáre , սորվեցընել , | յանձնել .

chiamare , կանչել , չ- | imparáre , սորվել , եօյբեն . | յանձնել .

laváre , լովալ , եայդանձնել . | conserváre , պահել , յանձնել :

107. Լոկայն ու սուղ ere վերջացած բայերը սյս-  
պէս կըխոնարհին \*) :

Ուահմանական .

Ամանձն .

Io temo , լու կըվախնամ , Io leggo , լու կըկարդամ , | Պիէն գործարըն . ևսյլն : | Պիէն օգուտում . ևսյլն :

tu temi ,

tu leggi .

egli teme .

egli legge .

noi temiamo ,

noi leggiámo .

voi temete ,

voi leggéte .

essi témono ,

essi léggono :

\*) Վահ երիս նոյնագլուրը բայերուն խոհաբենունը՝ պէ-  
հացէ ովհաց մէկ ուն ուրինս մէկութէնը լունը լունը լունը :

၁၃၂၂၄၂။

Io teméva , (évo) Ե՞ս կը- լվախնայի, Պիե՞ս գոբժարաբռմ.	Io leggéva, Ե՞ս կըկարգայի, Պիե՞ս օդուբռապահ. ևայլն :
tu temévi . ևայլն :	tu leggévi .
egli teméva (éa) .	egli leggéva .
noi temevámo .	noi leggevámo .
voi temeváte .	voi leggeváte .
essi temévano :	essi leggévano :

## የኢትዮጵያ የመተዳደሪያዎች

“人、事、物、事、物、事、物”

lo avéva, լու վախցած էի, Պիշն գորդիւն-շն- սուն-ի, ևայլը :	temúto :	Io avéva, լու կարդա- ցած էի, Պիշն օդու- նաշնուն-ի. ևայլը :
tu avévi		tu avévi
egli avéva		egli avéva
noi avevámo		noi avevámo
voi aveváte		voi aveváte
essi avévano		essi avévano

$\left[ \frac{1}{2}, \frac{1}{2} \right] \times$

Io temerò , Io լախնամ ,	Io leggerò , Լո կարդամ ,
Պիշտ գործածող . ևսյլն :	Պիշտ օդույթածողը . ևսյլն :
tu temerái .	tu leggerái .
egli temerà .	egli leggerà .
noi temerémo .	noi leggerémo .
voi temeréte .	voi leggeréte .
essi temeránno :	essi leggeránno :

## • բամայական •

Témi tu, <i>վախցիր դուն</i> , սէն օքըք. <i>ևայլն</i> :	Leggi tu, <i>կարդա դուն</i> , սէն օքըք. <i>ևայլն</i> :
non temére.	non leggere.
téma egli.	legga egli.
temiámo noi.	leggiámo noi.
teméte voi.	leggéte voi.
témano essi:	léggano essi:

## Առողջապահական .

"L'ESPRESSO".

Io tema, (Որ) ես վախնամ,	Io legga, Որ ես կարդամ,
(Եթէ) ունի ճօրդայըն. ևայլն:	(Եթէ) ունի օդայայըն. ևայլն :
tu tema.	tu legga.
egli tema.	egli legga.
noi temiámo.	noi leggiámo.
voi temiáte.	voi leggiáte.
essi témano :	essi léggano :

1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10.

Io teméssi կայ temérei, (լիւ որ) ես կախնացի, (լոյ- եր) ովեն գօրդումը. և :	Io leggéssi — leggeréi, (լիւ որ) ես կարդացի, (լոյ- եր) ովեն օդույալումը. և :
tu teméssi — temerésti. egli temésse — temeréb- be (ia).	tu leggéssi — leggerésti. egli leggésse — leggeréb- be (ia).

noi teméssimo <i>{...}</i> teme- rémmo.	noi leggéssimo <i>{...}</i> legge- rémmo.
voi teméste — temeré- ste.	voi leggéstte — leggeré- ste.
essi teméssero — teme- rébbero (iano, éb- bono):	essi leggéssero — legge- rébbero (iano, éb- bono):

卷之三

Io ábbia, (ՈՐ) ես վախ- ցած ըլլամ, (Վ.է) ովհն հորդիուշ օլոյուժ. ևսյլն :	temuto :	Io ábbia, (ՈՐ) ես կար- գացած ըլլամ, (Վ.է) ովհն օլոյուժ. ևսյլն :
tu ábbia		tu ábbia
egli ábbia		egli ábbia
noi abbiámo		noi abbiámo
voi abbiáte		voi abbiáte
essi ábbiano		essi ábbiano

ပုဂ္ဂန်များ

Io avrò, (λαμπτη) <i>bnu kpl-</i> φωνήσω, (ει, εκπλήσσω)	temuto:	Io avrò, (λαμπτη) <i>bnu kpl-</i> κωρησω, (ει, εκπλήσσω)
tu avrai egli avrà		tu avrái egli avrà

noi avrémo	temúto.	noi avrémo
voi ayréte		voi avréte
essi avránnō		essi avránnō

Աներեցյթ .

ԱԵՐ . temére , վախնալ ,	գործիք :	leggere , կարդալ ,
գած ըլլալ , գործիք :		avér letto , կարդացած ըլլալ ,
ՎԵՐ . aver temúto , վախ-		օբյեկտ :

ՎԵՐ . esser per } temére ,	ավագանութեան :	ésser per } léggere , կար-
avér a }		avér a }
վախնալու վրայ ըլլալ ,		գալու վրայ ըլլալ , օբյե-

Վաղունելութիւն .

ԱԵՐ . teménte , վախցող ,	գործութեան :	leggénte , կարդացող ,
ՎԵՐ . temúto , a , } վախ-		գործութեան :
temúti , e , } ցած , գործիք :		letto , a , } կարդացած ,

Դերբայ ,

ԱԵՐ . teméndo , վախնա-	ըլլալ , գործիք :	leggéndo , կարդալով ,
ՎԵՐ . avéndo temúto ,		avéndo letto , կարդացած
վախցած ըլլալով , գործիք :		ըլլալով , օբյեկտ :

Վասնց պէս կըխոնարհին եաւելէն եկած բայերն  
ալ , և աստղով նշանաձները léggere բային պէս կը-  
խոնարհին :

Crédere, <i>շաւտալ</i> , <i>ինուն-</i>	*condúrre *), <i>տանել</i> , <i>ինո-</i>
<i>յուն</i> .	<i>լւելովիուն</i> .
godére, <i>զայելել</i> , <i>սէֆուն-</i>	*sedúrre, <i>մոլորցընել</i> , <i>եօւ-</i>
<i>լուն</i> .	<i>պանձ չըդուռիուն</i> .
pérdere, <i>կորսնցնել</i> , <i>գայու-</i>	*cíngere, <i>գօտի կապել</i> ,
<i>լունլուն</i> .	<i>գուշանուն</i> .
bátttere, <i>զարնել</i> , <i>գըս-</i>	*sciógliere, <i>քակել</i> , <i>չըս-</i>
<i>յուն</i> .	<i>ուն</i> .
*scrívere, <i>զրել</i> , <i>էտպիստ</i> .	*mérgerre, <i>ընկղղել</i> , <i>ու-</i>
	<i>լըսիուն</i> :

108. *Ire*, *զերջաւորած բայերը այսպէս կըխո-*  
*նարհին :*

### Արշմանական .

• Երիայ .

Io nutro (ísco), <i>ի՞ս կըսնուցանեմ</i> , <i>Պիսն ոլեսւլունի</i> .
tu nutri (ísci), <i>գուն կըսնուցա-</i>
<i>նես</i> ,
egli nutre (ísce), <i>ան կըսնուցանէ</i> ,
noi nutriámo, <i>մենք կըսնուցա-</i>
<i>նենք</i> ,
voi nutríté,
essi nútrono
(íscono), <i>անոնք կըսնուցա-</i>
<i>նեն</i> ,

\*) Rre լիցած բայերուն անհնարին սար-

ere զըրջաւորած բայերուն ոլես, վասնով իրենց ամ-

բարձր ոլեսով ըստ լատինականին ոլես cere, ինչ-

ոլես condúcere, որ հիմ է բաւլցուց լւան-

դել չըդուռիուն:

卷之三

Io nutríva (ívo), Ես կըսնուցանեի, Պիշտ ուեւլութիւնն.  
tu nutrívi, Դուն կըսնուցա- նեի ուեւլութիւնն.  
նեիր,

egli nutriva (ia), ան կըսնուցանէր, ո պէս լէրէտի .  
noi nutrivamo, մենք կըսնուցա- պէս ո կը լէրէտի .  
նէինք ,

voi nutriváte, *Դաք կըսնուցա- ԱՆ ՊԵ-ԱՅԻ-ՀԻ- Նէիք, ՀԻ-*

essi nutrívano , անոնք կըսնուցա- օնլոր պէս լեռիտի-  
նելն , լը

לְנַפְתָּחֵל יִמְתֹּרֶךְ לְנַפְתָּחֵל.

Io nutrì **l**<sup>-s</sup> ho **l**<sup>-s</sup> ebbi, **l**<sup>-s</sup> u<sup>n</sup>briaghi,

**tu nutrísti** — hai — avésti  
**egli nutrì** — ha — ebbe

**nutri** (nutrío)

noi nutrimmo — abbiámo — avémmo

voi nutriste — avete — aveste  
essi nutrirono — hanno — ebbero

essi nutrirono — hanno — ebbeno  
no (i.e.)

## ‘புதுக்குடியிருப்பு’.

Io avéva, լոս սեռոցած էի, զի կը պիտի կը կայ. Ա:

**tu avévi**

noi avevamo  
voi avevate

essi avévanò

〔「」〕

**Io nutrirò**, *[ju:ntrirɔ]*, **tu nutrirete**, *[tu:ntriretɛ]*.

*tu nutrirás, que es una gran bendición.*

egli nutriva, mi ubriegabbi, e già ti lasciai.

noi nutrirémo, *մԵՆՔ սնուցանենք*, ՊԵՂ ՊԵՂԱԼՅԵՐԵԿԵԿ  
 voi nutriréte, *ԴՈՒՔ սնուցանեք*, ԱԽ ՊԵՂԱԼՅԵՐԵԿԵԿ  
 essi nutriránno, *անոնք սնուցանեն*, ԸՆՄԷ ՊԵՂԱԼՅԵՐԵԿԵԿ  
 ԱԽ :

**Հրամայական .**

Nutri tu (ísci),	<i>սնուցիր դուն</i> ,	ԱԽ ՊԵՂԱԼՅ .
non nutríre,	<i>դուն մի սնուցա-</i>	<i>ԱԽ ՊԵՂԱԼՅԻ-</i>
	<i>ներ,</i>	<i>ԿԵ</i>
nutra (ísca) egli,	<i>ան սնուցանէ,</i>	Օ ՊԵՂԱԼՅԻ-
nutriámo noi ,	<i>մԵՆՔ սնուցանենք</i> ,	ՊԵՂ ՊԵՂԱԼՅԵ-
nutríte voi ,	<i>դուք սնուցեք</i> ,	ԱԽ ՊԵՂԱԼՅԻ-
nútrano (íscano),	<i>անոնք սնուցանեն</i> ,	ԸՆՄԷ ՊԵՂԱԼՅԻ-
essi ,		<i>ԿԵ</i>

**Ատորադասական**  
**Ա,ԵՐԻԱՅ .**

lo nútra (ísca), ( <i>ՈՒՐ</i> ) <i>ես սնուցանեմ</i> , ( <i>Վ.Հ.</i> ) ՊԵՂ ՊԵՂԱ-		
	<i>ԼՅԵՐԵԿԵ</i> .	
tu nútra (i) (ísca) ,	<i>դուն սնուցա-</i>	ԱԽ ՊԵՂԱԼՅԵ-
	<i>նես,</i>	<i>ԿԵ</i> .
egli nútra (ísca),	<i>ան սնուցանէ,</i>	Օ ՊԵՂԱԼՅԻ-
noi nutriámo ,	<i>մԵՆՔ սնուցա-</i>	ՊԵՂ ՊԵՂԱԼՅ-
	<i>նենք,</i>	<i>ԿԵ</i> .
voi nutriáte ,	<i>դուք սնուցա-</i>	ԱԽ ՊԵՂԱԼՅ-
	<i>նէք,</i>	<i>ԱԽԱԽ.</i>
essi nútrano (íscano) ,	<i>անոնք սնու-</i>	ԸՆՄԷ ՊԵՂԱԼ-
	<i>ցանեն,</i>	<i>ԿԵ</i> .

**ԱԿԿԵՐՆ ահաբառ .**

lo nutríssi	<i>իստ</i> nutriréi, ( <i>ՈՒՐ որ</i> ) <i>ես սնուցանեի</i> ,
	<i>(ԼՀԵՐ)</i> ՊԵՂ ՊԵՂԱԼՅԵՐԵԿԵ . Ա .
tu nutríssi	— nutrirést .
egli nutrísse	— nutrirébbe .

noi nutrissimo      *լուսած*      nutrirémmo .  
 voi nutríste      — nutriréste .  
 essi nutríssero      — nutrirébbero (iano, ébbono) .

### Անցեալ իսկապեալ .

Io ábbia , (Որ)	<i>Ես սնուցած ըլլամ</i> , (Ռէ)	}
tu ábbia	<i>Դեղ դեղւլիշ օլոյն</i> . <i>ևայլն</i> :	
egli ábbia		
noi abbiámo		
voi abbiáte		

essi ábbiano

nutrító :

### Վերականգն .

Io avéssi	<i>լուսած անուցած ըլլայի,</i> (Ծծէ)	}
	<i>(Լյէր) դեղ դեղւլիշ օլոյն</i>	
tu avéssi	— avrésti	
egli avésse	— avrébbe	
noi avéssimo	— avrémmo	
voi avéste	— avréste	

essi avéssero — avrébbero

nutrító :

### Վարանի .

Io avrò , (Օրբոր)	<i>կըսնուցանեմ</i> ,	}
	<i>(Եկալիսան) դեղ դեղւլիշնեմ. և :</i>	
tu avrái		
egli avrà		
noi avrémo		

voi avréte

essi avráanno

nutrító :

### Վներևոյթ .

Եկ . nutríre , *սնուցանել* , *դեղւլիշ* :  
 Եկ . avér nutrító , *սնուցած ըլլալ* , *դեղւլիշ օլմադ* :  
 Եկ . ésser perl nutríre , *սնուցանելու վրայ ըլլալ* :  
 avér a *Դեղ դեղւլիշ էւստինոն օլմադ* :

የንግድ ነው.

**Էկր:** nutriénte, սնուցանող, պահանջեան,

*nutrítio, a, l'utritiō gaudi, mētūlētū:*

**nutriti**, e, *{u-nu-ti'-gwa-s, nü-trit'-i-klz}*

## ‘*Leppuy*’.

• ቤት : nutriendo, አበռጋዬቻለሁ, ብኩራዊነት ክፍ :

avéndo nutritó, սնուցած ըլլալով, ուշաբիշ  
օլոմ էլլ:

Վասր պէս կըխոնարհին ետևէն եկած բայերն ալ,  
որոնց մէջէն աստղով նշանածները isco միայն կըվեր-  
ջաւորին, ու խաչով նշանածները պարզ օ. իսկ միւս  
մնացածներն ալ կամ isco կըլլան և կամ օ: Խայց առ  
վերջինը այնչափ գործածական չէ:

Abborríre , զզուիլ , էրբահ | Տseguíre , ետևէն երթալ ,  
էլլեմ . | Էհսէսէնդին էլլեմ .

patíre, *կը ել*, *չէ՞լ էր*. \*capíre, *հասկընալ*, *ողիւնագ*.

languir, **ՆՈՒԱՂԵԼ**, հէլսո՞ւն՝ **uníre**, **միացնել**, ունը **կէ-**  
այսո՞ւն. **իւն**:

†servíre, ծառայել, կողմնել \*spedíre, Խաւրել, կոհու-  
թիւնը.

†sentíre, *LubL*, *ՂԳաL*, *Էկլէ-* tradíre, *մատնեL*, *Հայընթէ-*  
*լէլլէր*, *գահնունդ*:

3 Q 9 0 1 C 20 b f P 0 P 9

Այսուհետեւ բայց էլքուն իսկանարհութեան վըստ :

109. Կրաւորական բայելը կը խռնարհին օժանդակ  
éssere \*) բայիւ սյսպէս՝

Այս մանական :

"I, etc., etc., .

Io sono	amáto, a· tu sei	Ես կըսիրվեմ,	ՊԵՆ ԱԿԸՆԵՐԵՄ.
tu sei		Դուն կըսիրվես,	ԱՆ ԱԿԸՆԵՐԵՄ.
egli, essa è		ան կըսիրվե,	Օ ԱԿԸՆԵՐ.
noi siamo,		Ձենք կըսիրվենք,	ՊԵՐ ԱԿԸՆԵՐԵՐ.
voi siéte,		Դուք կըսիրվեք,	ԱՆ ԱԿԸՆԵՐԵՐԵՆ.
essi, esse so-	amáti, e· no	անոնք կըսիրվեն,	ԾԱՌ ԱԿԸՆԵՐԵՐ:

\* ) Բայց լրան իրաւում են երես շնորհը և առ շատ ժամ  
ժամանին երան մէջ առ չեղաւ venire, andáre, re-  
stare, rimanére, stáre բայց բարձր, էնչեկ' վա  
posto, էտքի, գօնուլուր . restò կամ rimáse  
maravigliáto, պարհապատ, թաճիւստէ գալար.  
sta attaccáto, շեղա է, գօշուլմուշուր : Այդ-  
ուն սի հասնեն ալ երբոր բայց իւ յաստաջ կամ  
ետք էտքի ' իրաւում են այդ իւստայ, էնչեկ'  
սի ամա կամ ámasi . էտքի . սէվիլիր . si amá-  
va կամ amávasi, էտքի . սէվիլիրիտի : Եր-  
բեն ալ սի հասնելը էտքանակի իրար . էնչեկ'  
սի báttono, երբ էտքանեն, պիրիսկիրինի վո-  
րուրլար . սի ámano, երբ էտքեն, պիրիսկիրինի  
սէվիլիրէր :

Անցեալ անհատությ.

lo era	amáto, a. era	Ես կըսիրվէի,	Պիշտ սեղմէրէտէն.
tu eri		զուն կըսիրվէիր,	Ան սեղմէրէտէն.
egli, essa		ան կըսիրվէր,	Օ սեղմէրէտէն.
noi eravamo	amáti, e. eravate	մենք կըսիրվէինք,	Պիշտ սեղմէրէտէն.
voi eravate		ևայլն :	
essi, esse e-			
rávano			

Անցեալ իսպառէտությ.

lo fui	իմ	sono	իմ	fui stato, a	ա Ես սիրվե-
tu fosti	—	sei	—	fosti stato, a	ցայլ, Պիշտ
egli, essa	—	è	—	fù stato, a	սեղմէրէտէն.
		fu			ևայլն :
noi fum-	—	siamo	—	fummo stati, e	մենք սիր-
mo					վեցանք,
voi foste	—	siéte	—	foste stati, e	Պիշտ սե-
essi, esse	—	sono	—	fúrono stati, e	ղմէրէտէն.
fúrono					ևայլն :

Պատճենագույն.

Io era stato, a	amáto, a. era	Ես սիրված էի,	
tu eri stato, a		Պիշտ սեղմէրէտէն. ևայլն :	
egli, essa			
era stato, a	amáti, e. eravate		
noi eravamo stati, e,		մենք սիրված էինք,	
voi eravate stati, e		Պիշտ սեղմէրէտէն. ևայլն :	
essi, esse	amáti, e. eravate		
érano stati, e			

Ապահովությ.

Io sarò,	amáto, a.	Ես սիրվեմ,	
tu sarai		Պիշտ սեղմէրէտէն. ևայլն :	
egli, essa sarà			

noi sarémo      }      *մենք սիրվինք,*  
 voi sarete      }      *ունկ սեղմած եյտեն.*  
 essi, esse saranno      }      *ամամայական.*

Sii amato tu,      *Ալրվէ դուն,*      *Ուն սեղլ.*  
 non ésser amá-      *դուն մի սիրվիր,*      *ան սեղլուն.*  
 to,  
 sía amato egli,      *ան սիրվի,*      *օ սեղլուն.*  
 siamo amáti noi,      *մենք սիրվինք,*      *ուն սեղլուն.*  
 siate amáti voi,      *դուք սիրվիք,*      *ան սեղլուն.*  
 siano amáti essi,      *անոնք սիրվին,*      *օնը սեղլուն.*

**Ատորագասական.**

**Ելրիոյ:**

Io sía      }      *(Որ) ես սիրվիմ,*  
 tu sía      }      *(Քո) ուն սեղլուն.*  
 egli } sía      } amáto, a.      *Ուն սեղլուն.*  
 essa } síano      }  
 noi siamo      }      *(որ) մենք սիրվինք,*  
 voi siáte      }      *(ու) ուն սեղլուն. ևայլն:*  
 essi } siano      } amáti, e.      *Ուն սեղլուն.*  
 esse }      }  
 esce }      }

**Ենցեալ անհապան.**

Io fossi      {  
 tu fossi      — saréi      } amáto, a.  
 egli } fosse — sarésti      }  
 essa }      }  
 noi fóssimo — sarémmo,      } e:  
 voi foste — saréste      }  
 essi } fóssero — sarébbero      } amáti  
 esse }      }

Անցեալ կուսարեալ.

Io sía stato, a	{ amáto, a : (Որ) ես սիրված ըլլամ,
tu sía stato, a	
egli } sía stato,	{ amáti, e : (որ) մենք սիրված ըլլանք,
ella } sía stato,	
noi siámo stati, e	{ amáti, e : (որ) մենք սիրված ըլլանք,
voi siáte stati, e	
essi, esse siáno stati, e	

Գ. Երախտաբ.

Io fossi      կամ saréi stato, a	{ amáto, ա : (թաէ որ) ես սիր-
tu fossi      — sarésti stato, a	
egli } fosse — sarébbe stato, a	{ amáti, ա : (թաէ որ) ունկան սեւելիլ
essa } fosse — sarébbe stato, a	
noi fóssimo — sarémmo stati, e	{ amáti, ա : (թաէ որ) մենք սիր-
voi fóste — sarésti stati, e	
essi } fóssero — sarébbero stati, e	{ amáti, ա : (թաէ որ) ողէն սեւելիլ
esse } fóssero — sarébbero stati, e	

Ա. Կախակ.

Io sarò	{ amáto, a : (Լըրբոր) ես կըսիրվիմ,
tu sarái	
egli, essa sarà	լուն. ևայլն :
noi sarémo,	{ amáti, e : (Երբոր) մենք կըսիր-
voi saréte	
essi, esse saránno	սեւելիլ օլոյլուն. ևայլն :

Աներևոյթ.

Եկ. · éssere amáto, a, — i, e, սիրվիլ, սեւելիլ :

Եկ. · éssere stato, a) amáto, a, սիրված ըլլալ, սեւ-

stati, e) amáti, e, վեւել օլոյլուն. ևայլն :

ՂԱՐԱՄ :

‘Ե· Esséndo io amáto, a, }	<i>սիրվելով</i> , <i>ակնէլով</i> էլ.
esséndo noi amáti, e, }	<i>սիրված</i> <i>ըլլալով</i> .
Ե· esséndo io stato, a, }	<i>ամասնարհին</i> ամէն <i>կրաւորական</i> <i>բայերը</i> ,
esséndo noi stati, e, }	<i>ակնէլով</i> <i>օլու</i> էլ:
Ասոր պէս կրխոնարհին ամէն կրաւորական բայերը,	<i>ինչպէս</i>
Essere lodáto, a,	<i>գովվիլ</i> , <i>եօյելով</i> .
éssere perdúto, a,	<i>կորսրվիլ</i> , <i>գոյզու օլունմագ</i> .
éssere battúto, a,	<i>զարնըվիլ</i> , <i>կուրուլունգ</i> .
éssere tradítō, a,	<i>մատնըվիլ</i> , <i>գոմագունմագ</i> .
éssere spedítō, a,	<i>խաւըրվիլ</i> , <i>ինօդուերելով</i> :

Յ Օ Դ Ա Խ Ե Շ Օ Զ Ա Բ Բ Ա Բ Դ

Չեղու բայերուն վըս:

110. Չեղու բայերը իրենցմէ առանձին լծորդութիւն չունին, ու չորս լծորդութեանց մէկուն առակը կերթան, և բաղադրեալ \*) ժամանակներուն մէջ ըստ մեծի մասին ավեր օժանդակի բայով կրխոնարհին \*\*), բայց՝ առանց փոխելու թիւերնին, ինչպէս՝

Io dormo,	Ես կրքնանամ, <i>Պէն այսուրում</i> .
noi dormiámō,	մենք կրքնանանք, <i>Պէն այսուրում</i> .
io ho dormítō,	Ես քընացայ, <i>Պէն այսուրում</i> .
noi abbiámō	մենք քընացանք, <i>Պէն այսուրում</i> :
dormítō,	

\*) Բաղադրեալ ժամանակի վայզն օժանդակի բայերուն շնչառն ժամանակները, ինչպիսի են կատարեալը, Պարակասարը ևայլն:

\*\*) Եղին իմանալու համար լե, ո՞ր չեղու բայերը ավեր ով, և ո՞ր չեղու բայերը էսսեր ով կըսուրդին. Պէտք է գիտնալ ո՞ր, երբոր չեղու բային անցեալ ընդունելունեալ՝ ինըն ածովան իրայ, գոյային:

111. Կըզըտնըվին ուրիշ չէզգք բայեր ալ , որ  
ոյսնունի éssere բայով կրխոնարհին , ու ան ատենը  
անցեալ ընդունելութեան մէջ սեռն ալ թիւն ալ կը-  
փոխեն , որուն համառօտ խոնարհման օրինակը հոս կը-  
դնենք :

Չեզ բային խոնարհման օրինակը :

Ամհմանական .

Io entro ,	Ես կըմտնեմ ,	Պիւն իւրենիւ .
tu entri ,	դուն կըմտնես ,	Դւն իւրենիս .
egli entra ,	անի կըմտնէ ,	Օ իւրեն :
noi entriamo ,	մենք կըմտնենք ,	Պեռ իւրենեն .
voi entráte ,	դուք կըմտնեք ,	Դւք իւրենոնիւն .
essi éntrano ,	անոնք կըմտնեն ,	Ճնուք իւրեւէն :

անուան իւն հետ խորին , ան ապենը éssere բայով  
իւնահարհին , ինչու՞ ։ io sono caduto , Ես իւրայ .  
պէն տիւշտիւմ . ella é morta , ան (իւն) Աւագան ,  
ու (գարը) Էօլտիւ . ինչու ո՞ր իւրայ ըսմէն ո՞ն  
մո ապենա մարդ իւն , պիր տիւշմիշ ատէմ ;  
una donna morta , Աւագան իւն իւն , պիր Էօլմիշ  
գարը : Ի՞սոյ , Երբո՞ր ան ընդունելունիւն իւրե-  
ածախան չէինար խորին գոյականին իւն հետ , ան  
ապենը իւնահարհի ավեր բայով (Գործառնութեան  
իւն ընցանելուն համար ) , ինչու՞ ։ io ho dormito ,  
Ես ժամացայ , պէն ույսուտում . ella ha tremato , ան  
(իւն) Վաղացայ , օ (գարը) թիթրէտի . ինչու ո՞ր չէինար  
ըսմէն (կրտսեցաց թջ) ո՞ն սմէն պիր ույսումուշ քիշի . una don-  
na tremata , Վաղացան իւն իւն , պիր թիթրէմիշ  
գարը : Ա՞ս Ե ընդհանուր խոնանը , բայց սովորու-  
թեամբ իւրայ այլպէտ ալ ըլում :

Անցեալ անկատաբ .

Io entráva, Ես կըմանէի, Պէհ իւրեւերէյ. և :  
noi entravámo. Ձենք կըմանէինք, Պէհ իւրեւերէյ. և :

Անցեալ անկատաբ .

Io entrái իսով so- Ես մտայ, Պէհ իւրակ .  
no իսով fui en-  
tráto, a, Լսյլն :  
noi entrámmo Ձենք մտանք, Պէհ իւրակ .  
— siamo — fum-  
mo entráti, e. Լսյլն :

Կերպատաբ .

Io era entráto, a, Ես մտած էի, Պէհ իւրէշ իւրէյ. և :  
noi eravámo entráti, e. Ձենք մտած էինք, Պէհ իւր-  
էշ իւրէյ. և :

Առանձնի .

Io entrerò, Ես մտնեմ, Պէհ իւրէճէյէյ. և :  
noi entreré- Ձենք մտնենք, Պէհ իւրէճէյէւ . և :  
mo,

Արամայական .

Entra tu, Ուժիր դուն, Սէհ իւր .  
non entráre, մի մտներ դուն, սէն իւրն .  
entriámo noi, մտնենք Ձենք, Պէհ իւրէլյ .  
entráte voi, մտէք դուք, սէլ իւրէնիւ .  
éentrino essi, մտնեն անոնք, օնլոր իւրէնլյ :

Ատորագասական .

Կերպայ .

Io entri, (Որ) Ես մտնեմ, (Քի) Պէհ իւրէյէյ .  
tu entri, դուն մտնես, սէն իւրէսն .  
egli entri, անի մտնէ, ս իւրսն .  
noi entriámo, Ձենք մտնենք, Պէհ իւրէլյ .  
voi entriáte, դուք մտնէք, սէլ իւրէնիւ .  
essi éentrino, անոնք մտնեն, օնլոր իւրէնլյ :

**Անցեալ անհապառ :**

Io entrássi կայ (Ճ. որ) ես մըս ~ (Այեր) պէն իւրեյ ~  
entreréi, նէի, իրէլ . ևայլն :  
noi entrássimo մենք մտածինք, պէն իւրեյիրէ .  
— entrerém- ևայլն :  
mo ,

**Անցեալ իսպարեալ .**

Io sía entráto, a, (Որ) ես մտած (Վ. է) պէն իւրել  
ըլլամ, օլոյլն . ևայլն :  
noi siámo entrá- մենք մտած ըլ- պէն իւրել օլ-  
ti, e , լանք, լոյնք . լոյնք . ևայլն :

**Գ. Ելբահապառ :**

Io fossi կայ saréi (Ճ. որ) ես մտած (Այեր է) պէն իւր-  
entráto, a , ըլլամի, իւր օլոյլոյ . և .  
noi fóssimo — մենք մտած ըլ- պէն իւրել օ-  
sarémmo en- լոյնք , լոյնք . լոյնք . և .  
tráti , e ,

**Աղասին :**

Io saró entráto, (Արբոր) ես կը ~ (Վ. է պահան) պէն  
ա , մտնեմ, իւրերուն . ևայլն :  
noi sarémo en- մենք կը մտնենք . պէն իւրերուն .  
tráti , e , ևայլն .

**Աներևայթ .**

Եկ . Entráre , մտնել , իւրմու :

Եկ . ésser entráto, a , մտած ըլլալ , իւրմու օլոյ :

Եր . ésser per կայ avér ad entráre , մտնելու վրայ  
ըլլալ , իւրմու իսպարիսուն օլոյ :

**Ինգունելութիւն .**

Եկ . entránte , մտնող , իւրմու :

Եկ . entráto, a , մտած , իւրմու :

**Դերբայ .**

Եկ . entrándo , մտնելով . իւրմու էլ :

Եկ . essendo entráto , a , մտած ըլլալով , իւրմու օլ-  
յու էլ :

Ասոր պէս կըխոնարհին ետևէն եկած չեղոք բայերն  
ալ՝

Arrivare, հասնել, եկել- <small>մէ-</small>	restare, մնալ, գումագ- <small>մէ-</small>
cadere, լինալ, ու-լի- <small>մէ-</small>	sortire, ելել, չրդմագ- <small>մէ-</small>

112. Աան շատ չեղոք բայեր ալ, որ երկու կերպ  
կրնան խոնարհի, այսինքն՝ կամ éssere և կամ avére  
բայով, ինչպէս՝

Egli è vissuto per molti anni իմ Egli ha vissuto  
molti anni,

Անի շատ տարի ապրեցաւ. Օ չէ եւ եռշտու:

Egli è fuggito dai ladri իմ Egli ha fuggito i  
ladri,

Անիկայ գողերէն փախաւ. Օ եռառալուրդոն գոշտու:

Աշանակութեան կողմանէ ինչպէս որ կըտեսնես  
երկուքն ալ նոյն են, բայց՝ խնդիր առնելու գիշեն կը-  
տարրերին, ինչու որ éssere ով խոնարհածները նա-  
խադրութիւնով խնդիր առեր են, իսկ ավեր ով խո-  
նարհածները առանց նախազրութեան:

## Յ Օ Դ Ա Ւ Ե ՞ Օ Շ Ե ՞ Վ Ե ՞ Բ Ա Ռ Դ

Կըտառութերու իմ կոհուգորդը բայերուն վըս:

113. Կըտառութերու չկամ բայերն ալ պարզ ժա-  
մանակներուն մէջ չորս լծորդութեան մէկուն տակը  
կերթան, իսկ բաղադրեալ ժամանակներուն մէջ օժան-  
դակ éssere բայով կըխոնարհին այսպէս՝

Արտասրավիերող շեղու բային խանոքհան օքինակը:

### Սահմանական .

#### ԱԵՐԻԱՅ .

lo mi rallégro \*), լու կուրախանամ, Պիէն աէջնէրէն .  
tu ti ragllégrī, գուն կուրախա - աէն աէջնէրէն .  
նաս,

egli si rallégra, անի կուրախանայ, օ աէջնէր .  
noi ci rallegriá- մենք կուրախա - Պիէն աէջնէրէն .  
mo, նանք,  
voi vi rallegráte, գուք կուրախա - աէն աէջնէրէնին .  
նաք,  
essi si rallegrá- անոնք կուրախա - օնլու աէջնէրէն .  
no, նան,

### ԸՆԿԵՐՈՒ անվասար .

lo mi rallegrá- լու կուրախա - Պիէն աէջնէրէնին .  
va, նայի, ևայլն :  
noi ci rallegra- մենք կուրախա - Պիէն աէջնէրէնին .  
vamo, նայինք, ևայլն :

\*) Արտասրավիերող շեղու բային խանոքհան օքինակը թարգման մէջ մշտ երկու դի և նոյն գերաց ցըցընող գերանանակը իւզանին, սրուց մէկը տէր գործողութեան կամ անուն բայի օնլույ, իսկ մէսը խընդիր բային, որ ան առենալ գրելու մէր անցողական բայինսան սուժուն իւնանակը, իւզանը՝ rallegrársi, սուժունակը, սէլինմէք. afflìggresi, արտիլ, գասեֆեթէնմէք. որ նոյն է լեռ սեելը rallegráre իստ afflìggere se medésimo, իւսը պիւսը սուժուն կամ առաջանայնը լեռ, քէնտի քէնտինի սէլինտիրմէք իստ զասէֆեթէթ էթմէք :

Անցեաւ կադարեաւ .

Io mi rallegrái, Ես ուրախացայ, Պէհ սէզնուիլ .  
 իմ sono իմ fui  
 rallegráto, a,  
 noi ci rallegrám- մենք ուրախա- Պէհ սէզնուիլ .  
 mo—siámo— ցանք ,  
 fummo ralle-  
 gráti, e ,

Կաբակագար .

Io mi era ralle- Ես ուրախացած Պէհ սէզնուիլ կոիլ .  
 gráto, a, էի , ևայլն :  
 noi ci eravámo մենք ուրախացած Պէհ սէզնուիլ կոիլ .  
 rallegráti, e , էինք , ևայլն .

Աղառնի .

Io mi rallegre- Ես ուրախանամ, Պէհ սէզնուեցելիլ .  
 rò , ևայլն :  
 noi ci rallegre- մենք ուրախա- Պէհ սէզնուեցելիլ .  
 rémo , նանք , ևայլն :

Հրամայական .

Rallegráti tu , Ուրախացիր դուն, Աէն սէզն .  
 non ti rallegrá- մի ուրախանար սէն սէզն .  
 re , դուն .  
 si rallégrí egli, ուրախանայ անի , օ սէզնուին .  
 rallegriámo ci ուրախանանք Պէհ սէզնուլիլ .  
 noi , մենք ,  
 rallegatevi voi, ուրախացէք դուք , սէն սէզնուիլ .  
 si rallégrino es- ուրախանան օնլար սէզնուինլիլ .  
 si , անոնք ,

Ատորադասական .

Io mi rallégrí , (Որ) ես ուրախա- (ԾԲ.Ը) պէհ սէզն .  
 նամ , նէյլիլ .  
 tu ti rallégrí , դուն ուրախանաս , սէն սէզնունուին .  
 egli si rallégrí , անի ուրախանայ , օ սէզնուին .

noi ci rallegriá- *mēnq̄* *oυρωθισσα\_* *η̄λη\_ ᾱτεξ̄ητεξ̄*.  
*mo\_* *η̄λη\_ ᾱτεξ̄ητεξ̄*,  
 voi vi rallegriá- *q̄piq̄* *oυρωθισσα\_νωρ̄*, *η̄λη\_ ᾱτεξ̄ητεξ̄η̄λη\_*.  
*te\_*  
 esse si rallégrí- *ānōnq̄* *oυρωθισσα\_* *ο̄λη\_ ᾱτεξ̄ητεξ̄η̄λη\_*:  
*no\_* *η̄λη\_ ᾱτεξ̄ητεξ̄η̄λη\_*,

**Ūληγ̄τητη\_ ᾱτεξ̄ητεξ̄η̄λη\_**

Io mi rallegrássi (*βιλ̄ ορ̄*) *κευ ουρω\_* (*Ιγ̄τητη\_*) *η̄λη\_ ᾱτεξ̄η\_*  
*ζ̄η̄λη\_* *ραλλεγρετη\_*, *η̄λη\_ ᾱτεξ̄ητεξ̄η̄λη\_*. *καμηλ̄:*  
 noi ci rallegrás- *mēnq̄* *oυρωθισσα\_νωρ̄* *η̄λη\_ ᾱτεξ̄ητεξ̄η̄λη\_*.  
*simo — ralle-* *fīnq̄*, *καμηλ̄:*  
*grerémmo,*

**Ūληγ̄τητη\_ ζ̄η̄λη\_**

Io mi sía ralle- (*Πρ̄*) *κευ ουρωθισσα\_* (*·Ρ̄·*) *η̄λη\_ ᾱτεξ̄η\_*  
*gráto, a,* *gwaδ\_ ρμωμ̄*, *η̄λη\_ ο̄λη\_*. *κα:*  
 noi ci siámo ral- *mēnq̄* *oυρωθισσα\_σωρ̄* *η̄λη\_ ᾱτεξ̄ηη̄λη\_ ο̄λη\_*  
*legrati, e,* *ρμωμ̄η̄q̄*, *η̄λη\_ ᾱτεξ̄ηη̄λη\_ ο̄λη\_*. *κα:*

**·Ι.· ζ̄η̄λη\_**

Io mi fossi *ζ̄η̄λη\_* sa- (*βιλ̄ ορ̄*) *κευ ου\_* (*Ιγ̄τητη\_*) *η̄λη\_ ᾱτεξ̄η\_*  
*réi rallegrá-* *ρωθισσα\_σωρ̄* *ρτ̄* *η̄λη\_ ο̄λη\_*. *καμηλ̄:*  
*to, a,* *l̄ωρ̄η̄f̄*, *η̄λη\_ ᾱτεξ̄ηη̄λη\_ ο̄λη\_*. *καμηλ̄:*  
 noi ci fóssimo — *mēnq̄* *oυρωθισσα\_σωρ̄* *η̄λη\_ ᾱτεξ̄ηη̄λη\_ ο̄λη\_*  
*sarémmo ral-* *ρμωμ̄η̄f̄η̄q̄*, *η̄λη\_ ᾱτεξ̄ηη̄λη\_ ο̄λη\_*. *καμηλ̄:*  
*legrati, e,*

**Ūληγ̄τητη\_**

Io mi sarò ral- (*Ιγ̄ρρηρ̄*) *κευ λ̄ητη\_* (*Ιγ̄τητη\_ η̄λη\_*) *η̄λη\_*  
*legráto, a,* *ρωθισσα\_σωμ̄*, *η̄λη\_ ᾱτεξ̄ηη̄λη\_*. *κα:*  
 noi ci sarémo *mēnq̄* *κευ ουρωθισσα\_* *η̄λη\_ ᾱτεξ̄ηη̄λη\_*.  
*rallegráti, e,* *η̄λη\_ ᾱτεξ̄ηη̄λη\_*. *καμηλ̄:*

**Ūληρ̄κεη̄θ̄.**

‘t̄ετ̄ · rallegrársi, *ουρωθισσα\_νωρ̄*, *η̄λη\_ ᾱτεξ̄ηη̄λη\_*:  
 Ūλη · éssersi rallegráto, *ουρωθισσα\_σωρ̄* *ρμωμ̄*, *η̄λη\_ ᾱτεξ̄η\_*  
*η̄λη\_ ο̄λη\_*:  
 Ūλη · éssere per rallegrársi, *ουρωθισσα\_νωρ̄* *ψωμ̄* *ρτ̄*  
*η̄λη\_ ᾱτεξ̄ηη̄λη\_ η̄λη\_ ο̄λη\_*:

Ինգունելութիւն .

Եկտ . rallegantesi , ուրախացող , սէֆինեն :

Վայ . {rallegratosi , tisi , } ուրախացած , սէվինիլ :

Դերբայ .

Տէրմին .	rallegrando	mi ,	ես	ուրախացող .	պէհ	Տէրմին .
	—	ti ,	դուն		սէն	
	—	si ,	անի		օ	
	—	ci ,	մենք		պէնի	
	—	vi ,	դուք		սէնք	
	—	si ,	անոնք		օնւոնք	

Լինիան .	esséndo	mi	ես	ուրախացած ըլլալով .	պէհ	Լինիան .
	—	ti	դուն		սէն	
	—	si	անի		օ	
	—	ci	մենք		պէնի	
	—	vi	դուք		սէնք	
	—	si	անոնք		օնւոնք	

Վասր պէս կըխոնարհին ոչ միայն ամուսն կըաւուրակերպ չէզոք բայերը , այլև շատ ներգործական բայերն ալ , որոնք իբրև կրաւորակերպ չէզոք կըբանին : Եւ երբոր ասոնք երկու դերանուռով կըվարվին , այսիքն՝ մէջմը էական յարակից ու , տի , և . դերանուռներով , և մէջ մ' ալ ցուցական դերանուռն ուժը ունեցող լօ յօդիւ՝ ան տանենը երկու դերանուռն ալ սահմանական ու տարրադասական եղանակներուն մէջ բայէն յառաջ կըդրվին . իսկ հրամայական , աներևոյթ ու դերբային մէջ՝ բայէն վերջը : Վասի նոր կանոն մը չէ , ու

վերի օրինակներէն կըհետևի, բայց սորվողներուն դիւ-  
րութեանք համար համառօտ խոնարհմունք մ' ալ հոս  
դնենք :

### Աահմանական .

#### Ա, Ե-ՔԻՄՅ .

lo me lo procú- Ես կըհոգամ,	Պիէն Գայըըըըը .
ro,	
tu te lo procúri, դուն կըհոգաս,	Աէն Գայըըըըն .
egli, ella se lo անի կըհոգայ,	Օ Գայըըը .
procúra,	
noi ce lo procu- մենք կըհոգանք,	Պիւն Գայըըըը .
riámo,	
voi ve lo procu- դուք կըհոգաք,	Աէն Գայըըըընըն .
ráte,	
essi, esse se lo անոնք կըհոգան,	Օնլոն Գայըըըը .
procúrano.	

#### Ա, Կ-ԿԵ-ԱՆ ԱՆՔԱՐԱՐ .

lo me lo procu- Ես կըհոգայի,	Պիէն Գայըըըըընըն .
ráva,	Լայլն :
noi ce lo procu- մենք կըհոգայինք,	Պիւն Գայըըըըն .
ravámo.	Լայլն :

#### Ա, Կ-ԿԵ-ԱՆ ԱՆՔԱՐԵ-ԱՆ .

lo me lo procurái իմ me Ես հոգացի,	Պիէն Գայ-
lo sono իմ me lo fui	ըըրը . և :
procuráto *),	
noi ce lo procurámmo — մենք հոգացինք,	Պիւն Գայ-
ce lo siámo — ce lo	ըըրը . և :
fummo procuráto.	

\* ) Ա. Վեսովի բայկելը իրենց յարակից դերանունները  
իմ պըսիսն և իմ հոյցիսն հոլըն ննդիք իստ-

Վ. ԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ .

Io me lo era pro- Ես հոգացած էի, ՊԵՇԻ ԳՈՎԱԾԻ ԱՆ  
curáto, ԱՆԿ ՀԱՍՏԱԿ ԼԱՄԱՅԻ :  
noi ce lo eravá- մենք հոգացած ՊԵՇԻ ԳՈՎԱԾԻ ԱՆ  
mo procuráti, էինք : ԱՆԿ ՀԱՍՏԱԿ ԼԱՄԱՅԻ :

Վ. ՊՐԱՄԱՆԻ :

Io me lo procu- Ես հոգամ , ՊԵՇԻ ԳՈՎԱԾԻ ԱՆԿ ՀԱՍՏԱԿ  
rerò, ԼԱՄԱՅԻ :  
noi ce lo procu- մենք հոգանիք , ՊԵՇԻ ԳՈՎԱԾԻ ԱՆԿ ՀԱՍՏԱԿ  
rerémo, ԼԱՄԱՅԻ :

Վ. ՊՐԱՄԱՆՈՒՅԱՂԱՆ :

Procúrate lo tu , Հոգա դուն , ՈՒՇԻ ԳՈՎԱԾԻ .  
non te lo procu- մի հոգար դուն , ԱՆԿ ԳՈՎԱԾԻ .  
ráre ,  
se lo procúri e- Հոգայ անի , Օ ԳՈՎԱԾԱԾԻ .  
gli ,  
procuriámo celo Հոգանիք մենք , ՊԵՇԻ ԳՈՎԱԾԱԾԻ .  
noi ,  
procuráte velo Հոգացէք դուք , ԱՆԿ ԳՈՎԱԾԱԾԻ .  
voi ,  
se lo procúrino Հոգան անոնք , ՕԿԱՐ ԳՈՎԱԾԱԾԻ .  
essi , ԼԱՄԱՅԻ :

Խոսք : Եթէ տրական հալով խառնուն՝ անցիալ  
յամանակներուն ԲԵՐ՝ éssere ԿԱՅ ավեր ԲԱՅՆ կը-  
խավարուն առանց ինիւլու ընդունելունեան սեռ-  
ու լիւլ, ինչուն՝ Io me lo sono կամ me lo  
ho procuráto. Io mi sono կամ mi ho leváto il  
cappello, ՊԱՀԱՐԴԻ հանեցի . Ըստիգամը չըգար-  
արմա: Ella s' è stracciato il viso ԿԱՅ Ella ha  
stracciato il viso a se stessa, ՎՆ (ԽՆ) ԵՐԵՎ  
պատրիարք, Օ (գարը) ԵՒՐՈՒՆԻՒ Եարտը : ՈՒՆ ՈՒ  
ՀԱՅՐԱԿԱՆ հալով խառնուն՝ ան արքենը ԲԱՅՆ éssere

Ատորագասասական :

Ե, ԵՐԵՎԱ :

Io me lo procúri,	(Ար) Ես հոգամ,	(Բ.է) Պէն Գայը-
		բայլը.
tu te lo procúri,	զուն հոգաս,	Ան Գայըբայլն.
egli, ella se lo	անի հոգայ,	Օ Գայըբայլն.
procúri,		
noi ce lo procu-	մենք հոգանկ,	Պէն Գայըբայլը.
riamo,		
voi ve lo procu-	զուք հոգաք,	Ան Գայըբայլնը.
riáte,		
essi, esse se lo	անոնք հոգան,	Ժնլը Գայըբայլն-
procúrino,		ը.

ԵՆԳԵԿԱԼ ԱՆԻՍՏՈՎԱՐ :

Io me lo procu-	(Աթ.է որ) Ես հո-	(Ենկէ) Պէն Գայը-
rássi,		բայլի,
noi ce lo procu-	մենք հոգայինք,	Պէն Գայըբայլը.
rássimo,		Լայլն :

ԵՆԳԵԿԱԼ ՔԱՐԱՐԵԿԱԼ :

Io me lo sía pro-	(Ար) Ես հոգացած	(Բ.է) Պէն Գայը-
curáto,	ըլլամ,	բըլ օլսան. Լայլն :
noi ce lo siámo	մենք հոգացած ըլլ-	Պէն Գայըբայլը օլ-
procuráti,	լանք,	սար. Լայլն :

Եպյով կը սկսեմ հին, առ անցեալ ընդունելունիւնը  
սկսուն ալ Եկան ալ իւղունէ, ինչպէս՝ Ella non s'  
è ferita, Են (ինը) չէ վերաբերեած. Օ (գարը)  
եարալանմամբը : Essi si sono dirétti a lui,  
Ենոնիք ուղղուին անոնք Գային . Օնլար տօղըու օնա  
կիթտիլէր :

‘ԱՅՀԱՎԱՐԱՐ .

Io me lo fossi ~~mai~~ (ՈՇԵ որ) ես հու (ԼՅԵՒ) պէ՞ն գայ-  
saréi procuru դացած ըլլայի, բայց օլույշալուն  
ráto, a, և այլն :  
noi ce lo fóssimo մենք հոգացած ըլլայի, գէ՞ւ գայըշըլուն  
— sarémmo լսոյինք, այլուն . և այլն :  
procuráti, e,

ԵՐԱՎԱՆԻ :


lo me lo sarò (ԱՐԲՈՐ) ես կը հու (ԼՅԵՎԱՅՆԻ) պէ՞ն  
procuráto, դամ, գայըշըլուն . և այլն :  
noi ce lo sarémo մենք կը հոգանք, գէ՞ւ գայըշըլուն  
procuráti, և այլն :

ԵՆԵՐԱՍՅԺ :

ԵՒԵՐ · procurárselo, հոգալ, գայըշնետ :  
ԵՒԵ · ésserselo procuráto, հոգացած ըլլալ, գայ-  
բայց օլուն :

ԵՐԲԲԱՅ :

ԵՒԵՐ · procurándoselo, հոգալով, գայըշն էլլ :  
ԵՒԵ · esséndoselo procuráto, հոգացած ըլլալով,  
գայըշըլուն օլուն էլլ :



## ՅՈՒԹՈՒՅՑ ԱԵՑԵԲԱՐԴԻ

Համար համարութիւն ընդհանուր գիրելէ, նույնընթաց երեւ  
վշպատութեանց վւայ :

**115.** Ամմէն բայերուն աներևոյթին վերջին ձայնաւոր է գիրը կրնայ՝ թէ ձայնաւոր, ու թէ բաղաձայն գրով սկսած անուններուն առջև առանց ապաթարցի (՚ի բաց առեալ միայն կատան Տով սկսած անունները, որոնց առջև աներևոյթները ամբողջ կըզրվին), կրծատվիլ. այսպէս՝

Vóglia légger      Աս գիրքը կուզեմ Խարերէմ օդուժուտ  
questo libro,                          կարդալ,                          ո՞ւ շնորհու.  
Egli vuol far      Ասի կուզէ ընել Օ էստեր ո՞ւ շնորհու.  
questo,                          աս բանը,                          կըմեր.  
Non dormir ni- Նիւ քուն չիկայ, Նիւ ույժու եօդ.  
ente.

Avére studiato, Առված ըլլալ, Խօյէնիմէլ օման.  
Essere svenuto, Արմրած ըլլալ, Պիոյըման.

**116.** Mo վերջացած ժամանակներուն՝ եթէ որ վերջին վանկը երկան կըհնչէ՝ բաղաձայնիմը առջև օ ձայնաւորը կրնայ կրծատվիլ, ինչպէս՝

Siám líberi — eravám conténti — sarém lodáti ·  
amiám sinceramente; — temevám la sua frode ·

Իսյյց չըսվիր՝ fossim colpévoli, avéssim veduto, ևայլն. վասն զի ասոնց մէջ ձայնը վերջին վանկին վրայ չերկնեար, հապա առջի վանկին վրայ, այսպէս՝ fossimo, avéssimo: Կոյնպէս կրնայ կրծատվիլ ամմէն ո և րո վերջաւորած ժամանակներուն՝ յոքնակի երրորդ դէմին վերջին օ ձայնաւոր գիրը, իսկ ապառնին մէջ՝ ո մասնիկը, ինչպէս՝ áman, crédon, sénton, amávan, amerán, amásser, potrébber փոխանակ ámano, amássero, ևայլն:

117. Անցեալ կատարեալին յոքնակի երրորդ դէ-  
մին վերջի ամբողջ վանկը կրնոյ կրճատվիլ, այսպէս՝  
andárono, andáron, andáro, andár,  
fúrono, fúron, fúro, fúr.

1) Առանձին ծանուցան are վերըսորոշ բայերուն կայ:

118. Ան բայերը՝ որ աներևոյթին մէջ care ու-  
gare կրվերջաւորին՝ ինչպէս՝ cercáre, փնտուել, ար-  
մագ. pagáre, վճարել, էօպէմէս. եթէ որ ու ց բա-  
զաձայն գիրերէն ետե և կամ և գիրմը գայ՝ մէջ տեղը հ  
գիրմը կառնուն, այսպէս՝

ԱԵՐ. cerco, cerchi (ևոչ cerci), cerchiámo, | pago, paghi, paghiámo,

ևայլն :

Ա. cercheró, cerche- | pagherò, pagherái, pa-  
րái, cercherà, cerche- | gherémo,  
rémo. ևայլն .

119. Խակ որոնք, որ ciare, giare, gliare ու-  
sciare կրվերջաւորին՝ մէջի եղած և ձայնաւորը, որնոր  
իրեւ նշան դրված է ciare, և ոչ care արտարերե-  
լու համար՝ կրկորսընցընեն, ու ըստ կարգի are մասնի-  
կը կրխոնարհի, այսպէս՝

ԱՆԵՐ. Minacciáre, սպառ- | ԱԵՐ. mináccio, i, ia,  
նալ, էօրֆ էլեմէս. | Ա. minacerò.  
mangiáre, ուտել, էլեմէս. | mangio, i, ia, man-  
gerò.

consigliáre, լորհուրդ | consíglia, i, ia, con-  
տալ, էօյէլլ վերմէս. | siglierò, (սոսր մէջը և չ  
կորումէր).

lasciare, թողուլ, արմագ- | láscio, j, a, lascerò:  
մագ. |

120. Առ ալ պէտք է գիտնալ որ, երբոր խոնարհ-  
ման մէջ երկու և քովիլ քովիլ հանդիպի, ինչպէս՝ glo-  
riáre էն glorii, ան ատենը թէ որ և գիրը իրեւ զատ

վանկի նշան չէ զրած նէ, կրնայ յով ալ զրվել, այս-  
պէս՝ glorj, insidj, ևայլն. բայց թէ որ իրը զատ  
վանկի նշան դրված է սահմանականին առջի գեմին  
վրայ՝ ինչպէս ասոնց մէջը invi — o. spì — o. ան ատենը  
պէտք է միշտ երկու ։ ով զրել, սյսպէս՝ tu invii,  
spii, ևայլն։ (Տէս 32.)

2) የጊዜናን ጥሩ ተያይዞ ይገባል፡፡

**121.** Г.и. Ըսրդութեան տակ գացող բայերուն  
ներկայ եղակի երրորդ դէմին վերջին ձայնաւոր է դի-  
րը կըկորսըվի՛ թէ որ իրմէն առաջ 1, r, n, դիրերուն  
մէկը հանդիպելու ըլլայ, այսպէս՝ si suol dire — si  
duol di questo. այսպէս՝ կըսվի նաև par, pon, tien,  
vien. փոխանակ pare, pone, ևայլն :

122. Աւհմանական եղանակին անկատարը երկու կերպ կը լսայ ева կամ ea, ինչպէս՝ teméva կամ teméa :

123. Այն գժուարութիւն է աս բայերուն անցեալ  
անընդ խառըեալ գտնել, ինչու որ քիչ բայեր կան,  
որ ըստ կանոնի եւ վերջաւորին, և որոնք որ ալ եւ կր-  
վերջաւորին, կրնան արտաքոյ կանոնի ետի վերջաւո-  
րիլ ինչպէս տեսար (107): Կան շատերն ալ, որ երեք  
կերպ կը վերջաւորին եւ, ետի, սի, ինչպէս՝

Վեպ . կատ . վեպ .

Assólvere, *wp~ assolvei*, etti — assóluto, assól-  
du**l**e, *q~q~l~t~t~s~*. assólsi. to,  
chiúdere, *q~q~b~l*, chiudei, etti — chiuso.

**chiúsi.**

pérdere, *ληρυσθεῖν* — perdei, etti, — perduto, perso.

*gԸնել, գոյն  
եւթե.*

Պատուարին է մանաւանդ՝ նոր սորվղողներուն ո-  
բոշել, թէ որն է խրաքանչիւր աս բայերուն կատա-  
րեալը, թէպէտև լեզուագէտ Քերականները շատ կա-  
նոններ հնարած են դիւրնցրնելու համար, բայց բա-

ցառութիւնը դրած կանոններէն աւելի ըլլալով, ուսանողին միտքը աւելի կը շփոթեն, քանի թէ բանմը կը սորվեցընեն : Վլխաւորներէն քանի մը հասոր հոս գնենք՝

124. Ան բայերը, որ սահմանականին մէջ do, ndo, go կը վերջաւորին՝ անորոշ կատարեալին մէջ ասմասնիկները սիմ կը փոխեն, ինչպէս՝

Ան .

Կատ.

Բնդ.

Rido, կը ծիծաղիմ, իւլէրէմ. risi, riso.

Inténdo, կիմանամ, անդուրը. intési, inteso.

Cempúngo, կը տառապեցու ցանեմ, իւնձիտէրէմ.

125. Ան բայերը, որ co, ggo, vo, to, կը վերջաւորին՝ կատարեալին մէջ ասմասնիկները ssին կը փոխեն.

Ան .

Կատ.

Բնդ.

Condúco, կը տանիմ, իւս condússi, condótto.

Անձիւրէրէմ.

Afflíggo, կը տանցեմ, իւս afflissi, afflítto.

Անձիւրէրէմ.

Vivo, կապրիմ, իւս շարը. vissi, vissuto, vívuto.

Percuoto, կը զարնեմ, իւս percóssi, percóssو.

Անձիւրէրէմ.

126. Ան բայերը որոնց ս գիրը բնական է, կատարեալին մէջ օ էն ետև զ գիրմը կառնուն, ու կը լան զու, ինչպէս՝

Աներ.

Ան .

Կատ.

Բնդ.

Piacére, չաճյանալ, piáccio, piácqui, piaciúto. Տաճուալ օլունդ.

Giacére, ընկողմանիլ, giáccio, giácqui, giaciúto. Ենթիւնդ.

Náscre, ծնանիլ, տօնման, nasco, nacqui, nato:

127. Աս կանոնները մէկը գիտնալէն ետև կը նայ գիւրաւ գտնելնակ անցեալ ընդունելութիւնը, ինչու որ, ինչպէս ամմէն կանոնաւոր բայերուն անցեալ ընդունելութիւնը կատարեալ ժամանակին եղակի առջի գէմէն կելլէ. ոյսպէս ալ կը լայ նաև առօնցը: Ei, etti

վերջաւորողներուն սովորաբար կը լսայ մեռ, ինչպէս՝ temei, etti, temuto: Ssi վերջաւորողներուն եռ, ինչպէս՝ trassi, tratto. lessi letto: Si վերջաւորողներուն՝թէ որ իրենցմէ առաջ ձայնաւոր գիրմը ունին՝ կը լսայ մո ինչպէս՝ rasi, raso, թէ որ բաղաձայն գիրմը՝ ան ատենը to, ինչպէս՝ scelsi, scelto. colto. ևսյլն: Խակ ուրիշ բայերուն առանձին զարտուղութիւնը կը տեսնես վարը (129) անկանոն բայերուն խոնարհման կարգին մէջ:

### 3) Յօնինցու իր վէրջոցած բայերուն ՀՀ:

**128.** Այնչուկ հիմա անորոշ մնացած է թէ արդեօք աս լծորդութեան տակ գացող բայերուն յոքնակի առաջին ու երկրորդ դէմը յամո, ite, չէնէ ischi-ամո, ischiáte պիտի վերջաւորի. երկու տեսակն ալ թէ գրոց և թէ խօսակցութեան մէջ կը գործածվի. բայց աւելի առաջինը՝ եթէ որ ուրիշ կողմանէ նշանակութեան շփոթութիւն չիծագերնէ, ինչպէս կրնար ծագիլ, թէ որ աս ardíre, árdere, atterríre, atterrare բայերուն մէջ առանց զանազանութիւն ընելու, ըսելու ըլլոյի ardiámo, atteriáte, ինչու որ չէր իմացվեր թէ ինչ կուղեմ իմացընել. կըհամարձակի՞նք, վախցընէիք. չէնէ կայրենիք կամ գետինը զարնեիք, բայց թէ որ ըսելու ըլլամ, ardischiámo, atterrisciáte ան ատենը ինչ մտօք ըսելս՝ բացայսյտ կիմացվի: ‘Երյնպէս գժուարին է որոշել թէ ասոնց մէջէն, որոնց սահմանականը պարզ օ և որոնց isco կը լսայ, և ասոր վարժութենէ ’ի զատ ուրիշ կանոն շիկայ. միայն պէտք է դիտնալ որ՝ որոնք որ isco կը լսերջաւորին, սահմանական, ստորագասական, ու հրամայական եղանակներուն եղակիին մէջ երեք գէմն ալ, խակ յոքնակիին մէջը միայն երրորդ գէմը isco մասնիկմը կառնու (տէս 108):

# ՅՈԳՈՒՐՅՈ ԵՕԹՆԵՐՈՒՄ

Անկանոն իւմ պարզութեալ ու պահապահոր բայերուն լըսր-  
դաւլեան վըս :

**129.** Անկանոն կըսվին ան բայերը, որոնք երեք  
լծորդութեան հասարակ կարգէն գուրս կելլեն, իսկ  
պակասաւոր՝ որոնք ամմէն ժամանակը չունին կամ չեն  
դործածվիր :

1) Are վերջաւորած անկանոն *andare, fare,*  
*dare, stare* բայերը այսպէս կըխոնարհին :

Աահմանական .

Երիտյ .

Կերթամ, իւ-	Կընեմ, ետե-	Կուտամ,	Կըկենամ,
ուէքէմ.	բէմ.	վէրերէմ.	տուրուբում.
Vo ( <i>vado</i> ). vai.	fo ( <i>faccio</i> ). fai.	do.	sto.
va.	fa ( <i>face</i> ). facciámo.	dai.	stai.
andiámo.	facciámo.	dá.	sta.
andáte.	fate.	diámo.	stiámo.
vanno.	fanno.	date.	state.
		danno.	stanno.

Անցեալ անիստաը .

Կերթայի, իւ-	Կընեի, ետե-	Կուտայի,	Կըկենայի,
ուէքէտէմ.	բէտէմ.	վէրերէտէմ.	տուրուբու-
Andáva.	facéva ( <i>fea</i> ).	dava.	stava. տու-
andávi.	facévi.	davi.	stavi.
andáva.	facéva ( <i>fea</i> ).	dava.	stava.
andavámo.	facevámo.	davámo.	stavámo.
andaváte.	faceváte.	daváte.	staváte.
andávano.	facevano.	dávano.	stávano.

Ungār. Léxico.

Ungār.	Páh.	Szab.	Hung.
q. <i>wgħi</i> , ॥ ॥ .	פָּהַ,	שָׁבַע,	Ubghaj,
Andái ॥ so-	לְבִנְתֵּי .	וְרַבָּי .	עֲבֹתָה .
no andá-	feci ( <i>fei</i> ) ॥	diédi ( <i>detti</i> )	stetti ॥ so-
to, a.	ho fatto .	॥ ho da-	no stato, a.
andásti —	facéstí — hai	destí — hai	stesti — sei
sei andá-	fatto .	dato .	stato, a.
to, a.	fece ( <i>fe</i> ,	diéde ( <i>diè</i> ,	stette — è
andò — è	<i>feo</i> ) — ha	<i>dette</i> ) —	stato, a.
andato, a.	fatto .	ha dato .	
andámmo —	facémmo —	demmo —	stemmo —
siámo an-	abbiámó	abbiámó	siamo sta-
dáti, e.	fatto .	dato .	ti, e.
andáste —	facéste — a-	deste — avé-	steste — sie-
siéte andá-	véte fatto .	te dato .	te stati, e.
ti, e.			
andárono —	féceró ( <i>fen-</i>	diédero ( <i>dié-</i>	stéttero —
sono andá-	<i>no, férono</i> ),	<i>rōno, détte-</i>	sono sta-
ti, e.	hanno fatto .	<i>ro, denno</i> ),	ti, e.
		hanno dato .	

Ungār.

Ungār.	Páh.	Szab.	Hung.
lərθawd	פָּהַד,	שָׁאֵף,	Uhřívad.
॥ ॥ .	לְבִנְתֵּי .	וְרַבָּי .	עֲבֹתָה .
Andrò .	farò .	darò .	starò .
andrái .	farái .	darái .	starái .
andrà .	farà .	darà .	starà .
andrémo .	farémo .	darémo .	starémo .
andréte .	faréte .	daréte .	staréte .
andránno .	faránnو .	daránnو .	staránnو .

Համայնական .

Վաս, էլ.	Ըրէ, էլ.	Տուր, էլ.	Աեցիր տուր.
Va tu.	fa .	da .	sta .
non andáre.	nòn fare .	non dare .	non stare .
vada egli .	fáccia .	dia .	stia .
andiámo	facciámo .	diámo .	stiámo .
noi .			
andáte voi .	fate .	date .	state .
vádano essi .	fácciano .	díano .	stíano .

Ասորադասական

Աերիոյ .

(Որ) երթամ,	Ինեմ,	Տամ,	Աենամ,
(Ք) էրեյէյ .	Էրեյէյ .	Էրեյէյ .	Էրեյէյ .
Vada .	fáccia .	dia .	stia .
vada ( <i>vadi</i> ) .	fáccia .	dia ( <i>dii</i> ) .	stia ( <i>stii</i> ) .
vada .	fáccia .	dia .	stia .
andiámo .	facciámo .	diámo .	stiámo .
andiáte .	facciáte .	diáte .	stiáte .
vádano .	fácciano .	díano ( <i>díe-</i> no) .	stíano ( <i>stie-</i> no) .

Վայել անկառար .

(Ձէ որ) եր-	Ինէի ,	Տայի ,	Աենայի ,
թայի , (Էյէր)	Էրեյէյէր .	Էրեյէյէր .	Էրեյէյէր .
էրեյէյէր .			
Andássi իմ .	facéssi իմ .	déssi իմ da-	stéssi իմ sta-
andréi .	faréi .	réi .	réi .
andássi —	facéssi — fa-	déssi — da-	stéssi — sta-
andrésti .	résti .	résti .	résti .
andásse —	facésse —	desse — da-	stésse — sta-
andrébbe .	farébbe (ia) .	rébbe .	rébbe .

andássimo andrém- mo.	facéssimo farem- mo,	déssimo darémmo.	stéssimo starémmo.
andaste — andréstē.	facéstē — faréstē.	déste — da- réste.	stéste — sta- réste.
andássero — andréb- bero.	facéssero — farébbero (iano, éb- bono),	déssero — darébhero (darébbo- no).	stéssero — starébhero (ebbono).

## ¶. Երակացութեան .

(Ուէ որ) դա- յած ըլլայի, (Եյէր) իւլիւ օլլապով.	Ծուած ըլ- լայի, իւլիւ օլլապով.	Աեցած ըլ- լայի, աւու- յուլ օլլա- պով.	Իեցած ըլ- լայի, աւու- յուլ օլլա- պով.
Io fossi կամ sarei an- dato.	avessi կամ avrei fatto.	avessi կամ a- vréi dato.	fossi կամ sa- rei stato.

## ¶. Երրորդ .

Երթալով, իւլու իւլ.	Ենելով, իւլու իւլ.	Տալով, վւրու իւլ.	Կենալով, աւույլու իւլ.
Andándo, facéndo, a- cesséndo an- dáto.	véndo fat- to.	véndo da- to.	stándo, es- téndo sta- to.

130. Առ անկանոն dare ու stare բայերէն բա-  
ղադրած բայերը՝ կանոնաւոր բայերուն պէս կըխոնար-  
հին ամմէն ժամանակին մէջ, միայն ridáre, dareին  
պէս կըխոնարհի: Խոկ fare էն բաղադրածներուն ամ-  
մէն ալ իրեն պէս կըխոնարհին:

2) ԵՐԵՐԴ ԸՆԿՐՈՒԱՆՑԻՆ ՊԱՅԻ ԳՐԱՎԱՂ ԱՆՀԱՆՈՒՆ ԲԱյե-		
ՐԱՆԻ ՊԱՐՄԱՆԵՂ ՃԱՏԱՆԱԿԻՆԵՐՈՒՆ ԱՅԲԱՌԵՆԵՆԻ ՔԱՐԴԱ-		
ՆՋՐԴՐԱՆ-ԼԻՆԵԱ:		
Աներել.	Ապա.	Ինչ.
Accénde- վառել, Էսդիմուտ, accési, accéso-		
re,		
Accórger- իմանալ, առոյժմուտ, accórsi, accórto-		
si,		
Addúr- ածել, իւլիլթու, addússi, addótto-		
re *),		
Afflígge- նեղել, ինձիլթու, afflíssi, afflítto-		
re **),		
Ardere, վառել, Էսդիմուտ, arsi, arso.		
Ascónde- թագու, իւկւելթու, ascósi, ascóso,		
re, շանել,		sto.
Assólvere, արձակել, գոյլելթու, assólvi, assólto.		
Assórbe- կլանել, Էստիմուտ, assórsi, assórto,		
re,		
Assúme- առնուլ, ալմուտ, assúnsi, assúnto-		
re,		
Chiédere, խողրել, ակւլթու, chiési, chiésto-		
Chiúdere, փակել, գումամուտ, chiúsi, chiúso.		

\*) Այսողև իւնոնաբնին ամեն ասից բաւարարած րը  
վերջոյած Բայերը, սրոնց ամբողջը ինչուկու արդեն  
ըստ Են (Երես 75) լուսնականին ուն ուստի ըլլոյ  
cere, այսողև՝ addúcere, condúcere, ոչ հիմոյ  
վագրծածվել:

\*\*) Այս Բայերը ո՛ր gere Ե՞ն ամոց յայիստուր գերիւ  
անեն Քշու Երիւ գ ալ իւգրիւն, ինչուկու լéggere,  
leggo, leggi, Այսու: Այս Բայերը ո՛ր ggere,  
vere և առե իւգրիւն-ուն, ինչուկու աֆլիգգեր,  
scrivere, trarre, իւստրիւն-ուն Երիւ ս ալ իւ-  
գրիւն, ինչուկու աֆլիսի, scrissi, trassi, afflitto,  
scritto, tratto:

<i>Ung.</i>	<i>Ung.</i>	<i>Ung.</i>	
Cíngere,	<i>ugunubL</i> , <i>çunçimt</i> ,	cinsi ,	cinto .
Cígnere,			
Cóglie- re *),	<i>dugulubL</i> , <i>lókumt</i> ,	colsi ,	colto .
Corre,			
Concéde- re ,	<i>çunprubL</i> , <i>kumh klt</i> ,	concéssi , dei, etti ,	concés- so, duto .
Confón- dere ,	<i>çphnðubL</i> , <i>çmrm̄m̄m̄</i> ,	confón- dei ,	confúso .
Conósce- re ,	<i>ðanwawubL</i> , <i>lwm̄kmt</i> ,	conóbbi ,	cono- sciúto .
Córrere ,	<i>çñpawawubL</i> , <i>lçjkrllt</i> ,	corsi ,	corso .
Créscere ,	<i>wðhL</i> , <i>m̄koyh-lt</i> ,	crébbi ,	cresciú- to .
Cuócere ,	<i>bphubL</i> , <i>khklt</i> ,	cossi ,	cotto .
Difénde- re ,	<i>ugusunqwa-</i> <i>ubL</i> ,	<i>çorimt</i> ,	diféso .
Discúte- re ,	<i>punubL</i> , <i>lkñdlt</i> ,	discússi ,	discús- so .
Distíngu- ere ,	<i>quñwawqwa-</i> <i>ubL</i> ,	<i>ajm̄m̄t</i> ,	distínsi ,
Divídere ,	<i>pawdawubL</i> , <i>m̄koyl</i> ,	divísi ,	divíso .
Erígere ,	<i>quñqubL</i> ,	<i>m̄koyt</i> ,	eréssi ,
Ergere ,			eréutto .
Esclúde- re ,	<i>wpmawp-</i> <i>ubL</i> ,	<i>çekimt</i> ,	esclúso .
Espríme- re ,	<i>pawgawajaj-</i> <i>ubL</i> ,	<i>m̄koyh klt</i> ,	esprés- so .
Fíggere ,	<i>ðubL</i> ,	<i>m̄koyt</i> ,	fissi ,
			fisso, fit- to .

\* ) Gliere *çlrm̄m̄m̄* *çm̄jkrll* *lwm̄kmt* ...  
 gliere *m̄m̄m̄h lsi* *h*, ... *m̄m̄h lto* *h*  
*lckm̄h lckm̄*, *hñçlh* scio — gliere, sciolsi, sciolto,  
 to — gliere, tolsi, tolto:

<b>Uñbpl.</b>		<b>lmp.</b>	<b>lñq.</b>
Fíngere, <i>q̄bq̄dbL</i> ,	<i>uñp̄k̄ḡ b̄l-</i>	finsi,	sinto.
Fóndere, <i>z̄wLbL</i> ,	<i>b̄k̄b̄lñr̄</i> ,	fusi,	fuso.
Giúnge- re,	<i>z̄wawñbL</i> ,	<i>b̄k̄b̄lñr̄</i> ,	giúnsi,
Giúgne- re,	<i>z̄wawñbL</i> ,	<i>b̄k̄b̄lñr̄</i> ,	giúnto.
Incídere, <i>z̄wawñbL</i> ,	<i>b̄k̄b̄lñr̄</i> ,	incisi,	inciso.
Mérgere, <i>l̄b̄k̄q̄m̄bL</i> ,	<i>uñp̄k̄b̄f̄m̄</i> ,	mersi,	merso.
Métttere, <i>q̄bL</i> ,	<i>q̄oñm̄t̄</i> ,	misi,	messo.
Mórdere, <i>juñdawñbL</i> ,	<i>uñp̄f̄m̄t̄</i> ,	morsi,	morso.
Múnge- re,	<i>l̄ldbL</i> ,	<i>uñp̄l̄m̄t̄</i> ,	munsi,
Múgne- re,	<i>l̄ldbL</i> ,	<i>uñp̄l̄m̄t̄</i> ,	munto.
Muóvere, <i>z̄wp̄d̄bL</i> ,	<i>l̄k̄t̄p̄l̄b̄</i> ,	mossi,	mosso.
Násdere, <i>z̄wawñbL</i> ,	<i>q̄oñm̄t̄</i> ,	naçqui,	nato.
Nuócer, <i>q̄wawñbL</i> ,	<i>uñp̄k̄b̄f̄</i> ,	nocqui,	nocciú-
Offénde- re,	<i>q̄wawgn̄bL</i> ,	<i>b̄k̄b̄lñr̄</i> ,	offési,
Oppríme- re,	<i>l̄b̄k̄d̄bL</i> ,	<i>uñp̄l̄b̄</i> ,	oppres-
Percuó- tere,	<i>z̄wpl̄wñbL</i> ,	<i>q̄oñm̄t̄</i> ,	percóssi,
Piángere, <i>l̄wL</i> ,	<i>uñp̄l̄m̄t̄</i> ,	piánsi,	piánto.
Píngere,	<i>uñk̄wñbL</i> ,	<i>q̄oñt̄p̄l̄b̄</i> ,	pinsi,
Pígnere,	<i>uñk̄wñbL</i> ,	<i>q̄oñt̄p̄l̄b̄</i> ,	pinto.
Pórger, <i>juñwn̄ḡwñbL</i> ,	<i>uñp̄ñm̄t̄</i> ,	porsi,	porto.
Prénde- re,	<i>uñp̄ñm̄t̄</i> ,	prési,	préso.
Presúme- re,	<i>juññq̄ñbL</i> ,	<i>q̄k̄uñp̄k̄b̄</i> ,	presúnsi,
		<i>b̄k̄b̄lñr̄</i> ,	presún-
			to.

<i>Výběr.</i>		<i>Umr.</i>	<i>Výzq.</i>
Púnge- re,	{ <i>luθbL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	punsi,	punto.
Púgne- re,	{ <i>pl̥bL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	rasi,	raso.
Rádere,	<i>pl̥bL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	ressi,	retto.
Réggere,	<i>quassasqwa-</i> <i>pl̥bL</i> ,	<i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	
Rídere,	<i>ðfðwqþbL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	risi,	riso.
Rispón- dere,	<i>quassasqwa-</i> <i>ðk-rl̥l̥n̥r̥</i> ,	<i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	rispó- sto.
Ródere,	<i>lpðbL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	rosi,	roso.
Rómpe- re,	<i>pl̥kawnbL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	ruppi,	rotto.
Scénde- re,	<i>þqawnbL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	scesi,	sceso.
Scióglie- re,	{ <i>luθawnbL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	sciólsi,	sciólto.
Sciórre,			
Serívere,	<i>qrþbL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	scríssi,	scrítto.
Scuótere,	<i>gñgbL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	scóssi,	scóssò.
Spénde- re,	<i>ðawfbL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	spési,	spéso.
Spínge- re,	{ <i>sl̥bL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	spínsi,	spínto.
Spígne- re,			
Strínge- re,	{ <i>ulqubL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	strínsi,	strétto.
Strígne- re,			
Strúgge- re,	<i>swlbL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	strússi,	strútto.
Svélle- re,	{ <i>luLbL</i> , <i>þk-rl̥l̥n̥r̥</i> ,	svélsi,	svélto.
Svérre,			

<b>U</b> erbz.		<b>I</b> mpf.	<b>P</b> rs.
Tacére, <i>l<sup>u</sup>b<sub>L</sub></i> ,	Tacqui,		taciúto .
Téndere, <i>ð<sup>u</sup>b<sub>L</sub></i> ,	Tesi,		teso .
Térgere, <i>m<sup>u</sup>p<sub>bL</sub></i> ,	Tersi,		terso .
Tíngere,			
re, { <i>u<sup>u</sup>b<sub>k<sub>b</sub>L</sub></i> ,	Tinsi,		tinto .
Tígne-			
re, { <i>u<sup>u</sup>b<sub>k<sub>b</sub>L</sub></i> ,	Tinsi,		tinto .
Tóglie-			
re, { <i>u<sup>u</sup>b<sub>u<sub>b</sub>L</sub></i> ,	Tolsi,		tolto .
Torre,			
Tórcere, <i>q<sup>u</sup>w<sub>a<sub>b</sub>r<sub>b</sub>L</sub></i> ,	Torsi,		torto ,
Uccídere, <i>u<sup>u</sup>q<sub>a<sub>b</sub>n<sub>b</sub>L</sub></i> ,	Uccisi,		ucciso .
	<i>u<sub>b</sub>L</i> ,	<i>ñ<sub>b</sub></i> ,	
Ungere, { <i>o<sup>u</sup>d<sub>a<sub>b</sub>n<sub>b</sub>L</sub></i> ,	Unsi,		unto .
Ugnere, { <i>o<sup>u</sup>d<sub>a<sub>b</sub>n<sub>b</sub>L</sub></i> ,	Unsi,		
Víncere, <i>j<sup>u</sup>w<sub>q<sub>b</sub>f<sub>b</sub>L</sub></i> ,	Vinsi,		vinto .
Vívere, <i>u<sup>u</sup>q<sub>p<sub>b</sub>b<sub>b</sub>L</sub></i> ,	Vissi,		{vissúto .
Volére, <i>q<sup>u</sup>w<sub>a<sub>b</sub>f<sub>b</sub>L</sub></i> ,	Volli,		{vivúto .
Vólgere, <i>q<sup>u</sup>w<sub>a<sub>b</sub>d<sub>b</sub>L</sub></i>	Volsi,		volúto .
	<i>g<sup>u</sup>w<sub>a<sub>b</sub>n<sub>b</sub>L</sub></i> ,	<i>ñ<sub>b</sub></i> ,	volto .

Bévere — bere, *l<sup>u</sup>u<sub>L</sub>*, *ñ<sub>b</sub>*.

**U**erz. Bevo (beo), bevi (bei), beve (bee) — beviámo (bejámo), bevéte (beéte), bénovo (beóno).

**U**erz. Bevéva (bevéa), bevévi (beevi), *l<sup>u</sup>u<sub>y<sub>b</sub>L</sub>*.

**I**mpf. Bevétti (bevvi), bevésti (beéstí), bevétte (bévve) — bevémmo (beémmo), bevéste (beéste), bevéttero (bívvero) \*) .

\*) Անկանոն բայերուն կապարեալ եզրին առաջակա երբերդ գերման կապարեալն եզրին առաջ գերման եզրին, իսկ մեր գերման առաջակա եզրին կապարեալն է առաջակա եզրին:

- לְתַתָּה. Berò, berái, berà, (בֵּרֶרֶר בְּרִיאָה בְּרִיאָה beverò, בְּרִיאָה בְּרִיאָה).
- לְפָנָה. Bévi, bá — bejámo, beéte, beáno.
- לְמַמְרָה. Io, tu, egli béva (bá) — beviámo (bejámo), beviáte (bejáte), bávano (beáno).
- לְבָנָה. Bevúto (beúto).

### Cadére, *לְיֻמָּהָל*, *תְּלִיכָּהָה*.

- לְוַסְסָה. Cado (cággio), cadi, cade — cadiámo (cagiámo), cadéte, cádono (cággiuno).
- לְמַמְרָה. Caddi (sono cadúto), cadésti, cadde — cadémmo, *לְעֹזְלָה*.
- לְתַתָּה. Cadrò, cadrái, cadrà — cadrémo, *לְעֹזְלָה*. (בֵּרֶרֶר בְּרִיאָה caderò בְּרִיאָה בְּרִיאָה).
- לְמַמְרָה. Io, tu, egli cada (cággia) — cadiámo (cagiámo), *לְעֹזְלָה*.
- לְבָנָה. Cadréi, cadrésti, cadrébbe, *לְעֹזְלָה*.
- לְבָנָה. Cadúto.

### Dolére, *גַּוְאַלְהָה*, *מַלְאַלְמָה*.

- לְוַסְסָה. Dóglia (dolgo), duóli, duóle — dogliámo (dolghiámo), doléte, dógliono (dolgóno).
- לְמַמְרָה. Dolsi (mi sono dolúto), dolésti, dolse, *לְעֹזְלָה*.
- לְתַתָּה. Dorrò, dorrái, *לְעֹזְלָה*.
- לְמַמְרָה. Io, tu, egli doglia (dolga), *לְעֹזְלָה*.
- לְבָנָה. Doléssi, dorréi, *לְעֹזְלָה*.
- לְבָנָה. Dolúto.

### Dovére, *מְקַוְּרָה* *לְלַלְהָה*, *טְמִינָה* *וְלִמְנָה*.

- לְוַסְסָה. Devo (debbo déggio), devi, (debbi, dei), deve (debbe dee) — (dovémo) dobbiámo (deggíámo), *לְעֹזְלָה*.

- լուս . Dovéi (dovétti, ho doviúto), dovésti, dove  
(dovétte), *ևայլն* .
- Եղան . Dovrò, dovrái, *ևայլն* .
- Հրամ . Debbi tu, debba, (déggia) egli — dobbiamo, *ևայլն* .
- Ասոր . Io, tu, egli debba (déggia), *ևայլն* .
- Բնդ . Dovúto .

Parére, *երևնալ*, *իշորէնալ* .

- Ուսէ . Pajo, pari, pare — pajámo (pariámo),  
paréte, pájono .
- Լուս . Parvi (ho parúto), paréstí, parve, *ևայլն* .
- Եղան . Parrò, parrái, parrà — parrémo, *ևայլն* .
- Բնդ . Parúto (parso) .

Piacére, *շաճիլ*, *հօվանակ* .

- Ուսէ . Piáccio, piáci, piáce — piacciámo, *ևայլն* .
- Լուս . Piácqui (ho piaciúto), piacéstí, *ևայլն* .
- Ասոր . Io, tu, egli piáccia, *ևայլն* .
- Բնդ . Piaciúto .

Pórre (pónere)\*), *դնել*, *դօժնել* .

- Ուսէ . Pόngo, poni, pone — poniámo (ponghiámo) ponéte, póngono .
- Լուս . Posi, ponéstí, pose, *ևայլն* .
- Եղան . Porrò, porrái, porrà, *ևայլն* .
- Հրամ . Poni, ponga — poniámo, *ևայլն* .
- Ասոր . Io, tu, egli ponga, *ևայլն* .
- Բնդ . Posto.

\* ) Եղան պես կըսանաբին ասից բաղադրած բայերը  
compórre, prépórre, *ևայլն* . Այսկա ամբողջը պի-  
տուր ըլլոյ compónere, *ևայլն* . Այ հիմ յգործածա-  
խն չէ :

Potére \*), կրնալ, գործութեան .

- Ուս . Եեր . Posso , puoi , può , (puóte) — possiamo , potéte , possono (ponno) .  
 Իստ . Potéi (potétti) , potésti , ևայլն .  
 Եղա . Potrò , potrái , potrà — potrémo , ևայլն .  
 Ուսոր . Եեր . Io , tu , egli possa , ևայլն .  
 Եկ . Potréi (potría) , potrésti , ևայլն .  
 Ուդ . Եկ . Potúto .

Rimanére , մնալ , գույնան .

- Ուս . Եեր . Rimango , rimáni , rimáne — rimaniámo (rimanghiámo) , rimanéte , rimán-gono .  
 Իստ . Rimási (sono rimáso , sto) , rimanéstí , rimáse , ևայլն .  
 Եղա . Rimarrò , rimarrái , rimmarrà , ևայլն .  
 Հուս . Rimáni tu , rimánga egli — rimaniámo , և .  
 Ուդ . Rimásto , rimáso .

\*) Potére — volére բայերը իրենց և եպարք մշտական հանձնույթը է իւսունական . և առաջնայիլը՝ ուժանուածութեան բայում առաջնայիլ է իւսունականին՝ իրենք ալ նոյնը իւսունականըն , ինչպես՝

Non son potuto andare . Non ho potuto vedere .

Տայոց ըստին հեղինակուց գործածութեանը իւսունական որ , երբոք առվարդնեն յարակից դերանունմը (տես 84) չեն առնենոր՝ իրենք սահմանական պահանջնեան առնենուածութեան առե բայում ալ իւսունականին , այսպիս՝  
 Io non ho potuto իւսունականին , non son potuto andare .  
 Io non ho voluto — non son voluto venire .

Sapére, *տիտնալ, պէլլէտ*.

- Աա՛. ՚լ,եր . So, sai, sa, — sappiámo, sapéte, sanno-  
կում . Seppi, sapésti, seppe — sapémmo, *ևայլն*.  
Ա. ՚ Սարօ, saprái, saprà, *ևայլն*.  
Հ. ՚ Սappi tu, sáppia egli, *ևայլն*.  
Ոսոր. ՚լ,եր . Io, tu, egli sáppia, *ևայլն*.  
Ռոդ . Sapúto .

Scégliere *կամ* scerre, *ընտրել*, *է-յէ-լլէ-լէտ*.

- Աա՛. ՚լ,եր . Scéglio (scelgo), scegli, scéglie — sce-  
gliámo, scegliéte, scégliono (scélgono).  
Կում . Scelsi, scegliéstí, scelse — scegliémmo, *և*.  
Ա. ՚ Սceglierò (scerrò), *ևայլն*.  
Հ. ՚ Սcegli tu, scelga egli, *ևայլն*.  
Ռոդ . Scelto .

Sedére, *նստիլ*, *օլուգուշուտ*.

- Աա՛. ՚լ,եր . Siédo (seggo, séggio), siédi, siéde —  
sediámo (seggiamo), sedéte, siédono (ség-  
gono, séggiono).  
Կում . Sedéi (sedétti, ho sedúto *կամ* mi sono  
sedúto), sedéstí, *ևայլն*.  
Ա. ՚ Սederò (sedrò), sederai, *ևայլն*.  
Հ. ՚ Սiédi tu, siéda (segga) egli, *ևայլն*.  
Ռոդ . Sedúto .

Spégnere, *մարել*, *մ-օհուել-լէտ*.

- Աա՛. ՚լ,եր . Spérgno (spengo), spégni, spégne —  
spegniámo (spenghiámo), spegnéte, spé-  
gnono (spéngono).  
Կում . Spénsi, spegnéstí, spense, *ևայլն*.  
Հ. ՚ Տpégni, spénga, *ևայլն*.  
Ոսոր. ՚լ,եր . Io, tu, egli spegna (spénga), *ևայլն*.  
Ռոդ . Spénto .

Tenére, *ταῦθεν*, *ταῦθεν*.

- ||ως. ἔτεν· Tengo, tiéni, tiéne — teniámo (tenghiámo), tenéte, téngono.  
 ήπη. Tenni, tenésti, tenne, *λαγῆν*.  
 ήπη. Terrò, terrái, terrà — terrémo, *λαγῆν*.  
 ζρω. Tiéni tu, tenga egli, *λαγῆν*.  
 ||ωρ. ἔτεν· Io, tu, egli tenga — teniámo (tenghiámo), teniáte (tenghiáte), téngano.  
 ήπη. Tenúto.

(Tráere) trárre, *φεύγει*, *λαγῆν*.

- ||ως. ἔτεν· Traggo, trai (traggi), trae (tragge) — trajámo, traéte, trággono.  
 ήπη. Trassi, traésti, trasse — traémmo, traéste, trássero.  
 ήπη. Trarrò, trarrái, trarrà, *λαγῆν*.  
 ζρω. Trai tu, tragga egli — trajámo, *λαγῆν*.  
 ||ωρ. ἔτεν· Io, tu, egli tragga, *λαγῆν*.  
 ήπη. Tratto.

Valére, *μηδέτεν*, *λαγῆν*.

- ||ως. ἔτεν· Váglio (valgo), vali, vale — vagliámo (valghiámo), valéte, vágliono (válgono).  
 ήπη. Valsi (ho valúto), valésti, *λαγῆν*.  
 ήπη. Varrò, varrái, varrà, *λαγῆν*.  
 ζρω. Vagli tu, váglia egli, *λαγῆν*.  
 ήπη. Valúto.

Vedére, *ικούσθεν*, *λαγῆν*.

- ||ως. ἔτεν· Védo (vérgo, véggio), vedi (ve'), vede — vediámo (veggiamo), vedéte, vedono (vèggono, vèggiono).  
 ήπη. Vídi (veddi), vedésti, víde (vedde) — védmmo, vedéste, vídero (vèddero).

- U. r. .** Vedrò, vedrái, vedrà. *Luglù*:  
**U. r. .** Védi tu, veda (vegga) egli — vediámo (veggiámo) noi, *Luglù*.  
**U. m. p. .** **I. b. r. .** Io, tu, egli veda (vegga, véggia),  
*Luglù*.  
**I. b. q. .** Vedúto (visto).

Volére, *o. q. l. n. w. L.*, *l. s. r. k. J. c. r.*.

- U. m. s. .** **I. b. r. .** Vógliono, vuoi, vuóle — vogliámo, voléte, vógliono.  
**U. m. p. .** Volli, volésti, volle — volémmo, voléste, vóllerò.  
**U. r. .** Vorrò, vorrái, vorrà — vorrémo, vorréte, vorráanno.  
**U. m. p. .** **I. b. r. .** Io, tu, egli vóglia — vogliámo,  
*Luglù*.  
**U. r. .** Vorréi, vorrésti, *Luglù*.  
**I. b. q. .** Volúto.

3) Ire *q. t. r. g. w. d. m. k. n. n. l. u. j. l. r. w. n. w. j. g. n. n. l. h. k. l. m. r. k. n. l. d. r. t. n. l. k. n. l. l. :*

Apparíre (apparére), *l. p. l. n. w. L.*, *l. s. r. k. J. c. r.*.

- U. m. s. .** **I. b. r. .** Apparísco (appajo), apparisci, apparísce (appáre) — apparíamo, apparíte, apparíscono (appájono).  
**U. m. p. .** Apparí (apparvi, sono apparso, apparíto), apparísti, apparí (apparve) — apparímmo, apparíste, apparírono (appárvero).  
**U. r. .** Apparirò, apparirái, *Luglù*.  
**U. r. .** Apparísci, apparísca — apparíamo, apparíte, apparíscano.  
**U. m. p. .** **I. b. r. .** Io, tu, egli apparísca (appája), *L.*  
**I. b. q. .** U. r. . apparíto, appárso.

Díre (*յասակ Ճամանակ* — dícere), *լուել*, *ուղիւս*.

Ուսէ. \**Եկր*. Dico, dici, dice — diciámo, dite, dícono.

Ուսպ. Dissi, dicésti, disse — dicémmo, dicéste, díssero.

Եռ. Dirò, dirái, *ևայլն*.

Հըս. Di, dica — diciámo, dite, dícano.

Ուսոր. \**Եկր*. Io, tu, egli dica, *ևայլն*.

Ինդ. *Վայ*. Detto.

Moríre, *մեռնիլ*, *հօլիւս*.

Ուսէ. \**Եկր*. Muójo (muóro), muóri, muóre — moriámo (muojámo), moríte, muójono (muórono).

Եռ. Morrò (morirò), morrái, morrà — morrémo, morréte, morrámmo.

Հըս. Muóri tu, muója egli — muojámo, moríte, muójano.

Ուսոր. \**Եկր*. Io, tu, egli muója, *ևայլն*.

Ինդ. *Վայ*. Morto.

Offeríre (offríre), *ժառուցանել*, *սոհիսգո*.

Ուսէ. \**Եկր*. Offro (óffero, offérisco) — offeríamo (offerischiámo), *ևայլն*.

Ուսպ. Offerii, offrii (offérsi) \*), *ևայլն*.

\* ) Եսոր պէս իւղաբանողն նույն սանէ իւ ire վէրջացած բայերուն իսպարեալը աւ ընդունելունուն անցեց, ինչուն.

Apríre, aprii *և* apérsi, apérto.

Copríre, coprii — copérsi, copérto.

Sofférire, sofferii — sofférsi, sofférto.

¶¶¶. Offerò (offerirò), offerirai, *luoylū*.

¶¶¶. Offerto.

Salire, *bubL*, *luoylū*.

¶¶¶. ¶¶¶. Salgo (ságlio, salíscō) sali (salísci), sale (salísce) — sagliámo (salghiámo), salíte, sálgonō (ságliono, salíscono).

¶¶¶. Salí (sono salíto), salísti, *luoylū*.

¶¶¶. Salirò (sarrò), salirai, *luoylū*.

¶¶¶. Sáli, salga — sagliámo, salíte, sálganō.

¶¶¶. ¶¶¶. Io, tu, egli salga (ságlio, salísca), sagliámo (salghiámo), sagliáte (salghiáte), sálganō (sálghiano, salíscono).

¶¶¶. ¶¶¶. Salíto.

Udire, *ubL*, *luoylū*.

¶¶¶. ¶¶¶. Odo, odi, ode — udiámo, udíte, ódonō.

¶¶¶. Udií, udísti, *luoylū*.

¶¶¶. Odi, oda — udiámo, udíte, ódano.

¶¶¶. ¶¶¶. Io, tu, egli oda — udiámo, udiáte, ódano.

¶¶¶. ¶¶¶. Udíto.

Uscíre (escíre), *bubL*, *luoylū*.

¶¶¶. ¶¶¶. Esco, esci, esce — usciámo (esciámo), uscítē (escítē), ésceno.

¶¶¶. Uscíi (sono uscítō), uscísti.

¶¶¶. Esci, esca — usciámo, uscítē, éscano.

¶¶¶. ¶¶¶. Io, tu, egli esca — usciámo (esciámo), uscítē (escítē), éscano.

¶¶¶. ¶¶¶. Uscítō (escítō).

Veníre, *qwl*, *luoylū*.

¶¶¶. ¶¶¶. Vengo (vegno), viéni, viéne — veníamo (venghiámo, vegniámo), veníte, véngono.

լուս . Venni (sono venuto), venisti, venne — ye-nimmo, veniste, vénnero.

լուս . Verrò, verrái, verrà — verrémo, ևայլն .

լուս . Viéni, venga — veniámo, veníte, véngano.

լուտ . Եւեր . Végnénte . լուս . Venuto .

131 . Պահապահութիւն բայց լուսն վշտ (ուն 129) :

Պակասաւոր բայց (verbo diffettivo) Arrögere, եւել-ցընել, գուլման . այսափ ժամանակ միայն ունի :

լահ . Եւեր . Arróge, կեւելցընէ, գուլման .

լուս . lo arrósi, egli arróse .

լուր . Arrogéndo .

լուտ . Arróto .

Galére, հոգը ըլլալ, գոյիւսը օլման, իբրև զիմազուրկ  
բայց այսափ ժամանակ կը բանի :

լահ . Mi ti gli ci vi loro	իմ հոգս է , քու հոգդ է , անոր հոգն է , մեր հոգն է , ձեր հոգն է , անոնց հոգն է ,	պահան սահան օհան ողինէ սինէ օհլընան	գոյիւսը գոյիւսը
---	--	--	--------------------

լուս . mi caléva, իմ հոգս էր, պահան գոյիւսը, ևայլն .

լուս . mi calse .

լուս . mi calerà (carrà) .

լուսոր . Եւեր . che mi caglia .

լուս . se mi calésse (calerébbe, carrébbe) .

լուտ . calúto .

Licére, lecére, արժան ըլլալ, ճայռն օլման .

լահ . Եւեր . Lice, lece, արժան է, ճայռն առան .

լուտ . Lécito, lícito .

Աս բայց ուրիշ ժամանակ չունի, և ոչ աներեւոյ-թը գործածական է, իսկ թէ որ հարկաւոր ըլլայ՝ ուրիշ

ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ էսսեր օժանդակ բայով իրրե դիմա,  
զուրկ կըքանի այսպէս՝ է լէցիտ, երա լէցիտ, ևայլն :

Gire, երթալ, վելնչ .

Ուսէ . Gite, դուք կերթաք, սէն իշտեռնին .

Ահի . Giva (gía), givi, giva (gía) — givámo, gi-  
váte, gívano (gíano) .

Լոստ . Gisti, gi (gío) — gimmo, giste, górono .

Արտ . Girò, girái, gíra — girémo, giréte, gi-  
rárno .

Հոսա . Gite .

Ստոր . Ահի . S' io gissi, giréi, tu gissi, girésti, egli  
gisse, girébbe — gíssimo, girémmo, giste,  
giréste, gíssero, girébbero .

Ի՞նդ . Gito . Ժաղաղրած ժամանակները կըշինվի էա-  
կան էսսեր բայով այսպէս՝ սոն գիտ, սո-  
գիտ, ևայլն .

Ire, երթալ, վելնչ .

Ուսէ . Ite, դուք կերթաք, սէն իշտեռնին .

Ահի . Egli iva — ívano, կերթային, իշտեռնիւր .

Արտ . irémo, iréte, iránno .

Հոսա . Ite voi .

Ի՞նդ . Ito . Երյնպէս ասոր բաղադրած ժամանակներն ալ  
էսսեր օժանդակ բայով կըշինվին, այսպէս՝  
է ito, երա ito, ևայլն :

Olíre, բուրել, գոգիւր .

Ահի . Olíva, olívi, olíva — olívano .

Riédere, դառնալ, վելի ահօննչ .

Ուսէ . Riedo, riédi, riéde — riediámo, ևայլն .

Հոսա . Riédi tu, riéda egli — riedano essi .

Solére, սովորութիւն ունենալ, առելէ օլոք .

Ուս . Soglio, suóli, suóle — sogliámo, soléte, sógliono .

Ե՞կ . Soléva, solévi, soléva — solevámo, ևայլն .

Ասոր . Ե,Եր . Io, tu, egli sóglia — sogliámo, և .

Ե՞կ . Io soléssi, tu soléssi, ևայլն .

Դերք . Soléndo .

Ի՞նդ . Solíto . Ե,Սպէստ ասի ալ կըխոնարհի éssere  
բայով սպէստ' era, fui, sarò solíto, ևայլն .

## Յ Օ Դ Ա Խ Ե Շ Օ Ա Խ Թ Ե Բ Ա Ր Դ Դ

Դիմում-բայերուն կըսայ :

132. Դիմում-բայ (verbo impersonále) կըսմի  
անի՝ որնոր եղակի երրորդ գէմ \* ) մինակ կըբանի :  
Խրեք տեսակ դիմազուրկ բայ կայ .

1) Ըստ ինչենն, որոնք իրենց յատուկ նշանակու-  
թեամբը՝ բաց ՚ի երրորդ գէմէն ուրիշ գէմ չեն կընար  
ցըցընել, ինչպէս .

Bisogna **),	պէտք է,	ըսպէմ ուլու .
pióve,	կանձրեւէ ,	նաղիւու իտղու .
lampéggia ,	կրփայլատակէ ,	չնչիւ չունու .
grándina ,	կարկուտ կուգայ ,	ուլու իւնէր .
fa d' uópo ,	պէտք է ,	ըսճող ուիւ :
fa di mestiéri ,		

\* ) Ենադասուկ անառամբ միայն դիմազուրկ իւսմին առ եր-  
բարդ գէմ բանապը բայերը՝ ինչու ՚ը առ երբորդ  
գէմն առ ՚արէլ գէմերուն ոկու գէմ յը ինընչը .

Են յադապուկ դիմազուրկը միայն անելուայլ եղանակն է:  
\*\*) Դիմազուրկ բայերը՝ ՚ը ըսպէմունեան ուոկը ՚ը  
իւրիւն, անոր ոկու իւսունացնին, ինչուն՝ bisogna ,

2) Բայ պատուհան՝ որոնք հասարակ ներգործական  
բայեր են, ու երրորդ դէմին առջի կամ վերջի ծայրին  
վրայ կրաւորականացուցիչ ՏԻ<sup>\*)</sup> մասնիկը դնելով՝ դիմա-  
զուրկ կրլան, ինչպէս՝

Si dice, dicesi,	կրսվի,	դէնիւլը .
si crede, crédesi,	կրկարծրվի,	ստեղծը .
si discorréva,	կրխօսվէր,	սէօյլէնիւլ էրէ .
discorrévasi,		
si discorrerà,	պիտոր խօսվի,	սէօյլէնիւլ ձէ .
discorrerássi,		
si è detto,	ըսվեցաւ,	դէնիւլէ .

3) Մ'էլո՞յ որոնք ըստ մէջի մասին կրաւորակերպ  
չէղոք բայերէն կրշննվին, ու իրենք անփոփոխ մնալով՝  
խօսողին դէմքին համաձայն յարակից mi, ti, si, և այլն  
դերանուններուն մէկը կառնուն, ինչպէս՝  
Mi piace, ինձի հաճելի է, պահան գաղութ

mi sovviéne,	միտքս կուգայ,	ֆէրէմէ իւլը .
mi accáde,	ինձի կրհանդիպի,	պահան ըստով իւլը .
mi rincrésce,	դժուարս	իւնձիւլ-
ti rincrésce,	դժուարդ	իւնձիւն-
gli rincrésce,	դժուարը	իւնձիւն-
ci rincrésce,	դժուարնիս	իւնձիւն-
vi rincrésce,	դժուարնիդ	իւնձիւն-
rincrésce loro,	դժուարնին	իւնձիւն-

bisognáva, ha bisognáto. pióve, ha piovú-  
to, pioverà, ևայլն :

\*) Si հասնէին սէ՞ղ չսէ՞ շարադրութեանց մէջ սս վե-  
nire սս andare չէ՞ս բայերն ու իւնչութածնին,  
սյսողէ՞ս vien detto, vien fatto, va detto, va  
fatto, ևայլն :



133. Ապահովություն (preposizione) կըսվի անմասն բանի, որնոր անուններուն վրայ դրվելով՝ կամ հողավնին կը շնէ ու անոր համար կըսվի հոգածիւթը . կամ զիրենք զանազան հողով խնդիր կառնու ու անոր համար կըսվի հոգած :

134. Հողովակերտաները ասոնք են di, a, da, in,  
con, per, su, որոնք ինչպէս ըսած ենք (53, 54)  
տեսակ տեսակ հօղովներ կը շնորհին : Ասոնք, կը սպիս նաև  
դուք նույնութեան : Ինչու որ իրենք ուրիշէն չեն  
բաղադրիր, բայց ուրիշ անունները կը բաղադրեն ու հո-  
լովառու նախագրութիւն կը նեն, իրենց հեւ միանալով  
և կամ զատ դրվելով, այսպէս՝ accánto — a canto,  
addosso — a dosso, appétto — a petto, որոնք ասոր  
համար բարձրէու նույնութեան կը սպիսին :

135. Παραγγελία της Κομισιόν για την επένδυση στην Ελλάδα

Accanto al, del οὐρανῷ πατέρι, φίλος τε τῶν τοῦ πατέρος.

Appréso il, al, Uglier son, Uglie bonté.

Avanti l'autunno, quando, il più tardi.

Avanti a di, da *ly unqulp*, *βένητικόντικον*  
sc.

Circa l'affare, Τούρχης πατέρας, Οντοτελεστής  
οπιζεωμένη, τοντός.

Circa a, di cento Հարիւր դահեեկա- Եկա գուրուց  
piástre, նի չափ, գուրուր.

Confórme alla *Բաս բնութեան*, *(Ծառակյելե իհօրեւ)*  
natúra,  
Contro il, del *Սովորութեան* *Երեւե գորշ*.  
costúme,  
Davánti la, alla *Տան առջև*, *Լըդ էօնիւնուե*.  
casa,  
Dentro la, alla, *Տան մեջ*, *Լըդ էլինուե*.  
della, dalla casa,  
Diétro la, alla *Դրան ետև*, *Գառիւս արարուս*.  
porta,  
Diétro di voi, *Վու ետևեղ*, *Ունիւն ենիւնու*.  
Di là dal monte, *Լեռան անզիի*, *Տաղըն օղիւն լւա-*  
*զին*, *Էսքընուս*.  
Di quà dal mon- *Լեռան ասզիի*, *Տաղըն պար լւա-*  
te, *զին*, *Էսքընուս*.  
Dinánzi il, al, del *Դատաւորին առ*, *Հարժին էօնիւն-*  
giúdice, *ջևը*, *աւ*.  
Dirimpétto al- *Ժամին դիմացը*, *Բէլւենիւն գորշ*.  
la chiésa, *սընուս*.  
Discóstó da Vi- *Ա ենեայէն չեռու*, *Պիշտին ըստ*.  
enna,  
Dopo me, di, a *Խեձմէ ետքը*, *Պիշտին սողը*.  
me,  
Eccéttó la Do- *Ծաց ՚ի կիրակիէն*, *Պատուս իշ-նիւն-*  
ménica, *ուն բարեւ*.  
Fino, }  
infino } a quel *Ո՞նչուկ ան ա-* *Օւ գոտընուս*.  
sino, } tempo, *տենը*,  
insino }  
Fino da piccolí- *Պլտիկուց ետև*, *Վիշտիւն պիշտին*  
no, *ունէն*.  
Fuor uno (fu- *Աէկէն ՚ի զատ* *Պիշտինուն պաշին*  
orche uno tutti (*ամէնն ալ չօն* *(հետուն ուն օնուս*  
vi fúrono), *էին*), *ըստըն*.

Fuor del, dal φούνεν την ρυ, Θεωρητικών πλ-  
forno, στρεμμάτων.  
 Fuori di casa, Σύεν την ρυ, Ιαγωνίας πλευρών.  
 Giusto il parer Ρωσική λαρδενιας, Φέλεντος Λαζαρί-  
suo, οντος ηπείρου.  
 Giusto il, al po- Ρωσική λαρδενιας, Λαζαρί-  
tére, θεατών,  
 Incontro al sole, Κρεμστινης την μαργρ, Ιαγωνίας πλευρών.  
 Lontano dalla Ρωσης ζεπον, Ελεντρικής επανή.  
 città,  
 Lungi al, dal Ημερένης ζεπον, Ιαγωνίας επανή.  
 bere,  
 Lungi il, al lido Ρωσης αιφαντίρης δαν, Σκηνής πλευρών.  
 del mare, φιλ,  
 Malgrado mio, Ρωσης, Οξειανή.  
 Mediante lui, Ρωσης δενοφρε, Οξειανή έτελος.  
 Oltre monte, Ηπειρων ανηρίθη, Σαντορίνης ηπείρου.  
 qfil,  
 Oltre i figli. Σλογικης οιρής, Ιαγωνίας πλευρών.  
 qfil.  
 Oltre a, di ciò, Ρωσης 'η ρωσι, Αγιανημάτων οικονομία.  
 Per me, Ηνδης ζαμαρ, Αγιανης έτελος.  
 Presso gli uō- Ημερησικηνερπον, Ημερησικηνερπον.  
 mini, φηλ,  
 Presso alla citta, Ρωσης μόσι, Ελεντρικής έτελος.  
 Presso di due Ρωσης θερησι, Ημερησικηνερπον.  
 mesi, αιφιν,  
 Prima di lui, Ρωσης απωρ, Οξειανή έτελος.  
 Quanto,inquan- Ρωσικηνερπον, Φέλεντος ηπείρου.  
 to a noi,  
 Rasente il lido, Ρωσης φηλεν, Φέλεντος ηπείρου.  
 Rasente al mu- Ρωσης φηλ, Σαντορίνης έτελος.  
 ro,  
 Salvo i soldati, Οβηνοιορηνερπον 'η ρωσι, Αγιανημάτων οικονομία.

Secondo il co- *Ըստ սովորու-* Երեւեն ինօրէ .  
 stume, *թեան,*  
 Senza il, del te- *Առանց վկայի,* Շահուանը .  
 stimónio,  
 Sopra—sovra la *Աեղանի վրայ,* Սուֆրու էսպին .  
 távola,  
 Sopra ad, d' un *Օստի մը վրայ,* Պէտ աղաճ էն-  
 álbero, *պիտինէն,*  
 di sopra i, dei, *Ինքուններուն* Վաշ էսպինէն .  
 dai cigli, *վրայ,*  
 Sotto il cielo, *Լրկնից տակը,* Անօյ ալլունուս .  
 Di sotto la, alla, *Աեղանոյն տակը,* Սուֆրանը ալ-  
 della távola, *լլունուս .*  
 Verso—inverso *Ղեզ ՚ի պարաեղ* Պէտ պահճէյէ առա-  
 un giardino, *մը,* բար .  
 Verso—inverso *Ղեզ ՚ի անոր,* Ընու պողուս .  
 di lui,  
 Vicino al, del *Իերդին մօտ,* Վալեյէ եսգը .  
 castélo ,

Ետևէն եկած նախաղըսութիւնները գոյական ա-  
 նուններէն բաղադրած են :

In—a fronte *Խշնամւոյն դիւ-* Տեղանու գորշու-  
 al, del nemico, *մացը,* սլունու .  
 A modo, a fog- *Անասուններուն* Հայիններ ինէ .  
 gia, a guisa del- *պէս,*  
 le bestie,  
 A dispet- } del *Նօրը դէմ,* Փետերէնէ նէ-  
 to } padre, *մացը,* պէն .  
 Ad onta } *Ա տու բարւոք սահ-* Եցէ գոնուններ  
 buone costitu- *մանաղըսութեան,* Բւճիւպիւնճէ .  
 zioni ,  
 Alla volta di Ro- *Ղեզ ՚ի Հառվի,* Բօխյու պողուս .  
 ma ,

In mezzo de', a' Ամրգերուն մէջ, Չայլըլը էլինուէ.  
práti,  
In vece di lui, Անոր տեղ, Օնուն էլեզնէ.  
In riguardo alla Երեկվան լուրին Տեհուէ էսողէրէ  
novità di ieri, Նայելով, Քուրէ.  
A seconda delle Բատ իր բաղձա- Քէնուէ սըդէ-  
sue bráme, Նացը, նէ իւրէ.

---

## Գ Լ Ա Խ Խ Ա Յ Ե Ր Ա Բ Դ

### Անվայնելուն Հըս:

136. Անկրայ (avvérbio) կրավի ան մասն բանի, որնոր բայերուն քով դրվելով՝ իրենց գործողութեանց պարագաները կրցըցընէ, ինչպէս՝ andar presto, piano, շուտով կամ կամաց երթալ:

Ճատ տեսակ մակրայ կայ՝ որոնց գլխաւորները ասոնք են՝

### 1) Տեղէնն Աvverbj di luogo:

Dove, ove,	Ուր,	Ելքէյէ, երէ.
Qui, quà,	Հաս,	Պահնուան, բախ.
Costà, così,	Հաս,	Պահնուան, այս.
Là, là,	Հան,	Օնուն.
vi, quivi,	Հան,	Օբայս.
Sù, sopra,	Ա եր,	Եօդաբան.
Lassù,	Հան վերը,	Եօդաբան.
Giù,	Ա ար,	Ելաղըյա, ըստ.
Onde, donde,	Ուստի,	Ելքունն.
Quinci,	Ա սկից,	Պահնուանն.
Indi, quindi,	Ա սկից,	Օնունն.
Laggiù,	Հան վարը,	Ելաղըյա, ըստ.
Innanzi,	Ա սկից ետև,	Պահնուանն առըստ.
Altronde,	Ուրիշ տեղէն,	Գայյըլ ելքունն.
Presso,	Ոծտէն,	Եսդըննոն.
Di, da lontano,	Հեռուանց,	Ուստիտոն.

2) *Дієри* — Di tempo.

Quando,	Урр,	Урр.
Allora,	Ун ашхнр,	Он ашхнр.
Adesso, ora,	Ашхн,	Ашхн.
Oramai, { omai,	Ашхнанр,	Ашхнанр.
Oggi,	Уржор,	
Oggidì, { Oggigiorno, {	Уржорын ору,	Онн ик.
Domani,	Ул аяр,	Ул аяр.
Posdomani,	Ул аяр эз милю ор,	Ул аяр эз милю ор.
Jeri,	Уркъ,	Скъ.
Jeri l' altro,	Уркъ эз милю ор,	Скъ эз милю ор.
Tempo fa, { una volta, {	С ашхнигул,	До гуна.
Poco fa,		
Poco anzi, { Poco prima, {	Милю ашхн,	Онн ашхн.
Per lo passato, { Più l' addietro, {	З ашхн,	Балткъ.
Finalmente,	Ул крэшашкъ,	Лякъ ашхнанр.

3) *Прилагательные* — Di qualità.

Bene,	Уркъ,	Уркъ.
Male,	Чкъ,	Чкъ.
Volentiéri,		
Di buon grado, { Di buona vo-	Унсан,	Унсан.
glia, {		
Mal volentiéri,		
Di mal grado, { Di mala voglia, {	Унсану,	Унсану.

Apposta , Ապօտա ,  
 A bello studio, Ա սանաւոր ,  
 A bella posta, Ուդասա .  
 Avvertitamén-  
 te , Վավետա .

Accidental-  
 ménte , Բայտ պատահման ,  
 A caso, a sorte, Բայտ վել .  
 Presto , Վաւտով ,  
 Piano , Վավաց .

4) Քանիչներ — Di quantità .

Troppo , Չափ .  
 Tanto , Օքանութ .  
 Altrotanto , Ներեն գույն .  
 Più , Օչափ .  
 Al più , Լի չուզ .  
 Almeno , Գլուխ .  
 Almanco , Գլուխ .  
 Abbastanza , Եկեղեց .  
 A sufficiénza , Երբանք .  
 Soverchiamén-  
 te , Եփանք .

5) Խճանքներ — Di número .

Primieramente , Առաջնաշին ,  
 Secondariamente , Երկրորդ ,  
 Gradatamente , Արդարական .  
 Sucessivamente , Ետեղական էնթերական .  
 Vicendevol-  
 ménte , Վիճակական .  
 Scambievol-  
 ménte , Փոխուսակի ,  
 A vicenda , Միակ անք ,  
 Insieme , Պիերունկը .

## 6) Ապահովինք — Di affermazione.

Si, così è,	Համ, այդպէս է, Պէտք, ուկօյլէ ուէր.
Certo, certamente,	
Vero, veramente,	Ճշմարտապէս, Ակըլէս.
Affè,	
In fede mia,	Երդարե,
Per mia fè,	
Appunto,	Ասոյգ, Ժամանակ:

## 7) Բացահանք — Di negazione.

No, non,	Ուէ,	Եօդ.
Non già,		
Giammai,	Ու երբեք,	Նէ առը.
non mica,		
Non mai,		

## 8) Հարցում — D' interrogazione.

Che?	Ի՞նչ,	Ել?
Come?	Ի՞նչպէս,	Եթաղը.
Perche?	Ի՞նչու,	Ելչն.
Per qual cosa?	Ի՞նչ բանի համար,	Ել իլին.
Forse?	Ո՞վեէ,	Եճող.

138. Կան ուրիշ շատ տեսակ մակրայներ ալ, որոնք պէտք է վարժութեամբ սորմիլ: Եւ ասոնցմէ ոմանք, ինչպէս տեսար վերը, կամ պարզ և կամ ամեն մասնիկով բաղադրած ածական անուններ են և ոմանք ալ հոլոված ածական անուններ, ինչպէս՝ Vero, veramente, da vero, in vero, per verità. Certo, certamente, di certo, a certo, per lo certo.

Եւ սովորական կանոն ածական անուն մը մակրաց ընելու համար աս է՝

Օ վերջացած ածական անուն մը մակրայ կըլլայ  
օ ձայնաւորը amente ին փոխելով, այսպէս' vero —  
ver — amente, savio, savi — amente.

Ե կամ ի վերջացած ածական մը կըլլայ մակրայ  
իրեն ճօմը միայն մենտ մասնիկը աւելցրնելով այս-  
պէս' felice, felice — mente, pari, pari — mente,  
բայց թէ որ և ին առջև 1 կամ բ դիր մը ըլլայ ան ատե-  
նը և ձայնաւորը կըկորսըլի, այսպէս' civile, civil —  
mente, particolare, particolar — mente.

139. Անկրայներն ալ կրնան ունենալ ածական  
անուանց պէս Շաղկապահին ու Գերադրական : Շաղ-  
գատականները կըշինվին հասարակօքէն մակրային վրայ  
più կամ meno մասնիկը դնելով, ինչպէս' più dotta-  
ménťe, più sapienteménte . իսկ գերադրականը  
կըշինվի, գերադրական ածականին վրայ ըստ վերի դրած  
կանոնին amente մասնիկը աւելցնելով, այսպէս' sa-  
pientissim — amente, umilissim — amente.

## Վ Լ Ո Ւ Խ Ե Օ Թ Ն Ե Բ Ո Ւ Դ

### Շաղկապահի Հետ:

140. Շաղկապահ (congiunzione) կըսվի ան մասն  
բանի, որնոր երկու բառ կամ ամբողջ խօսք մէկզմէկու  
չետ կըկապէ :

Շաղկապանալ մակրային պէս շատ տեսակ կըբաժ-  
նվի, ինչպէս'

1) Շաղկապահին — Copulativa .

E, ed,	Եւ, ու,	Ա է, հէ,
Anche, anco,	{ Եւլէ,	Ա է հէ .
Ancóra, pure *		
Sì (a me), sì (a te,), թէ (ինչ), թէ (ունչ), չէ (պանա),		
Հէ (սանա):		

\* Իսկ առնէ իւ շաղկապահին, որոնք սովորաբար բառեն  
9\*

2) **S**egnamenta — Disgiuntiva.

O, ovvero, oppure, { I<sub>u</sub>as*m*, I<sub>u</sub>am, I<sub>u</sub>eb*o*ur,  
ossia, { I<sub>u</sub>am, I<sub>u</sub>am, I<sub>u</sub>eb*o*ur,  
Ma, I<sub>u</sub>am, I<sub>u</sub>am:

3) **C**onvenzione — Aggiuntiva.

Anzi, I<sub>u</sub>aj*u*q*b*, I<sub>u</sub>am:  
Anche, eziandio, I<sub>u</sub>al*u*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:  
Oltraccio, oltre-*l* I<sub>u</sub>al*u*g 'I<sub>u</sub>qu*m*o*n*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:  
chè, inoltre, I<sub>u</sub>al*u*g 'I<sub>u</sub>qu*m*o*n*,

4) **T**erminazione — Oppositiva.

Ma, pure, però, I<sub>u</sub>ay*g*, I<sub>u</sub>am:  
Nondimeno, tuttavia, I<sub>u</sub>al*u* q*u*ar*u*, u*u*ar*u*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:  
Ciò non ostante, I<sub>u</sub>al*u* u*u*ll*u*u*u*q*u*u*b*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:

5) **D**ecisione — Condizionale.

Se, se mai, { I<sub>u</sub>at*u*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:  
Se poi, se pure, { I<sub>u</sub>at*u*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:  
Se non, se non che, { I<sub>u</sub>at*u*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:  
fuorchè altriménti, { I<sub>u</sub>at*u*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:  
Ancorchè, ancora-  
chè, benchè, seb-  
bene, abbenchè, { I<sub>u</sub>at*u*q*u*et*u*u*b*, I<sub>u</sub>et*u*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:  
dato che, posto { I<sub>u</sub>at*u*q*u*et*u*u*b*, I<sub>u</sub>et*u*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:  
chè,

6) **C**ondizione — Causale.

Perchè, poichè, im- { I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:  
perciocchè, imperoc- { I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:  
chè, giacchè, { I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:  
Acciò, acciocchè, { I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:  
Affine, affinchè, { I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*:

I<sub>u</sub>am I<sub>u</sub>et*u* q*u*ar*b*, I<sub>u</sub>et*u* q*u*ar*b* pure, però,  
adunque egli, I<sub>u</sub>et*u* egli pure, però, adunque, I<sub>u</sub>

## 7) ՈՒՆԴԵԼԵԼԻՆԻՆ — conclusiva.

Dunque, adun- } Ուրեմն, ուստի, Խաչ, Եղյլ էսէ .  
que, quindi, }  
Ecco, Ուհա, Խշու :

## 8) ՈՒԼԴԱԼԻՆԻՆ — Dichiarativa.

Cioè,  
Vale a dire, } Ուժովնպէն . Եանէ .  
Verbi grazia, }

## 9) ԲԱՐՁՐԱՎՈՅՆԻՆ — negativa.

Նէ, no, non, } Ու, չէ, Եւեւոգ .  
Non già, }

Nemmeno, }  
Nemmanco, } Եւ ոչ, Եւօգ ուէլ :  
Neppure,

Կան ուրիշ շատ տեսակ շաղկապներ ալ, որոնք  
պէտք է վարժութեամբ սորվիլ :

## Գ Լ Ա Խ Խ Ո Ա Խ Թ Ե Բ Ո Ծ Դ

## ՈՒԼՇՐԻՆ-ԼԵՆԻՆ Հըսյ :

140. ՈՒԼՇՐԻՆ-ԼԵՆԻՆ (interjezione) կըսվի ան  
մասն բանի, որնոր մարդուս սրտին կիրքը կըյայտնէ .  
ուստի այնչափ տեսակ միջարկութիւնն կայ, որչափ տե-  
սակ որ սրտի կիրք կայ, որոնց գլխաւորները ասոնք են՝

## 1) ՈՒՐԱԽՈՅՆԻՆ — Di allegrézza .

Ah ! oh ! o !	Հէյ,	Եէ .
Allegría !	Ուրախ,	Շահ օւ .
Giúbbilo !		
Viva !	Ուպրիս,	Ասւ օւ .
evviva ,		

2) **Uχτηληνη** — Di timóre.

Ah! ahi!      }      Uχ<sub>m</sub>, uj,      Uχ<sub>m</sub>, uj;  
 Ohi! aime!      }      Uχ<sub>m</sub>, uj,      Uχ<sub>m</sub>, uj;  
 Ohime!      }

3) **Ωμτηγηνη** — Di maravíglia.

Oh! ahi!      Uχ<sub>L</sub>,      Uχ<sub>L</sub>,  
 Puhi! dehi!      Uχ<sub>S</sub> fθk,      Uχ<sub>S</sub> fθk,  
 Capperi!      Uχ<sub>W</sub> pθk,      Uχ<sub>W</sub> pθk,

4) **Uχτημηνη** — Di desidério.


Ohi! dehi!      Uχ<sub>W</sub> nθk,      Uχ<sub>W</sub> nθk.  
 Piacesse a Dio!      }      Uχ<sub>W</sub> nθk,      Uχ<sub>W</sub> nθk;  
 Dio voglia!      }

5) **Uχτημη** — Di chiamáre.

Ehi! ola! ohi!      Uχ<sub>L</sub>,      Uχ<sub>L</sub>,

6) **Uχτητη** — Di tacére.

Zi! Zitto!      Uχ<sub>W</sub> tθp,      Uχ<sub>W</sub> tθp.  
 Piano! cheto!      Uχ<sub>W</sub> dθw,      Uχ<sub>W</sub> dθw.



# ՊԱՍՏԵՐԿՐՈՒԹ

Հայոցայնութեան վրայ :

**142.** ~~Հայոցայնութեան~~ (concordánza — sintáxis) կըսվի՝ ութը մասսանց բանի մէկղմէկու հետ կապվիլը :

**143.** Երեք եղանակաւ կրկապվին ասոնք, մէյմը անունը՝ անունի հետ, մէյմը անունը՝ բայի հետ, մէյմ-ալ շարակարգութեան մէջ բայը, անունը, նախադրութիւնը, ևայլն՝ մէկը մէկալին հետ : Հոս նախ՝ խօսինք անուանց իւրաքանչիւր հոլովներուն վրայ, ու յետոյ՝ մէկիկ մէկիկ ամմէնուն վրայ ալ կրխօսինք :

## Գ Լ Ո Ւ Խ Ա

Հոլովներուն գործածութեան վրայ :

1) Ո-ԿԱՐՔԻԱՆ հոլով :

**144.** Երբոր կուզենք մարդումը կամ բանի մը ով կամ ինչ ըլլալը իմանալ, կրհարցընենք աս մարդը ովէ է, ովէ որի, chi è? կամ ատ բանը ինչ է, ովէ որի, che cosa è? որուն պատասխան կըտրվի աս մարդը Պետրոս է, կամ ատ բանը խնձոր է, ևայլն :

Վո հարցման պատասխանը ուղղական կրդրվի, որ անուն բայէ (nominativo agénte — oggetto della proposizione) կըսվէ ու հասարակօրէն բայէն յառաջ կըդրվի :

**Γ**νωτὸν ποιεῖν αἱρεσθή ζωιμωδούντι ἡπι ποιεῖν ζειν  
θεοτοποῦ τοι τέλεσθαι, βίνταψεν.

*Iddio è lo scrutatore dei cuori degli uomini,*

**Γ**νωτοτάτος μαρτυρήκεντοιν αριστήν φύνθιται τοι :

**Γ**νωτός εἴναι τοποῦ τοποῦνται τοι διτέλεσται τοι :

*Il sole misura il tempo col suo giro.*

*La lingua batte, dove il dente duole.*

**145.** Ποιήσεις οὐρανοῦ ποιεῖν ζωιμωδούντι ποιεῖν  
γνωτωρ τέλεσθαι, ποιεῖν, έρροποι ποιεῖν ζωιμωδούντι τοι,  
αἱρεσθαι τοποῦνται τοποῦνται μέχρι ποιεῖν έρροποι τέλεσθαι, ήτοι  
ρωτηρεβατοι τοποῦνται τοποῦνται μέχρι οιδανηταὶ ποιεῖν τοι  
ρητοῦνται τοποῦνται μέχρι ποιεῖν τοι, βίνταψεν.

*Dimmi qual dubbio avete voi?*

Ποιεῖ βίνταψεν, βίνταψεν ποιεῖται τοποῦνται.

**Σ**έτοι τοι, νέοι γένεται τοποῦνται γένεται τοι τοποῦνται :

*Da chi ha ella sentito questo?*

*A che proposito ha egli detto questo?*

**146.** Ποιεῖ οὐρανοῦ σωστοῖς τοποῦνται τοποῦνται  
γνωτωρ τέλεσθαι, βίνταψεν.

*Pietro e suo fratello António sono partiti.*

Φίλοι τροποι τοι ήπι τοποῦνται ποιεῖται.

Φίλοι τροποι τοι τοποῦνται ποιεῖται :

*Il tempo e la sperienza generano la prudenza.*

*L'amore e la fortuna si cambiano come la luna.*

**147.** Ποιεῖ ποτηρῶν αὐτοῖς τοποῦνται τέλεσθαι, βίνταψεν.

Κορσέντοι καρο μαρίτο, κορσέντοι λορέτοι, i cari  
parénti e gli amici.

Ζεῖν φωτεινοῖς οὐρανοῖς ποτηρῶν τοι ζεῖν φωτεινοῖς ποτηρῶν  
τοι οὐρανοῖς αρραβωνανται τοποῦνται τοι ποτηρῶν αρραβωνανται τοποῦνται.

**Ο**ρεύονται τοποῦνται τοποῦνται τοι τοι, ορεύονται τοποῦνται τοποῦνται τοι τοι :

*Per ciascuno di questi si corrómpere le biade, e far perdere la virtù naturale.*

**148.** Ποιεῖ τοποῦνται τοποῦνται οὐρανοῖς οὐρανοῖς τοποῦνται  
ζωιμωδούντι τοποῦνται τοποῦνται πόπολο, gente,  
ogni, τοποῦνται, ουρανοῖς ποτηρῶν τοποῦνται τέλεσθαι, βίνταψεν.

Ogni simile ama il suo simile.

Վայեն նման՝ իր նմանը կրսիրէ.

Հեր ուշակեր քեհով ուշակերին աւուշ:

Il pópolo per quésta discordia, e tanti rumóri di guérra civíle si era solleváto.

149. Կիչ տեղ հեղինակաց զրոց մէջ կրգանըվի,  
որ յոքնակի ալ դրած է, ինչպէս

Potéte vedére, come il commúne pópolo érano ignoránti del vero Iddio.

Արնաք տեսնել, որ ինչպէս ռամփկ ժողովուրդը ճշմարիտ Վատուծոյ անգետ էր.

Կիշորեակերնինիւ, ու նաև պայտղը ճշմարդ իւրչէ Վատուծունը ըստ:

Come ogni uómo desináto ébbero, tanti uómini e tanti fémmine concórsero nel castélllo, che appéna vi capéano.

150. Իսայց աս սովորութիւնը պյնչափ աղեկ չէ,  
ուստի նորերը անոր տեղ կրգործածեն իլ պիւ — la  
più parte — la maggior parte, և ասոնց նման  
ուրիշ նոյնանշան բառերը ետևէն սեռական մը գնելով  
ինչպէս.

Il più կամ la più parte degli uómini secóndano anzi le loro passíoni, che la ragióne.

Հաստ մարդիկ աւելի իրենց կրիցը, քան թէ մոտացը  
կրհետելին.

Խնամալուրան չու— ագլուտան ըստ, նեֆալունին արտան  
իւրեւլը:

151. Թէ որ անուն բային անեղական է՝ բայը  
միշտ յօգնակի կրգրվի, ինչպէս

Le nozze dei surfanti dúrano poco.

Չարագործներուն հարսնիքը քիչ կըտեհէ.

Չինա ժշկւնին ախոյիւնին ակ սիրէր:

Si fécerò solénni eséguie.

152. Կարոր խօսքի մէջ զանազան գէմ անուն  
բայի ըլլայ, բայը ան գէմքը կըդրվի, որնոր աւելի մօտ

է, ինչպէս առջինը՝ երկրորդէն մօտ է, ու երկրորդը՝  
երրորդէն, ինչպէս՝

*Io e mio fratello siamo stati in chiesa.*

Այս ու իմ եղբայրս ժամ գացինք.

Պլան վէ ունենի գաղտնաշխ միւնել իւնակի:

*Voi e vostri compagni siete diligenti.*

153. Եղբեմն անուն բային կամ բայր զօրու-  
թեամբ կըդրվի, ինչպէս՝

La lode giova al sávio, e nuóce al pazzo (la lode).

Կովեստը իմաստունին օդուտ կընէ, իսկ խենդին կըվե-  
նասէ:

Ո՞ւո՞հ ագուստ մինչեւ եսրար, ունենեյէ պարար վերի:  
Egli cadde di timore, ed io di riso (caddi).

## 2) ԱՅՆԻ ՀԱԼԱԴ.

154. Աեռական հոլով կըդրվի հարցման պատաս-  
խանը որուն է, չէ՞ն ուն, di chi è? կամ ինչ բանին  
է, նև չէյն ուն, di che? di che cosa?

Աս սեռականը յատկացնցին կըավի, ու սովորաբար  
յատկացեալէն ետքը կըդրվի, զօր օրինակ՝  
Nettuno salvò Enea dalle mani di Achile.

Պասիդոն ազատեց զինէաս Աքիւլէսին ձեռքէն.

Եւնիւն Աքիւլէսին ելքնուն Ինէսուն գուրընուրը:  
Più vede un ócchio del padrone, che quattro dei  
servitóri.

La supérbia è figlia dell' ignoránza.

155. Յատկացուցիը քիչ աեղ կընայ յատկա-  
ցեալէն առաջ դրվիլ, ինչպէս՝

Egli ha di cittadino vero, e non del príncipe l' á-  
nimo (փոխանակ l' ánimo di cittadino vero).

Անիկայ ճշմարիտ քաղաքացւոյ, և ոչ իշխանի հոգի  
ունի.

Օհուն եւրեկ իւրէն չեւնիւն, ե՞տ ոչ ուն եւրեկ ուն:  
Hai di stelle immortali auréa coróna (փոխանակ au-  
réa coróna di stelle).

156. Արքեմին ալ յատկացեալը զօրութեամբ կը-  
զրպի, ինչպէս՝

D'invérno si vede profittáre della sera (փոխանակ  
nella stagione di).

Չմեռը իրիկունները շատ կըդործըլիի.

Դ-ը շու ա-դշուլը չ-է իւնենէ:

Di venti anni era già valoroso (nel età di).

D'Aprile fioríscono gli álberi (nel mese di).

Վ-յսպէս կըսվի նաև un orológio d' oro; statua  
di marmo (փոխանակ dalla matéria d' oro, di mar-  
mo \*), ևայլն :

157. Վիչ տեղ ալ յատկացուցիչը նախդիր չառ-  
նուր, ինչպէս՝

Egli è a casa il médico (փոխանակ del médico).

Վիի բժշկին տունն է.

(Օ հերիքն եկամուկ ուն :

La Dio grazia (la grazia di Dio).

158. Աեռական հոլովը երքեմին ալ ուրիշ հո-  
լովներուն ուժը ունի, ինչպէս՝

Erano uómini, e fémmine di gróssso ingégno, e  
i più di tali servigi non usáti (փոխանակ a tali  
servigj).

Ուարդիկները ու կիները թանձրամիտ էին, ու շատերը  
այնպիսի ծառայութեանց չէին վարժած.

Վ-դաշտը իւ գործարը գործն գործուց սուլարը, իւ չու-  
ռ օ լուրը կուլուրէ աւայնուլը:

Fece due galée sottili armáre e messívi su di va-  
lénti uómini (փոխանակ i valénti uómini,  
ուն 175 դ).

Di nóbili uómini fu abitáto (փոխանակ da nóbili  
uómini).

Tutti lavorávano d' egual forza (փոխանակ con e-  
gual forza).

\* ) Վ-սնիս շատերը ածական ալ իւսէն, այսպէս՝ oroló-  
gio auréo, státua marmórea.

Dimmi di che io t' ho offesso (*փոխանակ* in che).  
Egli piagnéa e *di grande pietà* non pótea molto  
fare (*փոխանակ* per grande).

Non parlármì *di quel tiránn*o (*փոխանակ* su quel).

*Եաւ աս օրինակներուն մէջն ալ կընսյ իմացվիլ*  
*զօրութեամբ յատկացեալ մը ըստ կանոնին* (Ա- 155)  
*ինչպէս՝ առջինին մէջ* allo stato *di*, *եայլն*:

159. *Աեռական հոլով կըդրվին նաև շափ ու ա-*  
*նորոշ թիւ մը ցըցընող անուններուն առջեի գոյա-*  
*կանը, ինչպէս*

Ho vedúto una gran quantità *կամ* un número  
eccessivo *di gente*.

*Ըստ բազմութիւն մը տեսայ.*

*Պէտք չէ գումարութէ ինօրուի-ի:*

Un boccále *di vino*, che bevvi l'altra sera.

Ho compráto una dozzina *di cucchiaj*.

*Այսպէս կըսվի նաև* una quantità *di pécore*,  
un bráccio *di panno*, un' óncia *di caffè*.

160. *Աեռական կըդրվին նաև շատ հեղ յատուկ*  
*անունները, որոնք մեր մէջը բացայայտիչ* \*) *կըսենք*  
*զոր օրինակ*

La città *di Roma* è molto antica.

*Առովմ քաղաքը շատ հին է.*

*Պօմ չէ եսին շեհիր ուր:*

Il nome *di Piétro* è un nome onorato.

\*) *Տաղայայտիչ* (apposizione) *իլուծէ ան գոյակին ա-*  
*նունը, որիոր նուիւնը բայց իւնիւնին իլ ինչ մարդ*  
*տրվէւ իլբայայտիչ, առ բացայայտիչ իւ բացայ-*  
*տեալն հետ լուսն, աւան առ հոլովն իլհամա-*  
*յայնի, ինչպէս՝ Ho letto il Floridante, poéma*  
*di Bernárdo Tasso, padre di Torquáto; —*  
*L' ignoránza, madre della superstizioné; —*  
*La religióne, figlia del Ciélo, única conso-*  
*lazióne dei míseri mortáli.*

## 3) ՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՀ.

161. ՏՐԱԿԱՆ ՀՈՂՈՎ ԿՐԵՊՐՈՎԻ ՀԱՐԳՄԱՆ պատասխանը որուն, ուն, ա չի? Ի՞նչ բանին, ուն շեյէ, ա չե? Բնչպէս՝

Io ti prometto di pregáre Iddio 'per te.

Ես քեզի կրիստուանամ, որ քեզի համար Աստուծոց  
կաղօթեմ.

Պիշտ սահման սեօդ գերերէյ, ու սենին ելքն Ալբան ուն  
լորերէյ:

Sù pronto ad udire, e tardo al parlare.

162. ՏՐԱԿԱՆ ՀՈՂՈՎԸ ԵՐԲԵԹՆ ՍԵՌԱԿԱՆ ՀՈՂՈՎԻ ուժ  
ունի, բնչպէս՝

Baccio le mani *alla sua madre* (փոխանակ della sua  
madre).

Եր մօրը ձեռքը պագաւ.

Եշտառը ելքն եօդուն:

163. ԵՐԲԵԹՆ ալ բացառականի, բնչպէս՝

Il ladro si conósce *alle sue opere* (փոխանակ dalle  
sue opere).

Վառը իր գործքերէն կը յայտնրի.

Խըստը անցէն ունէ օլուր:

Fece pigliare *a tre servidóri* (փոխանակ da tre ser-  
vidóri).

164. ԵՐԲԵԹՆ ալ գործիականի ու ուրիշ հողովներ-  
ուն ուժը ունի, որ մեր մէջը ածականովմը կը մեկնը վի,

զրօքինակ՝

Lo pregò *a mani giunte* (փոխանակ con mani).

Չեռնամած աղաչեց անոր.

Եւ գուշակ օնս եւլուրու:

Essere póvero ad arnése (փոխանակ in arnése).

Avvegnachè *a sua colpa* la navicélla sía fracas-  
sáta (փոխանակ per sua colpa).

Այսպէս կըսվի նաև մակրայօրէն վestíre alla mo-  
da, all' inglése; una veste a fióri; giuocáre ai dar-  
di, alle carte, agli scacchi, ևսյն:

## 4) Հայութիւն հոլով.

165. Արցման պատասխանը զօն, ժէ՞դ, chi? կամ  
ի՞նչ բանը, նէ շլյէ, che? che cosa? հայցական է,  
Աս հայցականը խնդիր սեռի (accusativo paziénte)  
կըսվի, ինչպէս՝  
Caino uccise Abéle \*).

Կայեն մեղուց Վրելը.

Կայեն Վբել եօլու-բուլ:

È più facile lodare *la povertà*, che sopportárla.

## 5) Բայութիւն հոլով.

166. Արցման պատասխանը որմէն, ժէ՞տէն da  
chi? կամ ի՞նչ բանէն, նէ շլյափէն, da che cosa? կամ  
ի՞նչսափ ժամանակէն ետև, նէ գոտարբան ոլերէն, da  
quanto in quà? բացառական է, ինչպէս՝  
Guárdati da uómo giuocátore, e da lite col tuo  
superiore.

Օգոյշ եղիր խաղացող մարդէն ու քու մեծիդ հետ  
կոփու ընելէն.

Սահման օյնանձու ապահովութիւն գլուխէ ոկոյիշենին գորշը գո-  
յապահութիւն:

L' álbero si conosce *dal frutto*.

Dall' anno passáto in quà sta ammaláto.

167. Կան քանի մը բայեր, որ փոխանակ տրա-  
կանի բացառական հոլով խնդիր կառնուն յատուկ ա-  
նունները ու դերանունները, և առօնք ըստ մեծի մասին  
շարժում ցըցընող բայերն են, ինչպէս՝

\* ) Ըստուի անուններուն մէջ ոկոյիշ է պահանջում, ո՞՛  
ինունք սեմին բոյէն իսմ անուն բոյէն սուսալ չէ-  
տրվէ, ինչո՞ւ ո՞վ իսոսը իւշինը ո՞ւ մոռը չէ հասուց-  
վէք, ինչո՞ւ լին ո՞վ սուսալ սուսալ Abéle uccise  
Caino իվացընէմ ո՞վ Վբել պլայէն թուցուցած  
էլլոյ, ո՞վ սուսալ է:

Piéro va *dal* médico.

Պետրոս բժշկին կերթայ կոր .

Պետրոս հետեւ իւրեալ :

Oggi vengo *da voi* a pranzo.

168. Տացառական կրդրվի նաև հարցման պատասխանը բնչպիսի բան կամ ինչ բանի համար, ինչպէս՝

Un fazzoléttto *da collo*.

Ա զի լաթ մը .

Պիւ գողով պաղը :

Dátegli aqua *da lavár* le mani.

Այսպէս կրավի նաև carta da scrivere, bicchiere da vino, ևայլն :

169. Տացառական հոլովը երրեմն մեր պարառականին կամ անորոշ ժամանակ ցըցընող հայցականին ուժը ունի, ինչպէս՝

Ho guadagnato in questa compra *da mille fiorini*  
(փոխանակ mille fiorini incirca).

Ես առուտութին մէջ հազար ֆիորենի չափ վաստրկեցայ .

Պու ուը վերեւ էլենտ ովհն ծիստին գուղնութեալ :

Mi ci sono trattenuto *da due mesi* (due mesi incirca).

170. Եղնապէս բացառական կրդրվի հարցման պատասխանը որ քաղքէն ես, ինչպէս՝

Raffaéllo *da Manteliúpo*.

Ուսպայէլ Անտելուպացի .

Անտելուպացի Ուսպայէլ :

San Francésco *da Assisi*.

171. Տացառական հոլովը երրեմն յարմարութիւն, կամ կարևորութիւն կրցըցնէ, ինչպէս՝

Esséndo egli già d' età da prete .

Բահանայութեան հասակը հասած ըլլալով .

Փոխութեալ չողընութ օլու էլ :

Egli non è terréno *da viti* (accóncio alle viti).

Non era *da farne tanto schiamazzo* (non si dovéa).

6) Վարդելուան, ներգոյական ու իշխան հոլով.

172. Հարցման պատասխանը օրուն հետ, ժիշտ էլք,  
con chi? ինչ բանով, նև շեյ էլք, con che cosa?  
գործիական է, ինչպէս.  
*Con Griselda lungamente, e consolato visse.*  
Գրիսելդայի հետ երկար ատեն ու մսիթարված ապ-  
րեցաւ.

Արևելքուն էլք չունեն վել եօշն-լեռ-է էլք եալուն:  
Il vero mérito va sempre congiunto *coll' onestà*,  
e *colla modéstia*, come lo è il falso *colla va-*  
*nità*, e *coll' orgóglia*.

173. Հարցման պատասխանը ուր է, ինչ բանի  
մէջ է, ներեւու ուր, dove è? ներգոյական է, ինչպէս.  
Scrivi le offése nell' aréna, ed i benfízj nel marmo.  
Վախատինքները աւազի վրայ, իսկ բարիքները մարմար  
քարի վրայ գրէ.

Այլուն լուս իսպինէ վել եյլուն մէտեր լուս էու-  
պէնէ իսպ:

Allorchè un ciéco vuóle guidar l' altro, cádono  
entrámbi *nella fossa*.

174. Լորեմն ներգոյական ու տրական հոլովը մէ-  
կալին տեղ կը գործածվին, ինչպէս.  
Egli va alla *կամ* in *կամ* nella cámara.  
Վնիկայ խուցը կերթայ.

O օդայու էլուն:

Egli va alla — in — nella chiésa.

175. Կոչական հոլովը ուղղական անունը կանչե-  
լով մը կը նշանակէ, ու երբեմն օ մասնիկը ներգործու-  
թեամբ չի գրվիր, ինչպէս.

O Piétro *կամ* Piétre dammi da bere.

Ու Պետրոս — Պետրոս խմելիք մը տուր ինձի.

Ես Պետրոս — Պետրոս էլեճն ուր շեյ վեր պահ:

# Գ Լ Ո Ւ Յ ։

ԱՐԵՎԵԿԱՆ ՅՈԴԵՐԱՆ ԳՐԱԺԱՏԱՆԱԿԵՐԱՆ ՀՅԱՅ :

**176.** Երեք կերպով խտալացւոց լեզուի մէջ մի և նոյն խօսքը կրնայ ըսվիլ, ինչպէս՝ bere vino, bere il vino, bere del vino: Ասոնց երեքնալ մէկ բան կըցցըցընեն, այսինքն՝ գինի խմել, բայց՝ իմաստից կողմանէ մէկզմէկէ շատ կըտարբերին, ինչու որ առջինը կըցցըցընէ պարզապէս գինի խըմել, առանց որոշելու որ գինին և որչափ գինի պիտի խըմէ: Երկրորդն ալ նոյնպէս կըցցըցընէ գինի խըմել, բայց որոշելով թէ աս գինին և այսչափ գինի պիտի խըմէ (Թէ 48): Իսկ երրորդը՝ առանց բացայայշ որոշելու կըցցըցընէ քիչմը գինի խմել: Ասոնց գործածութիւնը աղէկ համկընալու համար պէտք է հոս դրած կանոնները լաւ միտք առնուլ:

**Ա.** Երբոր գոյական անուն մը խօսքի մէջ մինակ կըրանի առանց բոլոր իր տակը եղած տեսակները ցըցընելու ու առանց անոնցմէ մասնաւոր տեսակ մը որոշելու, ան ատենը պէտք չէ յօդ դնել, այսպէս՝ Egli vive di erbe \*).

Անիկայ խոտով կապրի.

**Օ օ՛լ էլէ Է-Յա:**

Le scienze richédono studio ed ingérgno.

Ho compráto manzi, vitelli, pécore e cápre.

**Է.** Երբոր գոյական անուն մը խօսքի մէջ ընդհանրապէս կըցցըցընէ: Բոլոր իր տակը եղած տեսակները և

\* ) Առածներուն ու բարոյական խօսքուն մէջ անուն բային ու ինդիրը առանց յօդի ինդրիլին անունն աշխատանութեան ընդհանրութեան ցըցընելը հար, ինչընէ՝ Appetito non vuol salsa — amore non ha sapienza, ed ira non ha consiglio.

կամ կորոշէ անոնցմէ մասնաւոր տեսակ մը, ան ատենը  
միշտ յօդ կըդրվի, զորօրինակ՝

*L' uomo è un' animale ragionevole.*

**Ամրդը** բանական կենդանի մը է.

Ինսան ովէք ֆէրասէլլէ հայդան առ:

*L' uomo, che ti ha ingannato.*

*Il morto non sente più niente.*

*La sorella del vostro padrone è morta.*

**Ֆ.** Երբոր ընդհանուր անուան մը աակը եղած տե-  
սակներէն մէկը կամ շատը մէկ տեղ կուզենք ցըցլնել,  
եղակիին մէջ պէտք է գործածել կամ անորոշ յօդերը  
(պէս 58) և կամ որոշեալ յօդերուն սեռականը (պէս 48):  
Իսկ յոդնակիին մէջ միշտ որոշեալ յօդերուն սեռա-  
կանը dei, delle, degli \*) կըդգործածվի, որոնք ան-  
տենը բատկացուցչի զօրութիւնը կըկորսնցնեն ու իբրև  
ուղղական հոլով մասնական alcúno, alquánto անուն-  
ներուն ուժը կըստանան, ինչպէս՝

Vorréi avér un libro da léggere.

**Կուզեի** կարդալու գիրք մը ունենալ.

Իսունէրէրէ ու ովէք օջույածադադ ոչիւնողը օլսուն:

Ho compráto *del caffè* (փոխանակ alquánto caffè).

Vorréi avér dei libri da léggere (փոխանակ alcúni  
libri).

**177.** Երբեմն ալ աս իբրև ուղղական համարված  
սեռականներուն վրայ հոլովանշան նախդիրը կըդրվի,  
զորօրինակ՝

Crede parlár a degli scioccchi (փոխանակ ad alcúni  
scioccchi).

**Կըկարծէ** որ խենդերուն կըխօսի.

Ասունը ու պէսօն ոչելէրէ սէօյլոյօն:

Comprár con del danáro (փոխանակ con un poco  
di danáro).

\*) Ոմանք աս յօդերուն պէշ հոլովանշան նախդիրներն

Q-L-0-10-Q.

1.3-1.5 m. tall, slender, erect, glaucous green, with a few scattered hairs.

178. Խնչպէս առջի մասին մէջ (Էկ-65) ըստնք  
ածականը՝ թէ յառաջ ու թէ ետքը դրվի՝ իր գոյակա-  
նին հետ սեռիւ, թուով ու հոլովով կըհամաձայնի\*) ու  
նախզիրը միշտ առաջ դրվողին վրայ կըդրվի, ինչպէս՝  
*Dai buóni esémpj impárano i gióvani divénir  
buóni.*

**ՏՂԱՔԸ աղեկ օրինակներէն՝ աղեկ ըլլալ կրսորպին .**

Հայոց ազգական պատմության մեջ առաջին աշխարհամարտը հայության պատմության մեջ առաջին աշխարհամարտը հայության մեջ առաջին աշխարհամարտը

፳፻፲፭

Una persóna di rango distinto è giúnta qui da Nápoli.

179. Ծմէ որ ածականը երկու կամ շատ գոյական ռւնենայ՝ յոքնակի կրդբափի, ինչպէս՝

Il padre ed il figlio *conténti*, grandissima festa  
fecero.

“**ለ ከተማ የጤና ስትና**, በኩረቱ” In verità che si sentono di belle cose, *ለህያን*:

1) 'I Fuggi — mezzo — è — la — metà — del — tempo — di — un — giorno, — e — la — metà — della — giornata — è — un — ora — e — mezzo — due — libri — e — mezzo. — Un — giorno — è — tutto — per — tutto — il — tempo — di — un — giorno, — Sono — stato — per — tutto — Roma — Ho — guardato — per — tutto — la — strada. — Gli — priéghi — non — giovárono — alcuna — cosa, — perché — quella — béstia — (Tofano), — era — pur — dispósto — a — volére.

այրը ու տղան ուրախացած, մեծ խնդութեան տօն կատարեցին.

Պլոտինու ՀԱ օպւու շառ օւսուու չո՞ պէնել ելուիլէր :  
Demóstene e Ciceróne fúrono *insigni* oratòri.

180. Յժէ որ գյականներէն մէկը եղակի ու մէկալը յոգնակի ըլլայ, ածականը երբեմն եղակիին և երբեմն յոգնակիին հետ կըհամաձայնի, ինչպէս՝

Esséndosi Dioneo con gli altri giovanî messo a giuocáre a tavola.

Դիոն ուրիշ երիտասարդներուն հետ նստած ըլլալով խաղալու սեղանի վրայ.

Դ. Հոն սայրը ունէ գանըլը էլէ սա-ֆը էւստիւնուէ օյնա- նայու օլուուքնուշ օլու էլէ :

Il re co' suoi compágni *rimontáti* a cavalli, al reále ostiére se ne tornárono.

181. Յժէ որ գյականներէն մէկը արական ըլլայ ու մէկալը իգական, ածականը սովորաբար արականին հետ կըհամաձայնի, թէւ իգականը աւելի մօտ ըլլայ, զորօրինակ՝

L' uómo e la donna sono *soggetto* alle stesse pas- sióni.

Եյրը ու կինը մի և նոյն կրից ենթակայ են.

Լուսէ ՀԱ ունչունի ունը լեռը նէֆուէ մէուլուն օլուու- քուուլը :

Gli álberi e le viti fúrono *distrútti* dalla tem- pésta.

182. Յժէ որ աս այլասեռ գյականներէն մէկը շատ ըլլայ, ան ատենը ածականը բազմաւոր գյականի հետ կըհամաձայնի, ինչպէս՝

Il padre, la zia e le cugine sono *partíte*.

Այրը, մօրաքոյրը ու հօրեղբօր աղջիկները գացին.

Պլոտինու, Ըեյզէն ՀԱ ամուճասընը գուըլը էլեռիլէր :

Le sorélle, il padre ed i fratelli sono *andáti* a passeggiáre.

183. Յժէ որ նոյնասեռ ու նոյնաթիւ գյական- ները շատ ըլլան, նախդիրը առջինին վրայ կըդրվի, մա-

Նաւանդ՝ թէ որ ածականը ուրիշ գոյականներուն ալ յարմարի, և նախդիրը կրկնելու ատենը, պէտք է ածականն ալ ամմէնուն վրայ կրկնել, ինչպէս՝

*La vostra saviézza e prudénza supérano ogni cosa  
կամ*

*La vostra saviézza e la vostra prudénza, ևսյլն։  
Վու խելացիութիւնդ ու խոհեմութիւնդ ամմէն բանը  
կրգերազանցէ.*

Ալենին իւնին վե ադլըն հեր շնորհեն իւստիւն ունը։  
Andò vagando per la verde pianúra, e collína  
*կամ*

Andò vagando per la verde pianúra, e per la verde collína.

Եւ աս վերջինը աւելի աղեկ ու գործածական է։

184. Երբեմն ալ գոյականը զօրութեամբ կրգրվի  
ու գոյականին նախդիրը ածականը կառնու, ինչպէս՝  
*Gli infelici tróvano consolazione nella speránza  
(փոխանակ gli infelici uómini).*

Ոլորմելի մարդիկները իրենց մխիթարութիւնը համբե-  
րութեան մէջ կրգանեն։

Սեպէլ ժշկէլք լեռնելոյու սոսոր ելենիու ուսուսուլու։  
Di estate i giorni sono lunghi, e d' invérno corti  
(giorni).

185. Երբեմն ալ ածականը իրեւ գոյական անուն  
կրգարվի, ինչպէս՝

*Il verde nasce da una composizione del giállo e  
del turchíno.*

Կանանց՝ դեղին ու կապոյտ գունոյ բաղադրութենէն  
կելլէ.

Երեւ սոսոր վե համեր ընկայուն շնորհ։



# Գ Լ Ո Ւ Դ .

Դրանք, բաղդաստիւն ու գերադասիւն ածախանելուն  
վըս:

186. Դրականները պարզ ածական են (թէս 67)  
ու երրօր կուզենք երկու նոյն աստիճանի բան մէկողմէ-  
կու հետ բաղդատել աս բառերը կըդործած վին՝ così  
(sì) — come; իմ՝ così — che; tanto — quanto, իմ՝  
tanto — che; altrettanto — quanto իմ՝ che; և al  
pari di..; ինչպէս՝

Una tela sì biánca come la neve.

Չիւնի պէս ձերմակ կտաւ մը.

Դար ի՞ո՞ւ ույսու ո՞ւ ո՞ւ:

Questo panno è tanto caro quanto l' altro.

E furbo al pari di lei.

Egli è altrettanto diligénte, che իմ՝ quanto suo  
fratello è trascuráto.

187. Երբեմն աս բաղդատական մասնիկներուն  
առջինը զօրութեամբ կըդրվի, ինչպէս՝

Un' aráncio dolce, come zúcchero (փոխ. si dolce).

Ե պարի պէս անուշ թուրինջ մը.

Ե եւեր ի՞ո՞ւ ո՞ւ լուսու դօրլուգուլ:

Abilità ne ho quant' un altro.

Tu sei uómo come me \*).

188. Բաղդատականները սովորաբար դրական-  
ներուն վըսյ più ու meno մակրայները դրվելով՝ կը-

\* ) Այս բաղդատական բաներուն երիւածաւ նոյն հոլով-  
ովագործ ըլլոն ինչպէս ո՞ւ վէրը աեսոք՝ բայց լեւ ո՞ւ  
երիւորդ բաղդատակել բանը գերանուն է աէ՝ ան-  
տաշենը չէ համայսյնիր ու առջապահի աեղ հայտ-  
իան իւրիգը. աստի չըսկը tu sei uómo come io;  
այլ come me.

շինվին (թէս 68) ու կամ սեռական հոլով խնդիր կառնուն, բնչպէս՝

Il zio è più ricco *del nipote.*

Նորեղբայրը եղբօրորդիկն աւելի հարուստ է.

Ենաճառը էնյէնինարէն պէտքէ զէնին ուիր :

La figlia è meno astuta *della madre.*

189. Եւ կամ հայցական հոլով ու շաղկապով, բնչպէս՝

Il sole è più grande, che *la luna.*

Երեք լուսինէն մեծ է.

Կիւնէլ այդան ունօին ուիր :

Il panao verde mi piace meno, che *'l turchino.*

190. Ու որ բաղդատականին եռեւն եկածը գերանուն մը ըլլայ, ու շաղկապին տեղ միշտ սեռական խնդիր կառնու, բնչպէս՝

António è più sano *di me* (չէ che io).

Ենաճառը բնձմէ աւելի ողջ է.

Ենաճառ ունինարէն պէտքէ սպառը:

Piéro è meno prudente *di voi* (չէ che voi).

191. Երբեմն ալ խօսքին աւելի պայծառութիւն տալու համար մինակ ու բնակ ու տեղ դի զերի, զորօրինակ՝

Mi ha dato più *di quello che io voléva* (*փոխ.* più che io voléva).

Ուղածէս աւելի տուաւ.

Խառնակն անուն պէտքէ զէրով:

Ho trováto meno *di quello che io aspettáva* (*փոխ.* meno che io aspettáva).

192. Բաղդատականները կը շինվին նաև աս vie, ասսai, մոլո, բեն, դi գրան լուն մակայներով, բնչպէս՝

Vie più conténto. Ըստ դոհ. Զօդ նոշունը:

È assai կամ molto più póvero di te.

E di gran lunga maggiore.

193. Գերազրականը՝ բաղդատականին վրայ յօդ մը գնելով կը շինվի (թէս 69) ու իր խնդիրը կամ սեռա-

կան հոլով կառնու և կամ հայցական tra — fra նախա-  
դրութիւններով, բնչպէս՝

Londra è la più grande *di tutte le città d' Európa.*  
Լոնտրա Լուրոպայի մեջ ամեն քաղաքներէն մեծ է.

Լոնդոն Լուրոպական հեր չէ հուլութիւններ ունակ ունակ :

Questi è il più avventuroso fra — tra tutti gli uòmini.

194. Խնէ որ գերազրականէն ետև յարաբերական  
գերանուն մը դայ՝ բայց ստորագասական եղանակ կը-  
դրվի, բնչպէս՝

La più bella cosa, che si possa vedere.

Շատ աղփառ տեսնը վելու բան մը .

Չօք իւնկը իւօքիւնեճէք չէ :

L'avventura la più strana, ch' io ábbia mai inteso.

195. Գերազրականը կը շնչի նաև կամ դրակա-  
նին վրայ molto, assai, bene, oltremodo, fuor di  
misura, singolarménte, tra, stra ու arcî բառերը  
աւելցնելով, կամ իրմէ ետքը issimo մասնիկ մը կպցը-  
նելով (բնէ 69), բայց աս կերպ գերազրականները (որ  
բայցը յանձնէ գերազրական կը կոչ վիճ) խնդիր չեն առ-  
նուր, վասն զի երկու բանը մէկզմէկու հետ չեն բաղդա-  
տեր, հասկա բանի մը վերջին աստիճանի աղէկ կամ  
գէշ ըլլալը կը ցըցընեն, բնչպէս՝

La stráda è molto cattiva — assai cattiva — cat-  
tivissima.

Ճամբան շատ քէշ է. Լու չո՞ ժեօլիւ ունիւ :

Egli è fiero oltre modo.

Un uomo singolarménte dotto.

Tra — strabello, arcibellíssimo.

196. Լորեմն գերազրական կը լլայ դրականը կը րկ-  
նելով, բնչպէս՝

Un ragazzo piccòlo piccòlo (փոխ. piccolíssimo).  
Պլաստիկ տղայ մը . Բէջեճիւճիւճ չօճաճ .

Era freddo freddo (փոխ. freddíssimo).

---

# Գ Լ Ո Ւ Ե .

Թուական անուններուն վըս :

197. Թուական անուններուն քանի տեսակ ըլլալը վերը (Է-80) գրեցինք : Իացարձակ թուականները բաց ՚ի uno էն ամմէնն ալ անփոփոխ են ու առջևնեն յոզնակի անուն մը կուղեն , ինչպէս՝

Un padre di cinque figli.

Հայր մը որ հինգ տղայ ունի .

Պէշ էլլու սահեղէ ուր էլլու :

Améndue li fece pigliare a tre servitòri .

198. Թէ որ բացարձակ uno ով բաղադրած թուականներէն ետև գոյական մը գայ՝ թուով չի համաձայնիր , ինչպէս՝

Egli ebbe vent' uno cavallo.

Վասնը մէկ հատ ձի ունեցաւ .

Երեք ուր էտակ մէր չըր սրբ :

Mi son morte trent' una pécora .

199. Թէ որ գոյականը առաջ դրվի (որ աւելի աղեկն է) ան ատենը կը համաձայնի , ինչպէս՝

Pisóne visse anni trent' uno .

Պիզոն երեսունումէկ տարի ապրեցաւ .

Պիզոն օլուու ուր եւ ետշաբաւ :

Dacchè egli è partito sono giorni cinquant' uno .

200. Երեք ու , երեք ու , չըր ու եսյլն իտալերէն կը սվի տutti e due , tutti e three , tutti e four փոխանակ տutti due , tutti three որ այնպէս ալ ուղիղ է : Ասոնք ածական են , և թէ որ իրենցմէ ետքը գոյական ունենան՝ նախդիրը երկուքին մէջ կը մտնէ (Քէ 58 է. Ճան) այսպէս՝ tutti e due i fratelli — tutte e due le sorélle .

201. Թուական անունները , ինչպէս նաև մասնականները սեռական հոլով խնդիր կառնուն , ինչպէս՝

Uno di noi fu mandato a Parigi.

Մեզմէ մէկը Փարիզ խաւրլվեցաւ.

Պէտքէն ողբեկչ Փարիզէ էօլունալ:

Alcuni di loro furono strangolati.

Եսանային գիտելու ժամերը, օրերը ու տարիները համբելու համար:

202. Հարցման պատասխանը Ժամը քանի՞ է, սահմանը գո՞ւ առէ, che ora è? che ora fa? ուղղական է, ու օր բար կամ ներդործութեամբ կրգրվի առանց յօդի, ինչպէս՝

Sono due ore. Ժամը երկուք է. սահմանը է՞ւ առի:

Sono tre ore. Ժամը երեք է. սահմանը է՞ւ առի:

203. Եւ կամ զօրութեամբ՝ որ ան ատենը իրեն յօդը թուականին վրայ կրգրվի, ինչպէս՝

Sono le due, sono le quattro.

Sono le tre, sono le sei.

Եւ աս հարցմանս սովորական պատասխանները տանիք են՝

È mezzo giorno.

E un quarto dopo mezzodì.

E mezz' ora.

Sono tre quarti dopo mezzodì.

E un' ora.

E un' ora e un quarto.

E un' ora e mezzo.

E un' ora e tre quarti.

Sono le due — le tre — le sei.

Sono le otto passate.

Կէսօր է, Էօյէն առի.

Կէսօրը քառորդ անցած է, օն էրին չէրեւ ինչիւ.

Ժամը կէս է, Եարևի առը.

Մէկին քառորդ կայ, ուրեւ չէրեւ ձը.

Մէկ է, ուրեւ առի.

Մէկը քառորդ անցած է, ուրեւ չէրեւ ինչիւ.

Մէկու կէս է, ուրեւ որոշակ առը.

Երկուքին քառորդ կայ, էրին չէրեւ ձը.

Երկուքն, երեքն, վեցն, է, էւեսին, է՞ւ առի, ալլը առը.

Աւթը անցած է, Աւելին ինչ Քը առի:

204. Հարցման պատճախանը ժամը քանի՞ն, ուշ է կամ գուշա՞, ա che ora? quando? արական հորով կրղը վիլուու յօդը զօրութեամբ իմացեալ օրա — ore բառին չետ կրհամաձայնի, ինչպէս՝

A mezzodì — all' una **l<sup>i</sup>k<sup>u</sup>o<sup>p</sup>p<sup>u</sup>**, **b<sup>o</sup>y<sup>u</sup>l<sup>u</sup>h** . **m<sup>u</sup>l<sup>u</sup>h<sup>u</sup>**,  
**l<sup>u</sup>l<sup>u</sup>l<sup>u</sup>l<sup>u</sup>l<sup>u</sup>** . al tocco . **g<sup>u</sup>l<sup>u</sup>g<sup>u</sup>g<sup>u</sup>g<sup>u</sup>g<sup>u</sup>** .

— alle due — alle tre — | *b'zq'bzq'bzq'*, *b'zq'bzq'*, *b'zq'bzq'*.  
alle quattro .

— alle cinque — alle sei **Ljubljana**, **Љубљана**, **Любляна**.  
— alle sette.

— alle otto — alle nove **fließt**, **wälzt**, **fliegt**.  
— alle dieci.

— alle úndici — a mezza notte.

Alle undici e tre quarti. 12 *fif. բառորդ մնացած*, 12  
*կէ չիրէր գուլըստէ*.

Verso le quattro e mezzo. | 1. L'è u' h 4 ne l'è u' fù, 4 n---

205. Հարցման պատճախանը ամսոյն քանի՞ն,  
այլն գուշըդա՞, ai quanti del mese?թէ որ ամսոյն  
առջի կամ վերջի օրն է՝ il primo ու l'ultimo, իսկ  
թէ որ ուրիշ օրն է բացարձակ թուականները իլ դւ,  
իլ եայլն կրտործածվին, միշտ զօրութեամբ ծի, օր,  
ին-ն, բառը իմանալով, այսպէս՝ իլ ծի դւ օր դեկտեմբերի 1-ը:  
Ամսոյն թուականներ տրական և կամ ուղղական հոլով  
կրնայ դրվել իլ, կամ հին ատեն դործածված ի յօդով,  
ինչպէս

Vienna il primo — l' ultimo di Marzo.

Parigi il di — addì 12. Φωρέζη Ζεντζού 12. 1814.  
Luglio 1814. Φωρέζη Ζεντζού 12. 1814.

Costantinópoli ai 15. di Febbraio 1834.

Vienna 7. di Agosto.  
 Ai primi di Agosto.  
 Verso gli ultimi di Settembre.  
 Tra gli otto e i nove di Gennajo.  
 Nell' anno mille ottocento trenta sei.

Ա հնաս Օգոստ. 7.  
 Ի 1. Օգոստ:  
 Դեպ ՚ի Օգոստ, վերջին  
 օրերը, ևայլն :  
 Յունվ. ուժին ու իննին  
 մէջ, ևայլն :  
 Յամին հազար ուժն հարիւր  
 երեսուն և վեց :

206. Հարցման պատասխանը քանի՞ տարվան է,  
 գո՞ւ եղնդու առ, che età ha? quanti anni ha?  
 ուղղական կամ սեռական կըդրվի, ինչպէս՝

Egli ha cinque anni.	Հինգ տարվան է, ուշ եղնդու առ :
Io avéva allóra venti sei anni.	Են ատենը 26 տարվան էի, ո վարդը 26 եղնդու ըստ :
Egli è nell' età di venti anni.	Քան տարվան է, իրի եղն- դու առ :
Egli appéna toccáva quindici anni.	15 տարվան կըմտնէր կոր, գեղն 15 ինէ իշխանութու :

207. Հարցման պատասխանը քանի՞ հոգի էք,  
 գո՞ւ հէշտինէլ, quanti — in quanti siéte, ուղղա-  
 կան կամ ներդոյական կըդրվի:

Loro érano in quattro.	Չորս հոգի եին, ուեօքու հէլ
Noi siámo cinque — in	հրէլւէ :
cinque.	Հինգ հոգի ենք, ուշ հէլ

208. Խռուական անուններն ալ երբեմն դպյականի  
 ուժ ունին, ինչպէս՝

Il sei vien compósto da due tre.  
 Ա եցը՝ երկու երեքէն կըբաղկանայ .  
 Ելլը իր եղբէն չէտու :

# Գ Լ Ա Խ Խ Ո Չ Օ ։

Ա Յ Ա Խ Խ Ո Չ Օ ։

Ա ծական անունները գյականներուն հետ թուով,  
սեռիւ ու հոլովով համաձայնելէն 'իզատ' զանազան հո-  
լով զերենք խնդիր ալ կառնուն :

209. Ա պատուին կամ պատուին, գիտ-  
լին կամ ագլուտին ցըցընող ածականները սեռա-  
կան հոլով խնդիր կառնուն, ինչպէս՝

Era un' uomo ricco di beni di fortuna.

Հարուստ մարդ մը էր. Պէտք վեհին ժշկ էր :

Privo di ragione. Pratico delle cose antiche.

Incapace d' un azione cattiva.

210. Ք արտբերելին կամ պատուին ցըցընող  
ածականները տրական կառնուն, ինչպէս՝

Un' uomo inclinato alla concordia.

Խաղաղասէր մարդ մը. Ույիսնելուող հայելու պէտք ժշկ էր :

Dédito allo studio.

211. Բ այժմում ու ապահովութիւն ցըցընող ածա-  
կանները երբեմն բացառական և երբեմն սեռական կառ-  
նուն, ինչպէս՝

Էսule dalla pátria. Հայրենիքէն աքսորված .

Ո ալունենաս հերթին :

Aliéno dallo — dello studio. Scévro da ogni pas-  
sione .

212. Ը արտահայտին կամ ըսրժութիւն, ըսրառութիւն,  
չըրառութիւն և ընտեսութիւն ցըցընող ածականները ին կամ  
per նախադրութեամբ խնդիր կառնուն, ինչպէս՝

Esser assiduo in alcun lavorò .

Հ արունակ գործքի մը վրայ ըլլալ .

Պէտք հասլութ իւղերին ուսուց օլուն :

Un' uomo chiáro per nobilità famoso per le sue  
imprése.

Preggiabile per la sua magnanimità e per il suo  
ingénio.

Egli domiciglia in Venézia.

Արդարական ասոնց նման շատ ածականներ, որոնք  
կերպ կերպ հոլով խնդիր կառնուն, որոնք պէսք է  
վարժութեամբ սորվիլ:

## Պ Լ Ա Խ Խ Ե .

Ի Ե Ր Ա Ն Ո Ւ Ն Ե Ր Ա Ն Հ Ր Ա Յ :

213. Չորս են դեղանունները (Տէ-81) էական, ստա-  
ցական, ցուցական, յարաբերական։ Վառնց կարգը կըմը-  
նեն նաև մասնական անունները (88)։

1) Լ յ ա կ ա ն գ ե ր ա ն ո ւ ն ե ր ա ն ։

214. Լ յ ա կ ա ն բ ա յ ա լ յ ա ն գ ե ր ա ն ո ւ ն ե ր ա ն (85) բայէն  
թէ յառաջ ու թէ ետքը դրվին, չեն փոխվիր, ինչպէս  
Se questi pomi a te piacciono կամ piacciono a te  
io ve li donerò.

Ուէ որ աս պտուղները կուզես նէ քեզի տամ։

Լ յ ա կ ա ն մ ա յ ա լ յ ա ն կ ա մ կ ա մ կ ա մ կ ա մ կ ա մ ։

215. Լ յ ա կ ա ն յ ա բ ո ւ ի ց գ ե ր ա ն ո ւ ն ե ր ա ն (48) mi, ti,  
sì, ci, ne, vi, gli, le, il, lo, la սովորաբար բայէն  
յառաջ կրգրվին \*), ինչպէս

Io non gli dissi nulla. Վնոր բան մը չըսի.

Օհու ուր չէյ գեհետիս։

\* Ըստ սականաբար, ինչու ո՞ւ հրամայական (Շէ բաց  
առեւլ եղովին ու յադինովին երրորդ գելու բա-  
ցապահինը) աներեսոյն, գելբայր ու ընդունակու-  
թեան մէջ բայէն եղուը կըտքվին։

Lo pregai che mi dicesse di lui.  
Ella mi ha chiamata \*).

Ordinò loro di venir quà (doro գերանունները թէ որ բայեն ետքը դրվին  
բրեն հետ կըմիանան, այսպէս) :

216. Առ զերանունները թէ որ բայեն ետքը դրվին  
իրեն հետ կըմիանան, այսպէս

Credimi fermo che il fatto così è.

Հաւասար ինձի որ աս այսպէս է.

Ականչ ինչու պահանջ ու հաւատութ դեօյլէ ոհի :

Sono stato colpévole avérvi veduto.

Dandogli կամ datogli un colpo mortale si ritirò.  
Io mi sono կամ sonomi impadronito di questo  
paese.

217. Խակ բայերուն միավաննկ ու շեշտած գեմերուն  
վրայ՝ աս զերանուններուն բաղաձայն գիրն ալ կըկըրկ-  
նըվի, այսպէս

Dirovvi a suo tempo. Առենը կուգայնէ քեզի կըսեմ.

Ա գիլը իւլիկիդէ սահման ունի:

Dacci un poco da bere. Ritirossi di là.

218. Ուն որ հարկըլլայ իլ, լո, լա, լի, լե ու նե զերա-  
նունները, յարակից մի, տի, ցի, վի, սի զերանուններու  
հետ բանեցընել, ան ատենը թէ որ սասոնք մեկաներէն  
յառաջ դրվին նէ ի գիրը և ին կըփոխեն, ինչպէս  
Ա me dee piacére réndervelo (փոխ. di rénderlovi).  
Հաճելի է ինձի աս բանը քեզի տալ.

Հօշում իւլի շունու սահման գլուխու:

Pensa di osservármelo (osservarloromi).

Se vi piacciono, io ve le կամ le vi donerò.

Ve ne sono obbligato.

219. Gli զերանունն ալ աս իլ, լո, լա և այլն,  
զերանուններուն հետ կընայ միանալ, մէջ տեղ և գիրմը

\*) Ամեն ներդորժական բայերուն ընդունելութիւնը  
իր հայոցական խնդրոյն հետ սեղիւ ու լուսնիւ իւ-  
համայնքնէ (տես 276):

Եւելցընելով, որ ան ատենը թէ արականի ու թէ իդականի ուժ կունենայ, ինչպէս՝

Non posso dirglielo (փոխանակ gli — lo).

**Չեմ կընար ասի բաել անոր .** Ըստ օհու գեյշան:

Glieli ho dati stamattina (փոխանակ le — li).

220. Lo գերանուան տեղ շատ հեղ ի գերանունը,  
կըդործածվի բաղաձայն գրով սկսած բայերուն առջեր,  
ինչպէս՝

Assai volte in vano il chiamò.

Ըստ հեղ պարապ տեղ կանչեց անի .

**Չոք գեյշան հետիւն էնքն շաղբարը օհու :**

S' io il desiderassi etc.

221. Թէ որ աս ի գերանունը իրմէ առաջ յարակից մի, ու, եսյըն գերանուններուն մէկը ունենայ ի ին վրայ ապաթարց կըդրվի, ինչպէս՝

Ve 'l dico, che è cosa impossibile (փոխ. vi il dico).

**Չեղի կըսեմ որ ատ բանը անկարելի է .**

Այսիւն գեյշան ու գաղաքան շէյ ուր:

Egli ce 'l diéde.

222. Թէ որ ի էն առաջ ոչ մակրայը ըլլայ,  
վերջի ո գիրը կըկորսնցընէ, ինչպէս՝

Più no 'l կամ nol fece (փոխանակ non il).

**Աւ շորաւ անի .** Արեւդ էլեմատի օհու :

Più no 'l կամ nol riconóbbe.

123. Աս ci, vi, ne գերանունները շատ անգամ  
տեղական մակրայներու տեղ կըբանին, որոնց ամբողջը  
պիտոր ըլլայ quici, quivi. ci կընշանակէ հոս, vi,  
հոն, բայց շատ հեղ ալ մէկը մէկալին տեղ կըբանին,  
ինչպէս՝

Siéte stato altre volte in questo palazzo ? no, non  
ci sono stato mai.

**Աւրիշ անգամ աս պալատը եկա՞ր .** չէ, հոս ոչ երբէք  
եկած եմ.

**Գաղաքան գեյշան պարապ ինը շինէն .** Էստյը ասը պար-  
ապ ինը միշտէն:

Sono stato a Parigi e vi posso ritornare.

Bisogna che io stesso ci vada (փոխանակ ու).

Il giardino è sempre aperto, e perciò v' entrano i porci (փոխանակ ու).

Այսպէս կըսվի նաև eccomi, eccoci, eccolo, որոնց տակը զօրութեամբ կիմացվի eccomi che dimandi tu, ևայլն :

224. Ne բաց՚ի սովորական նշանակութենէ մէկ, մէկ, կընշանակէ նաև անփոփոխ մնալով տառ, տառնց, տառնցն և գրեթէ ըստ տեղւոյն մեր ամմէն հոլվներուն ուժը կրնայ ունենալ, ինչպէս՝

Io non potrò darvene (փոխանակ darvi di questo).

Ասկէ չեմ կրնար տալ ձեզի. Պահպան մէկ քէրէմ:

Ve ne sono obbligato.

225. Փոխանակ ըսելու con me, con te, con se կըսվի meco, teco, seco, ու բանաստեղծութեան մէջ nosco, vosco, ինչպէս՝

Dite gli, che *meco* se ne venga.

Ծակք օր ինձի հետ գայ. Տէյէն ու ուկէն իւլին :

Ruppi secolui ogni corrispondenza.

Euripide v' è nosco.

226. Լական դերանունը esso երբեմն էական դերանուներուն հայցականին հետ մէկտեղ՝ ինքը անփոփոխ մնալով կրբանի, ինչպէս՝

Ella se n' è andata con *esso lui*.

Egli è appunto da *esso lei*.

È sortito di casa con *esso loro*.

227. Ծառ հեղ ալ աս egli, gli, ei, e', ella, la, lo, si, ևայլն դերանունները խօսքի մէջ զարդի համար կըդործածվին, ինչպէս՝

Egli è vero — *gli* è vero. *ei* pióve.

Ճշմարիտ է. Ակըլէտ ուր, ևայլն :

Ella *կամ* *la* è pur cosa strana.

Il fatto *si* è — *vero si* è.

228. Լատացիք քաղաքավարութեան համար հասարակ խօսակցութեան մէջ փոխանակ ըսելու պառան, կըսեն

յոքնակի voi դուք, որնոր ածականին կամ ընդունելութեան հետ սեռիւ՝ և ոչ թուով կըհամաձայնի, ինչպէս՝

Voi (uómo) siéte allégro } voi (uómini) siéte allégrì.  
Voi (donna) siéte allégra } voi (donne) siéte allégre.

229. Երբոր մեծ մարդու մը հետ խօսելու ըլլան եղակի իգական ella \*) դերանունը կըբանեցընեն միշտ զօրութեամբ դիմացինին ունկու-լէնուը (signoría) իմանալով, ու ածականը կամ ընդունելութիւնն ալ պիտօք ըլլայ իգական, ինչպէս՝

Come sta Ella? (փոխ. vostra signoría — vossi-gnoría).

Dove sono i guanti di Lei? Andiamo, se Lè piáce.  
Non s'incómodi, La prégo. Questo dipénde da Lei.

## 2) Արտադրան դէկոնուան :

230. Ատացական դերանունները ածական են (պէս 86) ու իրենց գյականին հետ ըստ կանոնի ածականաց թուով, սեռիւ ու հոլովով կըհամաձայնին, ինչպէս՝

Per quanto tu hai caro il mio amore.

Որչափ որ քաղցր է քեզի իմ սերս.

Եկ գտաբար ոչ սահմ սէմիւ-լը իսկ ողէնիմ բուհապարէլիի:

Letta la vostra léッterra entrò nelle sue cámere.

231. Կատ անգամ գյականնին զօրութեամբ կըդրվի ու նախդիրը իրենք կառնուն, ինչպէս՝

Viéni e dománda il tuo (փոխ. il tuo bene — avére).  
Եկուր, քուկինդ խնդրէ. Ակը սէնին քին էսուկ:

\*) Հայութ ու ուրիշ էպուլոյ շատ իսպան՝ Lei հայտանիւնը ուղղված է Ella ին պէտք իսբանեցընեն, այսպէս Come sta Lei? Come ha Lei dormito? Բայց ժերականական կանոնին հայելու ըլլան առէ սիսլ է ու պէտոք ըլլայ Ella, ինչպէս իշեն թառանին (տես երես 43 ր. ծան):

Il nemico fece ai nostri assai vergogna e danno  
(փոխ. ai nostri famigliári).

232. Suo *ու* di lui գերանուններուն գործածութեանը վրայ պէտք է զիտնալ որ, suo ան ատենը կը-գործածվի, երբոր իրեն գոյականը խօսողին հետ յա-րաբերութիւն մը ունի, որ միշտ եզակի պէտք է ըլլալ. իսկ դի լի, դի լե և լոր ան ատենը կըգործածվի, եր-բոր առջեկի գոյական անունը խօսողին հետ ամենեին յարաբերութիւն չունի, ինչպէս՝

Giuséppe ama sua sorélla, e i figli di lei կամ di essa \*).

Յովեկի կըսիրէ իր քոյրը ու անոր տղաքները.

Յունէկ քենու գլուխաբաշընը վէ օհուն էջապալընը սէլլը:

Il padre ama i suoi figli, e questi ámano il loro padre.

233. Աս գերանունները յօդ չեն առնուր, թէ որ առջեկի գոյականնին ազգականի մը կամ արժանապատ-վութեան անուն մըն է (թէ 86 գ. ձան), ինչպէս՝

Tu rassomígli in tutto a tuo padre.

Դուն բոլորովին քու հօրդ կընմանիս.

Ուն ովեապիւլիւն պատպանու ովեապիւլուն:

Scrivo a Sua Maestà. Gl' interéssi di Sua Altézza.

234. Եղնպէս յօդ չեն առնուր, երբոր կըհարցը-վի աս բանը որո՞ն է, ինչպէս՝

Di chi è questo libro? È mio, è tuo և ոչ il mio, il tuo.

3) Յուցական դէրանուանք:

235. Յուցական գերանունները՝ բաց 'ի costui, colui և իրենց իգականներէն՝ ածական են ու իրենց

\*.) Թէ ունէկ Giuséppe ama la sua sorélla e i suoi figli Գոյրը չէ հասկալէր, Ան իրեն՝ չէն-քոյրը առաջը իսկէն:

գոյականին հետ սեռիւ, թուով ու հոլովով կըհամա-  
ձայնին (բէս 87), ինչպէս՝

Se questi libri a te piácciono io ve li donerò.  
Ու որ աս զիրքերը կուզեսնէ քեզի տամ.

Լյէր դու ժելուլուրուն հազ ետերսէն ասնա վէրէյէլ:  
La sua ária era quella d' un' uom dabbéne.

236. Աս քéstí, cotéstí, quégli գերանուները  
առանց գոյականի՝ յոդնակի վերջաւորութեամբ եզակի  
կըցըցընեն ուղղականին մէջ, երբոր խօսքը երիկ մարդու  
վրայ ըլլայ, ինչպէս՝

Quéstí fù felice e quégli fu sfortunáto.  
Մսիկայ բաղդաւոր եղաւ, իսկ անիկայ գժբաղբ եղաւ.  
Պու լուլէհն օւսու վէ օ լուլէհնիւ օւսու:

Cotéstí venne premiáto, e quegli castigáto.

237. Եստ անգամ ասոնց գոյականը զօրութեամբ  
կըդրվի, որ նախընթաց խօսքէն կիմացվի, ու ածա-  
կանը կըհամաձայնի թուով սեռիւ և հոլովով զօրու-  
թեամբ իմացված գոյականին հետ, ինչպէս՝

Il tuo cappéollo è grande, come quello di mio fra-  
tello.

Վու գլխարկդ իմ եղբօրս գլխարկին պէս մեծ է:  
Անհն շահեւուն գործուշըն շահեւուն ինդի ուկոյէւս ուկու:  
Egli cerca il suo profitto, e non quello del suo  
padrón.

238. Դերանուները cóstui, colui և իրենց ի-  
գականները ուղղականի մէջ այնշափ չեն գործածվիր,  
երբոր մեծ մարդու մը վրայ խօսք ըլլայ, իսկ սեռակա-  
նին մէջ վայելութեան համար գրեթէ միշտ նախիր  
չեն առնուր, ինչպէս՝

Il costui padre è un' uomo ricco (փոխ. il padre  
di costui).

Արվօր հայրը հարուստ մարդ մըն է.

Ը շահանակ ուկուսը ուկու վահին ապահ ապահ:

Salabaétto lieto s' usci di casa costei (փոխ. di casa  
di costei).

239. Այնպէս շատ հեղ փոխանակ a lui , a lei ,  
a loro, di loro կըդրվի lui, lei, loro, ինչպէս  
La loro arroganza è cagione della loro rovina  
(փոխ. di loro).

Իրենց յանդգնութիւնն է պատճառ իրենց կործանմանը .  
Վէհաբէլքըն բազուլուսուս առաջ հարսող օվալութեանը  
-եղեղէ :

240. Երբեմն ալ աս սեռականները յառաջ կը-  
դրվին ու յատկացեալներուն յօդը իրենք կառնուն ,  
ինչպէս

La di lui casa è vicina alla chiesa (փոխ. la casa  
di lui).

Ենոր տունը ժամին մօտ է .

(Կառան եղէ ժէլսեյէ ետքը ընդուռը :

Բայց աս սովորութիւնը այնչափ աղեկ չէ :

241. Վասնական անունը ալtrui ուղղականէն ՚ի  
զատ ամսէն հոլով ունի , և սեռականին ու արականին  
նախդիրը երբեմն մեկ դի կըձգվի , ինչպէս

Egli non ha mai detto male altrui (փոխ. d' altrui).  
Ուրիշի վրայ ամենեան չար չիխօսեցաւ .

Գայցըսնըն հագիւնս առ ֆէնս մեջլութակ :

Non fate male altrui (փոխ. ad altrui).

242. Երբեմն խօսքին ուժ տալու համար ու, voi ,  
loro դերանունները ալtro ածական անուան հետ մեկ  
աեղ կըբանին , ինչպէս

Noi altri resteremo a casa , e voi altre andrete a  
passeggiare.

Վենք տունը կըմնանք , և դուք պըտըտելու կերթաք .

Պէտ եւրէ գույքըն վէ սէտ իւզոյէ իւրէրոնին :

243. Վասնական անունը tutto կընշանակէ բալք .  
որ երբոր quanto մակրային հետ մեկտեղ կըբանի ,  
կընշանակէ բոլըր ինչափ որ կայ նէ , ինչպէս

Vi darò tutto quanto.

Ինչափ որ կայ նէ բոլորը քեզի տամ .

Հեր ներէ կըրըս անս վէրեյէ :

Distrusse tutti quanti i podéri.

4) ՀՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՎԵՐԱԿՐՈՆԱՆ :

244. ՀՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՉԵՐԱՆՈՒԱՆ, ԲՆԱՊԵՏ  
ԸՄԻՆՔ (89) ուղղականէն՝ի զատ՝ ուրիշ հոլովերը այնչափ  
չեն գործածվեր, բայց երբեմն բանաստեղծները ուրիշ  
հոլովներն ալ կրբանեցընեն, այսպէս՝

Gli occhj di che io parlai.

ԱՆ ԱԺԸՆԵՐԸ, որոնց վրայ խօսեցայ .

Օ ԷՎԵՐԻՆԵ ԱԷՋԱԼՄԱՆԻ ՔՆԱՊԵՐ :

Quello, a che avéte atteso.

245. ԵՐԲԵՄՆ ԱԼ ՆԵՐԳՈՂԱԿԱՆԻՆ ԻՆ ՆԱԽԴԻՐԸ ՀԻ ԴՐԵՎ  
ՎԵՐ, ԲՆԱՊԵՏ՝

Nel tempo ch' egli era qui (փոխ. in che).

ԱՆՈՐ ՀՈՍ ԵՂԱՃ ԱՄԵՆԸ. (Օ) ԿՈՎԻՆ ՊՐՈՒՆՈՒԹ ՕՇՈՒՆՑՈՒ ԿԱՅԻՆ :

246. ՄԱՐՈՐ ՀՅԱԿԱՌԱԿՐ ԵՎ ՉԵՐԱՆՈՒՆՆ ԱԼ ՈՒՂ-  
ՂԱԿԱՆ ՀԻ ԲԱՆԻՐ, ԻՍԿ ՈՒՐԻՇ ՀՈԼՈՎՆԵՐՈՒ ՄԵջ ԱԼ ՆԱԽ-  
ԴԻՐԸ ԵՐԲԵՄՆ ՊՈՐՈւթեամբ ԿՐԴՐՎԻ, ԲՆԱՊԵՏ՝

Voi però, cui è nota la mia innocenza (փոխ. a cui),  
Իսկ գուն, որոնց յայտնի է անմեղութիւնս .

Առան՝ ոչ ոկել ան ոկենի սուսանդուպուս :

247. Chi ՉԵՐԱՆՈՒՆԸ՝ օլուի չե, quegli che,  
coloro che ՉԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒՆ ուժը ունի, ու շատ ան-  
գամ ասոնք ՊՈՐՈՒԹԵԱՄԲ ԿՐԴՐՎԱԾՆ ու չի ՉԵՐԱՆՈՒՆԸ  
ԻՐԵՆԸ ՀՈԼՈՎԸ ԿՐԴՐՎԻ, ԲՆԱՊԵՏ՝

O quanto è folle chi 'l male altrui desidera! (փոխ.  
colui che).

ՈՉ ՈՐՃԱՓ ԱՆԱՄԻՍ Է ԱՆԻ, ՈՐ ՈՒՐԻՇԻՆ ՀԱՐԻՔ ԿՐԲԱՊԵՏԱՅ.՝  
ԴԻ ԴԱՅԱՐ ՄԻԼՈՒՆԵ ՄԻՐ ԴԱՅԱԼԱՌԻՆ ԽԵԶՈՒՆԵԼՈՒ ԱՐԿ ԷՎԵՆ  
ՔԵՆ :

Ama chi t' ama (փոխ. colui che).

248. ՀՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՉԵՐԱՆՈՒՆԸ զաւուական երբոր  
կրնշանակէ ԱՐԱՐ, միշտ յօդով կրվարվի, ուստի չըսմիր՝  
La léttera qual mi scrivéste, այլ

La léttera la quale mi scrivéste.

ԱՆ ՆԱՄԱԿՐ, ՈՐՆՈՐ ԲՆԱՊ գրեցիր .

Պահանջ և պահանջ ԲԵՐԱԿԱՆ :

249. Աս դերանունը երբոր իբրև պարզ ածական կամ իբրև հարցական կըրանի՝ յօդ չառնուր, ինչպէս՝

Non so quale Iddio dentro mi stimola.

Չեմ գիտեր որ Աստուած ներբուստ զիս կըմղէ.

Պիւլէ հանիւ Ալու ելերէտէն ունի ու-ընէր:

250. Հատ անդամ ալ ուստի նախագրութեան ուժը ունի, ինչպէս՝

Imperadore d' Austria, qual re d' Ungheria.

Վուստրիոյ կայսրը Ունկարիոյ թագաւորի պէս.

Եւ չկան գլուխ Անձնութիւն հաստիշն իւղի:

251. Երբեմն ալ բաղդատական անուան պէս կըրանի քովը ու տարը կամ զօրութեամբ և կամ ներգործութեամբ ունենալով, ինչպէս՝

Tale qual mi vedéte.

Վյապէս, ինչպէս որ զիս կըտեսնես.

Խւետը եօյէ, հասուն ունի իւստիւդուն:

Spéro che saranno quali io li voglio (*փոխ.* tali, quali).

252. Ուե որ կըկնես quale յարաբերականը, նոյնպէս՝ chi, cui, altri, uno, tale, questi, quegli դերանունները կընշանակեն պալսու, ինչպէս՝

Qual sen' andò in campagnia, qual quà, qual là.

Աւեկը դաշտ գնաց, մեկը հոս, մեկը հոն.

Պակասը գլուխ իւղու, պակասը որուրոյս, պակասը օբոյս:

A chi piace, a chi nò. Diéde a cui tre, a cui quattro fiorini.

*Altri* legge, *altri* scrive.

Uno piange, uno ride. Tale è troppo timido, tale è troppo ardito.

Questi di tutto è pago, quegli di tutto si lagna.

253. Onde մակրայը, վսեմ շարագրութեանց մէջ, il quale, cui գերանուններուն ամուն հոլովման տեղ կըրանի, ինչպէս՝

L' ánima gloriósa, onde si parla (*փոխ.* di cui — della quale).

Փառաւոր հոգին որուն վրայ որ կը խօսվի .

Աստվածական ճան, ու օհուն իւստիւնե սեցլենիր :

Que' begli occhj, ond' escono saette (փոխ. da cui, dai quali).

La mano onde io scrivo (փոխ. con cui).

La medésima porta onde era entrato (per cui, per la quale).

254. Լըրբեմն ալ նախդիրով կը բանի, ինչպէս

Non so d' onde venga (փոխ. da qual luogo).

Չեմ գիտեր ուստի կուզայ . Պիւլում ու ներդեն իւլու :

Non so d' onde procéda (փոխ. da qual cosa).

## Պ Լ Ո Ւ Բ Ռ :

Ի՞սկ ի՞նչ :

255. Խական բայր éssere ու քանի մը էական բայի ուժ ունեցող բայերը divenire, diventare, restare ու րimanére երկու ուղղական կուզեն, որոնց մէկը անուն բայի ու մէկալը ուղղական խնդիր կը լսայ, ինչպէս

Alessandro fù un gran conquistatore, Վղէքսանդր մէկ մէծ աշխարհակալ մը եղաւ,

Խականի ուն նախառարք Ֆէլիչե Տէղ օլոռու :

Suo amico Pietro è diventato mercante.

Egli resta mio debitore.

256. Կան քանի մը բայեր ալ, որոնք էական բայի պէս երկու ուղղական կուզեն, զոր օրինակ՝

Egli è stato életto imperatore.

Վնի կայսր ընտրվեցաւ . (Օ գլուխ սէլլուկ (օլոռու) :

Egli è stato creato — proclamato Imperadore.

Egli è chiamato կամ ha nome Pietro.

Վայպէս կը սի նաև nascere galantuomo, morire pôvero, ևայլն :

257. Խական էssere բային տեղ շատ անդամ  
avére օժանդակ բային երրորդ գէմը կըդործածվի,  
զնելով նաև շատ հեղ եղակին՝ յոքնակիի տեղ, ինչ-  
պէս՝ \*)

Qui non ha altro da dire, se non che (*փոխանակ*  
qui non è).

Հոս ըսելու ուրիշ բան չիկոյ, բայց եթէ. ևայլն.

Պահապահ գայրը ունեձեւ շեյ եօդ, անձու նոյն :

Con quanti sensáli aveva in Firénze, tenéva mercato (*փոխ.* érano).

258. Վիշ տեղ ալ էssere բայը՝ avére ին տեղ կը-  
դործածվի, ինչպէս՝

Essi godévano del Ior amóre e già buóna pezza  
godúti n' érano, quando avvenne (*փոխանակ*  
godúti avévano).

259. Աերգործական բայերը բաց 'ի իրենց անուն  
բայիէն՝ հայցական հոլով մը կառնուն \*\*), որ ինդիր  
սեսի (accusativo paziénte — oggétto dell' azione)  
կըսվի, ինչպէս՝

Achille uccísse Ettóre.

Արիւլէս մեռցուց զլակտոր .

\*) Խըբու չի իւս վի դեբանաները էssere իւս ավեր  
Բայերէն առաջ իւրիկ իւնշանին կոյ, կան նոյնը  
(անէս 222), ինչպէս՝ C' è — v' è — ecci — evvi  
qui un qualche médico ? Vi sono — ci sono delle persone. V' ha — havvi molta gente  
póvéra. V' ha de' Principi (*փոխ.* v' hanno).

\*\*) Իսկ շատ ներգործական բայեր, որ հայցական իւն-  
տէր չէն առանար, այլ իսօսին բացայսայս լեռներ  
ու իսպարելուն համար՝ սեսմին, պատման իւս  
բացայսայս հոլով իւր մայիս իսպարեն, ինչպէս՝  
Parlava di alcuni affari — il galantuomo  
non nuoce a nessuno — questa dipende  
da me.

**Աշուլեն Խառարան հօղովարդուն :**

*Chi per tutto vuol dir la verità, non trova ospitalità.*

260. Կան քանի մը ներգործական բայեր, որ երկու հայցական խնդիր կառնուն, ինչպէս՝

*Io mi chiámo António.*

**Անունս Անտովի է. Առը Անտոն առար :**

*Lo conóscere gioviále uómo.*

**Այսպէս կրավի նաև** crédere, giudicáre, riputáre uno galantuómo ևայլն :

261. Ներգործական բայերը բաց ՚ի հայցական հոլովէն ուրիշ հոլով մ' ալ կառնուն, որ խնդիր բնութեան կրավի, ինչպէս՝

Le divíne cose a danári e vendévano e comprávano.

**Աստուածային բաները ստակով թէ կրծախէին ու թէ կրգնէին.**

**Ալունին շնուրու ադէ էլէ ալք վէ առնարստուսք :**

Nell arbitrio rimise l' andare e lo stáre.

262. Կան մէկ քանի բայեր, որ երկու տրական կուզեն, ինչպէս՝

Il perdonáre le ingiúrie non si deve ascrívere a vergogna, e ad infámia, ad un' uómo onésto, ma a glória e ad onóre.

**Անիրաւութիւնները ներելը՝ առաքինի մարդու մը ամօթ ու նախատինք չէ, մանաւանդ՝ փառք ու պատիւ.**

**Օքանութիւն աֆ ելլար՝ լոզ եհւ ժէշին այլու աեյլ, իլլ շն վէ շնոհել ակ:**

*Gli ho appigionáto le tre cámara a tre sciúdi.*

Ei gliela lasciò կամ diéde a cinque fioríni.

**Այսպէս կրավի նաև** véndere una cosa ad uno a caro prezzo — a buon mercáto կամ véndere una cosa per mille lire կամ mille lire. Pagáre diéci lire per gli stiváli կամ pagáre gli stiváli con diéci lire կամ pagáre gli stiváli dieci lire.

263. **Աերգործական բայերը** servíre, soddisfáre, compiere, adempíre, **այլ և չէլզը բայը** ubbidíre իրենց խնդիրը կամ հայցական և կամ տրական հոլով կառնուն, ինչպէս՝

Servíre — soddisfáre — ubbidíre *alcuno կամ ad alcuno.*

Cómpiere — adémpiere *il suo dovére կամ al suo dovére և այլն:*

264. **Աերգործական բայերը** tógliere, rubáre, involáre, chiédere *ու domandáre*, փոխանակ բացառականի տրական հոլով կառնուն խնդիր քնութեան, ինչպէս՝

Tolse *al padrone la vita.*

**Իր աէրը մեղուց.** **Աշուշու եօլիւրուն:**

Chiése *all' Imperadóre il perdón della sua colpa.*

265. **Ան բայերը՝ որոնք տարածում կամ մէկ աեղաց ուրիշ տեղ անցնիլ կըցըցընեն,** per նախադրութեամբ հայցական հոլով խնդիր կառնուն, ինչպէս՝

Spárso avéa sassi per la stráda.

**Դամբուն վրայ քար տարածած էր.**

**Եօլ իսպիւնի լուշ ապահովութեան ըստ:**

Già *per tutto avéa il sole colla sua luce recáto il nuóvo giórno.*

Egli passò *per la cámara.*

A Roma si può andáre o *per Firenze*, o *per Loretto.*

266. **Կրաւորական բայերը** (ԳԷ 109) իրենց խընդիր սեռին բացառական հոլով կառնուն, ինչպէս՝

Cartágine fu distrútta da \*) Scipióne.

**Կարքեդոն Ակիսիոնէն կործանեցաւ.**

**Դանուպ Խովինանան էլեֆանտ:**

I Románi fúron più volte sconfitti da Annibale.

\*) Լոբեն դա նուխուրութեան ուն դա իստրի, ինչուն՝  
Cartágine fu distrútta da իստրի per Scipióne.

267. Խմէ որ մէկը աս խօսքերը ներդործական բայց ովզէ բացատրել, պէտք է կրաւորականին բացառական խնդիր սեռին ուղղական հողով գնել, ու ուղղականը հայցական, պրապէս՝

### **Scipione distrusse Cartagine.**

Annibale sconfisse più volte i Romani.

268. Ωξηρε παρέβερε πωσ 'τι ζωγραφίαν ήντηρε  
εύπομπειαν αμείλιν ζητησε έργοναν απόντει, βίντωκέν

Entrárono nella chiesa tre uomini:

Ճամփ երեք հոգի մտաւ . Վեհվեյի է-շահել կը պատճենակ :

Quegli abbisógna *di poco*, che poco desídera.

S' infórmano i sensáli delle qualità, e della quan-  
tità delle mercanzie.

*Con la sua fante si consigliò.*

Արդքանքին չեղոք բայեր ալ, որ հայցական հոլով  
խնդիր կառնուն, բայց ասոնց տակը զօրութեամբ նախա-  
դրութիւն մը կիմացվի, ինչպէս՝

Questa vita, che noi viviamo, di fatiche innumerabili è piena (*che*, in che).

Այս մեր կեանքը անթիւ նեղութիւններուի լեզուն է.

Il villano sogna l' arátro e bovi, e 'l marróne, e  
la vanga (quoniam per l' arátro).

Dormito hai, o giovine, un breve sonno:

## प्राचीन भूत्तो देश

رَسْوَانَةٌ

269. Ծաէպէտե աներեղիթ եղանակը ըստ ինքնան  
անփոփոխ է, ու անորոշ բան մը կըցըցընէ. բայց շատ  
հեղ իրքե գոյական անուն ամմէն հոլով կրնայ գործած-  
վիլ, ինչպէս՝

*L'invidiare altrui è cosa vile e vergognosa.*

Ուրիշնե վրայ նախանձիլը անարգ ու ամօթալի բան մը է.  
Կայրուսն ուսկանու հետեւ վեց ու վահաճանու վեց ու անունու առ է:  
Io non parlo del non volere.

*Col gittár sassi fúrono sbaragliáti gli uccelli.*

Tutto l'essere dell'uomo consiste nell'amare Dio  
ed il prossimo.

270. Եղբոր խօսքի մէջ աներեցյլ բայը ուրիշ դիմաւոր բայի մը հետ կը կապվի, ինքը կամ պարզ կը պահի. հնատե՞ն՝

Bisogna ritornare.

¶ էտք է դառնայ : Խաղիկա պաշ ունօնվեց :

Questo si chiáma dormíre — voléte mangiare.

271. Եւ կամ հոլովանշան di, a, da, եսյին,  
նախադրութիւններով՝

1) Di.

Di Հոլովանշան Նախղիբը սովորաբար կըդրվե, երբոր Նախղընթաց բայը աղաւնես, բաղվանես, յոյս, երիտու, հածուլին, լոյլպառուլին, արդեւը, խորհուրդ, խոփում, պարմանես, ուրախուլին ու գոտուրում կըցըցընէ, ինչպէս՝

*Vi prégo di non dirlo a nessuno.*

Կաղաքեմ որ մէկու մը չըսես ասի .

የመተዳደሪያዎች የአገልግሎት ቅጽ ስለጊዜው መሠረትኝ :

Spéro di ritornár dománi — Temo di offénderlo.  
Mi piáce di avérlo vedúto — Permettétemi di dirvi.

Vi comándo *di restituirgli* súbito la sua roba.  
Mi proibíva *di toccárlo* — Desídero *di vedérsi felice*.

Vi consíglia *di stare in casa* — Vi prométto *di riportárvelo dománi*.  
Ha cessáto *di pióvere*.

*Ляյж аш խօսքերուն մէջ զօրութեամբ կիմացվի բնչպէս ըսինք (155) յատկացեալ մը, այսինքն՝* la fortúna, il piacére *կամ* la consolazioné *բառերը, այսպէս*

Vi prego il piacére di non dirlo a nessúno *ևայլն*:

### 2) A.

*Ա նախդիրը կըդրվի, երբոր նախընթաց դիմուոր բայը դիպուտ, աւունը երեւան, հանգիստ ու հրադրութիւն կըցրցընէ, բնչպէս*

Ritórna *a far la stessa cosa*.

*Եղն բանը ընելու կըդառնայ.*

*Օւ շեյէ ել-մայէ աւունէր :*

Mandáte *a prédere* — Comíncia *a far giórno* — Sta *a sedére* — *a dormíre*.

Imparái allóra *a balláre* — Insegnátemi *a dipín-*  
*gere* — S' applica *a lettúra* (*աւէս 209*).

### 3) Da.

Da *կըդրվի*, *երբոր նախընթաց բայը բանի մը ձանել կամ ընդունակութիւնը կըբացայալէ* (*աւէս 167*).

Portáte *da sedére*. *Եստելու համար աթոռ բեր.*

*Օւուրժան էշն էսէմբէլ իշլէր :*

Avréte molto *da pensare* — non ha *da vivere*.

Portáte *da bere* (*այսինքն qualche cosa, che è da bere*).

## 4) Per.

Per նախադրութիւնը կըդրվի աներևոյթին վրայ  
բանի մը պատճառը յայտնելու համար, ինչպէս՝  
Fece ogni sforzo per andáryi.

Չեռքէն եկածը բռաւ երթալու համար .

Եւլուսն իւլուս եւլուս իւլուս իւլուս :

Egli è morto giovine per non essere stato regoláto.

272. Per նախադրութիւնը էssere ու ստար բայե-  
րուն ետև մօտ ժամանակ ըլլալու բան մը կըցըցընէ,  
ինչպէս՝

Egli è per partire . Եւ երթալու վրայ է .

Օ իւլուս իւլուս իւլուս :

Egli sta per morire .

273. Խըրեմն շաղկապով գիմաւոր բայ գնե-  
լու տեղ՝ գիմաւոր բայի մը առջև պարզ աներևոյթ մը  
կըդրվի, զորօրինակ՝

Rispósero lietaménte se էssere apparecchiáti (*փոխ.*  
ch' essi érano).

Պատասխան տուին, որ իրենք պատրաստ են .

Ճ' իւլուս իւլուս, ճ' իւլուս իւլուս հապալ ուսուս :

Tutti concédono la virtù էssere necessária alla fe-  
licità (*փոխ.* che la virtù è necessária).

274. Dopo, dove, d' onde մակայներուն ու chi,  
cui, che գերանուններուն ետև պարզ աներևոյթ մը  
կըդրվի, որ մեր մեջը գիմաւոր բայով մը կըմեկնըվի,  
ինչպէս՝

Non so dove trovárlo (*փոխ.* dove possa trovárlo).

Չեմ գիտեր որ, ուր կրնամ գտնել կամ պիտի գտնեմ .

Պիւլուս ճ' իւլուս ուսուսուլուսուլուս :

Non hanno d' onde vivere (*փոխ.* d' onde pôssano  
vivere).

Qui è questa cena, e non saría chi mangiárla  
(potesse).

Non sa a cui raccomandársi (possa).

Non so che fare, nè dove andáre (possa—debba).

# Գ Լ Ա Խ Խ Ժ Ը

Եղիշեանելութեան կը այ :

275. Երկու տեսակ ընդունելութիւն կայ, այսինքն՝ ներիայ ու անցեալ : «Երկայ ընդունելութեան գործածականները շատ քիչ են, ու ուր որ հարկ ըլլայ՝ սովորաբար ուրիշ մասամբք բանի կը շինվին, ինչպէս՝

Durante la guerra \*) կամ mentre duráva la  
guerra.

Dio permettente կամ Se Dio permette — Dio  
permetténdo.

276. Ենցեալ ընդունելութիւնը կամ ներգործական է և կամ կրաւորական : «Երգործականները կը խոնարհին օժանդակ ավեր բայով (բն. 104), իսկ կրաւորականները օժանդակ էնքար բայով, որ ան ատենը ըստ կանոնի ածականաց իրենց գոյականին հետ կը համաձայնին (բն. 105), ինչպէս՝

Il padre vi ha lodati.

Հայրերնիդ զձեզ գովեց. Փետերինիկ սեղէ եօյուն :  
Voi siéte stati lodati dal padre.

277. Օձէ որ ներգործական ընդունելութեան անուն բային իրմէ յառաջ գրվի՝ երբեմն կը համաձայնի իր հայցական խնդրոյն հետ, և երբեմն չի համաձայնիր, ինչպէս՝

Egli ha ricevuto le vostre lettere.

Ենի քու թղթերդ առաւ . (Օ Տեսանելութեանը ալլը :  
Avéa la luna perduto i raggi suoi .

Egli ha tagliata la mano.

\*) Եղիշեանելութեան անունն հետ առ բնակչութեան բացարձակ բացառական (ablativo assoluto) իշխան, որ լուսին լը պահեն մոռած է կոտալուց հետո այնուհետ յաճախ գործածելու վեց :

278. Այէ որ անուն բային իրմէ վերջը դրվի սո-  
վորաբար չի համաձայնիր, ինչպէս՝

Le fatiche che hanno sofferto i soldati.

Օ ինուորներուն քաշած աշխատութիւնները:

Ճեմակէլէրն չետեսէ պահելէր:

I regni che ha conquistato Alessandro.

379. Աերգործակերպ չեղոք և գիմազուրկ բայե-  
րուն ընդունելութիւնը միշտ անհամաձայն կըմնայ,  
ինչպէս՝

I gran calóri, che ha fatto in quest' anno.

Ես տարվան սաստիկ տաքութիւնները.

Պահ ելակ չետեսէ ու աշխատաւ:

Le tre ore, che l' ammalato ha dormito, gli sono  
state molto salutifere.

280. Արբեմն ընդունելութեան օժանդակ բայը զօ-  
րութեամբ կըդրվի ու ընդունելութիւնը իր անուան  
հետ կըհամաձայնի, ինչպէս՝

Impadronitisi i soldati della città (փոխ. esséndosi  
impadroniti).

Օ ինուորները քաղաքը առնելով.

Ճեմակէլէրն չետեսէ ու ել:

Giuinto dunque il famigliare a Génova, date le  
léttere, e fatta l' ambasciata, fù dalla don-  
na con gran festa ricevuto.

281. Արբեմն ալ օժանդակ բայը շաղկապով մէկ  
տեղ ընդունելութենէն ետքը կըդրվի, ինչպէս՝

Intéso che l'ebbe (փոխ. tosto che l' ebbe inteso).

Կամացածին պէս. Եղանակը ի՞նչ:

Ricevuto che l' avrò (փոխ. subito che l' avrò ri-  
cevuto).

282. Ըստ անդամ վայելութեան համար ար-  
վերջացած բայերուն ընդունելութեան եւ մասնիկը կը-  
կրծատվի ու իրրե ածական անուն կըվարվին, ինչպէս՝

La továglio è sporca փոխ. sporcata.

Անդանին փողը աղստու է . Սո-ծըս ունէ երև անք :  
Sono stanco φοιτο. stancato. L' ho diméntico φοιτο.  
dimenticato .

---

## Գ Լ Ա Խ Խ Օ Ժ Ա .

Դ Ա Բ Ա Յ Ա Հ Ա Յ :

283. Դ երբայր՝ թէ ըստ սեռին և թէ ըստ թույն  
անփոփոխ է , ինչպէս՝

Sapéndo io , ch' egli era a casa, andái da lui.

Վ իտնալով որ տունն էր , իրեն գացի .

Ե շու է օլուտունուն պէտքէր՝ օհու ինչպէս :

Է սենդո է րիտունուն պէտքէր՝ օհու ինչպէս :  
Esséndo egli ritornáto — esséndo ella  
ritornáta .

Է սենդո է րիտունուն պէտքէր՝ օհու ինչպէս :  
Esséndo essi ritornáti — esséndo esse  
ritornáte .

Ո րոնք գիմաւոր բայով ալ կրնան շինվիլ , այսպէս՝

Siccóme io sapéva , ch' egli era a casa etc.

Dopo che fúrono ritornáti .

284. Դ երբայրին անուն բային երբեմն զօրութեամբ  
և երբեմն ներգործութեամբ կըդրվի , այլ լաւագոյն է  
միշտ ներգործութեամբ դնել կամ յառաջ և կամ ետքը,  
այսպէս՝

Egli vedéndo suo fratello ferito , disse կամ  
Vedéndo egli suo fratello — Vedéndo suo fratello .

Ի ր եղբայրը վիրաւորված տեսնելով՝ ըստ .

Վ իշտու է գարուտշնը ետքու ինօրնէ իւլ՝ ակտէ :

285. Վ իշ տեղ ալ դերբային վրայ ու ու շուտիրը կըդրվի , այսպէս՝

Con trovándo divérse ragióni .

Օ սնաղան պատճառներ գտնելով .

Ա մէրկւ ու լի լի լի ա կանուլէր ու ու լու իւլ :

In approvándo l' opinióne dell' imperadóre .

286. Ա. աս սովորութիւնը աղեկ չէ, ու անոր տեղ կամ պարզ դերբայ գործածելու է և կամ աներեղիթ մը in, con, per և այլն, հոլովանշան նախդիրներով, որ աւելի գործածական է, ինչպէս՝

Nel vedérlo in tale stato, ne sentì compassione.  
(փոխ. vedéndolo).

Են վիճակին մէջ տեսնելով զանի վրան դժայցաւ.

Օւ հաւաք իւօք մէ էւ օնու թշրւամել- կլուակ :

Per éssere venuto tardi, fù escluso (փոխ. esséndo venuto).

Coll' insegnáre s' impara (փոխ. insegnando).

287. Ա նախդիրով աներեւութիւն տեղ՝ մանար դերբայ մը կուղէ . ինչպէս՝

In più parti per il mondo mandò cercando, se, etc.  
(փոխ. mando a cercare).

Մշխարհքիս չորս զին խաւրեց փնտուելու համար, որ և. ներ եւաւէրէ առաջ չեցաբառ արամայս նայէն :

Mandò pregándola, che venisse (փոխ. mandò a pregárla).

288. Խճէ որ դերբայէն յառաջ անար անդար, stáre, venire չեղք բայերը դրվին՝ կընշանակեն գործքի մը շարունակութիւնը, զորօրինակ՝

Egli andava cercando il suo libro (փոխ. cercava il suo libro).

Ո՞րի իր գիրքը փնտուելու վրայ էր .

Պիտ ականայէ ժիւապնը արար սրբ :

Sto scrivendo—pensando (փոխ. scrivo, penso).

Egli si venne accorgendo (փոխ. egli s' accórse).

289. Խըրեմն ալ աս չեղք բայերուն դերբայները՝ ուրիշ բայերուն դերբայները իրենց խնդիր կառնուն, ինչպէս՝

Andando cogliéndo per i campi certe erbe (փոխ. mentre andava cogliéndo).

Խըրոր դաշտերէն խստեր ժողվելով կերթար .

Հայութապատահ օլ լոն էտերէ իտերէուրէ :

Venéndo esaminando ogni cosa, se ne accórse  
(*փոխ.* mentre veníva esaminando).

290. Երբեմն ալ օժանդակ բայերուն գերբոյը  
ընդունելութեանց առջև զօրութեամբ կըդրվի (ՔԷ 279),  
ինչպէս՝

E detto questo se n' andò (*փոխ.* avéndo detto).

Ըսելով ասի գնաց. Պահանջ ուշակ՝ իւնդուկ.

Unitisi agli altri s' oppósero (*փոխ.* esséndosi uniti).

## Գ Լ Ա Խ Խ Ժ Բ

Համայնաւութեան խորհին վըայ:

291. Խտալերէն շարադրութիւնը երկու տեսակ է,  
խանձուսը կամ պարզ (costruzione sémplice) ու ան-  
խանձ կամ շընուն կամ յեւուր (costruzione figu-  
ráta).

292. Կանոնաւոր կըսվի շարադրութիւնը, երբոր  
ամմէն մասունք բանի իրենց կարգաւը կըդրվին, այսինքն՝  
նախ առաջ՝ անուն բային իրեն ածականովը ու յատ-  
կացուցիչովը թէ որ ունի, ետքը՝ բայը իրեն անմիջա-  
կան մակրայովը ու խնդիրներովը, ամմէնուն ետևէն  
նախադրութիւնը իրեն խնդիրներովը եսայն, ինչպէս  
կերևայ աս խօսքին մէջ

*Quel ricco mercante di Lipsia manderà domani  
infallibilmente il suo primo amanuense alla  
vostra casa per rendervi il danaro affidato-  
gli tempo fà.*

Խիպսիսյին ան հարուստ վաճառականը՝ վաղը ստուգիւ  
պիտի խաւըէ քու տունդ առաջին զրագիրը՝ վճարե-  
լու համար քեզի շատոնցվինէ իրեն տուած ստակըր:  
Խիստինըն օլ պէնին պապէրիւնը ետրըն ել ելուելու-  
ելուսյաճագ ունարէ պաշ ետպէճլունը սէնին ելքնէ,  
չորտուն ուերէ օնս վէրտիյին ագչէյէ եօդէմէ իւն:

293. Վնկանոն կըսվի շարադրութիւնը, երբոր  
մատունք բանին իրենց բնական կարգը չեն պահեր, հա-  
սարակ քերականական կարգէն գուրս կելէն ու ասոր  
համար գժուարատ կըհասկըցվի ու կըսվի շրջուն (inver-  
sione) ինչպիսի է աս Տավանզին խօսքը՝

*Biancheggiavano per la campagna le ossa ammon-  
ticellate o spärse, secóndo fuggiti si érano,  
o arrestati; per terra érano pezzi d' arme,  
membra di cavalli, e a' troncóni di álberi  
teste infilzate; e per le selve orréndi altári,  
ove fíron sacrificáti i tribúni, e i centurióni  
de' primi órdini.*

Ի՞ոնըված կամ փախչելու ատենը մեռցրված զինուոր-  
ներուն դիզուած կամ ցրուած ոսկրները դաշտի  
վրայ ձերմակ կըփայլէին, գետինը զէնքի կոտըր-  
տուկներով ու ձիերուն դիերովը լեցուն. ծառե-  
րուն վրայ գլուխներ կախված էին ու անտառներու  
մէջ ահազին սեղաններ կանգնած, որոնց վրայ  
առաջին կարգի տրիերունք ու հարիւրապետք զոհ-  
վեցան :

Ե՛ւ ուշիւ և գոշորէն վշ-ըստընուշ ասիւրէւնին լուկ  
և առողջութույան ուշիւնուշ ուշ-ըստին օւշու գո-  
խորըրըր. եւեւ սիւն գոխութըրըր և վւ ուլութ  
ըւն և առունուշ, պահանուստն ուլութըր առութըրըր ըր-  
տըր վւ օրմանըրըր հնութելիք ինըրապըր գոխունուշ  
ու օնութըրըր եւսունուս իւլուն իւլուն որիւնութըր վւ  
կողութըրըր գոխունուս ստիւնութըրըր :

Աս տեսակ շարադրութիւնը խիստ գեղեցիկ է ու  
հասարակօրէն քարոզներուն կամ ծառերուն մէջ կը-  
գործածվի. և շատ զօրութիւն ու աղդեցութիւն ունի  
մարդուն կիրքը շարժելու, եթէ որ վայելուչ կարգաւ  
դասաւորվին : Ինտիր է Պօք.քաշին աս կտորն ալ՝

*O molto amato cuóre, ogni mio ufficio verso te  
è fornito, nè più altro mi resta a fare, se  
non di venire con la mia ánima a fare alla  
tua compagnia.*

**Ωξρ οτινεναρ αυ αρηηεγοιθηινε, θέτ ορ εύεικαν  
κωρηωι ευξρ.**

O cuóre amáto molto, ogni mio ufficio è fornito  
verso te, nè mi resta più altro a far, se non  
di venire a fare compagnia con la mia áni-  
ma alla tua.

---

## Φ Ι Φ Ι Φ Φ

·Φ.Ε.Ε.Η.Α.Ν.Η.Δ.Ν.Ν. Σ.Ε.Ε.Ε.Ν.Ν. Δ.Σ.Μ.:

294. Ιγρίσιοι κεραμίδες φέρειακανάλειρ, πληγανής  
(ellissi) οι πληγανής (pleonásma).

295. Οι ηγουνιδές κρυψίθη, έρρυτρο ρασμαγιαγιαποιθεάν  
πι λαγερεζοιθεάν ζαμάρι ιαοφίν μέρ ρωτ. μέρ κραμακ-  
υη, βινχαλέσι ηρβήνερ ζαμάναγιαποιθεάν μέρ ιεραρχάν-  
ζητροι κανονιασι τωακρ, ραγιγ, ζητα αμμένην αλ μέκενή  
μέκι καρηταγοηλίν απόριερερελοι ζαμάρι ζαμάναροσθητο-  
ηλενηρέ:

1) Οι ηγουνιδές πληγανής ηγανηδές ανηνηδές:

Cadér da alto; scéndere  
al basso (πληγανής ηγανηδές ηγανηδές  
luógo).

Éssere da molto(mérito).  
Éssere da poco(prégio).

Levársi , alzársi (dal  
letto).

Durár molto, poco  
(tempo).

Di doménica (nei giórni  
di Doménica).

Era di giórno (in tem-  
po di).

Or teme del popolo  
(l'ira).

Avéva domandáto il Vés-  
covo di questi (la com-  
pagnia di questi).

Per avér sino a quello  
speráto (a quello mo-  
ménto).

Tutto il popolo a una  
chiédeva per capitá-  
no Argrícola (a una  
voce).

## 2) Ὁἰτηντοῦ Εὐγένιοῦ :

Non éssere disatténto  
(non devi).  
Vía di quà (vía va di  
quà).  
Nel suo mortório fécero  
i soldáti per lo duólo  
e piánto nuóva sedi-  
zíone, e non v' era chi  
quietárla (potésse).

Maravíglia, che sei sta-  
to una volta sávio (ma-  
ravíglia è).  
Volentiéri (la farò vo-  
lentiéri).  
Bene (va bene).  
Che maladétta sia l' ora  
ch' io prima la vidi (de-  
sidero che mala).

## 3) Ὁἰτηντοῦ Αἰλερίου — Συντάκτου :

Egli giúnse fin là, ma  
più avánti non potè,  
o non volle (andáre —  
fare).  
Io andrò per li tuoi fra-  
telli (chiamáre).

Mandáre per una cosa  
(per prédere una cosa).  
Mísero! a che son io  
(ridótto).  
Avvénne, che Calandrí-  
no quivi venne per ac-  
qua (per prédere).

## 4) Ὁἰτηντοῦ Γεωργίου :

Teméva non gli avve-  
nisse alcun male (te-  
méva che).  
Quantúnque fosse cir-  
condáto da ogni parte,  
se ne fuggì (pure se  
ne fuggì).

Siccóme teméva di qual-  
che mala ventúra, non  
volle restáre (così non  
volle restáre).  
Il tempo mináccia, con-  
viéne affrettárci (per-  
ciò conviéne).

## Γεωργίου θέμα :

296. Τελωνητού Θηνύρη της ηγεμόνης ζωήσωσακήν τε,  
βιοψέον ορ ανορ μέρη ρωσογερμανούθεων πε φαγετεπο-  
θεων ζωμώρ ρωτη μέρη λραφακούθη, θηγάνψέον άσορ μέρη ατ  
θηγάνψ άφανδωτη ζωμώρ ρωτη μέρη λρατεληνωγ :

1) ስለማግኘት አይደለም ቅርቡ የሚከተሉ ሰነድዎች  
በዚህ ሁኔታ (ripiéni di evidenza).

- Bene.* L' un dall' altro lontano *ben* diéci míglia.  
L' ho cercáto *ben* diéci volte.
- Bello.* Io lo rilessi di *bel* nuóvo.  
Io me ne accórssi sul *bel* primo.
- E.* Il cantár del gallo non ha servito stamáne  
a destárti, *e*?  
Se voi non gli avéte, *e* voi andáte per essi.
- Ecco.* Ecco io non so ora dir di nò.  
Ora *ecco*, disse la donna, per questa vol-  
ta io non vi vóglie turbáre.
- Già.* Caddi non già come persóna viva.  
Il fece non già per amóre, ma per inte-  
réssse.
- Mai.* Vi sarébbe egli *mai* qui alcúno?  
Disse *maisì*, ch' io lo conósco.  
U. ገዢዕኑ ሂደብ ብዙለ ምርመራ ምርመራ የሚከተሉ ሰነድዎች  
come *mai*? ora *mai*? quando *mai*? *maisì*:
- Mica* — *miga* — *punto*. Son novélle, e vere, non  
son *mica* fávole.
- Tebáldo non è *punto morto*, ma è vivo e  
sano.
- Ora.* Or che non vai là, dove sei aspettáto?  
Ora io ve l' ho udíto dire mille volte.
- Pure.* Pur finalménte egli è arriváto.  
Ma se *pure* avvenísse .
- Tutto.* Stávasi tutto tímido, tutto confúso.  
Il gióvane era tutto solo.
- Uno.* Se i miei argoménti frívoli già tenéte,  
quest' *uno* solo ed último a tutti gli  
altri dia suppleménto.
- Via.* Ed andò tutto sol *via*. Gittata *via* la spáda,  
la qual già per ferírlo avéa tiráta fuó-  
ri ... corse à pié di Natan.

2) Այլուրնեան համար գործոց վահանակ ալլուրնիան համարները առանք, ին (ripiéni di vezzo — di eleganza).

*Egli, ei, ella, այլ և համապատասխան համար եղի ին ուղիղ gli, և եղի ին ուղիղ la.*

A me pare egli ésser certo, che, etc.

*Gli era in questo ostello una donna vedova.*

*Esso.* այս լի, լե, լոր, նո, վօ գլուխութեան գլուխութեան, այսուհետև՝

*Esso lui, esso lei, esso loro ևսյլն.*

*Con.* Stássi con meco, con seco, con esso teco.

*Si.* Oltre a quello che' egli fu ottimo filósofo morále, si fù egli leggiadrisimo e costumáto. Si è tanta la benignità di Dio.

*Non.* Cominciò a temére, che il fatto non andasse a riúscir male.

Dúbito che non vénga oggi.

*Mi, ti, si, ci, vi, ne.* Io mi credéva, che voi foste un santo.

*Essi se ne son pártiti.* Ti giáci e dormíviti.

*Io, tu.* Io il so ben io, quel che farò.

*Che ti senti tu?*

## Գ Լ Ա Խ Խ Ժ Դ Դ

Ուղղագրութիւնը :

297. Ուղղագրութիւնը՝ որ խալերէն օրտոգրաֆիա կըսվի, կըսորվեցընէ ուղիղ գրել ու անսխալ արտասահնել ամէնէն բառը ու խօսքը խրականչիւր լեզուին սովորութեան համաձայն։

298. Ուստի երկու է ուղղագրութիւնը, առջադրութեան բառից ու առջադրութեան խօսից կամ առնելին։

### 1) Առաջնահարցերի բարեկարգություն :

299. Ի՞առից ուղղագրութիւնը սորվելու համար մտադրութենէ ուրիշ աղեկ կանոն չիկայ: Ի՞այց կը գտնըլին շատ բառեր, որ երբեմն աս՝ և երբեմն ան գրով կըգրվին, որ Ե՞րբ էկը կըսվի, որոնց վըայ կարգաւ խօսինք:

1 ծորդ են՝ b, v ուստի կըդրվի serbáre և serváre.

- d, t *ts* կըգրվի etáde և etáte.  
 l, i լատինէն առած բառերուն մէջ, ինչպէս  
 fióre և flore, témpio և templo.  
 n, m, l աս b, m, p գրերուն առջև և բարդ  
 բառերուն մէջ, ինչպէս` Giambattista փոխ,  
 Gian Battista, colla փոխ. con la.  
 p, v, ինչպէս` copérta և covérta, sopra-  
 stáre և sovrastáre.  
 r, d, l, j, ինչպէս` raro և rado, peregríno  
 և pellegrino, paro և pajo.

Ուեւ որ խառն Տ ով սկսած անուններէն առաջ բաղաձայն գրով լմնցած բառ մը ըլլայ, Տին վրայ և դիբ-մը կաւելնայ, ինչպէս՝ con istupore, per istringérlo, non ispéro.

Հասուկ անունները ազատ են աս կանոնէն, ուստի  
շըսվիր Con Istéfano, հազա con Stéfano. Աստի-  
մարե, стáте, squisitézza բառերը փոխանակ իի ե-  
գիրմը կառնուն, որնոր կրծատման համար կորսնցուցած  
էին, ինչպէս՝ in estáte, in estimáre ևսյին :

Ամէ որ Տէն առաջ լինցած բառը ձայնաւոր մը կը-  
վերջաւորի՝ ան ատենը պէտք չէ ։ զիրը եւելցընել, ուստի  
աղէկ չէ զրել ։ Ի տես ինչպէս կընեն շատերը, ոյլ  
լո տեսութիւնը կընեն առաջ լինցած բառը ձայնաւոր մը կը-  
վերջաւորի՝ ան ատենը պէտք չէ ։ զիրը եւելցընել, ուստի  
աղէկ չէ զրել ։ Ի տես ինչպէս կընեն շատերը, ոյլ

Դարձեալ խառն Տով սկսած անունները՝ թէ որ  
in կամ con նախադրութիւններով բարդ բառ մը կաղ-  
մելու ըլլան ո գիրը կըկորսնցընեն, ինչպէս *istinto* փոխ-  
instinto, conspirare փոխ. conspiráre.

U գիրը բանաստեղծութեան մէջ օ ձայնաւոր դրին քով կըկորսվի, ոյսպէս՝ core φοῖς. սորե, ուոր փոխ նուօնո.

I ծորդ են՝ ու ո, ինչպէս՝ uffizio և ufficio, spézie և spécie.

Վ. ալ պէտք է գիտնալ որ, երբոր միավանկ կամ բազմավանկ բառերը ուրիշ մասնիկի մը հետ կըմիանան՝ սովորաբար յետագաս բառին սկզբնատառ բաղաձայն գիրը կըկրկնըվի ու կրկնելու սովորական մասնիկները ասոնք են՝ a, da, ciò, che, fra, tra, già, colà, costà, ò, e, n, si, su ևայլն. ինչպէս՝ acciò dache, acciocchè fralle, giammai eppúre, ovunque, sicchè, sulla ևայլն :

Վ. սոր հակառակը երբեմն ալ բարդ բառերուն մէջէն ձայնաւոր գիր մը՝ ուրիշ ձայնաւորի մը հանդիպելուն համար կըկորսվի, ինչպէս՝ sovrumáno, sottinténdere փոխ. sovra umáno, sotto inténdere. Երբեմն ալ չի կորսվիր, ինչպէս՝ arcie loquentíssimo, dolciamaro, proávolo, որոնք պէտք է վարժութեամբ սորվիլ:

Դայց բաւական չէ լեզուագետի մը գիրերը աղեկ ու անսխալ գրել, պէտք է միանգամայն ասոնք աղեկ արտաքերել ու կարդալու ատենը բառը կամ խօսքը մ. կը մէկալէն բաժնելըստ վայելըսութեան տեղւոյն շեշտելով, բթելով, երկնցնելով, աղելով կամ բոլորովին հանդիստ տալով, անոր համար հարկաւոր է կէտադրութիւնը, որ ուղղագրութեան միւս մասն է, ու տրոհութիւն կըսվի:

## 2) ՏԵՇԻՆ-ԷՒԽԻՆ :

300. Կէտադրութիւնը ինչ բան է ու քանի կը բաժնը առջի մասին մէջ (Եբէս 5) խօսեցանք, նոյն պէս հոն մէկնեցինք ինչ բան է շեշտը ու ապաթարցը ու երբ կըգործածին. հոս ալ խօսինք հիմա մնացածներուն վրայ :

1) Ադրբայինով՝ որ ասանկ (,) նշան մը է, կըծա-

ուայէ պարբերութեան մէջ խօսք մը ուրիշ խօսքէն զա-  
տելու համար, որոնք առանձին առեալ իմաստ մը չեն  
խտար, ու կըցըցընէ խօսքին քիչմը հանգիստ տալ ա-  
ռանց մեծ շունչ առնելու :

2) ԱԷՊԱՊԱԼՈՒՔԵՊԸ (;) կըդրվի այնպիսի խօսքե-  
րուն ետևը, որոնք թէպէտ և առանձին առեալ կատա-  
րեալ իմաստ մը կուտան, բայց՝ կըցըցընեն, որ հարկաւորա-  
պէս ետևի խօսքէն կախում ունին, ուր ստորակէտէն  
աւելի պէտք է հանգիստ տալ խօսքին :

3) ԱՌԵՑՈՒՔԵՊԸ (:) կըդրվի, երբոր խօսքին իմաստը  
թէպէտ ամբողջ է, բայց ուրիշ ամբողջ խօսքին մասն  
է, ուր առջիններէն աւելի պէտք է հանգիստ տալ  
խօսքին :

4) Ա ԷՌԵՑՈՒՔԵՊԸ (.) կըդրվի, երբոր ամբողջ խօսքը  
լմնցած՝ անոր ետևէն ուրիշ խօսք մը կըսկսի :

5) ՀԱՐԳՄԻԿՆԵ (?) չիդրվիր հարցական բառին  
վրայ ինչպէս մեր լեզուին մէջ, հապա հարցական պար-  
բերութենէն ետև : ‘Եղնապէս’

6) ՕՌԻՖԱԿԱՆՆ (!) ալ, հարցական նշանին պէս  
միշտ զարմացական պարբերութենէն ետքը կըդրվի:

7) ՓԱԼԻՉԵԸ (), [ ] բառ մը կամ խօսք մը ուրիշ բա-  
ռերէն կամ խօսքերէն զատելու կամ մեկնելու համար  
կըդործածվի:

Աս ամմէն վերը դրած տրոհութեան նշանները կը-  
տեսնես աս օրինակներուն մէջ :

Come ho io da fare (disse un gióvane ad un' uó-  
mo attempáto e pien d' esperiénza) per far  
fortúna ? Per quanto, io so, rispóse questi,  
ci sono due o tre espediénti, de' quali vo'  
ben lasciárvene la scelta. Siáte intrépido e  
valoroso dinánzi al nemico, disprezzáte i pe-  
rícoli e la vita istéssa; voi saréte colmáto  
d' onore, di títoli di gradi e di pensíoni.

Che terríbil cosa è la peste ! dicéva un cavalliér  
preoccupáto della sua nobilità: non è sicúra  
nemmén la vita d' un gentiluómo.

301. Աանի քանի մ' ալ տրոհութեան նշաններ, ինչպիսի է Եսթիւրը ( . . . . ) որ կըցըցընէ խօսքին կախ մնալը կամ խօսքին մէջէն կտոր մը դուրս ձգվիլը. առդադիծը ( — ) որ պարբերութիւն մը ուրիշ պարբերութենէն զատելու կամ ըսվածը մտածելու՝ ժամանակ տալու համար կըգործածվի. չուները ( « » ) որ դրսէն առնըված խօսքին սկիզբը ու վերջը կըդրվի. Ենթանայ ( - ) որ տողերուն ծայրը չիլմնցած բառերուն վանկին առջին կըդրվի՝ միւս տողի վանկին հետ միացընելու համար, որ նաև տողադարձ կըսվի: **Տողադարձին կանոնները ասոնք են՝**

**թէ որ երկու ձայնաւորին մէջ բաղաձայն գիր մը ըլլայ՝ վարի տողը կանցնի, ինչպէս՝ a — mi — co, di — vi — no. Իսրդ բառերը աս կանոնին տակ չեն իյնար, ուստի չիբաժնըվիր di — singáno, ma — lagévole, այլ dis — ingánno, mal — agévole.**

**թէ որ երկու բաղաձայն ըլլայ՝ մէկը վերի տողին ծայրը պէտք է թողուլ, և մէկալը վար անցընել, ինչպէս՝ pat — teg — giá — re, af — fán — no.**

**թէ որ երեք բաղաձայն ըլլայ՝ մէկը միայն վերի տողը կըմնայ, իսկ միւս երկուքը վարի տողը կանցնի, ինչպէս՝ om — bra, sem — pre.**

**Եթէ որ երկու կամ երեք բաղաձայններուն մէկը և ամեն բաղաձայներն ալ վարի տող կանցնին ու ձայնաւորը մինակ կըմնայ, ինչպէս՝ di — sprezzo, que — sto, a — spéutto, pe — sce.**

**Երկրարբառ ձայնաւորը մէկը մէկալէն ոչ երբեք կըբաժնըվի, ուստի չի գրվիր pi — a — cére, sci — o — gliere, gi — uóco, այլ pia — cére, scio — gliere. giuó — co.**

**Ա երջապէս՝ պէտք է զգուշանալ, որ չըլլայ թէ տողին վերջը ապամարց նշանաւ բաղաձայն բառ մը մնայ, այսպէս gl' — doléa. Իսրդ թէ որ բառը ձայնաւոր գիրով մը կըվերջանայ տողին վերջն ալ կրնայ մնալ, այսպէս՝ de — libri, ne' — libri.**

## Ց Ա Յ Ւ

Ածական անուն	32, 147, 157	Աբասուրական Բայ	80, 171
Այլառաջելն	2	Աբասուրակիւրու Հվեպու	88
Աներեայլ	178	Աստայայնութեան	135
Անտառն Բայ	102	Աստայայնութեան Քարդ	180
Անորոշ յօդ	26	Ասյցական հալով	142
Անուն	9	Աւովլունք անուանց	18
Բառապատճեն	33, 150	Աւովլունք անուանց	18
Բայ	49	Անիբայ	127
Բայերուն 4 գլուխութեան նը	65	Անսանիան անուն	45
Բայցապատճեն	20, 142	Անսանիան Բանի	8
Գերազարքական	34, 151	Անչըսրիութեան	133
Գաղձեական	20, 144	Հօդ	19, 145
Գերանան	41, 158	Լամպադութեան	123
Գերբայ	178	Լեռնածութեան	1
Գերմակի	121	Լեռնայական	20, 144
Գրական	33, 150	Հաղովան	131
Օպրագող Բայ	102	Ուղղագիւրութեան	19, 145
Շնդունելութեան	176	Ուղղական հալով	184
Տմիւ անուանց	12	Չեպս Բայ	135
Ժառական անուն	38, 153	Ուտուիան հալով	84
Խոնդրապատճեան ածական նաց	157	Ուտուր անուանց	20, 138
Խոնդրապատճեան Բայից	168	Տըմիւն հալով	9
Կերպարքաթեան	5, 187	Տըմիւն Բայ	20, 141
Կուշակ	144	Տըմիւն Հալով	187
		Վերականգնական յեւ	182
		Օժանդակ Բայ	51

# **S U B L I M E O R**

---



ՅԱՏԵԿՈՒԱԾ Ա

ԿՐԹՈՒԹՒՆՆԵՐԻ ԴՈՒՐՅԱՌԻ  
ԵՏՎԵԼԵՎՆԱՀԱՅՈՒՄԻՑԻՑ ԻՄՅԱՅՐԱՆՉԻՄ  
ԱՐՄԱՆԵՅ ՔԵՐԵԿԵՆՈՒԹԵԵՆ

---

Ուղարկուած Հայու (Քէս Էկտ 144).

1.

Արգը կառաջադրէ<sup>1</sup>, ու Աստուած կը կարգադրէ<sup>2</sup>: Ուր որ ամօթ չիկայ<sup>3</sup>, պատիւ (աւ) չիկայ: Ամմէն սկիզբը դժուար է: Աշեկը<sup>4</sup> աղեկ է, բայց շատ աղեկ կը<sup>5</sup> կը երազանցէ<sup>6</sup>: Այսրը կուլս, ու տղան կը ինտայ:  
<sup>1</sup> Proporre, <sup>2</sup> disporre, <sup>3</sup> mancáre, <sup>4</sup> il buono, <sup>5</sup> il migliore, <sup>6</sup> vincere.

2. (Քէս 145).

Աս փութաջան<sup>1</sup> չեմ մի: Խնչու համար դուք չեք խօսիր բարձր ճայնիւ<sup>2</sup>: Աս մարդը դուն ճանչցար մի: Անի քեզմէ շառաւ<sup>3</sup> մի աս թուղթը: Դուք ժամը քանին կերթաք կերակրոյ<sup>4</sup>:

<sup>1</sup> Diligente, <sup>2</sup> ad alta voce, <sup>3</sup> ricévere, <sup>4</sup> pranzo, pranzáre.

3. (Քէս 146).

Բնութիւնը<sup>1</sup> ժամանակը ու համբերութիւնը աս աշխարհիս շատ մեծ բժիշկն են: Ուր որ<sup>2</sup> բռնութիւնը<sup>3</sup> կը տիրէ (հռն) օրէնք ու իրաւունք<sup>4</sup> տեղի չեն ունենար<sup>5</sup>: Անցեալը ու ապանին միշտ մեզի կերեան<sup>6</sup> ներկայէն աղեկ:

<sup>1</sup> Natúra, <sup>2</sup> la dove, <sup>3</sup> forza, <sup>4</sup> ragióne, <sup>5</sup> avér luogo, <sup>6</sup> parére, լ.

## 4. Ալեքսանդր Հովհաննես (թէս 154):

Աենաց ըռպէները<sup>1</sup> սուղ<sup>2</sup> են: Հովին սաստկումիւնը<sup>3</sup> հանեց<sup>4</sup> ծառերը: Աղքատութիւնը ծուլութեան վարձքն<sup>5</sup> է: Վիմաց տեսիլքը<sup>6</sup> հոգւոյն հայելին է: Պարտիզին տէրը<sup>7</sup> հոս չէ: Երկնից աստղները, օդին<sup>8</sup> թուշուները, ծովին ձուկերը Աստուծոյ գործքն<sup>9</sup> են:

<sup>1</sup> Moménto, <sup>2</sup> prezióso, <sup>3</sup> furóre, <sup>4</sup> sra-  
dicáre, <sup>5</sup> prémio, <sup>6</sup> fisonomía, <sup>7</sup> <sup>8</sup> padróne, <sup>9</sup> ária, <sup>10</sup> ópera, <sup>11</sup> էտ.

## 5. (թէս 159):

Դերձակը<sup>1</sup> կուզէ ինը կանգուն<sup>2</sup> չուխայ<sup>3</sup>, տաս-  
վերկու հատ<sup>4</sup> կոճակ<sup>5</sup> և կես ունկի<sup>6</sup> ապրշում<sup>7</sup>: Խառ-  
բէ բերելու մէկ գլուխ<sup>8</sup> շաքար, ու երկու լիտր<sup>9</sup> խահ-  
վէ: Ան ձիերուն բազմութիւնը<sup>10</sup> որնոր կրտեսնես՝ իշ-  
խանին<sup>11</sup> է:

<sup>1</sup> Sartóre, <sup>2</sup> bráccio, <sup>3</sup> panno, <sup>4</sup> una  
dozzina, <sup>5</sup> bottone, <sup>6</sup> óncia, <sup>7</sup> seta, <sup>8</sup>  
pane, <sup>9</sup> libbra, <sup>10</sup> quantità, <sup>11</sup> prín-  
cipe, <sup>12</sup>

## 6. (թէս 160):

Պեղորուրկ<sup>1</sup> քաղաքը մէծ Պետրոս ( Էպյուեր )  
թագաւորութեան ատենը<sup>2</sup> շնչվեցաւ<sup>3</sup>: Առէք աշխար-  
հադրութեան թուղթը<sup>4</sup> ու մինտուեցէք Լօնտոն քա-  
ղաքը:

<sup>1</sup> Pietroburgo, <sup>2</sup> sotto il regno, <sup>3</sup> fabbricáre, <sup>4</sup>  
carta geográfica, <sup>5</sup>

## 7. Տրամադ (թէս 161):

Երեկ թուղթ մը գրեցի հօրս ու մօրս: Մի հաւա-  
տար<sup>1</sup> երբէք<sup>2</sup> խաղացողներուն<sup>3</sup>, շողոքորթողներուն<sup>4</sup>,  
խաբերաներուն<sup>5</sup> ու կեղծաւորներուն<sup>6</sup>: «Օշյլերուն՝  
բանը չեյաջողիք<sup>7</sup> : Աշկերաները պիտոր հեազանդին  
իրենց վարպետներուն: Երթանք իրեն հետ Հովիմ:

<sup>1</sup> Prestár fede, <sup>2</sup> mai, <sup>3</sup> giuocátore, <sup>4</sup> adu-  
látore, <sup>5</sup> impostóre, <sup>6</sup> ipocrito, a <sup>7</sup> riu-  
scíre, <sup>8</sup>

## 8. (¶ 164).

<sup>1</sup> Ետև մը առագաստ բացած <sup>2</sup> կուգար կոր: Այսօր  
եռանկիւն <sup>2</sup> դլխարկ մը զնեցի <sup>3</sup>: Տէր Շնառովեն տղան  
• Եմցէի պէս հագած էր <sup>4</sup>: Ենի կախած <sup>5</sup> ժամացոյց մը  
ունի: Տէր Պիետրոսը զբաղած <sup>6</sup> է թուղթ խաղալու:  
<sup>1</sup> A véla, <sup>2</sup> a tre corni (*beccchi*), <sup>3</sup> compráre, <sup>4</sup> ve-  
stírsi, <sup>5</sup> a pendolo, <sup>6</sup> occupársi, <sup>7</sup> լ.

## 9. Հայցավան (¶ 165).

<sup>1</sup> Անդարտ <sup>2</sup> գետը իր ափունքը <sup>2</sup> ծաղկած ունի:  
Ուկին կըկառավարէ <sup>3</sup> զաշխարհ: Օ՞սյլը կըհամրէ <sup>4</sup> տա-  
րիները, և զօրաւորը <sup>5</sup> յաղթանակները <sup>6</sup>: Ամմէն ծաղի-  
կը էն ետքը <sup>7</sup> կըկորսնցընէ հոտը: Աւլի դիւրին է գովել  
զաղքատութիւնը, քան թէ քաշել զանի <sup>8</sup>:  
<sup>1</sup> Tranquillo, <sup>2</sup> riva, <sup>3</sup> governare, <sup>4</sup> nu-  
merare, <sup>5</sup> il forte, <sup>6</sup> vittória, <sup>7</sup> al fin, <sup>8</sup>  
sopportárla.

## 10. Բայցառական (¶ 166).

Ես իմացայ հօրմէն, և ոչ տղաքներէն: Խճռչունը վան-  
դակէն <sup>1</sup> ելաւ: Ուստի կուգան կոր աս տէրերը. ոմանք  
ետ կըդառնան <sup>2</sup> օրսէն <sup>3</sup>, ոմանք պտղտելէն <sup>4</sup> և աս վեր-  
ջնները ձուկ օրսալէն <sup>5</sup>: Ես կըսպասեմ կառոլոսէն <sup>6</sup>  
թուղթ մը, որնոր երեք ամիսէն ետև լոնդոն է:  
<sup>1</sup> Gabbia, <sup>2</sup> ritornare, <sup>3</sup> caccia, <sup>4</sup> passégi-  
gio, <sup>5</sup> pescare, <sup>6</sup> Carlo.

## 11. (¶ 167.)

Ես ամմէն օր կերթամ տէր Պիետրոսին, ինչու որ  
անոր քովը կըտեսնեմ, կիմանամ և կըսորվիմ ամմէն  
տեսակ բանը <sup>1</sup>: Գնաւ տէր Կլեմեսին, ու ըսէ անոր որ  
աս իրիկուն <sup>2</sup> ինձի գոյ: Օ՞ստան գնաց կօշկակարին <sup>3</sup>  
ու դերձակին, և երրոր կըդառնայ <sup>4</sup> բժշկին պիտի  
խաւրեմ:

<sup>1</sup> Ogni sorta di cose, <sup>2</sup> stasera, <sup>3</sup> calzolajo, <sup>4</sup>  
al suo ritórno.

## 12. Պարծեական (¶ 172).

Ես անի չիւլչտացուցի <sup>1</sup> հիւ մէկ խօսքով <sup>2</sup>: Ատե-  
նով ու համբերութեամբ կըսորվովի ամմէն բան: Ամր-

դը՝ իր կենաց առաջին մասը պիտոր անցնէ՝<sup>3</sup> մեռելց  
հետ, երկրորդը՝ կենդանեաց՝<sup>4</sup> հետ, ու ետքինը իրեն  
հետ՝<sup>5</sup> ։ Հայրը տղաքներովը գեղ գնաց :

<sup>1</sup> Offéndere, <sup>2</sup> alcuna paróla, <sup>3</sup> deve passáre,  
<sup>4</sup> vivo, <sup>5</sup> se stesso.

### 13. ԱԵՐԴԱԿԱՆ (Թէս 173).

Ոշորմելիները՝<sup>1</sup> կըդանեն (Ծըենց) մասիթարութիւնը՝<sup>2</sup>  
համբերութեան մէջ : Վայրս խցին մէջ չէ, անի-  
կայ կամ խոհակերոցը՝<sup>3</sup> գացած պիտոր ըլլայ՝<sup>4</sup> կամ զի-  
նետունը՝<sup>5</sup> : Մարզը ոչ երբէք աղէկ կըճանցըին, բայց  
եթէ՝<sup>6</sup> խաղու, բարկութեան՝<sup>7</sup> ու գինովութեան՝<sup>8</sup> մէջ :

<sup>1</sup> Gli infelici, <sup>2</sup> consolazione, է. <sup>3</sup> cucina, է. <sup>4</sup> sarà  
andata, <sup>5</sup> cantina, է. <sup>6</sup> che, <sup>7</sup> շու <sup>8</sup> còllera. է.  
<sup>9</sup> vino կամ սիրահեցաւան.

### 14. Per և su նոհագիրներուն կըայ (Թէս 54, 269).

Վնիկայ անտառէն՝<sup>1</sup> անցաւ և ոչ գեղէն՝<sup>2</sup> : Խնրա-  
չունը երբեմն՝<sup>3</sup> յարկի վրայ էր, ու երբեմն ծառի վրայ :  
Վայոր երկայն պտոյտք՝<sup>4</sup> մը ըրինք պատնիշին՝<sup>5</sup> վրայ :  
Վնիկայ ծախեց իր ձին երեք հարիւր ֆիօրինի :

<sup>1</sup> Selva, է. <sup>2</sup> bosco, ա. <sup>3</sup> villaggio, ա. <sup>4</sup> ora, է.  
<sup>5</sup> passeggiata, է. <sup>6</sup> bastionne. ա.

### 15. ԵՐԻՒԵԼԻ ԽՈՏՔԵՐ :

Գրոնլանտացւոց՝<sup>1</sup> զբաղմունըը ձկնորսութիւն ու-  
որս է : Այները կօգնեն՝<sup>2</sup> իրենց երիկներուն՝<sup>3</sup> երբոր տան  
մէջ դործք մը չեն ունենար : Վայծեմունք՝<sup>4</sup> նապաս-  
տակք, ծովու շուները ու ձուկերը իրենց գլխաւոր ապ-  
րուստն՝<sup>5</sup> են, ջուրը ու պալենայի եղը՝<sup>6</sup> իրենց ըմպելի-  
քը՝<sup>7</sup> : Գրոնլանտացւոց զգեստը կըկայանայ՝<sup>8</sup> նեղ բաճ-  
կոնի՝<sup>9</sup> մը վրայ, (Կանոն) շինված (է) ծովային շան մօր-  
թէն՝<sup>10</sup>

<sup>1</sup> Gronlandése, <sup>2</sup> prestar' ajuto, ajutáre (Հ. Ա-Կ-Հ)

<sup>3</sup> maríto, ա. <sup>4</sup> daino, ա. <sup>5</sup> aliménto, ա. <sup>6</sup>

<sup>7</sup> oglio di baléna, <sup>8</sup> bevánta, է. <sup>9</sup> consistere, չ.

<sup>10</sup> giubbóne, ա. <sup>10</sup> pelle, է.

## 16.

Չորս բան կայ շատ յարգելի<sup>1</sup> կենաց երջանկութեան համար, առողջութիւն<sup>2</sup>, հոգւոյ խաղաղութիւն<sup>3</sup>, բաղդի բարիք<sup>4</sup> ու բարեկամնելը: Ամրդիկներուն աշխարհը կոչվիլը<sup>5</sup> ճանչնալու համար է զծմարտութիւնը, սիրելու համար զգեղեցիկը, ուղելու համար զբարին, ու գործելու համար շատ աղեկը<sup>6</sup>:

<sup>1</sup> Stimabile, <sup>2</sup> salute, sanità, <sup>3</sup> quiete, <sup>4</sup> bene, <sup>5</sup> vocazione, <sup>6</sup> ottimo, <sup>7</sup>

## 17. († 176 ≡).

Ասց, ընդեղէն<sup>1</sup> և ջուր էին անապատականներուն<sup>2</sup> մինակ կերակուրը<sup>3</sup>: Տուէք անոր գինի, հայ ու միս ու ինքը ասոնցմով գոհ կըլլայ<sup>4</sup>: Երեկ իրիկունիքն բերել առւալ<sup>5</sup> գարեջուր<sup>6</sup>, պանիր ու ընկայզ<sup>7</sup>: Կուզէի հիմա գրել թուղթ մը, բերէք ինձի թանաք<sup>7</sup>, գրիչ, թուղթ, ու կնքելու մոմ<sup>8</sup>:

<sup>1</sup> Legume, <sup>2</sup> eremita, <sup>3</sup> alimento, <sup>4</sup> ne sarà conténto, <sup>5</sup> farsi portare, <sup>6</sup> birra, <sup>7</sup> inchióstro, <sup>8</sup> cera di Spagna.

## 18. († 176 Է).

Աղբիական<sup>1</sup> ծովուն ձուկերը շատ համով<sup>2</sup> են: Պետրոս կըկարգայ Գողեպվայ<sup>3</sup> խաղերը<sup>4</sup>: Մւ չունիմ<sup>5</sup> ոչ ուկի և ոչ արծաթ: Վու տիրոջդ քոյրը երեկ մեռած է: Եւրոպա<sup>6</sup> Ափրիկէն<sup>7</sup> աւելի բաղժանարդ է<sup>8</sup>:

<sup>1</sup> Mare Adriáco, <sup>2</sup> saporito, <sup>3</sup> Cozzebue, <sup>4</sup> comédia, <sup>5</sup> non ho più, <sup>6</sup> Europa, <sup>7</sup> Africa, <sup>8</sup> popolato, <sup>9</sup>

## 19. (176. Է.)

Անիկօյ աղվոր պալատներ ունի: Աղեկ լուրեր<sup>1</sup> ունիմ ձեզի տալու<sup>2</sup>: Անիկայ ուներ բարեկամներ,<sup>3</sup> ճանչմորութիւններ<sup>4</sup> ու աղեկ յանձնարարութիւններ<sup>5</sup>, անոր համար նաև բաղդ<sup>6</sup> ունեցաւ շուտով մը ինդրած պաշտօնը<sup>7</sup> ընդունելու<sup>7</sup>: Ան զիրքը զարմանալի բաներ կըպատմէ<sup>8</sup>:

<sup>1</sup> Nuova, novità, <sup>2</sup> da darvi, <sup>3</sup> conoscenza, <sup>4</sup> raccomandazione, <sup>5</sup> vantaggio, <sup>6</sup> posto, <sup>7</sup> ottenere, <sup>8</sup> trattare, <sup>9</sup>.

Ածական անուանց վըսյ :

20. (Գէմ լի- 178).

Վերեցկութիւնը կընմանի <sup>1</sup> գեղեցիկ վարդի ու սքանչելի <sup>2</sup> ծիածանի <sup>3</sup>: Տեսար մի դուն դրացւոյն <sup>4</sup> քառանկիւն <sup>5</sup> պարտէզը, երկար մարգագետինը <sup>6</sup> ու բարձր տունը: Քաղաքավար <sup>7</sup> ու փութաջան աշկերտները պարզե կընդունին <sup>8</sup>:

<sup>1</sup> Rassomigliare, <sup>2</sup> magnífico, <sup>3</sup> arcobaléno, arco celeste, <sup>4</sup> vicino, <sup>5</sup> quadrato, <sup>6</sup> práto, <sup>7</sup> morigerato, <sup>8</sup> ésser premiáto.

21.

Վատ փութով ու անխոնջ <sup>1</sup> աշխատութեամբ <sup>2</sup> կըրցաւ <sup>3</sup> զարմանալի բաներ ընել <sup>4</sup>: Խմաստուն մարդիկներէն ոմանք կարծեցին, որ աշխարհքս կըդառնայ <sup>5</sup>: Վնիկայ իմացուց <sup>6</sup> իր հարուստ եղօրը իր բազմաթիւ ընտանեաց <sup>8</sup> ողորմելի <sup>9</sup> վիճակը:

<sup>1</sup> Istancabile, <sup>2</sup> assiduità, <sup>3</sup> giúgnere, <sup>4</sup> compíre, <sup>5</sup> girare, <sup>6</sup> notificare, <sup>7</sup> numeroso, <sup>8</sup> famiglia, <sup>9</sup> compassionévole, <sup>10</sup>.

22. (Գէմ 184, 156, ծան. ա.)

Վշխատաւոր <sup>1</sup> անձանց քաղցր են ամմէն դուարձութիւնները <sup>2</sup>, իսկ դատարկներուն <sup>3</sup> ամմէն բան ձանձրութիւն <sup>4</sup> կըրերէ: Ուկը քաղաքը քարէ կամուրջ մը ունի, ձերինը ունի մինակ մէկ հատ մը փայտէ: Վնտովի ընդունեցաւ Լոնտոնէն ոսկիէ ժամացոյց մը ու արծաթէ սուր մը:

<sup>1</sup> Laborioso, <sup>2</sup> divertimento, <sup>3</sup> ozioso, <sup>4</sup> noja, <sup>5</sup>.

Ածական աստիճաններուն վըսյ :

23. (Գէմ լի- 186).

Իմ գլխարկս այնպէս մեծ է, ինչպէս իրենը: Վիրիկէ այնչափ բազմամարդ չէ, որչափ լրւրոպա: Իմ

խուցերս այնպէս պայծառ <sup>1</sup> չեն, ինչպէս քուկիններդ :  
Վ. ծառը այնպէս շիտակ <sup>2</sup> է, ինչպէս միւսը :

<sup>1</sup> Chiáro, <sup>2</sup> diritto, <sup>3</sup>.

24. (Թէս 188, 70).

Վ. չուխան աղեկ է, բայց անի աւելի աղեկ է :  
Տուէք անոր աւելի հաց ու քիչ միս : Լոնդրա Փարիզէն աւելի մեծ է : Իմ խուցս քուկինէդ քիչ լուսաւոր է : Պետրոսը ինձմէ աւելի առողջ է : Ինձի աւելի ասի <sup>1</sup> սիրելի է <sup>2</sup> քան թէ անիկայ <sup>3</sup> :

<sup>1</sup> Questo qui, <sup>2</sup> mi piace, quello là.

25. (Թէս 193).

Վ. մառը (սրին) տարւոյն եղանակներուն <sup>1</sup> մէջ շատ օգտակարն (է) մէզի կրցըցընէ յայտնապէս <sup>2</sup> Վ. ստուծոյ նախախնամութիւնը <sup>3</sup> : Լոնդրա Լորոպայի քաղաքներուն մէջ ամմէնէն մեծն է : Վ. մարդը ամմէն մարդիկներուն մէջ աւելի բաղդաւորն <sup>4</sup> է : Վ. քաղաքը շատ աղեկ է, շատ աղվոր շինված է, ու շատ զուարճալի <sup>5</sup> շրջականներ <sup>6</sup> ունի :

<sup>1</sup> Stagióne, <sup>2</sup> evidentemente, <sup>3</sup> provvidenza, <sup>4</sup> avventuroso, <sup>5</sup> améno, <sup>6</sup> contórno, <sup>7</sup>.

26. (Թէս 195).

Վ. ունը՝ կենդանեաց մէջ մարդուն աւելի սիրելի <sup>1</sup> ու օգտակար է : Վ. ատ օգտակարները՝ որսոյ շուներն <sup>2</sup> են, ու անոնք՝ որոնք պահպանութիւն կընեն <sup>3</sup> մեր տներուն գիշերվան ատենը <sup>4</sup> հաշելով <sup>5</sup> : Կան նաև <sup>6</sup> մեծ շուներ (սրին) կոչված (Էն) ոչխարի շուներ <sup>7</sup>, որովհետեւ կըպահեն ու կըպաշտպանեն ոչխարները <sup>8</sup> գայլերուն <sup>9</sup> գարանքներէն : <sup>10</sup>

<sup>1</sup> Affezionato, <sup>2</sup> cane da caccia, <sup>3</sup> fare la guardia, <sup>4</sup> in tempa di notte, <sup>5</sup> latrato, <sup>6</sup> v'ha pure, <sup>7</sup> pecorájo, <sup>8</sup> pécora, <sup>9</sup> lupo, <sup>10</sup> insídia, <sup>11</sup>.

Ուստի անուններուն մշայ :

27. (Թէս 197, 80).

Վ. ինչուկ հիմա <sup>1</sup> կըճամնչանք տամնըմէկ հատ միայն մուլուակ : Վ. նիկայ երկու տունի տէր <sup>2</sup> է : Վ. բանը ևս չորս

Հոգիէն լսեցի : Այն Վագիպտացւոց ատենը <sup>3</sup> կըտրվէին  
խւրաքանչիւր զինուորներուն՝ բաց՚ի <sup>4</sup> կտոր մը երկիրէն  
ամմէն օր Շինդ լիպրայ հաց ու երկու լիպրայ միս, ու  
քիչ մը զինի :

<sup>1</sup>-Fin ora, <sup>2</sup> proprietário, <sup>3</sup> presso gli antichi Egizj, <sup>4</sup> oltre, <sup>5</sup> (Ljg. <sup>6</sup> {n-nl.})

28.

Հոռվմայ առաջին թագաւորը Հոռմուլոս <sup>1</sup> եղաւ,  
Երկրորդը՝ <sup>2</sup> Եռամա Պոմպիլիոս <sup>3</sup> : Եռաջինն պունիկեան  
պատերազմեն մինչուկ կարթագինեայ <sup>4</sup> կործանումը <sup>5</sup>  
տասնըութը տարի անցած էր : Եռջինէն մինչուկ եր-  
կրորդ պունիկեան պատերազմը քառասունըութը տարի  
կըհաշուեին <sup>6</sup> և երկրորդէն մինչուկ երրորդին վերջ  
եօթմանասուն տարի կըհամբէին <sup>7</sup> :

<sup>1</sup> Romolo, <sup>2</sup> Numa Pompilio, <sup>3</sup> punico, <sup>4</sup> Car-  
tágine, <sup>5</sup> distruzione, <sup>6</sup> contare, <sup>7</sup> com-  
putare,

29. ( $\tau_1^k = 202, 203$ ).

Ճամբը քանի կը կարծէք<sup>1</sup> որ ըլլայ. ժամբը քանի է  
ձեր ժամացուցին վրայ<sup>2</sup> : Կարծեմ, որ դեռ երկուք չէ:  
Տասնըմէկուկէս է: Զէ հիմաճուկ<sup>3</sup> զարկաւ տասվեր-  
կուքը: Արևեմ կոր որ ժամ կը զարնէ, համբեցէք ժամե-  
րը: Կէսօր է, կէսօրը քառորդ անցած է: Պալատա-  
կանի<sup>4</sup> մը՝ թագաւոր մը ըստ, ժամբը քանի է (որո՞ն-  
պատասխան պահան) ան ժամն է, որնոր հաճելի է ձեր  
Վնծափառութեանը<sup>5</sup>:

<sup>1</sup> Crédere, <sup>2</sup> al vostro orologio, <sup>3</sup> in questo punto, <sup>4</sup> cortigiano, <sup>5</sup> Vostra Maestà.

30. (ппн 204).

Ժամկը քանի՞ն պիտոր երթափ պըտըտելու<sup>1</sup> : Երե-  
քին կէսօրվէնէ ետքը : Եշրը պիտոր դառնաք տունը .  
ինը քառորդ անցած ու կըմմանք մէկ տեղ<sup>2</sup> մինչուկ տան-  
ուկէս : Եշրը կերթափ անկողին . սովորաբար<sup>3</sup> տանը-  
մէկին քառորդ մնացած : Ա աղը կըտեսնըվինք ութը կէ-  
սին առ արդիանց :

<sup>1</sup> Passeggiare, <sup>2</sup> insieme. <sup>3</sup> ordinariamente, <sup>4</sup> te.

## 31.

Համին 1714 կոստանդնուպոլիս մեծ կրակ<sup>1</sup> մը եղաւ։ Հիւսիսային հողմը սկսելով<sup>2</sup> կրակը<sup>3</sup> սյնակէս սաստիկ յառաջացաւ<sup>4</sup>, որ երեսուն ժամու միջոցին մէջ այրեցան<sup>5</sup> 15,000 տունը շափ<sup>6</sup>։

<sup>1</sup> Incendio, <sup>2</sup> esséndosi levato aquilóne, <sup>3</sup> fuó-co, <sup>4</sup> fece de' progrésso così rápidi, che, <sup>5</sup> abbrucciáre, <sup>6</sup> da 15,000 case.

Լավան գերանաներան չըսոյ։

## 32. (բէս 214).

Ես անոր կրքեմ շատ հեղ<sup>1</sup>, բայց անի ինձի պատասխան չի տար։ Կըճանչնաս մի Պետրոսին եղբայրները. հրամերես, շատ աղեկ զիրենք կըճանչնամ, ու զանոնք շատ կըյարգեմ<sup>2</sup>։ Ծսէ մօրդ՝ երբոր զանի կըտեսնես, որ վաղը իրեն խոստացած<sup>3</sup> զիրքերս կըբերեմ։

<sup>1</sup> Spesso, <sup>2</sup> stimáre, <sup>3</sup> prométttere, <sup>4</sup>.

## 33. (բէս 215.)

Օ՞վ կըմնտուս, զիս չէնէ անի։ Որո՞ւն ցըցուց անի տպած զիրը<sup>1</sup>. ինձի, քեզի, անոր, ան (Շնչ), մեզի, ձեզի, անոնց։ Վատովնը փախաւ<sup>2</sup> միշտ չար ընկերներէն, բայց՝ ոչ երբէք իրեն եղբայրները, ուստի ասէ պատճառը, որ<sup>3</sup> մէնք ալ անի դուրս ըրինք<sup>4</sup> մեր ընկերութենէն<sup>5</sup>։

<sup>1</sup> Stampa, <sup>2</sup> fuggire, <sup>3</sup> ecco perchè, <sup>4</sup> escludere, <sup>5</sup> società, <sup>6</sup>.

## 34. (բէս 216, 217.)

Կրնամ մի քեզի աղաւել, որ տաս ինձի<sup>1</sup> աս ջրոյ գտամթը։ Ես տեսայ պարտականները<sup>2</sup> ու ըսի անոնց, ինչ որ ինձի յանձնած էիք<sup>3</sup>, բայց անոնք ինձի աղաւեցին ըսելու համար ձեզի, որ վաղը պիտոր գան անձամբ ձեզի։ Չեմ կրնար միտքս բերել<sup>4</sup> ձեզ տեսնելս։ Տուր ինձի մաքուր<sup>5</sup> թաշկինակ մը, որ տամ քեզի աղտոտը<sup>6</sup>։

<sup>1</sup> Pórgere, <sup>2</sup> debitore, <sup>3</sup> cométttere, <sup>4</sup> sovenirsi, <sup>5</sup> netto, <sup>6</sup> sporco, <sup>7</sup>.

## 35. (¶ 218, 219.)

Ես փոխ տրւի<sup>1</sup> անոր իմ գիրքս, ու պյաօր ինձի  
անի ետ պիտի դարձընէ<sup>2</sup>: Վնիկայ ունի աղվոր պարտէզ մը,  
ձեզի զանի ցըցուց մի: Եղբայրը շատ գործք<sup>3</sup> ունի, ու  
անոր վրայ ինձի հետ խօսեցաւ<sup>4</sup>: Ես չեմ կրնար ձեզի  
ասի ըսել, որ ճշմարիտ ըլլայ: Գիրքերը քրոջս տրւիր.  
Հրամաներես, անոնք իրեն տուի աս առառու:

<sup>1</sup> Imprestare, <sup>2</sup> rimandare, <sup>3</sup> affare, <sup>4</sup> me ne ha già parlato.

## 36.

Ք. Ս. Արք կուզեր երթալ Վննա խաթունին, պատմելու  
համար անոր երեկվան դիպուածը<sup>1</sup>, բայց ես անոր խոր-  
հուրդ տրւի<sup>2</sup> չընելու ասի մինչև որ հայրը իրեն ատ բա-  
նը չըսեր նէ<sup>3</sup>: Վնիկայ աղվոր գիրք մը ունէր ու անի  
ինձի տուաւ: Վս բանը քեզի կրխոստանամ, ու քեզի  
կրսեմ, որ չեմ զղջար<sup>4</sup> երբէք ասի քեզի խօստանա-  
լուս համար:

<sup>1</sup> L'avventura di ieri, <sup>2</sup> dar consiglio, <sup>3</sup> finchè  
il padre non glielo abbia detto, <sup>4</sup> pentirsi, իւ.

Ci ու վ գլուխուններուն ձըոյ:

## 37. (¶ 223.)

Ա արպետը տունն է մի. չեմ գիտեր, կրկարծեմ,  
որ գեռ հոս ըլլայ: Դեռ գասատան մէջն է. չէ, ալ հոն  
չէ: Ա ենետիկ ու Միլան գացիր մի<sup>1</sup>. չէ, ոչ երբէք  
հոն (պէոլանտ) գացած եմ: Ես կրգնէի աս ամմէն վա-  
ճառը<sup>2</sup>, թէ որ հոս քիչ մը վաստրկելու բան մը ըլլար:  
Քննեցի<sup>3</sup> իր հաշիւը<sup>4</sup> ու հոն և ոչ պղտիկ սխալ մը  
գտայ:

<sup>1</sup> Essere, <sup>2</sup> merce, <sup>3</sup> esaminare, <sup>4</sup> conto, պէ.  
<sup>5</sup> sbaglio, պէ.

## 38.

Վնչ պիտոր ընես<sup>1</sup> վաղը սիրելի եղբայր, պիտոր  
երթաս խաղու տեղ<sup>2</sup>: Չեմ գիտեր ես հայրս ինչ պի-  
տոր ընէ, անիկայ թէպէտւ<sup>3</sup> խօստացաւ ինձի հոն  
տանելու, բայց գեռ հոն չի գացինք: Ուշ որ հայրս  
թող տար<sup>4</sup> շատ կրաղձայի<sup>5</sup> հոն երթալ: Կուղես մի,

որ իրեն ըսեմ ու քեզի համար իրեն աղաչեմ, կաղաչեմ  
սիրելի եղբայր ըրէ ինձի աս շնորհքը, ու անի քեզի չէ  
չըսեր<sup>6</sup>:

<sup>1</sup> Che faréte? <sup>2</sup> ridotto, <sup>3</sup> bensì, <sup>4</sup> permé-  
tere, <sup>5</sup> avér voglia, <sup>6</sup> egli non ricuserà.

Ne գերանառն կը:

39. (Պէս 224.)

Տանձ գնեցի ու անկէ երկու հատ կերայ, ու զա-  
նոնք շատ աղեկ կըզանեմ, կուղէք մի անկէ քանի մը  
հատ<sup>1</sup>: Կաղաչեմ տուէք ինձի անկէ ու շատ շնորհա-  
կալ կըլլամ<sup>2</sup> ասոր համար ձեզի: Ըստ աղեկ, առէք  
անկից որշափ որ կուղէք նէ: Ենիկայ անցեալ<sup>3</sup> տարի  
շատ ծառայներ ունէր, հիմա չեմ կարծեր որ ալ զա-  
սոնք ունենայ:

<sup>1</sup> Alcuno, <sup>2</sup> essere obbligato, <sup>3</sup> passato, scorso, <sup>4</sup>

40.

Ենիկայ առ առաւելն<sup>1</sup> քսանըեօթը տարվան է:  
Ես երեսուն էն աւելի եմ: Ես շատ սիրով կուտեմ  
եղան<sup>2</sup> միս, տուր ասկէ կտոր մը: Տէրը տուաւ ծա-  
ռային հարիւր ֆիօրին իրեն ծառայութեանը համար,  
բայց անի այսչափով գոհ չէ<sup>3</sup>:

<sup>1</sup> Al più, <sup>2</sup> manzo, <sup>3</sup> esser conténto.

41. (Պէս 227, 225.)

Աերևայ<sup>1</sup> որ անձրև պիտոր գայ<sup>2</sup> . չէ, ձիւն կու-  
դայ կոր: Դժուարին է ամմէն մարդէն սիրվիլ<sup>3</sup>: Ո՞ւ  
է անի որնոր քեզի հետ<sup>4</sup> խօսեցաւ հիմա<sup>5</sup>:

<sup>1</sup> Ei sembra, <sup>2</sup> volére pióvere, <sup>3</sup> farsi amáre, <sup>4</sup> seco  
voi, <sup>5</sup> in questo istante.

42.

Հիւանդացար մի դուն. Հրամմերես, այնպէս է<sup>1</sup>:  
Ինչո՞ւ համար աս խնձորը չես ուտեր. աղեկ չէ, թը-  
թուաշ<sup>2</sup> է: Տուր ինձի քու գրիչտ. աւասիկ, շատ ա-  
ղեկ է անի: Գրէ մեզի ինչ որ<sup>3</sup> կըպատահի<sup>4</sup> բանա-  
կին մէջ<sup>5</sup>, բայց ըսէ մեզի ստոյդը:

<sup>1</sup> Lo sono, <sup>2</sup> agrodólce, <sup>3</sup> ciò che, <sup>4</sup> succede-  
re, <sup>5</sup> armáta, է:

ԵՐԵՒԱՆԻ ԽՈՎՄԵՑ :

43.

Ակրելի՛ բարեկամ՝ կենդանի՛ ես մի դուն, չէ նէ մեռած. կը յիշե՞ս <sup>1</sup> մի ալ բան մը իմ՝ գործքերուս վրայ: Կուզե՞ս մի ինձի ուրիշ բան գրել <sup>2</sup>, չէնէ <sup>3</sup> կուզես այսպէս երկար թղթակցութիւնը <sup>4</sup> մոռնալ <sup>5</sup>: Ա երջապէս ըսէ ինձի ինչ պիտօր ըլլայ աս մեր բարեկամութիւնը:

<sup>1</sup> Ricordársi, <sup>1</sup>. <sup>2</sup>. (<sup>աւագ.</sup> <sup>իւղակ.</sup>) <sup>2</sup> mi voléte più scrivere, <sup>3</sup> o, <sup>2</sup>. <sup>4</sup> cartéggio, <sup>5</sup> porre in dimenticánza.

44. (ԹԵ՛ 229.)

Խմ դառնալէս <sup>1</sup> ետև մեծ հոգս <sup>2</sup> է, գրել հրամանոցը (ինու պահպանական) ու ընել <sup>3</sup> հրամանոցը անթիւ չնորհակալութիւններ աղվոր կառքիդ <sup>4</sup> համար, որնոր հրամանոցը հաճոյ երեցաւ <sup>5</sup> տալ <sup>6</sup> ինձի իմ ճամբորդութեանս համար: Հրամանոցմէ թողութիւն կը խնդրեմ <sup>7</sup> պահելուս համար ասի խօսք տուած (Ճամբորդիւն) աւելի <sup>8</sup>:

<sup>1</sup> Ritórno, <sup>2</sup> sollecitúdine, <sup>3</sup> réndere, <sup>4</sup> carrozza, <sup>5</sup> piacére, <sup>6</sup> favoríre, <sup>7</sup> demandáre, chiédere ad uno scusa, perdónó, <sup>8</sup> più a lungo di quel che avéa promésso.

ՍԴՐԱՋԱԿԱՆԻ ՊԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՅ :

45. (ԹԵ՛ 230, 231, 233.)

Խմ եղբայրս առաւ իր գաւազանը ու իր գլխարկը ու գնաց <sup>1</sup>: Ա՞եր գիրքերը իմրեստէն դեռ չի հասան: Չեր պարտէզը իմինէն շատ աղէկ է, բայց իմինը ձերինէն շատ մեծ է: Լա կը յարգեմ <sup>2</sup> քու մայրդ ու կըսիրեմ քու հայրդ, բայց քու եղբայրներուդ համար չեմ կը նար ունենալ նոյն համարումը <sup>3</sup>:

<sup>1</sup> Se n' è andáto, <sup>2</sup> stimáre, <sup>3</sup> sentiménto, ար.

46. (ԹԵ՛ 232.)

Ա արդը ունի իր գեղեցկութիւնը, իր զովութիւնը <sup>1</sup> ու իր հոտը, բայց ունի նաև իր փուշերը: Կառքսը <sup>2</sup> այսօր մեզի եկաւ իր քոյրովը ու անոր տղովը, իրեքն ալ վաղը կուզեն երթալ իրենց տնտեսին <sup>3</sup> տեսնելու

Համար իրենց շէնքը<sup>4</sup> : Ասոնք շատ պատուած ու սիրված են իրենց հպատակներէն<sup>5</sup> :

<sup>1</sup> Freschézza, <sup>2</sup> conte, <sup>3</sup> fattore, <sup>4</sup> fábrica, <sup>5</sup> suddito, <sup>6</sup> բ.

47. (Թէ 234.)

Խնձի լսվեցաւ, որ աս գեղը<sup>1</sup> ձերը ըլլայ: Որո՞նց է աս նամակները, քուկդ են. չէ, իմն չեն, իմ եղբօրս են: Որո՞ւն է աս գիրը, իմն է, որո՞ւն է աս սուրը<sup>2</sup>, քուկդ չէ մի. չէ, անորն է:

<sup>1</sup> Villa, <sup>2</sup> spada, <sup>3</sup> է.

Պատմութեան:

48.

Կուռնէլիա<sup>1</sup> մեծին Ակիափիոնի աղջիկը ու Աեմարոնիոս հիւ պատոսին<sup>2</sup> կինը<sup>3</sup> հոռվմայեցի խաթուններուն<sup>4</sup> ընկերութեան մէջն էր, որոնք ցըցընել կուտային իրենց գոհարները<sup>5</sup>, իրենց պատուական քարերը<sup>6</sup> ու իրենց զարդը<sup>7</sup>: Կուռնելիա հարցըվեցաւ ցըցընելու համար նաև ինքն ալ իրենը: Վս իմաստուն հոռվմայեցին, շուտով մը իրեն զաւակները մօտիկցընել տուաւ, որոնք խնամով<sup>8</sup> կրթած էր հսյրեննեաց պատոյին մէջ, ու ըստ ցըցընելով զասոնք, ահաւասիկ իմ գոհարներս ու իմ զարդս<sup>9</sup>:

<sup>1</sup> Cornelia, <sup>2</sup> Console Sempronio, <sup>3</sup> móglie, <sup>4</sup> drama, <sup>5</sup> gioja, <sup>6</sup> gemma, <sup>7</sup> abbigliamento, <sup>8</sup> diligénza, <sup>9</sup> ornaménto, <sup>10</sup> բ.

Հայոցական դեկանուան վըս:

49. (Թէ 235, 236, 237.)

Վս տունը, աս մարդագետինը ու աս սյդիները<sup>1</sup> ծախվեցան վաճառականի մը: Վս ձիերը ձերն են, ասիկայ աղէկ է, բայց անի բան մը չարժեր<sup>2</sup>: Վս գիրքերը իմն են, թէ որ կուզէք առնուլ զաօննք, պիտոր ինձի տաք զանոնք: Վսի պատուաւոր մարդ մըն է, ես անի շատ աղէկ կըճանչնամ, բայց ատի՛ ինչպէս որ կըսկի աղէկ անուն չունի<sup>3</sup>: Վնիկայ չէ մի իմ եղբայրս Հովհաննէսը, որնոր ան պարտիզին մէջ կըպըտըտի կոր: Վզէ<sup>4</sup> թող տանիք աս պաշ բաները<sup>5</sup> ու գանիք անոր,

որնոր աւելի հարկաւոր է<sup>0</sup> : Աս երեկվանին հակառակն է :

<sup>1</sup> Vigna, <sup>2</sup> non val nulla, <sup>3</sup> non gode la miglior fama, <sup>4</sup> Orsù, <sup>5</sup> freddúra, <sup>6</sup> importáre, <sup>7</sup>

50. (Թէ 237, 87. Ճան. Է.)

Աս տարվան հունձքը <sup>1</sup> պիտոր չըլսայ այնպէս առատ <sup>2</sup> անցեալ տարվան պէս : Քու տունդ մեծ է իմ եղբօրս (Փան) պէս : Խո ինքս կուզեմ ընել աս բանը : Դուն ինքդ յանցանք ունիս <sup>3</sup> ատ բանին մէջ : Խնքը պատճառ տուաւ աս բանին : Աս բանը բուն իրմէ, չենէ եղբօրմէն լսեցիք : Ամմէն մարդ կըհոգայ <sup>4</sup> իրեն համար : Ահաւասիկ երկու կտոր <sup>5</sup> չուխայ նոյն գործարանէն <sup>6</sup> նոյն լայնութեամբ <sup>7</sup> և նոյն գունով <sup>8</sup> :

<sup>1</sup> Raccolta, <sup>2</sup> abbondante, <sup>3</sup> avér colpa, <sup>4</sup> avér cura (ԱԵ. Ի-ԿԵ), <sup>5</sup> pezza, <sup>6</sup> fábbrica, <sup>7</sup> larghézzza է. (ԱԵ. ), <sup>8</sup> colore, Պ. (ԱԵ. )

Յարաբերակոն դերակուան ժըայ :

51. (Թէ 244.)

Խնչպէս կըկուզի ան զօրագլուխը <sup>1</sup> որնոր ձեր քուզ կերակուր կերաւ <sup>2</sup> : Աւասիկ ան գիրքը, որնոր դուք կըփնտուէիք : Որո՞նք են ան տէրերը, որո՞նք կըբնակին առաջին գտիկոնը <sup>3</sup> : Ո՞նք կըսիրենք միշտ զանոնք, որոնք զմեղ կըսիրեն : Աւասիկ ստակը որնոր քու տերութեանդ պարտական եմ (Փալու) .

<sup>1</sup> Capitáno, Պ. <sup>2</sup> pranzáre, Ա. <sup>3</sup> piano, Պ.

52. (Թէ 246, 247.)

Խաղը՝ որուն համար այնչափ անձինք կըկործանին <sup>1</sup> շատ վտանգաւոր զուարճութիւն մը է : Խնիկայ շիճանչնար վտանգը, որուն մէջ գտնըլեցաւ : Դուն խօսեցար գործքի մը վրայ, որմէն ես բան մը շիճացայ <sup>2</sup> : Որնոր <sup>3</sup> ուրիշներուն գաղտնիքը <sup>4</sup> կըյայտնէ <sup>5</sup>, կըվշտացուցանէ ոչ միայն զանոնք, որոնք որ անոր ըսած են <sup>6</sup>, այլ և զանոնք, որոնց որ զանոնք (Գաղպանիքը) ըսած է : Վիտցիր, որ ես աղէկ եմ անոր հետ (Արնոր) կըխոնարհի <sup>7</sup>, ու թշնամի <sup>8</sup> անոր, որնոր ինձի դէմ կը-

կենայ <sup>9</sup> : Որնոր չի սերմանեց, իրաւունք չունի հուն-  
ձի սպասելու :

<sup>1</sup> Rovinare, <sup>2</sup> compréndere, <sup>3</sup> chi, <sup>4</sup> secré-  
to, <sup>5</sup> svelare, <sup>6</sup> confidare, <sup>7</sup> céde-  
re, <sup>8</sup> implacabile, <sup>9</sup> contrastare, <sup>10</sup>.

53. (տէ 248.)

Վս խաթունը նոյն է, որուն հետ իմ քոյրս  
Հռովմ ճամբորդութիւն ըրաւ : Վս բանիս վրայ եղ-  
բօրս հետ խօսեցէք, առանց անոր չեմ կրնար խօս-  
տանալ ձեզի բան մը : Վհաւասիկ նամակը, որուն վրայ  
աս առտու ձեզի հետ խօսեցայ : Վհաւասիկ զմելինը <sup>1</sup>,  
որնոր կուզէիր ինձմէ գրիչդ կտրելու <sup>2</sup> համար :

<sup>1</sup> Temperino, <sup>2</sup> temperáre, <sup>3</sup>.

54. (տէ 247, 88.)

Որնոր կուտայ, կըշատցընէ <sup>1</sup> ամմէն բաները, որ-  
նոր կընդունի, զասոնք կըքիչցընէ <sup>2</sup> : Երկու Շրուտուն  
ալ զոհեցին հասարակապետութեան <sup>3</sup>, մէկը իր տղան,  
միւսը իր հսյուր : Խրաքանչիւր օր կըբերէ իրեն հետ  
նոր բան մը <sup>4</sup> : Ով է ան յանդուգը <sup>5</sup>, որ կըհամար-  
ձակի <sup>6</sup> գէշ խօսիլ <sup>7</sup> մեր վրայ :

<sup>1</sup> Aggrandire, <sup>2</sup> diminuire, <sup>3</sup> repubblica, <sup>4</sup>  
qualche cosa di nuovo, <sup>5</sup> temerário, <sup>6</sup> osá-  
re, <sup>7</sup> parlar male.

55. (տէ 88, 90.)

Շաղգը իր ուղածը ընող է <sup>1</sup> . ասիկայ կուտայ <sup>2</sup>  
իր բարիքը <sup>3</sup> (անոք) որուն որ կըհաճի : Պէտք չէ հաւա-  
տալ <sup>4</sup> շատ անոր խօսքին <sup>5</sup>, որնոր ուրիշին ծախուքը <sup>6</sup>  
առատաձեռն <sup>7</sup> է : Ինչ բանի կըծառայեն ագահին գան-  
ձերը, թէ որ ասոնք չիգործածեր նէ <sup>8</sup> : Անը ժամացցնե-  
րուն մէկը գէշ կերթայ կոր, որը . աւասիկ ասի :

<sup>1</sup> Capriccioso, <sup>2</sup> accordare, <sup>3</sup> favóre, <sup>4</sup>  
fidársi, <sup>5</sup> <sup>6</sup> promessa, <sup>7</sup> a spesa d' al-  
trui, <sup>8</sup> liberale, generoso, <sup>9</sup> far uso.

Պատիսաւելուն :

56.

Փիլիսոփային մէկը լսելով տղայ մը, որնոր խօսելու

ատենը մասնաւորապէս<sup>1</sup> անսովոր<sup>2</sup> բառեր ու իմաստ-  
ներ<sup>3</sup> կըգործածէր<sup>4</sup>, որ մարդ մը չէր կրնար հասկրնալ,  
անոր ըստ, ով խենթ<sup>5</sup> պէտք է լուս<sup>6</sup> որ ան տուենը  
աւելի քիչ<sup>7</sup> կըհասկրնանք :

<sup>1</sup> A bella posta, <sup>2</sup> inusitato, <sup>3</sup> espressione, <sup>4</sup> servírsi, <sup>5</sup> oh, <sup>6</sup> pazzo che siéte <sup>7</sup> non  
avéte che a tacére, <sup>7</sup> ancor meno.

Դայշերուն իներբեռութեանը կըայ :

57. (բէս 255.)

Ենիկայ գոհ<sup>1</sup> է իր վիճակին վրայ : Դուք խոհեմ  
էք, ինչու որ ծեր էք : Ենիկայ չէր ըլլար սյսպէս տր-  
կար<sup>1</sup>, թէ որ վէրէյ<sup>2</sup> չէր ըլլար նէ : Որնոր պղտիկու-  
թեան ատենը անհոգ<sup>3</sup> կըլլայ, ծերութեան ատենը ցա-  
ւալի<sup>4</sup> կեանք մը կունենայ : Այրը կուզէ որ իր որդին  
բժիշկ ըլլոյ<sup>2</sup> :

<sup>1</sup> Magro, <sup>2</sup> ético, <sup>3</sup> negligénte, <sup>4</sup> penoso, <sup>5</sup>

58. (բէս 257. ձան. ա. 223.)

Չիկայ անկէ աւելի ապերջանիկ մարդ մը, որնոր  
երբէք հակառակութիւն<sup>1</sup> չէ քաշած<sup>2</sup> : Կան աշկերտներ  
որ աղէկ գրքեր ունին, բայց կարդալու բաղձանիք չու-  
նին, կան ալ որ գրքեր չունին ու բաղձանիք ունին : Չիկայ  
աւելի գովելի բան մը կըսէ կուինտիլիանոս, բայց եթէ  
սորվեցընել ուրիշներուն, ինչ որ մէկը գիտէ<sup>3</sup> :

<sup>1</sup> Avversità, <sup>2</sup> provare, <sup>3</sup> ciò che si sa.

59.

Կան ոմանք, որ հաստատել<sup>1</sup> կուզեն թէ գարե-  
ջուրին գործածութիւնը առողջութեան շատ օգտակար<sup>2</sup>  
է, բայց կան ալ, որ բոլորովին հակառակը կըհաստա-  
տեն : Վարսիլիայէն<sup>3</sup> հինգ մղոն հեռու կան շատ բարձր  
լեռեր, որոնք ըստ մեծի մասին ձիւնոյ պատաժ են<sup>4</sup> :  
Եթուրնային<sup>5</sup> օդը շատ աղէկ չէ, ճախին<sup>6</sup> տեղ ըլ-  
լալուն համար<sup>7</sup> որմէ ան կողմերը<sup>8</sup> շատ կայ :

<sup>1</sup> Affermare, sostenere, <sup>2</sup> prosperévole, <sup>3</sup> Mar-  
siglia, <sup>4</sup> coprírsi, <sup>5</sup> Livorno, <sup>6</sup> palúde, <sup>7</sup> a mo-  
tivo, per causa, <sup>8</sup> contórno, <sup>9</sup>.

60. (पृष्ठा 259.)

Եւ լսեցի շատ հաճութեամբ իրեն երջանիկ դարձը:  
Ի՞նչ ըրին չոռվմայեցիք երրոր Աննիբաղ՝<sup>1</sup> կըսպառ-  
նար առնուլ՝<sup>2</sup> զոռվմ: Օքերակոյտը<sup>3</sup> խաւրեց զԱկի-  
պիոն դէպ՝<sup>4</sup> ի Կարթագինէ հրամանաւ առնելու զանի:  
Կոռիոլանոս՝<sup>5</sup> պաշարեց զոռվմ ուստի ինքը վռնուր-  
ված էր՝<sup>6</sup> չոռվմայեցիք սովորութիւն ունէին պահե-  
լու սափորներու՝<sup>7</sup> մէջ իրենց նախահարցը<sup>8</sup> մոխիրները  
ու ոսկիները:

<sup>1</sup> Annibale, <sup>2</sup> conquistáre, <sup>3</sup> senáto, <sup>4</sup> Co-  
rioláno, <sup>5</sup> assediáre, <sup>6</sup> scacciáre, <sup>7</sup> urna,  
<sup>8</sup> progenitóre.

၂၀၁၁ ခုနှစ်၊ ဧပြီလ၊ ၁၅ ရက်နေ့တွင် မန္တလေးရှားမြို့၏ အနောက် မြန်မာ

51.

Հատ հարուստ <sup>1</sup> (Տոլդ) մը, բայց անխելք, քա-  
րի <sup>2</sup> վրայ պատկերը քաշել տալով <sup>3</sup>, ցըցուց աս պատ-  
կերը <sup>4</sup> բարեկամին մէկուն, ու անոր հարցուց, որ փո-  
րողը <sup>5</sup> աղէկ իրեն նմանութիւնը առաջ է մի <sup>6</sup>: Որուն  
պատասխան տուաւ բարեկամը, ստոյգ կատարելապէս.  
ինչու որ ձեզի կընմանի հոգւովը ու մարմնովը:

<sup>1</sup> Riccone, <sup>2</sup> marmo, <sup>3</sup> esséndosi fatto ef-  
figiár, <sup>4</sup> figúra, <sup>5</sup> scultóre, <sup>6</sup> incontrá-  
re, <sup>7</sup> <sup>8</sup>

62.

Ալիքոնսոս Ապանիոյ թագաւորը, (անոնք) որ խոր-  
հուրդ կուտար կոր պատերազմի նեղութեան՝ մէջ  
նոր հարկեր գնելու՝, ըստ, ինձի աւելի վախ կուտան-  
իմ ժողովրդեանս արցունքը, քան թէ թշնամեաց բռն-  
նութիւնը :

<sup>1</sup> Angustia, <sup>2</sup> impórre, <sup>3</sup> far paura.

63.

Աստովին իր պղտիկութեան ատենը շատ՝ լռակաց \*  
էր, ու չեր ուզէր խօսիլ մէկու մը առջև։ Վար համար  
երբոր յանդիմանվեցաւ <sup>3</sup>, պատասխան տուաւ, թող-

անարգըմի <sup>4</sup> իմ լոռւթիւնս, միայն թէ դովելի ըլլայ <sup>5</sup>  
իմ կենաց ընթացքս <sup>6</sup> : (Ա՞ ադէնու) կրխօսիմ, երբոր  
գիտեմ խօսիլ այնպիսի բաներ (ոքոնք) լսելու արժա-  
նի են :

<sup>1</sup> Estremaménte, <sup>2</sup> tacitúrno, <sup>3</sup> rimproverá-  
re, <sup>4</sup> biasimáre, <sup>5</sup> approváre, <sup>6</sup> con-  
dotta, <sup>7</sup>.

## 64.

Հարուստ մարդ մը, բայց շատ անխելք <sup>1</sup> աղվոր  
դրատուն <sup>2</sup> մը ուներ, որուն վրայ իմաստուն <sup>3</sup> մարդ  
մը խօսելով, ըստ: Ասիկայ կրնմանի սապատողի <sup>4</sup> մը  
(գումարում), որնոր կրտանի իր սապատը <sup>5</sup> կոնակը <sup>6</sup> ու  
անոր երեկը չինայիր :

<sup>1</sup> Ignorante, <sup>2</sup> bibliotéca, <sup>3</sup> dotto, <sup>4</sup> gobbo,  
<sup>5</sup> gobba, <sup>6</sup> dietro alle spalle.

## 65.

Վնխելք մարդ մը կանարգէր <sup>1</sup> մէկխելացի մարդը <sup>2</sup>  
ականջներուն մեծութեանը համար: Ես պէտք է որ  
խոստովանիմ, ըստ ասի, ասոնց մարդու մը համար  
շատ մեծ ըլլալը, բայց դուն ալ պէտք է որ նմանա-  
պէս ինձի հաւտաս <sup>3</sup> ասոնց իշու մը համար շատ պըզ-  
տիկ ըլլալը :

<sup>1</sup> Scherníre, <sup>2</sup> un uomo di spírito, <sup>3</sup> accordare, <sup>4</sup>

## 66.

Ուկը <sup>1</sup> տեսնելով իր բժշկին անցնելը, մէկալ դին  
դարձաւ <sup>2</sup>: Պիատճառը հարցընողներուն <sup>3</sup> ըստ, այն-  
չափ ժամանակ է որ չի հիւանդացայ, մինչև կամչնամ  
կոր առջելը երեւալու :

<sup>1</sup> Un certo tale, <sup>2</sup> voltarsi dall' altra parte, <sup>3</sup> chié-  
stagli la ragione.

## 67.

Ուեծ մարդ մը <sup>1</sup> շատ երկար ատեն իր թագաւո-  
րէն <sup>2</sup> պատվելէն <sup>2</sup> ետե, ու չըլլալով ալ այնչափ  
համարման <sup>4</sup> մէջ, գտաւ աստիճաններուն վրայ, երբոր  
թագաւորէն կրգառնար, նոր իրեն տեղ մտնելու բաղ-  
ձացողը <sup>5</sup>, որնոր հոն կերթար կոր, ու հարցուց ա-

սոր որ թագաւորին քով նոր բան մը կայ մի<sup>6</sup>. բան մը չիկայ ըստ ասի, բայց եթէ<sup>7</sup> ես կիջնամ կոր ու դուն կելլես կոր :

<sup>1</sup> Un gran Signore, <sup>2</sup> Sovrano, <sup>3</sup> essere favorito, <sup>4</sup> credito, <sup>5</sup> competitore, <sup>6</sup> se da Sua Maestà vi fosse qualche cosa di nuovo, <sup>7</sup> senonche.

## 68.

Ամրդ մը, որնոր հեռու կրդտնըվէր քարոզէն, այնպէս<sup>1</sup> որ չէր կրնար լսել անի, ըստ, անիկայ ինձի հետ խօսեցաւ ձեռվըներովը, ես ալ զինքը մտիկ ըրի<sup>2</sup> աչշվըներովս :

<sup>1</sup> In modo, <sup>2</sup> ascoltare,

## 69.

Վաղքի մը պատգամաւորները<sup>1</sup> հրաման ուղեցին Ա եսպասիանոս կայսերէն արձան<sup>2</sup> մը կանգնել<sup>3</sup> իր պատուցին համար<sup>4</sup>, որուն ծախսը կը հասնէր<sup>5</sup> քսանը հինգ հազար դրամակշուց<sup>6</sup> : Անի որ բնութեամբ ագահ էր, անոնց ցըցընելու համար, որ աւելի<sup>7</sup> կը սիրէ բնական<sup>8</sup> ստակը, երկնցուց<sup>9</sup> ձեռվըները լսելով, աւասիկ տեղի<sup>10</sup> ուր կրնաք դնել ձեր արձանը :

<sup>1</sup> Deputato, <sup>2</sup> statua, <sup>3</sup> alzare, <sup>4</sup> in onor suo, <sup>5</sup> ascendere, <sup>6</sup> dramma, <sup>7</sup> meglio, <sup>8</sup> in natura, <sup>9</sup> stendere, <sup>10</sup> base, է.

Համառուս ընդունի համակաց իր լուսնէն :

## 70.

Աիրելի Անտովը իմ: Աւասիկ քեզի բարեխան հանինց<sup>1</sup>, որնոր ինձմէ խնդրեցիր քու վերջին (Եղիշէ) մէջ: Արտանց կուրախանամ<sup>2</sup> քեզի ծառայելու սյղպէս առիթ մը ունենալու ատենը: Խճող մմայ աս գիրքը քու քովդ ինչշափ որ կուզես, որնոր քու ձեռքդ, ստոյդ եմ որ աղէկ պահմած կը մմայ: Խս ուրիշ բան մը չեմ բաղձար, բայց եթէ ասոր ընթերցման<sup>3</sup> մէջ կարենաս գտնել այնչափ հաճութիւն, որչափ որ ես գտայ: Ատոյդ կեցիր<sup>4</sup>, որ միշտ ինձի ուրախութիւն մը է<sup>5</sup>

կրնալս, ինչպէս ասոր մէջ, նոյնպէս ամմէն ուրիշ առիթներուն մէջ ծառայելս<sup>6</sup>,

<sup>1</sup> Amico dei fanciulli, <sup>2</sup> godére, <sup>3</sup> lettúra, <sup>4</sup> vivi certo, <sup>5</sup> sarà sempre di soddisfazione per me, <sup>6</sup> prestár servígio.

## 71.

Ամբելի բարեկամ իմ : Խսցի Տէր Ստեփաննուսէն, որ քու ծնողքդ միտք ունին ծախսելու հին չալելու նուագարանդ<sup>1</sup>, ինչու որ քեզի նոր մը գնեցին Տէր Գրիգորէն : Ուե որ առ բանը ստոյգ է նէ<sup>2</sup>, քեզի կաղաքէի, որ ըսէիր ինձի ինչ է գինը, որովհետև իմ Տէր Հօրեղբայրս միտք ունի գնելու ասի Յ ինձի համար, ու կարգել<sup>4</sup> վարպետ մը որ ինձի ներդաշնակութիւնը<sup>5</sup> սորվեցընէ : Իսէ ուրեմն շուտով մը, ինչ կըպահանջն քու ծնողքդ, ու երբ իմ Տէր Հօրեղբայրս կրնայ առ բանին վրայ իրենց հետ խօսիլ<sup>6</sup> :

<sup>1</sup> Pianoforte, <sup>2</sup> ove ciò fosse vero, <sup>3</sup> non sarebbe lontano da comprarlo, <sup>4</sup> assegnaře, <sup>5</sup> música, <sup>6</sup> abboccársi.

## 72.

Եմնայարգելի Տէր Հօրեղբայր : Խմ ուրախութիւնս՝ լսելու ատենս որ երջանկապէս առողջացած էք շատ մեծ եղաւ, ինչպէս նաև շատ մեծ ցաւս եղաւ, որնոր ունեցայ ձեր հիւանդութեան ատենը : Չեր դադրիր երբէք շնորհակալ ըլլալու<sup>1</sup> (Վապուծոյ) նախախնամութեանը<sup>2</sup>, որնոր շնորհեց իմ բաղձանացս<sup>3</sup> (այնուիսէ) Հօրեղբայր մը, որուն շատ պարտական եմ, ու շատ սըրտանց կըսիրեմ զինքը : Ուրիշ բան մը չեմ խնդրեր ասորվան օրս, բայց եթէ ձեր հիմակվան վրայ գալը<sup>4</sup> շուտով մը տեղի տայ նորոգ<sup>5</sup> երկարատև<sup>6</sup> առողջութեան վիճակին : Խմ կողմանէս ձեզ ապահով կընեմ, որ ձեռքէս եկածը կընեմ<sup>7</sup> ձեզի քաղցր ընելու համար ձեր կեանքը, որնոր ինձի շատ սիրելի է և կըմնամ մեծաւ յարգանօք<sup>8</sup> :

<sup>1</sup> Ringraziare, <sup>2</sup> Provvidenza, <sup>3</sup> voto, <sup>4</sup> convalescenza, <sup>5</sup> flórido, <sup>6</sup> durévole, <sup>7</sup> fare di tutto, <sup>8</sup> Sono col massimo rispetto.

## 73.

Վիրելի բարեկամը իմ։ Վրդէն տասնըչորս օր է, որ բնութեամբ շատ վտանգաւոր հազ մը կարգելու զիս գալ դասատունը։ Ուստի ասոր համար շատ ցաւալի վիճակի մէջն եմ<sup>1</sup>, չիկրնալու համար գտնըվիլ թուաբանութեան<sup>2</sup> քերականութեան, ու սուրբ դրոց մէկնութեան ատենը, որնոր պիտոր ընէ մեր սիրելի վարժապետը աս միջոցին մէջ<sup>3</sup>։ Ուստի շատ հաճոյական բան մը կընէիր ինձի թէ որ երբեմն գայիր տեսնելու<sup>4</sup> զիս ու հաղորդէիր ինձի շատ հարկաւոր բաները<sup>5</sup>, որոնք իմ հեռաւորութեանս ատենը կըմեկնըվին դասատան մէջ։ Ատոյգ եղիր որ, թէ որ երբէք գտնելու ըլլամ զքեզ (որնոր Վաստուած չընէ) (ան) վիճակին մէջ, որուն մէջն եմ ես հիմա, կրտեսնէիր ինչափ հաճութեամբ ու յօժարութեամբ կընէր հատուցումը<sup>6</sup> քու, ևսյլն։

<sup>1</sup> Eccomi quindi nella trista situazione, <sup>2</sup> aritmética, <sup>3</sup> in questo intervallo — tratto di tempo, <sup>4</sup> cercare, rividere, <sup>5</sup> importante, <sup>6</sup> altrettanto, <sup>7</sup>.

## 74.

Երէկ իրիկուն ուշկէկ հասանք երջանկապէս Ա ենետիկ։ Վեր ճամբան շատ զմեզ չաշխատցուց։ Վնցանք զուարճալի դաշտերէն, հեռուանց տեսանք աղջոր ու զարմանալի տեսնելու բաներ<sup>1</sup>։ Պանդոկներուն<sup>2</sup> մէջ ամմէն տեղ աղէկ նայեցան<sup>3</sup> զմեզ ու միշտ զրեթէ քաղցր ու հաճոյական<sup>4</sup> ընկերութիւններ գտանք։ Աս քաղցին դիրքը<sup>5</sup> շատ աղէկ է, ու կըյուսամ մնալ հոստեղս շատ յօժարութեամբ։ Վնմիջապէս կըդրեմ հրամանոցը աւելի մանրամասնաբար<sup>6</sup> ուրիշ նամակաւ։ Հաճելի ըլլայ<sup>7</sup> հրամանոցը իմ խանդակամք<sup>8</sup> բարեկամութեանս հաստատութիւնը<sup>9</sup> ևսյլն։

<sup>1</sup> Prospettiva, <sup>2</sup> albérgo, <sup>3</sup> trattare, <sup>4</sup> agegradévole, <sup>5</sup> situazione, <sup>6</sup> specificamente, <sup>7</sup> gradire, <sup>8</sup> affetuoso, <sup>9</sup> assicurazione, <sup>10</sup>.

## 75.

Արհաւիրեմ զձեղ աս <sup>1</sup> հինգշաբթի առարվանց վան համար վայրենի այծերուն <sup>2</sup> որսոյն իմ գեղիս մէջ : Ուր որ կըդտնըվին ուրիշ շատ մեր բարեկամներն ալ : Ատոյդ կըսեմ որ ինձի շատ հաճոյական բան մը կընէք, թէ որ հոն գալու ըլլաք <sup>3</sup> : (Անոն) որնոր որսոյ սիրող է, ինչպիսի էք դուք, Եռոան դժուարութիւնը <sup>4</sup> անհաճոյ չերեար : Եւ կըյուսամ որ աս ուրախութիւնը կը շնորհէք ինձի, ու կըմամ մեծաւ յարգանք, ևայլ :

<sup>1</sup> Próssimo, <sup>2</sup> camózza, <sup>3</sup> intervenire, <sup>4</sup> incómodo.

## 76.

Վ մենասիրելի բարեկամ : Կառւք զիս տրտմեցուցիք <sup>1</sup> յանդիմանութիւններով, որոնց կարծեմ թէ արժանի չէի <sup>2</sup> : Վաղեն երեք անգամ <sup>3</sup> (Ե Ա) ձեզի իմ առողջութեանս ու իմ բաններուս ծանօթութիւնը տուած եմ : Վս չորրորդն է որ ձեզի կըգրեմ : Ի՞նչ յանցանք ունիմ ես, երբոր նամակները իրենց սահմաննեալ աւեղերը <sup>4</sup> չեն հասնիր նէ : Կարեթէ, գրեթէ ձեր վրայ գէշ կըմտածէի կոր : Կըբաղձայի, որ այնչափ վաղվաղ-կոտ <sup>5</sup> չըլլայիք զիս գէշ գատելու մէջ և թէ համոզվէիք միանգամ ընդ միշտ <sup>6</sup> որ ես եմ անկեղծ ձեր, ևայլ :

<sup>1</sup> Mortificare. <sup>2</sup> meritare, <sup>3</sup> per ben tre volte, <sup>4</sup> destinazione, <sup>5</sup> precipitoso, <sup>6</sup> una volta per sempre.

ՅԱՒԵԿՈՒՏԱԾ Բ  
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՖՏՎԱԿԻՒՆ  
ՔԵԴՔԵՎԱԾՔՎԱՆ ԽՈՍՔՅՈՒ-  
ԹԵՐԵՅՑ

1) Աղջունի:

Buon giorno.	Բարի լոյս .	Առաջնական ենք :
Ben leváto.		օլու :
Ha Ella dormí- to bene?	Հրամանքնիդ ա- զէկ քնացար մի .	Ճշհապտական ենք :
Buona sera.	Բարի իրիկուն .	Եժանական ենք :
Buona notte.	Գիշեր բարի .	Կիշենիկ ենք :
Bipósi bene.	Վուներնիդ ա-	Ալուն առանձնական ենք :
Dorma bene.	Նուշ ըլլայ .	Քլըսնին :
Le augúro un buon appetito.	Բարի ախորժակ .	Խշունի օլու :
Pariménte.	Այնպէս հրամա- նոցը .	Պինինիկ օլու :
Buon pro faccia.	Ենուշներ ըլլայ .	Եֆյելէտ օլունի :
Buon viággio.	Երթար բարով .	Քլըսնին :
Le augúro un próspero suc- cesso.	Եսոռած բա- ներնիդ յաջողէ .	Քիւնիրունին :
Servitór suo.	Օստոյ եմ .	Լիքինուին գու- լուսայ :

Umilíssimo ser-	<b>U</b> мѣнъ ѿснъ архъ	<b>І</b> շահան գուղը-
vo.	ծառաց .	նուպ :
Ben venúta V.S. <b>Г</b> арапիլ եկաք .	<b>Խ</b> օշ իւլինիւ :	
Come sta Ella <b>Ի</b> նչպէս էք , a-	<b>Լ</b> յիմինիւ , հօշ-	
di salúte ? <b>ո</b> ռդղջ էք .	նուստեռուպ :	
Sto bene — ma- <b>Ա</b> ղէկ եմ , զէշ եմ ; <b>Լ</b> յէ ի , ֆէնս ը-		
le.		լ:
Così, così. <b>Ա</b> անկ նանկ .	<b>Ը</b> եօյլ ոկօյլ :	
Con sua licén-	<b>Ձ</b> եր հրամանաւը .	<b>Ի</b> ւնինիւ էլ :
za. } <b>Հ</b> րամանոցը .		
Con perméssو .} <b>Ա</b> ddio Sig. a ri-	<b>Ա</b> լուհա սըմալը .	
vedérci. <b>Ա</b> պրոն .		<b>Պ</b> ը եֆենդի :

## 2. Հարցունուն .

È egli perméssо <b>Կ</b> րնամմ մի՞շարցը -	<b>Ռ</b> ենաստինիւ :
di domandárle ? <b>Ն</b> ել հրամանոցը ,	<b>Է</b> տովէ լիբիյէ :
Cosa cománda ? <b>Ի</b> նչկըհրամայէք .	<b>Ե</b> լէ եկ երեսէ-
	նիւ :
Chi cerca ? chi <b>Օ</b> ՞վէ կըմնտուէք .	<b>Վ</b> իշի արարսընը :
dimánda ? <b>զ</b> ՞վէ կուզէք .	<b>Է</b> նի եսուերսինիւ :
Che c' è? che co- <b>Ի</b> նչ է , <b>Բ</b> նչ բան .	<b>Ե</b> լէ աէր . <b>Ն</b> է կը:
sa è ? <b>կ</b> այ .	
Come si dice <b>Ա</b> ս բանը <b>Ի</b> տաւ .	<b>Պ</b> ու Տաւլունան-
quésto in Ita- <b>լ</b> երէն <b>Բ</b> նչպէս .	նուըլ ունիւլք :
liano ? <b>կ</b> ըսին .	
Quánto costa <b>Ա</b> ս բանս <b>Բ</b> նչչափ .	<b>Ե</b> լէ աէյէր պու-
quésta roba ? <b>կ</b> արժէ .	շէյ :
Dove va Lei co- <b>Ա</b> յսպէս արտու-	<b>Պ</b> իկոյլ աճէլ նէ-
sì in fréッta ? <b>բ</b> ալով ուր կեր-	լիյէ իւրեյօրսու-
	թաք կոր .
Che giórno è og- <b>Ա</b> յսօր <b>Բ</b> նչ օր է .	<b>Ե</b> լէ իւն աէր պու-
gi?	իւն :
C' è nissúno in <b>Տ</b> ունը մարդ կայ ? <b>Լ</b> յուն ժիսէ խը-	
casa ? <b>մ</b> ի .	լը .

E venuto a **Ճամանակին եւ Առաջընդու** իւն  
tempo? **կա՞ւ մի.** **ո՞վ:**

Quánti ne abbiamo del mese?

Dove sta di casa il Sig. médico ? Պարսն բժշկին ուսունը ուր է .

Quì, al primo *piáno*. *لپن*, *امیڈل قوتوہ*۔ *میں* *کے*  
*لپن*.

Né la ringrázio. Ընորհակալ եմ. Այսի առաջ օլու:

### 3. 'ԵՐԵՎԱՆԻ':

Che c'è di nuovo? Ե՞նչ բան կայ նոր. Եթե՞նի նէ՞ւ հայլադի-  
vo?

Non sa Ella  
niénte di nuo-  
vo?

Non ho inteso finire quindi. Però sempre non  
nulla. Però sempre non

Che si racconta ρωηληρρ ηηηρ ርእኩተኑ እና ፈ-  
di bello per la βηηራ ካሮዋዣመምሮ- ደንተኑ ፈጋ፡  
città? ግብ ክግብ.

Ho inteso dire լսեցի որ խաղա- Խչենուի ու պար-  
che avrémo զութիւն պիտոր օլոճուն :

Da chi l' ha inteso Ella?

E la gazzetta *L'Avanguardia* che dice.

Ha Ella avuto logoropoto qu louoro  
nuove di suo molo amofopo. qu looono nouoo  
fratello? nouoo

Mi scrísse l' al- **Ո՞իւս օր գրած էր** (Օ ո՞ւն ի՞ւն է-ապ-  
tro giórno. **ինձի.** Տըլուլ պահու :  
Non mi scrísse **Պանի օր գացած** Այսելքունի ուերէ  
mai dacchè è **է նե ինձի բան** պահու ո՞ւն շնու :  
partito. **մը չէ գրած.** Էտպահըլութու :

## 4) Առաջանայ :

Vorrébbe avér la bontà di dirmi.	<b>Կաղաչեմ</b> , շու-	Բեմ երերէմ ժե-
Mi dica di grá- zia.	<b>Նորհք ըրեք</b>	դէմ երեղի ուեյ-
Si compiáccia; favorisca di dirmi.	<b>Ըսէք ինձի.</b>	նիւ պահու :
Avréi a pregár- la d'un favóre — piacére.	<b>Շնորհքի մը հա-</b> <b>մար պիտոր աղա-</b> <b>չեմ հրամանոցը.</b>	Գիշ ժերեմին է-ա- լորածողը ճէ- նազնինկը :
La scongiúro a non rifiutár- mi quéstó fa- vóre.	<b>Կաղաչեմ որ չէ</b> <b>չսուէք.</b>	Ետպահըլում ժէ եօն- դի ժեյէնինկը :

## 5) Համարակալեած :

Ci acconsénto — <b>Ըստ աղեկ.</b>	Փես եյէ, չէս ի՞ւ- ben volentiéri.	
Come Le piáce. <b>Ինչպէս օր հրա-</b>	Ճէնազնինինկն է-ա-	
Come vuóle. <b>մանքնիդ կու-</b>	մերեյէ ի՞ո՞ւ օւ-	
A piaciménto. <b>զէք.</b>	սունե :	
Per me è lo stés- so. <b>Պստ իս նոյն բան</b>	Պահու ի՞օրէ հած- ուլ :	
Ho piacére di potér ésser Le útile in qual- che cosa.	<b>Չօդ արդ երերէ</b> <b>հրամանոցը բա-</b> <b>նի մը մէջ ծաւ-</b> <b>ռայել.</b>	Ճէնազնինինկն ուե- հըլուլինիուն պա- տահանյու :

Stia sicuro, che Ապահով կեցէք Շնէին Ելմայի-  
non me ne որ չեմ մսու նիկ, անոնը-  
scorderò. նար : նոյ :

Mi dispiace, che Արցախմ որ ատ Աճռով ու դու չ-  
ciò non sia in բանը իմ ձեռքս ելութեա իւլիու-  
mio potére, չէ, բայց ինչ որ դու ճշակէ ե-  
ebbéne farò il կրնամ ընել նէ լութեա իւլիու-  
mio possibile, կրնեմ, տես գունուր ելմայ-  
vedrò. նեմ. ութայով :

## 6. Շնորհակալութեան :

Grazia — mille Շնորհակալ եմ. Վայն առաջ օւ-  
grazie. սունե :

Gliene rendo in- Արամանոցը շատ Զօդ Բենուան էմ. Տահամայը օւ-  
finite grazie. շնորհակալ եմ. նունեալու օւ-  
նունու :

Quanto Le so- Խնչստի հրամա- Ան գաղտող ճիշտ-  
no mai obbli- նոցը շնորհակալ ունիկ Բենուան  
gáto! ըլլալու եմ. օւթայով :

Sono molto sen- Վատ շնորհակալ Ճ' ճշակէնիկն ժի-  
sibile alla sua եմ հրամանոցը ր' մինե չօդ լե-  
bontà. բարութեանը . լութեա սահարութիւն :

Come Le con- Խնչպէս հրամա- Արաւու որո եյլյու-  
tracambierò նոցը սյապիսի մեծ ունիկ երե-  
io sì gran fa- բարեաց փոխարե- պէտք եյլյու :  
vóre!

Mi porga Ella Արամանքնիդ ալ Ճ' ճշակէնիկն  
pure occasió- զիս ձեր ծառայու- ունիկ եւսպանիկ-  
ni di servírla. թենէն չի մսու նիսպանիկ սահարութիւն-  
նար . հայտաշնութիւն :

## 7. Խորհրդականութեան :

Che c' è da fare? Խնչ ընելու է . Ի՞նչ ելմայլ ո՞ւր :  
Che cosa mi con- Խնչ խորհուրդ է . Ի՞նչ լենիկ վէ-  
sígilia? կուտաք ինձի . րիւնիկ պահան :

In quanto a me  
io diré — io  
per me diré  
— saréi di  
parére.      *ի՞ս կըսէի որ . . . այն ուերետիւ չէ . . .*  
*ի՞նձի կերևայ որ . . . պահան ինօրէննէնը*  
*ի՞մ կարծիքս . . . ովենիւ լուսնինիւ :*  
S'io fossi in suo  
luógo in sua  
vece.      *ի՞մ որ ես հրա- ի՞յէր ովեն ճէնա-  
մանոցը տեղը ովենիւ եւընիւ-  
լուսոյի . . . ովեն օլոյըդը :*  
Ed Ella che ne  
dice? che glie-  
ne pare?      *ի՞նչ կըսէք . . . ի՞նչ պէս կերևայ հրա-  
մանոցը . . . ի՞նչովինիւ :*  
Per mio avviso  
converrébbe  
far così.      *ի՞նձի կըսէք որ Պահան ովենիւ եւ-  
այսպէս պէտք մշտ մշտ ինօ-  
լուսնիւ . . . բխուիւ :*  
Lásci far a me.      *ի՞նձիթող տուէք . . . Պահան Հունու եւ-  
ովինիւ :*  
Lo dico pel suo  
meglio.      *ի՞րամանոցը բա- Ռ'ենովինիւ եւ-  
րւոյն համար կըսէմ . . .*

## 8) ԱՐՄԵՆԻԱՆ :

Venite un pò  
qui.      *Վիշ մը հսս ե , Պիւ առ պահանոյս*  
*կուր :*      *ի՞ւ :*  
Vedete chi è —  
chi bussa.      *Վայէ ով է . . . ով Պահան ով ու ով ու . . .*  
*է դուռը զար պիւ գահիւյունողը . . .*  
È il Sig. ( ) che  
bramerébbe  
avér il piacér  
di reverirla.      *(Ս. Ս.) Պարոնն (Պիւլանճ) Առ*  
*է որ կըբաղձայ ով , ով ճէնա-*  
*հրամանոցը հետ պիւ իւ ինօ-*  
*տեսնըվիւ . . . բխուիւ իսպեւ :*  
Ditegli che pás-  
si — che resti  
servito.      *Ծակ որ ներս հրա- Ոհու է իւնէ*  
*մայէ . . . պահանուսուն :*  
Andate a com-  
pagni, iñձի  
                        *Այն , մեսուս :*

prármi carta, *թուղթ*, գրիչ ու գուլբեց չէ մուրեն-  
penne ed in- թանաք զընէ. Տեղ ու պահա-  
chióstro.

Portátemi un Տեր ինձի կաղա- Պիւր ունէնէ. Պիւ-  
calamájo un մսոր մը, թղթոյ տաղաղը աւաղա-  
fóglie di car- թերթ մը ու չէ պիւր գուլբեց լի-  
ta ed un tem- զմելին մը. բուց իւնիւր պո-  
períno.

Avrò anche bi- Աշխարք մ' ալ Պիւր դաւան եւսկ-  
sórgno d' un' հարկաւոր է. բուց :

Non tardáte Ըատ մ' ուշանաք Զօդ օյաւանիա, չո-  
molto a venire. շուտով եկուր, կուս իւլ:  
Vengo súbito. Հիմա կուգամ. Մակուտե. չուն-  
իւլէրէ:

### 9. Աշխարքի հետյա:

Che tempo fa Օդը ի՞նչպէս է Պիւր իւնիւր հուն-  
oggi? այսօր. նամաւը բուց :

Fa bel tempo — Օդը աղեկ է. Նուժը չօդ եյէ ուիր,  
cattivo tempo. գէշ է. ֆէնս ուլ:

Oggi è una bella Այսօր շատ աղեկ Պիւր իւնիւր հուն-  
giornáta. օր մըն է. չօդ իւնիւր ուիր:

Il tempo è se- Օդը յստակ է. Նուժը եյէ ու-  
réno. չօդ ուլ:

Fa caldo. Տաք է. Ալճան ուլ:

Fa un gran cal- Ըատ տաք է. Զօդ ալճան ուլ:

Il tempo è can- Օդը փոխվեցաւ. Նուժ ուկուշել:

giáto. գուլ կելլէ կոր. Բիւլիւր չօդայ-  
Si leva il ven- ուր:

to. Արկինքը ամակե- Նուժ պառաւել:

L'ária è riempi- բով պատած է. Պառաւ:

ta di nívole.

Pare che vóglia Կերևայ որ անձրև Լեռնեներ ու Եսպիրուս իւնիւր:

pióvere.

Mi rincrésce di Արցաւիս որ հետո Եղագակ չէ պէլ լինել  
non avér pré- Հովանեսցս չեմ շնչելի ուն-  
so meco l'om- առած . հըլլի :

Oggi è una gior- Այսօր սաստիկ Պար ին- չո՞ սո՞ սո՞-  
nata molto ri- ցուրտ է . սո՞ սո՞ սո՞ :

Son tutto inti- Ի՞ոլորովին սա- Պաշտան այսպա-  
rizzato dal fré- ռած եմ պա- պահ սօն հափակ  
do. ղեն . դունուշում :

Accendéte un Քիչ մը կրակ վա- Պէտք է առաջ ալել  
pò il fuóco. ռեցէք . Ես գնենու:

Riscaldáte bene Ա առարանը աղեկ Սօղոյը եյէճէ Գըլ  
la stúfa. տարցուցէք . Գըլ լունուլու:

Pare che vóglia Կարծեմ որ ձիւն Ակորենիւր չէ  
nevicáre. պիտոր գայ . Գոր Լապաճան :

La notte passáta Երեկ գիշեր այն- Տեղ ինձեւ ու գո-  
ècadúta tan- շափ ձիւն եկառ գոր գոր եան  
ta neve che si որ , մինչեւ բալ- ուր չէ , լուսի  
potrà andár խրով կրնայ Գըլտէ իւ իւ  
in islitta. Երթացվել . Գորուլինիւր :

### 10) Անկանենէն Ելեւու սո հագնեւու զըսյ :

Ehi, cameriére! Իշտ, սենեկապետ, Եյ, հասելէ, օնոր  
chi è di là? Հոն ով կայ : Քիչ կըս :

Illustríssimo — Հրամայեցէք . Եֆենուիժ :  
Sig.

Bisognerà che  
io mi levi — } Առողեմ ելլել . Պալումագէ էսուերի:  
vóglia alzármi. }

Recátemi una Անքուր շապիկ Պէտք լին իւօլէր,  
camíscia netta. մը բեր . իւլիւր :

Dátemi da far Եծիլելու հար- Ծծիրու լունդըն  
la barba. կաւոր բաները իւլիւր :  
բեր .

Metterà oggi il **C**ostume **negro** vestito nero? **Պ**ար իւն սյահ  
— **Ն**իդ կըհազնիք. **Է**ռողութեան իւնէր-  
սինին:

Nò, stamáne fa **24**, ma a mornone  
un pò fréso, **Ք**իչ մըպաղուկ  
uscirò in cap- **է**, կրկնոցվա  
pótto. **կ**ուզեմ ել-  
**լ**ել.

**Ե**օդ, որու ստորհ  
ունէր էտքը սօս-  
ճան ուը սաբուլ  
իւն իսրելի չե-  
ժան:

### 11. Կանոնական գըայ:

Cominciò ad a- **Ա**կսաւ քունը **Ո**ւրիշնու իւնէր-  
vér sonno. **դալ.** **օ**ր:

Che ora fa al **Ճ**ամը քանի՞ է. **Ա**մհալը ընդունու գո՞ւ  
suo orológio?

Le úndici sono **Տ**ասնը մէկը զար- **(Օ)**խուրել քուրիւ-  
suonáte. **կած է.** **պաւը:**

Già così tardi. **Մ**տենը անցած է. **Ա** ադը իւնէր:

Il mio orológio **Խ**մ ժամացոյցս **Պ**լենի սահալը  
non va bene, **աղէկ չերթար,** **եյէ իւնէրյօն —**  
avánza — ri- **յառաջ կերթայ** **իւնէրէ իւրեյյօն —**  
tárda. **— ետ կըմնայ.** **իւնէր գուլյօն:**

E già tempo d' **Տ**ուն երթալու **Ե**շւէ իւրեմէն ըս-  
andársene a **ատենը եկած** **գըլը իւնէր ուէ:**  
casa. **է.**

Andiámo a let- **Վ**նկողին երթանիք. **Ա**տեսու իւրեմէն:  
to.

Non posso più **Վ**լուներս ալ չեմ **Գ**այյը իւնուերեմէն  
tenér apérti **կընար կոր բաւ** **աշոմայօնում:**  
gli occhj. **նալ.**

Dátemi una can- **Ռ**ատ մը տուր **Պ**իր ըւրդ — յաւ-  
dela. **ինձի.** **գլէր պան:**

Dove è lo smoc- **Ուրէ մոմի մկրա-** **Ա**նէրերէ ուէր յաւ-  
colatójo? **տը.** **յագասու:**

Mettételo sul **Վ**ատանակին վըայ **Շ**ամաննը իւն-  
candelliére. **դիր.** **պիւնէ գօ:**

Dimáni mi sve- **Il** **աղը ժամը հինգ-** **Երեսն սահմալ ոկէշ-**  
 glieréte alle cin- **ու կէսին ար-** **պուշտ- դ բա այ-**  
 que e mezzo. **թընցուր զիս.** **անդուս ոկէնի:**  
 Ripósi bene. **Քուներնիդ ա-** **Ալահ լահմալ-լուս-**  
**նուշ ըլլայ.** **վերանի:**

## 12. Ո-ԹԻԵ-ԼՈՒ Ա-ԽԵ-ԼՈՒ Ջ-ԱՅ :

Mi dica, ma sen- **Ըսէք ինձի, բայց Տեյինիկ ունին,**  
 za complimén- **առանց քաշվե-** **լեռնեփունիկ, գուն-**  
 ti ha fatto già **լու նախաճաշիկ** **մալլու ելուրինիկ**  
 colazióne? **ըրբիք մի:** **մի:**

No davvéro, **Ատուգիւ չէ, ինչու Խոյը . առօսուսան-**  
 perchè per **որ շիտակը հրա-** **ճէնսողինիկ իւն-**  
 dirgliela, so- **մանոցը հետ ը-** **ոլերապէր ելու-**  
 no venúto a **նելու համար** **իչն իւլուչի:**  
 farla da Lei. **եկած եմ.**

Brávo, senza ce- **Վարիք առանց Աչերիյ, նոսկ ելու-**  
 remónie, così **քաշվելու, այս-** **մէսիկ, ունոյլէ**  
 mi piáce. **պէս կըսիրեմ.** **հասկ ետերիյ.**

Vuóle caffè o **Խահչվէ մի կուզէք,** **Գամհմէ մի խոսկրին-**  
 cioccoláta? **չէնէ շիքոլամ.** **նիս եօդսա չէ-**  
**րօսլումը:**

Per me è tutto **Խնձի համար ամ-** **Պահան իւօրէ հետին**  
 uno. **մէնը նոյն է.** **մէր ունի:**

Dove pranza og- **Աւր պիտոր ճաշէք** **Խօյը լուսամընը**  
 gi. **այսօր:** **նէրդուն ետեմնէն-**  
**մինիկ ուսու իւան:**

Vuol far peni- **Կուզէք մի ինձի** **Խասէրմիսինիկ ուն-**  
 ténza meco? **հետ ճգնիլ:** **նիս իւն օրսամ**  
**լուսամընգ:**

Oggi sono im- **Վայօր դործք ու-** **Պայ իւն էշի վար,**  
 pognáto, ma **նիմ, բայց ու-** **լուսին գոյոյը ուն-**  
 un' altra vol- **րիշ անգամ կը-** **դս ճահմ ետե-**  
 ta proffitterò **ջանամ որ հրա-** **րիյ, ու իսրամը-**

delle sue grazie.

մանոցը աս շր- նորհքը վայե-  
իեմ:

Apparecchiáte la tavola. Անդանը պատրաս- Առջեցյալ հոգու-  
տեցէք. բարեկան:

Portáte qui la **ફેરેલ્પ અન્ગાની** હિન્દુષ્ટાન સંઘન  
továglia, le **ફુન્ગર**, અન્દે- હિન્દુષ્ટાન હિન્દુષ્ટાન  
salviétte, le **ફુન્ગન્સિલ્પર**, તરૂર- સંક્રમ, સંક્રમ  
posáte e i ton- **ફાલ**, તાનાલ્કર હિન્દુષ્ટાન  
di. **સ્ટેન્સાલ્કન્સિલ્પર**. હિન્દુષ્ટાન :

Dite al Sig. che Πολεμούμενη στη Σέρβηα είναι  
la minestra è αποτελεσματική και την έχει  
in tavola. Έχει φροντίδα.

Prego d' acco- *սամայեցէք*, *Ույշելունեազ*,  
modarsi. *նստեցէք*. *օլունընեազ*:

Oggi ho molto appetito.

Ho mangiato — Բաւական կերպոյ Ակէլէշը եւովէ —  
abbastanza — — կշտացոյ : ուզուած :

Ho sete, date- የአዋጅ በንብም, ህንጻኝና, እና  
mi da bere. የሚሸጥበት ተደርጓል፡፡

Beva un bicchié- Գառաթ մը գինի Պէտք է առել շաբաթ  
re di vino. խմեցէք . պայշտութեանուզ:

Alla sua salute. በዚህንም የወጪ :

Alla salute di **Էմիլիանոս** առօղջ՝ **Ռէպէնտացիան**  
tutta la compagnia. **Չութիւն.** **Էշտին:**

13. የኢትዮ- አ- ሰ-ኤ-ቴ-ሪ-ያ-

A quanto rivié- Աինդինարը քա- Վահեաբը գու-  
ne il centiná- նիի՞ն կուզայ . իւէր :  
jo?

Quésto è tróppo **Կարծառ սուրէ** է. **Գիշը լո՞ր պահանջէ**  
caro.

Ho pagato 12 **Գլուխկին համար** Շատ են 12  
fiorini per il 12 фіоріні ве- фіоріні վերաբե-  
cappello. ճարեցի.

Vorréi un bel **Աղվոր** թիսագոյն Պետ և պէտ գոյն  
panno oscúro. **Հուխայ** մը կու բեհի շնոհա էն-  
**զեմ.** Պելլի:

Eccogliene uno Եւասիկ մէկ հատ Իշլե՞ն ո՞ւր Առնե՞ն  
che è ecclén- մը որ շատ աղ- ո՞ւ ո՞ւր ելու ո՞ւր:  
te. նիւ է.

Quanto costa? Բնէ կարժէ, կան. Ալէ ուեյէր, ու-  
quanto dimán- գունին Բնէ շըւըստ նէ ի-  
da il braccio? կուզէք. ուեւունեւ:

Diéci fiorini il **S**uo<sup>r</sup> фіорінъ. **С**трунъ съ **д**о-  
брасцю. **к**а<sup>н</sup>д<sup>у</sup>н<sup>и</sup>и<sup>н</sup>.

#### 14. ስታውኑን የጊዜ ተጨማሪ :

Mi sento poco **Պիշմը** անհան- **Պիլը** ող ժեզի  
bene. **դիստեմ.** **Էօդ:**

Mi è venuto male.

Andáte pel mé- Գասի բժշկին ու ԿԵՐ հետեւ, Ա  
dico, dite che ըսէ, որ շուտով պէտք չէ չունենա-  
venga súbito. մը դայ. իւլին:

Eccolo che vié- Եւասիկ կուդայ Իշտեհ Քէլօն :  
ne. կոր .

Sig. Dottore, Le **S**te **p**re **p**re **z**u **l**' **z**amnay **l**l-**u**-**u**-**u**-**u**-**u**-**u**, **u**-**u**-  
sono schiávo. **l**l-**u**.

Mi presi la libertà di farla chiamare, essendo già alcuni giorni, che sto molto male.

- Che cosa si sente? **Ի՞նչ ունիք .**      **Եվհեկ Հար :**
- Mi sento una sì gran debolézza per tutto il corpo, che non posso régger in piédi. **Իռողը մարմնոյս վրայ սյնպէս սաստիկ տկարութիւն մը ունիմ , որ ոսքի վրայ չեմ կըռնար կենալ .**      **Պիշտեան Քէճուն Եկարե եցու ոկէր շնորհութիւն պահանջութիւն գումար կունդ եօն :**
- La testa mi fa molto male. **Գլուխս շատ կը ցաւի .**      **Պաշտ չժ առը յօր .**
- Non dormo la notte, e non posso mangiar niénte. **Գիշերը չեմ քնանար ու բան մը չեմ կընար ուտել .**      **Ական այսուհամատ վէ հէ ոկէր շնորհութիւն Եկարե են :**
- Mi lasci un pò sentirle il polso. **Խաղաղ տուեք քիչ մը երակնիդ նայիմ .**      **Գոյ վերին , ոկէր ակ նունչունչուն պահոյը :**
- Vediámo la sua lingua. **Լեզունիդ տեսնենք .**      **Տեւենիւն Պահոյը :**
- Ella ha la febbre. **Հրամանքնիդ տաքութիւն ունիք .**      **Շենունիւն հերթիւն բունք կըր :**
- Si sente voglia di vomitare? **Սիրտերնիդ կը խառնըմի՞ .**      **Ետքեյնինիւն Պահոյը ըրմանուն :**
- Ha la bocca amara, quando si sveglia? **Երրոր կարթըն նաքնէ բերան նիդ լեզի՞ է .**      **Ույսնունունուն վահանակ անդունուն :**
- Ha molta sete? **Շատ ծարաւ ունիք .**      **Չօդ սուսունունուն սունունուն :**
- Qual è il suo ordinario modo di vivere? **Ի՞նչպէս է ձեր սովորական ապրութիւն ունութիւն հարիչ .**      **Սէլ նէ լուր Եօմուր իւնքերն սինիւն :**
- Ha avuto delle altre malattie? **Կեանիքերնուդ մէջ ուրիշ հիք .**      **Եօմբենիպան հէ գոյցը հասութիւն :**

tie nella sua  
vita.

E solita di prén-  
der medicí-  
ne?

Respira con fa-  
cilità?

Le prescriverò  
una medicina.

Eccole la ricét-  
ta.

Si tenga in letto  
prenda la me-  
dicina ogni  
due ore, stia  
di buon ani-  
mo e domani  
alla stessa ora  
verrò a ritro-  
varla.

ւանդութիւն  
քաշած էք .

Դեղ առած ու-  
նիք .

Դիւրութեամբ  
շունչ կառնուք .

Հրամանոցը գեղ  
մը զրեմ :

Աւստիկ ձեզի գե-  
ղի նուսխայ մը :

Անկողինը մնա-  
ցէք, երկու ժա-  
մը մէջ մը գեղը  
առէք, ապա-  
հով կեցէք և  
վաղը աս ատե-  
նը կուգամ հը-  
րամանքնիդ  
տեսնելու .

Եղ շեմիշի-  
նկա:

Իւմ ալսուցնու-  
կուն իւ:

Գալույթ իւն նե-  
ֆէս ալքիլու-  
նու:

ԱՌեպինինիւն Պէ-  
կած ետպայը:

Իշտէ սիս Պէ-  
լերիկու ժետպայը:

Լամագաս Գու-  
նուն, կուս սա-  
համապատելի կո-  
ճը ալսունու Փէ-  
փէս եւ մայիսինու  
վէ եւ բանու սա-  
սահամապատելի  
ըն ճէնսունինուն  
իւսումնյեւ:

8 U T E L A F U D . 9  
Կ Բ Թ Ա Խ Թ Ի Ե Ւ Տ Ս Վ Լ Վ Հ Ո Ւ

Mássime <sup>1</sup> Anéddoti <sup>2</sup> e i Raccónti piacévoli.

1.

Passata la fatica è dolce il riposo. La práctica val più della grammática. L' amicizia è la vita dell' ánima. Il sospetto è il veleno dell' amicizia. Ogni fatica mérita il suo prémio. L' oro govérrna il mundo. Necessità non ha legge. Bandiéra vechia, onor di Capitáno. Préstó e bene non si conviéne. Delíbera con lentézza, ed eseguísci con prontézza.

2.

Nè fiamma senza fumo, nè virtù senz' invídia. In casa de' poltróni ogni dì <sup>3</sup> è festa. Chi ben comíncia ha la metà dell' ópera. Chi ha tempo, non aspétti tempo. Niun felice è amíco dell' infelice. Non si ódono <sup>4</sup> le campáne pícciole, quánndo le grándi suónano. Aspettare e non venire stáre in letto e non dormire, servire e non gradíre <sup>5</sup>, son tre cose da moríre. Il silénzio è la rispósta de' Savj. I saggi <sup>6</sup> hanno la bocca nel cuóre,

<sup>1</sup> Ա մ ա ծ , <sup>2</sup> պ ա ս տ ու լ ե ա ն գ ո ղ պ ա կ ի ս ս ա հ ծ մ ա ն օ լ պ ա ր ո ւ դ ա ն ,  
կ ա ս մ ը պ ա շ ի ի պ ա ս տ ու լ ե ա ն , <sup>3</sup> օ ր , <sup>4</sup> ս կ ա ն դ ո ւ թ ա յ ա ն ,  
<sup>5</sup> հ ա մ ա ն դ ո ւ թ ա յ ա ն , <sup>6</sup> ի ն ե ս տ յ ա կ :

ed i matti il cuóre in bocca. Il bene non è conosciúto, se non è perdúto.

## 3.

Non ha il pallio<sup>1</sup>, chi non corre. La pena è zoppa, ma pur ella arríva. Fúggi quel dolce che può farsi amáro. Non parláre senza éssere interrogáto<sup>2</sup> e sarái più stimáto. Chi molte cose incomíncia, viéne a capo<sup>3</sup> di poche. Non ha il dolce a caro, chi prováto non ha l'amáro. Le buone parole úngono, e le cattíve púngono. Chi non ha danari in borsa, abbia il miele in bocca. Chi cerca, tróva. Chi paga débito, fa capitále<sup>4</sup>.

## 4.

Il candóre<sup>5</sup>, la docilità<sup>6</sup>, la semplicità sono le virtù dell' infanzía.<sup>7</sup> Amáto non sarái, se a te solo penserái. Accóstati ai buóni, e sarai uno di essi. A grappa cucína, povertà vicína. Il cavar sempre dal sacco, e non rimétterne mai, ne fa préstó trovare il fondo. Sii prólto ad udíre, e tar-do a parlare. Non lodar il bel giórno, innanzi sera. Quanto meno l' uómo è vedúto, tanto più è desiderato. Odi, vedi, e taci, se vuói víver in pace. Chi non vede il fondo, non passi l' acqua.

## 5.

Un animo allégro non invídia un príncipe. Dio ti guardi da un ricco impoverító<sup>8</sup>, e da un póvero quand' è arricchító<sup>9</sup>. Dopo il fatto ognuno è buon consigliére<sup>10</sup>. Dove l' oro parla, ogni lingua tace. Parla poco e parla bene, se vuoi é-

<sup>1</sup> Հարութեան պատիլ, <sup>2</sup> Հարցընել, <sup>3</sup> Ինցընել, <sup>4</sup> Քւա-  
ռեամոց, <sup>5</sup> Ակրմայէ, <sup>6</sup> Աղեգահութեան, Բայց հսկ վ-  
րաց անմեղութեանը կը պընել, <sup>7</sup> Հւալեան, անոսոյ-  
շութեան, <sup>8</sup> Կողոց հասակիլ, <sup>9</sup> Աղբարացած, <sup>10</sup> Հարս-  
չած, <sup>10</sup> Խարհուրդ պընել:

sere stimato un uómo di mérito<sup>1</sup>. Difénder la sua colpa, è un' altra colpa. Cattíve lingue tagliano più che spade. Chi perde la fede non ha più altro da pérdere.

## 6.

*Pittaco* venne domandato un górnno: Qual era la cosa, che non si dovéva fare che al più tardi possibile? Préndere danari in préstito<sup>2</sup> dall' amico; rispos' egli.

Qual era la cosa che si dovéva far sempre? Approfittare<sup>3</sup> del bene e del male che ci accade.

Ciò che éravi di più spiacévole? Il tempo. Di più nascosto? L' avveníre. Di più fedéle? La terra. Di più infedéle? Il mare.

## 7.

*Anacarsi* disse: che la vite portava tre sorte d' úve: il piacére, l' ubbriacchézza<sup>4</sup> ed il pentiménto.

Un giorno gli venne domandato ciò che bisognava fare per impedire a qualchedúno di mai bever vino? Non havvi miglior mezzo<sup>5</sup>, rispos' egli, che di méttergli dinanzi un uómo ubbriaco, affinchè lo esamini esattamente.

Un górnno dopo avére considerata la grossézza<sup>6</sup> delle tavole di una nave: aime! esclamò egli, colóro che viaggiano sul mare non sono lontani dalla morte che di quattro dita<sup>7</sup>.

Dicéva pure che i mercati<sup>8</sup> érano luóghi, che

<sup>1</sup> Uómo di mérito, գույն իսկապէսել ժամ, <sup>2</sup> prénder in préstito, գույն առանձ, <sup>3</sup> օգնութ հանել,

<sup>4</sup> գիշելութեան, <sup>5</sup> Non havvi miglior mezzo, լուսական մըջ չկից, <sup>6</sup> խշութեան, <sup>7</sup> չըս ժայռ չուն, <sup>8</sup> վաճառքութեան, պազար:

gli uomini avevano stabiliti per vicendevolmente ingannarsi.

## 8.

*Aristótile* dicéva a' suoi amici ed a suoi discépoli, che la sciéntia era riguardo<sup>1</sup> all'anima, ciò che la luce era riguardo agli occhj; e che se le radíci n' érano amare, dolcissimi in ricompénsa n' érano i frútti.

Venéndogli richiésto qual era la cosa che più prèsto scancellavasi? Si è la riconoscénza rispos' egli. — Ciò che era la speranza? Si è, diss' egli, il sogno d'un uomo che veglia.

Domandato quale differéntia éravi tra i sapiénti e gl'ignoránti? altrettanta rispos' egli, quanta ve n'ha fra i vivi ed i morti. Qualcheduno gli domandò un giórno ciò che dovéano fare i suoi discépoli per approfittár molto? Dévono sempre sforzársi<sup>2</sup> di raggiúgnere i più avanzáti, rispos' egli, e di non aspettár colóro che véngono dopo essi.

## 9.

*Carlo Magno* sigillava<sup>3</sup> i trattati<sup>4</sup> col pomo<sup>5</sup> della sua spada; dove probabilménte vi era un impronto<sup>6</sup> *io li farò poi tenere*, dicéva egli, *colla spada*.

## 10.

Un provinciale vedéndo che un suo amico si dava del vanto<sup>7</sup> per ésser Parigino, gli disse: *per quel che spetta a ciò*,<sup>8</sup> *tu non hai nulla di*

<sup>1</sup> Riguardo al ánima, ιηρηνή βασιλευούσης, <sup>2</sup> ρηγία, <sup>3</sup> ηρητή, <sup>4</sup> ταῦτα, ταῦτα, σωρθε, <sup>5</sup> αρητή, ηρητή, <sup>6</sup> οὐαίητη, οὐαίητη, ηρητή, ηρητή, ηρητή, <sup>7</sup> darsi del vanto, ηρητή, <sup>8</sup> per quel che spetta a ciò, οὐαίητη:

*più di quello che hanno i topi<sup>1</sup> e le mosche di Parigi.*

**11.**

Dolabélla dicéva a Ciceróne: *voi lo sapéte pure non avér io che trent' anni: E non vuói tu che lo sáppia*, rispose Tullio, *se son già oltre dieci anni, che mel vai dicéndo.*

**12.**

Un cavallerizzo di non molta abilità<sup>2</sup> dovén-  
do montare su d' un cavállo troppo alto, e temendo di non riuscírvi,<sup>3</sup> disse: *mio Dio ajutátemi*. Fece indi uno sfórzo sì grande, che cadde dall' altra parte. Rialzándose con dolore, *mio Dio*, esclamò, voi mi avéte strajutáto (*ajutáto anche troppo*).

**13.**

Un certo malfattóre<sup>4</sup> era stato condannáto alla morte, ma perchè avéva per lo passáto<sup>5</sup> ser-  
vito bene al suo Príncipe nelle guérre, gli fu detto dal giúdice, che in considerázionē<sup>6</sup> de' suoi buóni servígi, la giustízia gli era stata favorévole, e l' avéva condannáto a pérder solo la testa. Allóra disse il miserélllo: quando mi sarà leváta la testa, darò il restante per un quatrríno.

**14.**

Il Re Alfónso avéva un buffón<sup>7</sup> alla Corte. Questi tenéva un libro in cui scrivéva le follie<sup>8</sup>, che si facévan dai cortigiani coi loro nomi. Il Monárca<sup>9</sup> volle vedérlo per rídere, e vi trovò da capo il suo nome. *Come c' entro io?* gli disse Alfónso.— *Voi avéte dato dieci mila sciúdi per com-*

<sup>1</sup> *lu-nzur s-ni;* <sup>2</sup> *an-ni-lé-lé;* <sup>3</sup> *ju-nzur-ké-lé;* <sup>4</sup> *lu-nzur-ké-né lu-nzur-ké-lé;*  
<sup>5</sup> *ju-nzur-ké-né lu-nzur-ké-lé;* <sup>6</sup> *ju-nzur-ké-lé;* <sup>7</sup> *du-nzur-ké-lé;* <sup>8</sup> *du-nzur-ké-lé;*  
<sup>9</sup> *lu-nzur-ké-né lu-nzur-ké-lé;* <sup>10</sup> *lu-nzur-ké-né lu-nzur-ké-lé;*

*prárvi caválli in Barberia ad un Moro<sup>1</sup> che non ha nè legge, nè fede. Egli ve li mangerà, e nol vedréte mai più, — E s' egli torna? — Allóra vi ci porrò tutti e due.*

## 15.

Andò una volta il Gonélla, buffón del Duca<sup>2</sup> Borsò di Este, al Duomo<sup>3</sup> di Ferrara alla messa, ed incontráti vicíno a quéllo tre ciéchi, che stávano accattando<sup>4</sup> l' uno apprésso l' altro molto strétti, e fermatosi disse loro: Togliéte questo testóne<sup>5</sup> o ciéchi! e spartítelo<sup>6</sup> tra voi tre, e pregate Dio per me; ma il testóne non lo consegnò<sup>7</sup> a nessúno. I ciéchi ringraziandolo concordeménte e dicéndo: Iddio vel mériti, o cosa símila, pensarono, che lo avésse già lasciato ad uno di loro. Quando venúta l' ora del mangiare, e voléndosene eglíno andare alle loro case, o sivéro alla tavérna,<sup>8</sup> disse l' uno agli altri: Dividiamo il testóne di quel benefattóre, e chi lo ha, lo scambi<sup>9</sup> in monéta minúta. Al che dicéndo ciascúno: io non l' ho, l' avrai ben tu; dalle contése<sup>10</sup> si venne alle mani<sup>11</sup>, e si diédero delle bastonate da ciéchi<sup>12</sup>.

## 16.

Certo filósofo leggéva una sera al chiarór di candéla un libro di fisionomía<sup>13</sup>. Ad un certo pasaggio<sup>14</sup>, dove dicéva, che colui che ha il mento<sup>15</sup> assai largo dava indízio di pazzía, ei tosto

<sup>1</sup> *luomžzli, arpaq,* <sup>2</sup> *apnōmico,* <sup>3</sup> *amqzli ſu q̄lummoqzli t̄l̄t̄qzli-*  
*ḡzli,* <sup>4</sup> *ſm̄lumzli,* <sup>5</sup> *amqzli ammumzli ſ' ſi,* <sup>6</sup> *amqzli-*  
*amqzli,* <sup>7</sup> *amqzli,* <sup>8</sup> *amqzli, dlc̄zawbzli,* <sup>9</sup> *amqzli ammumzli ſ' ſi,* <sup>10</sup> *amqzli-*  
*amqzli,* <sup>11</sup> *q̄lummoqzli ſ' ſi ſu ſi,* <sup>12</sup> *amqzli ſ' ſi ſu ſi*  
*amqzli ſ' ſi ſi ſi,* <sup>13</sup> *amqzli ſ' ſi ſi ſi,* <sup>14</sup> *amqzli ſ' ſi ſi ſi*  
*amqzli ſ' ſi ſi ſi,* <sup>15</sup> *amqzli:*

per certificarsi, s' egli ancóra avéva un simil mén-  
to, prése la candéla, corse allo spéccchio, e víde  
in fatti<sup>1</sup>, ch' ei l' avéa assai largo, e mentre con  
qualche rincresciménto<sup>2</sup> andávalo riguardando e  
contemplando, accostò un pò troppo la candéla  
alla barba, e inavvedutamente<sup>3</sup> le diéde fuóco,  
avéndo la disgrázia di abbrucciársela più della  
metà. Il filósofo tutto tranquíllo sen ritórna al  
suo libro prénde la penna, e scríve nel márgine<sup>4</sup>:  
*probatum est*, ne fù fatta la próva.

## 17.

Si raccónta che a Nápoli i paggi<sup>5</sup> d' un Ba-  
lh<sup>6</sup> di Malta, uómo estremamente aváro, avén-  
dogli rappresentáto che non avévano più bianche-  
ría<sup>7</sup> e che le loro últimes camísce se ne andávano  
a brani<sup>8</sup>, fece chiamáre il suo maggiordómo<sup>9</sup>, e in  
loro preséntza gli ordinò di scrívere alla sua Com-  
ménda<sup>10</sup>, che si dovésse seminár delle cánape<sup>11</sup>  
per provvedér di bianchería que' Signoríni; su di  
che i paggi méssisi a rídere; *i birbantelli*, ripi-  
gliò il Balh, *gongólano di gioja*<sup>12</sup> or che hanno  
delle camísce.

## 18.

Andò un giórno in Aténe alla commédia un  
póvero vecchio di aspéttó venerábile. Tutto il  
teátro era già piéno, e questi in vánó andáva da  
un luogo all' altro cercando un posto da sedérsi.  
Niúno vi fù fra quella turba numerósa, che si fos-

<sup>1</sup> Արուգիւ, <sup>2</sup> ահանձնութեան, <sup>3</sup> անպատշութեամբ, <sup>4</sup> գրաց  
ըստանոյք, <sup>5</sup> լեծախեցաց աղնապատճեան, <sup>6</sup> աս-  
տիւն, զապիթ, <sup>7</sup> ձեմուիդ, <sup>8</sup> andar a brani,  
բռնէ բռնէ ըլլու, <sup>9</sup> հապարակեած ասն, էլ քեահ-  
եասը, <sup>10</sup> ձառանդուծ երիբը, <sup>11</sup> իսնեն, քէնէվիր,  
<sup>12</sup> սպանալեան յալեամբել:

se curáto di procuráre al vecchio un posto. Ma tosto ch' egli passò dinánzi ad alcúni Spartáni, che si trattenévano in Aténe in qualità <sup>1</sup> d' Ambasciadóri tutti concordeménte giusta il costúme della loro città, si levárono in piédi e col rispétto il più exempláre il pregárono d' accettár l' uno dei loro posti, il più cómodo ed il più eleváto. Osservò il pôpulo un tal' atto, e ne dimostrò la sua approvázione con un battér di mano universále; il che diéde occasióne ad un d' essi di dire: gli Ateníesi sanno, ma noi facciámo cos' è convenevole.

## 19.

Il Cardinále di R. passando una volta incógnito per un villággio di Fráncia, osservò un' uómo d' incírca sessant' anni, che piangéva dirottaménte innánzi alla sua porta. Il buon Porporáto <sup>2</sup> sentì commóversi <sup>3</sup> a quella vista, e colla più soáve piacevolézza gli domandò, qual' era il motívo delle sue lágrime; mio padre mi ha bastonáto, rispóse il vecchio con una voce interrótta da singhiózzi <sup>4</sup>; e perchè vi ha bastonáto vostro padre? niénte per altro, che perchè passái dinánzi a mio nonno <sup>5</sup> senza salutárlo. Vostro nonno è egli là dentro? dimandò il Cardinále. Sì Signóre, e mio padre ancóra. Sua Eminéza <sup>6</sup> entrò, e vide assiso sovra d' uno scanno <sup>7</sup> un' uómo venerábile di novánt' anni, tenéndo in mano lo stroménto <sup>8</sup> con cui sapéva conserváre la subordina-

<sup>1</sup> Ιεράτης, αὐλέα, <sup>2</sup> δικαιοῦσαν καὶ ἀπόδειγμα, {ιωρούχηση, <sup>3</sup> sentir commóversi, <sup>4</sup> ή τοντούτης γυναικός, <sup>5</sup> ηττίτης, έργονται το-ρθούρης αρχαιογράφης, <sup>6</sup> ηματιά, απειστάτης, <sup>7</sup> απειστάτης, <sup>8</sup> φορδής, ζωνη, φορδής:

zione della famiglia. Accanto a lui si vedéva in un letto uno spettro<sup>1</sup> decrépito<sup>2</sup>, l' oggetto della comune venerazione; egli non aveva che un soffio di vita e si disse al Cardinale, ch' era in età di cento e vent' anni.

## 20.

*Il sofista<sup>3</sup> convinto.* Il filosofo Diodoro pretendeva provare al medico Erosio, che non vi era moto, con questo argomento<sup>4</sup>: *se alcun corpo si muove, o egli si muove nel luogo dov' è, o nel luogo ove non è. Non si muove dove è, perchè nel tempo che ivi è, riposa; e ciò che riposa non si muove: non si muove poi dove non è, perchè dove non esiste, non può esercitare nessun' azione: dunque nulla cosa è in moto.* Il nostro filosofo cadde di cavallo, e si slogò<sup>5</sup> un braccio. Chiamò Erosio perchè glielo rimettesse. *O il vostro osso, dissegli l' medico allora, si è mosso nel luogo dov' era, o nel luogo ove non era. Nel luogo dov' era, non potéva muoversi, perchè ivi era in riposo; nel luogo ove non era, non potéva muoversi, com' è chiaro; dunque il vostro osso non si è mosso nè poco, nè punto; per conseguenza nè meno slogato.* Diodoro allora disse: *lasciamo i sofismi<sup>6</sup>, e toglietemi questo dolore.*

## 21.

Il filosofo Biante, costretto a condannar a morte un malfattore, versò delle lagrime sulla funesta sorte di questo sciagurato. Perchè piangete voi? (gli disse qualcheduno). *Il condannar costui, o assolverlo, non dipende dal vosro ar-*

<sup>1</sup> οὐντες, <sup>2</sup> γενήτης, <sup>3</sup> πατέρας τοῦτον τούτους, <sup>4</sup> γενήτης τούτους,

<sup>5</sup> πατέρας τούτους, <sup>6</sup> πατέρας τούτους γενήτης τούτους:

*bítrio?*<sup>1</sup> No, rispóse Biánte, *la giustízia e le leggi richiédon che io il condánni; ma la natúra altresì*<sup>2</sup> *vuóle che io mi commóva nelle disgrázie della déboleumanità.*

## 22.

Un fanciúllo non voléndo imparáre, mai non volle dire, A: gli disse il suo maestro: E si gran cosa a díre, A? Poscia alcúni suoi uguáli dicévanó: perchè non vuòi dire A, ch' è così poca fáctica? Ed egli rispóse: Crédi tu che io non sáppia dire A? Ma come avrò detto A, fará bisogno dire B, C, D, e tutto l' Alfabetto, e così la cosa andrà a lungo.

## 23.

Un fanciullíno alleváto<sup>3</sup> nella póvera capánna<sup>4</sup> d' un villággio, tornò alla ricca sua casa, e con meravíglia vide uno spéccchio che riflettéva<sup>5</sup> la sua immágine.

Capriccióso<sup>6</sup>, si mise<sup>7</sup> ad insultarlo, facéndo brútto viso, e lo spéccchio gli restituí<sup>8</sup> l' insúltó. Indispettító<sup>9</sup> lo mináccia col pugno stréttó, e védesi ei pur minacciáto: lo batte, e próva acúto dolóre.

Furénte di cóllera<sup>10</sup>, e disperáto di non potérla sfogáre<sup>11</sup> contro quell' odiósa immágine, si dà<sup>12</sup> a gridáre, a piángere, a percuóter lo spéccchio.

La madre, all' udíre tanto rumóre, sopraggiúnge, lo sgrída<sup>13</sup>, poscia il consóla, l' abbrac-

<sup>1</sup> *límbs*, <sup>2</sup> *nunjánuñlén*, <sup>3</sup> *anlém*, *límblém*, <sup>4</sup> *límbléll*, *q. oplh-  
lém*, <sup>5</sup> *tléjimyé* *qalpánlén*, *qalpánlén*, <sup>6</sup> *mijlémjlmé* (*anqláñ*),  
<sup>7</sup> *anlém*, <sup>8</sup> *límblém* *límblém*, <sup>9</sup> *límblém* (*anqláñ*),  
<sup>10</sup> *límblém* *límblém* *límblém*, <sup>11</sup> *tléjim* *lím-  
lén*, <sup>12</sup> *límblém* <sup>13</sup> *gáñlém* *límblém*:

cia, e tergéndone<sup>1</sup> le lágrime, con dolcézza così l' amomonisce:

Non fosti tu il primo a far brútto viso a quel cattívo fanciúllo, oggétto dell' ira tua? Or próvati a sorridergli: anch' egli sorríde; sténdi ver<sup>2</sup> esso le bráccia, egli t' imítta; e se cessata è la cólera in te, non ne rimáne in lui la più lieve tracia<sup>3</sup>.

## 24.

Un certo barbiére, chiamáto Mastro Márco, frequentáva<sup>4</sup> in casa di un signóre, il quále avéva un pappagállo che avéva imparáto a pronunciare con certa facilità "addio, Mastro Marco." Ogni volta che il barbiére comparíva, si udívano replicáre<sup>5</sup> quelle paróle.

Un giórno il gatto s' introdússe<sup>6</sup> nella stánza del padróne, mentre non v' era alcúno ed impossessátonsi<sup>7</sup> del póvero pappagállo, se ne stava uscéndo quando il barbiére entráva. La póvera bestia riconóbbe il barbiére, e a tutta possa si diéde a gridáre "addio, Mastro Marco." Quésti accórse con un bastón; il gatto lasciò la préda, e l' uccélllo dovétte la vita alla sua loquéla<sup>8</sup>.

## 25.

*Il funámbolo*<sup>9</sup>. Un giovane danzatóre di corda avéva acquistáta tanta abilità, che molti spettatóri<sup>10</sup> accorrévanò ad ammirárlo.

Lo si vede avanzáre su la fune tesa col contrappéso<sup>11</sup> in mano a passo fráncò e leggiéro. Di-

<sup>1</sup> Ուստեղ, <sup>2</sup> ուբեղ, <sup>3</sup> հեղ, <sup>4</sup> պեղ  
<sup>5</sup> իւ յաճախ երեւել, <sup>6</sup> իւնել, <sup>7</sup> բառ-  
<sup>8</sup> նել, <sup>9</sup> կոսողութեան, <sup>10</sup> համազազ, <sup>11</sup> հասակական-իւնել,  
<sup>10</sup> համադիաստիան, սէլիբաժի, <sup>11</sup> հասակական-իւնել,  
 համաստիան գործեա:

ritto col corpo, ardito salta, si slancia<sup>1</sup> nell'áere, e ricáde sull' elástica<sup>2</sup> fune; risále quíndi a tempo marcato, e a somigliánza degli uccellétti, che svolazzando<sup>3</sup> rasente l' acque ne sfiorano<sup>4</sup> la superficie, il suo piéde tocca la appéna corda, che lo rimbálza<sup>5</sup> a nuovo volo.

Inorgoglito dai riscóssi<sup>6</sup> appláusi, il giované funámbolo pensò un górnó fra sè: "A che mi carico io di codésto contrappéso, che mi stánca e m' imbarázza?<sup>7</sup> Se danzássi senza una tale defórme pértica<sup>8</sup> fra le mani, io acquisteréi per certo forza, grazia e leggerézza.

Detto fatto<sup>9</sup>. Il danzatóre compárve il dì seguente senza contrappéso, e otténne a ridóppio<sup>10</sup> le acclamazioni della moltitudine. Sale ardito sulla corda, s' avánza, balla e salta, ma ohimè! máncagli ad un tratto<sup>11</sup> l' equilibrio<sup>12</sup>; ei cade stramazzóne<sup>13</sup>, e troppo tardo si pente d' áver avúto a disprégio<sup>14</sup> il contrappéso che formáva la sua sicurézza.

## 26.

Una donna sággiá avéva dato in custódia ad un suo Marító pazzo i polli<sup>15</sup>; il Nibbio<sup>16</sup> gliene prése uno, la Moglie accórtasi, che mancáva, batte il marító, e gli commíse che in avveníre ne avésse maggiór cura. Egli dubitando del Nibbio,

<sup>1</sup> *lunghissimo*, *grande* *gigante*, <sup>2</sup> *molto* *elasticità*, <sup>3</sup> *molto* *leggero*, <sup>4</sup> *sfiorare* *acqua*, <sup>5</sup> *balzare*, <sup>6</sup> *riscuotere*, <sup>7</sup> *avanzarsi*, <sup>8</sup> *peretta*, <sup>9</sup> *avere* *equilibrio*, <sup>10</sup> *doppio*, <sup>11</sup> *cadere*, <sup>12</sup> *equilibrio*, <sup>13</sup> *stramazzare*, <sup>14</sup> *avere* *a disprégio*, <sup>15</sup> *pollo*, <sup>16</sup> *farfuglia*, <sup>17</sup> *farfuglia*, <sup>18</sup> *farfuglia*.

li legò tutti con uno spágo<sup>1</sup>, e venéndo il Nibbio portolli tutti insieme. Del che disperáto l' uómo volle ammazzársi per non ésser battúto dalla Moglie, e prése un vaso di confétti<sup>2</sup>, il quale gli avéva detto la Moglie ésser piéno di veléno acciocchè non se lo mangiásse, per avvelenársi, e lo mangiò tutto. Tornáta la Moglie, ed accórtasi del tutto, cominciò a báttelo ed ingiuriárlo. Il maríto disse: Lásciami stáre che son vicíno alla morte che per supplício del mio delítto io ho mangiáto tutto quel veléno, ch' era in quel vaso, che tu m' hai più volte vietáto, che io non toccássi. Del che allóra la Moglie non potè contenérsi<sup>3</sup> dal rídere.

## 27.

*Il Padre riscattáto<sup>4</sup>.* In Algeri fúrono ri-comperáti alcúni schiávi cristiáni, tra' quali era un gióvane Svedése che stándosi co' suoi compágni aspettándo l' ora di salpáre<sup>5</sup>, e mirándo entráre in porto una nave Svedése, predáta da' corsáli<sup>6</sup>, corse a vedérla da vicíno; e súbito gli venne agli occhi il próprio padre, il quale a vicénda nello stesso tempo lui riconóbbe. Amendúe, senza potére profferír paróla, gittáronsi le bráccia in collo, bagnándose l'un l' altro il volto di lágrime. Il gióvane quindi preséntasi a' padróni di quella préda. «Io non ho danári, loro dice, per pagárvi il riscáttó di questo vecchio; ma se voléte lasciárlo andár líbero, io entrerò in suo luógo: egli non potrébbe duráre le fatíche nè i travagli della schiavitù: io ne ho già fatto prova e tuttavia son robústo e gióvane, come vedé-

<sup>1</sup> Καρκανός, σφάλμα, <sup>2</sup> παραπλεύτης, γέρερπλευτής, πλευτής.

<sup>3</sup> Επιτελούσας επιτελός, <sup>4</sup> πατέλη τετρίτης (περῆ),

<sup>5</sup> Επιτεληρύγετης, <sup>6</sup> ητεληρύγετης,

»te: egli è mio padre...« Que' ladróni niénte si commóssero; acconsentírono bensi volentiéri di fare un tal cambio; ma alcúni di colóro che eran presénti, non indugiárono<sup>1</sup> un istánte a rénderne intéso il Dey, il quálle tosto ordinò che gratuitaménte<sup>2</sup> fosse restituítta la libertà a quel giovane, e che líbero pure sì rimanésse il padre suo. Cotánto anche fra colóro che noi diciám bárbari, si onóra la pietà figliále.

## 28.

Un Giovanétto Ateniése frequentò lungo tempo la scuóla di Zenóne di Cittia, uno de' più célebri filósofi dell' antichità. Ritornáto finalménente a casa, il padre suo gli fece a prima giúnta questa dománda: »Dimmi in somma, e «che cosa hai tu imparáto da tanti tuoi studj? Vel mostrerò coi fatti« gli rispóse, e si tacque. Intendéva egli di significáre con sì breve detto che la filosofía da lui studiáta aveagli insegnáto a ben operáre, non a far pompa<sup>3</sup> di sapére. Ma il padre prendéndo per efféttu d' ignoránza quella rispósta e quel súbito silénzio del figlio: »Ah! sciauráto<sup>4</sup> disse dúnque consumásti il tuo «tempo? dunque fu yano tanto dispéndio<sup>5</sup> ch' io «fecì per la tua educazióne?« E a questi pen-siéri sempre più accendendogli il fuóco in capo<sup>6</sup> e montándogli la bile<sup>7</sup>, venne addósso al giovanétto e fieraménte il percutéva. Questi con fermáto volto ricevéva le battitúre, senza dare il mímino segno nè di corrúccio<sup>8</sup>, nè di affli-

<sup>1</sup> Πατέρων, <sup>2</sup> Ἰτική, αὐτοτελεῖσμα, <sup>3</sup> εὖτη δωδεκάτη, θεωφραστεῖς, <sup>4</sup> τελευταίον, <sup>5</sup> δωδεκάτη, <sup>6</sup> φτειρίζειν, <sup>7</sup> φερετίζειν, <sup>8</sup> φερετίζειν:

zíone. Il padre attónito a tanta fermézza e sommessíone, s' avvede <sup>1</sup> d' éssersi fuor del dovére lasciáto trasportár dalla còllera. Il fíglio, che lui riconósce placáto, »Eccovi, padre mio, gli disse, quéllo che apprési <sup>2</sup>, nella scuóla de Zénóne.«

## 29.

*L' incéndio.* Erasi una notte ad una casa di póveri abitánti appréso violentíssimo fuóco. Da una stánza a pian <sup>3</sup> di terra, ov' era stato male spénto e mal ricopérto, cominciò quéstó ad appigliársi ad alcúne vicíne legna, quindi all' ári-de masserízie <sup>4</sup> ch' eran d' intórno, e giúnto all' uscio e abbruciátolo, si propagò <sup>5</sup> alla scala, ch' era di legno essa ancóra, e per questa saléndo portò la vampa <sup>6</sup> fino al tetto.

Gli abitatóri, ch' érano tutti nel primo sonno, destáti dal fumo, e dal crépito delle fiamme córsero per salvársi alla scala, e trovándola incendiáta, incominciárono da ogni parte a méttere altíssime strida. Atterrítí i vicíni dallo schiamáz-  
zo si álzano, e accorréndo si véggono innánzi la scena più spaventévole che fosse mai: il pian terréno già tutto a fuóco, che comunicáto sì era alle contígue <sup>7</sup> stánze, e per le soffitte <sup>8</sup> già propagávansi a' piani superíori: il tetto sormontáto d' altíssima fiamma destáta dal fuóco, che ascé-  
so éravi per la scala: e le finéstre tutte ripiéne di gente, che chiúsa tra due fuóchi, e pri-va dell' único scampo, che la scala avrébbe potuto somministráre, gridáva disperatamente, chie-  
déndo aiúto.

<sup>1</sup> *l' fumézzu*, <sup>2</sup> *appréso*, <sup>3</sup> *pian*, <sup>4</sup> *masserízie*, <sup>5</sup> *propagò*, <sup>6</sup> *vampa*, <sup>7</sup> *contíguo*, <sup>8</sup> *soffitte*, <sup>\*</sup> *disperatamente*.

Non fúron lenti a recáre subitamente chi d' una, e chi d' altra parte più scale a mano, che applicáte alle finéstre diédero campo a quegl' infelici d' uscírne e di salvársi. Alcúni de' più corraggiósi pur si calárono per le funi: que' che si trovaváno alle finéstre più basse, per esse d' un salto balzárono a terra: tutti in fine chi per un modo, e chi per un altro avventuratamente campárono.

Sol rimanévan due fanciúlli, che in una piccola stánza trovávansi al più alto piano. Il loro padre, assénte<sup>2</sup> allór col padróne a cui serviva, avéali per loro disavventúra laseiáti soli. Non poténdo essi per alcun modo aiutársi, col pianto e colle strída chiedévan l' altrui soccórso: ma benchè ognúno de' circostánti sentisse per compassióne strappársi il cuóre<sup>3</sup>, niun sapéva come campárlì. Altra uscita non avéva la cámara dov' essi érano, che sopra una loggia<sup>4</sup> di legno, che tutta già era preda del fuóco; nè alla cámara per altra via potéasi penetráre, se non entrando per la finéstra di una stanza vicína, che ad essa comunicáva. Ma oltre che quéta era altíssima, già le fiamme vi si érano introdotte, e manifésto sembráva il perícolo di pérder se stéssò a chi avésse volúto per quéta via cercar la salvézza.

Sopravénne in quéta punto Monsignór d' Apochon, e al vedére in sì terríbile frangénte<sup>5</sup> i due míseri fanciullíni, sì sentì tutto commóvere l' ánimo di pietà insiéme e d' orróre. Non gli paréndo dall' altro canto si evidénte il perícolo di chi affrettáto sì fosse a liberárli, incomin-

<sup>1</sup> *Էպարքութեամբ*, <sup>2</sup> *Հեռացաւ*, <sup>3</sup> *Արդուս իտուր իտուր ըլլուր*,  
<sup>4</sup> *Անհեղութեամբ կը այս հաստիութեամբ արահ, 5 Անդամութեամբ*

ciò a propórre ad alta voce , per animáre qualcúnó all' impresa , il prémio di cento luigi <sup>1</sup> d' oro. Non vedéndo niúnó muóversi a tal proférrta , dubitándo non si credésse proporzionáto al ríschio la ricompénsa , ne promíse tosto dugénto. Ma questo pure non valse , che troppo ognúno s' avéa cara la vita , nè a qualúnque costo sapéa indúrsi con tanto perícolo ad avventurárla <sup>2</sup> .

Scorgéndo inútile ogni proméssa, il piíssimo e valorosíssimo Prelato<sup>3</sup>: A Dio però non piaccia, esclamò, che noi abbiámo qui tutti sì neghittósi<sup>4</sup> a miráre quelle due víttime<sup>5</sup> sventuráte perir colà tra le fiamme. Ciò che altri non osa, saprò osárlo io stéssso, e fatte présto con corde unir due scale, che una sola fin colà giúgnere non potéva, applicolle alla finéstra della stanza ch' era contígua, e su ascésovi animo-saménte, per essa in mezzo alle fiamme sen corse al luógo dov' essi érano, e un di loro recándosi sulle spálle, e l' altro in bráccio, giù per la scala medéssima, fra lo stupóre, e le acclama-zíoni del pópolo attónito e intenerító, amendue portòssegli a salvaménto.

30.

*La vedova<sup>6</sup> ammalata.* Dolce in ogni tempo  
è il beneficio; ma vie più dolce quand' è accom-  
pagnato dalla sorpresa.

Mentre un altissimo personággio passáva una mattina per tempo<sup>7</sup> incógnito e tutto solo per un sobborgo<sup>8</sup> di Vienna, vide accostársegli un giovinéttó d' intorno a dódici anni, il quale con oc-

<sup>1</sup> Արվետ անուն կ է, <sup>2</sup> զառանգի թշը յիւել, <sup>3</sup> ապացնութ  
եղիսկապահ, <sup>4</sup> անհաջ, <sup>5</sup> պահ, <sup>6</sup> այլին ին, <sup>7</sup> իսկան-  
<sup>8</sup> աբանարյան, վարպշ:

chi bassi e lagrimosi, e con voce tímida e smarrita<sup>1</sup> si fece a domandargli qualche soccorso. L'aria<sup>2</sup> gentile del giovinetto, il portamento composto, il rossore che il volto gli coloriva, il pianto che avéa sul ciglio, la voce incértta, sospesa, interrotta fécer nell' ánimo di questo Signore una viva impressióne. Voi non avéte sembiánza, gli disse, di ésser nato per chiédere la limósina. Ch' è ciò ch' a quésto vi move? — Ah io non son nato certamente, rispóse il giovinetto con un sospíro accompagnato da lágrime, in così misera condizioné! Le sventúre di mio padre, e lo stato infelice, in cui si trova mia madre presentemente, a ció mi costríngono. ... E chi è vostro padre? ... Egli era un negoziante, che avéa acquistato già qualche crédito<sup>3</sup>, e incominciava a formare la sua fortúna. Il falliménto<sup>4</sup> d' un suo corrispondente<sup>5</sup> lo ha rovinato interamente ad un tratto. Per nostro male maggiore ei non potè sopravvivere<sup>6</sup> alla sua disgrázia, e dopo un mese n' è morto di crepacuóre<sup>7</sup>. Mia madre, un fratello minore, ed io siámo restati nell' estréma miséria. Io ho trovato ricóvero<sup>8</sup> préssò un amico di mio padre. Mia madre s' è adoperata finora co' suoi lavóri a sostenér se medésima ed il fratello minore. Ma quésta notte ella è stata sorprésa da un male violénto<sup>9</sup>, che mi fa temere della sua vita. Io sono privo di tutto, sprovveduto<sup>10</sup> af-

<sup>1</sup> Τούτοις, γένεται, <sup>2</sup> αὐτός, οὗτος ἡ παραπληθυντική, ἐργασία, <sup>3</sup> αὐτομάτης, η παραπληθυντική, <sup>4</sup> αὐτομάτης, η παραπληθυντική, σφικτή πληρωμή, <sup>5</sup> ξενόγενος, <sup>6</sup> ορθωτικός, <sup>7</sup> η επιτηδευτική, <sup>8</sup> αυτομάτης, η παραπληθυντική, <sup>9</sup> αυτομάτης, <sup>10</sup> αυτομάτης, η παραπληθυντική.

fatto di danáro, e non so come soccórرla. Non assuefatto a mendicáre, io non ho pur corággio di presentármì a chí mi può riconóscere. Voi, Signóre, mi sembráte straniéro, dinánzi a voi per la prima volta io mi sono fatt' ánimo <sup>1</sup> a víncere il rossóre che sento. Deh! abbiáte pietà dell' infelíce mia madre: fate ch' io avér pôssa modo di sollevárla.

Così dicéndo egli uscì in dirótto piánto, da cui l' incógnito si sentì tutto commóssso.... Sta assai lontáno di qui vostra madre?.... Ella è al fine di questa contráda, nell' última casa a manca <sup>2</sup>, al terzo piáno.... È stato ancóra niún médico a visitárla?... Io andáva appúnto di lui cer-cándo; ma non so come ricompensárlo, e come provvedére ció che per esso verrà ordináto. Lo sconosciúto Signóre trásse dalla borsa alcúni fioríni, e a lui porgéndoli, andáte súbito, disse, a procurárle alcún médico e a sovvenírla. Il giovinéttó colle più sémplici, ma insiéme più enér-giche <sup>3</sup> espressióni d' un cuóre riconoscénte rendútegli le grazie più vive, partì di volo <sup>4</sup>. L'incógnito personággio frattánto, allorchè quégli per altra parte si fu allontanáto, prése determi-nazióne d' andáre egli stéssò a visitáre la védova infelíce. Salíte le scale, entrò in una piccola ca-merétta, ove altro non vide che poche scranne di paglia, pochi attrézzzi <sup>5</sup> da cucína, un tavolíno rozzo e mal comméssso, un vecchio armádio <sup>6</sup>, un letto, ove giacéva l' inférma, e un altro pícciolo letticciuólo accanto. Ella era nel più profondo abbattiménto, e il pícciolo figlio appiè del letto struggévasi in pianto <sup>7</sup>. Cercáva la Madre di con-

<sup>1</sup> Уѣтъ манѣніе, հայություն, <sup>2</sup> յակ ուղի, <sup>3</sup> ապօտ, <sup>4</sup> շու-  
տուն, <sup>5</sup> խան, <sup>6</sup> պահապան, տօլաս, <sup>7</sup> եկած լու.

fortárlo, ma troppo ella medésima di confórto avéa mestiéri. Il personággio s' accosta intenerító, e fáttole cuóre<sup>1</sup> incomíncia qual médico sovra il suo male ad interrogárla. Essa n' espòne succintamente<sup>2</sup> i síntomi<sup>3</sup>; indi con un sospíro e pian-géndo: ah, Signore da troppo alta cagione deriva<sup>4</sup> il mio male, e l' arte médica non v' ha ri-médio. Io sono madre, e madre infelíce di trop-po míseri figli. Le mie sciagúre e quelle de' figli miei hanno ferito già questo cuore troppo profon-daménte. La sola morte può metter fine a' miei mali; ma quéstá stéssa mi fa tremáre per la deso-lazíone<sup>5</sup>, in cui i póveri miei figli si rimarránno. Quì crebbe il pianto: ella espóse le sue sventúre, che il suppósto<sup>6</sup> médico dissimulò di sapére già altrónde, e che gli trássero nuove lágrime. Al-la fine: or via, diss' egli, non disperáte ancóra. Il Ciélo<sup>7</sup> non vorrà porvi in dimenticánza. Com-piango le vostre calamità; ma il Ciélo é provvido; voi n' saréte abbandonáta. Pensáte intanto a conservare una vita, che troppo è preziósa pe' vostri figli. Avréste carta da scrívere? Essa ne staccò<sup>8</sup> un foglio da un librettíno, sopra del quale esercitávasi il bambolíno di circa a sette an-ni, ch' era appiè del letto. L' incógnito, dopo d' avére scritto: Quéstó rimédio, disse, comincierà a confortarvi, ad altro migliore, ove bisogni, procederémo in appréssso, e fra poco io spéro che voi saréte guarita. Lasciò il vigliéttó sul tavolíno, e partì.

Passáti pochi moménti, ritornò il figliuólo

<sup>1</sup> Ήττη τηντ, <sup>2</sup> Λασταρούτη, <sup>3</sup> Λεπανταρητηλεμη θεμη, <sup>4</sup> γε-  
---ρ φηντ, <sup>5</sup> ουραθητηλεμη, <sup>6</sup> λεπανταρητηλεμη, <sup>7</sup> πα-  
δεμητηλεμη, <sup>8</sup> θεμητηλεμη:

maggioré. Cara madre, diss' egli, fátevi corrágio; il Ciélo ha pietà di noi. Miráte il denáro, che un Signóre mi ha dato generosamente<sup>1</sup> quéta mattína! esso ci basterà per più giorni. Son ito pel médico, e sarà quì a moménti. Chetáte il vostro dolore, e consolátevi. Ah figlio, disse la madre; viéni ch' io t' abbrácci: il Cielo assíste la tua innocéntza, deh! possa egli protéggerla constantemente. Un médico, ch' io non conósco, è partito di quà pur ora; védine la ricétta sul tavo-lino: va e recami ciò che prescríve.

Il figlio prende il bigliéttò, lo scorre, e fa un atto d' estremo stupire; il riguarda da capo, il rilegge, poi alza un grido: Ah madre! ch' è questo mai! La madre attónita e sospésa prénde la carta, e la legge impaziénte.... Oh cielo! L' Imperátor! ... In così dire le cade di mano il foglio, e riman senza voce e senza respíro. Il bigliéttò era un órdine<sup>2</sup> dell' Augústo Giuseppe II. in cui le assegnáva<sup>3</sup> del suo priváto erário<sup>4</sup> un generóso sovveniménto. Il médico sopraggiúnse opportúno per richiamare la madre dallo sveniménto<sup>5</sup>, in cui la sorprésa l' ávea gettata. Gli apprestati rimedii presto pur la riebbero dalla malattia<sup>6</sup>, che traeva dall' afflizíone dell' ánimo la principale sorgénte. Il generóso Monárca, ricolmo di lodi e di benedízioni, ebbe il piacére di rénderle la sanità e la vita, e di formare la felicità di un' onesta famíglia dalla fortúna aspramente perseguitáta.

<sup>1</sup> L'assegnazione, <sup>2</sup> l'ordine, <sup>3</sup> il privato erario, <sup>4</sup> privato erario, <sup>5</sup> richiamare dallo svenimento <sup>6</sup> la salute.

*L'eccidio<sup>1</sup> d'Ercoláno e di Pompéja.*

In sul princípio adombróssi<sup>2</sup> l'atmósfera<sup>3</sup>, e oltremodo riuscì calda e soffocante, nel qual tempo si fè sentir all'improvviso uno spaventevole terremoto, e tutto quel tratto<sup>4</sup> di paése apparì in un moménto copérto di fiamme, le quali uscivano a globi<sup>5</sup> dalla terra, che in cento luoghi s'apriva. Le piú alte collíne si védavan saltare siccome smósse da fondaménti. Dalle víscere<sup>6</sup> della terra usciva un rimbómbo<sup>7</sup> come quello d'un ráuco<sup>8</sup> tuono, e l'aria pareggiava co' sibili<sup>9</sup> l'ululár delle fiere. Il Cielo scoccava<sup>10</sup> saette, ed il mare mugghia<sup>11</sup> tempestoso. In séguito cominciò il Vesúvio a vomitár fuoco e pietre con vasto gorgo<sup>12</sup>, il denso fumo coprì tutt' in un tratto il fir-maménto, ed il giorno si convertì nella più cupa notte<sup>13</sup>. Alcuni credéttero allora, che i gigánti<sup>14</sup> si avéssero mossa battáglia, mentre fra l'orror di quelle ténebre, apparían lor dinanzi dell'ombre collossáli<sup>15</sup>, e credéan udíre fra quel confuso rimbómbo il suono delle lor trombe spaventose. Alcuni altri s'immaginávano, che il mondo era per dissólversi, e per ritornáre nel primiéro suo Caos. Presi da quest' idee, molti si mettevano in fuga, e molti altri correvaro dalle strade nelle lor case, e di bel nuovo dalle case nelle stráde, immaginándosi sempre, che il luogo in cui stava-no, era il più pericolóso. Agli sbocchi del Vesú-

<sup>1</sup> Ηπειρόντος. <sup>2</sup> Σύγκατασμός. <sup>3</sup> Σύγκατασμός, <sup>4</sup> Άρχος, <sup>5</sup> Αποτελεσμάτων, <sup>6</sup> Φυρώντων, <sup>7</sup> Ενέργεια, <sup>8</sup> Κηφισία, <sup>9</sup> Κηφισία μέσον σπραχτών, <sup>10</sup> Επειδή τοποθετούνται, προσπερισμού, <sup>11</sup> Σύγκατασμός, <sup>12</sup> Σύγκατασμός, <sup>13</sup> Ήντερ οπίστημα, <sup>14</sup> Λαζαρί, <sup>15</sup> Λαζαρί:

vio si assocciò un' esplosione<sup>1</sup> di lava<sup>2</sup> sì copiosa, che l' aria si trovò piéna per molte e molte miglia all' intorno. Tutto il paese, e gran tratto del mare fúron con essa coperti, ove cadéva devastava<sup>3</sup> ogni cosa, uccidéva le persóne e gli ani-máli, e copérse in fine due Città Ercoláno e Pompeja, (*Plinio il gióvine*).

### *Descrizione di un Giardino.*

Avea Gioachino allato a casa un vago suo giardino, dove v' avea d' álberi ben mille maniére, ed ancor più, i quali, esséndo cárichi di belle frutta, porgéano agli occhj de' riguardánti singoláre dilétto. Vi si vedéano lunghi viali<sup>4</sup>, ed altri améni ricínti,<sup>5</sup> che, per éssere da fronzúte<sup>6</sup> e folte pérgole<sup>7</sup> coronáti, per entro non vi potea punto il Sole. I fioríti pratelli poi, le risonánti acque, e i delicáti bagni, a' quali era quivi acconcio ed oppurtúno luogo, invitávano a prédere quel piacére, che uom suole appetíre negli estívi<sup>8</sup> calóri.

### *Il naufrágio d' una nave.*

In sul tramontár del sole il mare tutto divenuto bianco, cominciò a gonfiáre, e con mille altri segni a minacciár di gran fortúna; onde il padróne della nave, di ció súbito accorgéndosi, voléva dare órdine con gran prestézza di fare alcun ripáro; ma la pioggia, e l' vento l' assaltárono in un tratto così rovinosamente, che non gli lasciávano far cosa, che si volésse: e in oltre l' ária era in un tráutto divenúta sì buja<sup>9</sup> che non si

<sup>1</sup> Αγριεύεται, <sup>2</sup> ηρπετούμενη τάνακη τελεσθεῖται, <sup>3</sup> ανατέλλεται, αναποτίθεται, <sup>4</sup> λεπτός ή πυκνός διαστάσεις της γηράτης σύνθετης δομής, είναι, <sup>5</sup> διαστάσεις της γηράτης σύνθετης δομής, <sup>6</sup> περιβαλλόντα, <sup>7</sup> γηράτης, <sup>8</sup> μεσομήση, <sup>9</sup> βασίλειος:

scorgéva cosa del mondo, se non che talor bale-nánndo apparíva un certo bagliore,<sup>1</sup> che lascián-dogli poi in un tráutto in maggiore securità, facéva parér la cosa vieppiù orribile, e più spaventósa. Che pietà era a vedére que' pòveri passaggiéri per volére anch' eglino riparare a' minácci del Cielo, far bene spesso il contrário di quéllo, che bisognáva! E se il padróne dicéva lor nulla, egli era sí gránde il romor dell' acqua, che piovéva, e dell' onde, che cozzávano<sup>2</sup> l' una nell' altra, e cosí stridévan le funi, fischiávan le vele, e i tuoni, e le saette facévan un fracásso sì grande, che niúno intendéva cosa, che si dicesse, e quanto più crescéva il bisórgno, tanto più mancáva l'áni-mo e il consíglia a ciascúno. Che cuor credéte voi che fosse quel de' poverétti veggéndo la nave, che or paréva se ne volésse andáre in Cielo, e poco poi fendéndo il mare sene volésse scéndere nell' inferno? Che rizzar di capegli<sup>3</sup> pensáte voi che fosse, il parér che il Cièlo tutto convérso in ac-quá si volésse pióvere nel mare, e allóra il mare gonfiándo volésse salír su nel Cielo? Che ánimo vi stimáte voi che fosse il loro a vedére altri get-táre in mare le robe sue più care: o egli stéssso gittarvele per manco male? La sbattúta nave la-sciáta a discrezión de' venti, e or da quei sospín-ta, e or dall' onde percóssa, tutta piéna d' acqua se n' andáva cercándo d' un scoglio, che desse fine alle fatíche degli sfortunáti marinári, i quál-i non sappéndo omái altro che farsi, abbraciándosi l' un l' altro, si dávano a piágnere, e

<sup>1</sup> Փայտ, <sup>2</sup> Եղջերակ ինդանեաց գլուխ թիւ թիւս-հրեւ, հոս՝ ալսաց թիւմեիս հետ զարնընեւ, <sup>3</sup> Տապէ-բուհ թիւլեւ:

gridáre misericórdia , quanto loro usciva dalla go-  
 la. O quánti volévan confortáre altrui, che avéan  
 mestíer di confórto, e finívan le paróle o in sospí-  
 ri, o in lágrime! O quánti, pôco fa, si facévan  
 beffe <sup>1</sup> del Ciélo , che or parévan Monacélle <sup>2</sup> in  
 Orazióne! Chi chiamáva la Vérgine María , chi  
 S. Nicolò di Bari , chi gridáva S. Ermò; chi vuol  
 ire al sepóltero, chi farsi Fráte per l' amor di Dio :  
 Quel mercatánte vuol restituíre, quell' altro non  
 vuol fare più l' usúra: chi chiama il padre , chi  
 la madre , chi si ricónda degli amíci , chi dei fi-  
 gliuóli: e il veder la miséria l' un dell' altro , e  
 l' avérsi compassióne l' un all' altro , e l' udír la-  
 mentár l' un l' altro , facéva così fatta calamità  
 mille volte maggiore. Stándo gli sfortunáti adun-  
 que in così fatto períglio , l' álbero sopraggiúnito  
 da una gran rovína di venti si spezzò , e la nave  
 sdrúcita <sup>3</sup> in mille parti ne mandò maggiór nú-  
 mero di loro nello spaventoso mare ad ésser pa-  
 sto de' pesci , e dell' altre bestie maríne ; gli altri  
 forse più prácticas o in minor disgrázia della for-  
 túna procacciárono il loro scampo chi in su qué-  
 sta távola , e chi in su quell' altra.

<sup>1</sup> οὐαγές εὔτελος, <sup>2</sup> μοναχόπολης, <sup>3</sup> στρυγμένης :

## S U B T E N T U S .

L I P O M I T O M I T T U S . T S U L U H U S  
T E R T U S . H E R T U S . T H E R T U S . T E R T U S

Divérse spécie di léttere.

---

## 1. Léttere di risposta.

Mio caro Féderigo!

Assai mi è caro l'invito che mi fai a tenére fra noi carteggio<sup>1</sup> di léttere, poichè ben vedo ésser quésto l'único mezzo per cui mi sia possibile il così teco favelláre, come se tu mi fossi presénte. Anche il mio Signor Maéstro vede di buon occhio un così fatto esercízio, per lo che volentiéri mi ha data permissióne ch' io teco per léttere corrispónda. Ben temo io che a paragón delle tue, difettóse assai ed imperfétte saranno per riescire le mie léttere, che ben so ésser tu a quest' ora espérto<sup>2</sup> in quésta matéria, e capáce assai più che io non sia di esprímerti con esattézza e concisa ménte<sup>3</sup>. Pure io non mi vò pérder d' ánimo<sup>4</sup> pér questo, ed anzi col sovénte esercitármì spéro di potérti un giorno agguagliáre. D' una sola cosa io ti prégo, ed è che da princípio tu sii meco indulgénte<sup>5</sup> per quegli erróri che commette-

<sup>1</sup> [d]i u[er]o i g[ra]m[m]atica, <sup>2</sup> q[uo]d, <sup>3</sup> c[on]sidera, <sup>4</sup> j[u]nctio, <sup>5</sup> n[on] c[on]tra f[ac]tum:

rò, e spéro che andando innanzi quéstó nostro cartéggio, gli erróri verránno senza dubbio minorándo.

Mantova, 13. Gennajo 1825.

Il tuo amico  
Luigi.

Mio caro Carlo!

Avréi a quest' ora rispósto alla tua léttera se non fossi stato maláto, e pressochè<sup>1</sup> non dissí graveménte maláto. Il peggio sì è che io stéssó fui cagióne di tal malattía, perchè andáto a un banchétto<sup>2</sup> fuor di casa mi venne comméssa certa intemperánza<sup>3</sup>, che di lì a poco disestò<sup>4</sup> la mia salúte, e tacéndo io quéstó male per timor del médico e delle medicíne, fui causa che il male andásse tant' oltre da tenermi inchiodáto in letto per più giórni tormentáto da acutíssimi dolóri. Io per vero dire pagai la pena<sup>5</sup> della mia intemperánza, ma quéllo che più mi dispiáce sì è d' avér cagionáto tanto dolore a' miei cari genitóri, e cagionáto anche a te assai inquietúdini col mio silenzio. Per quéstá volta però io spéro che mi avrai per iscusáto, tanto più che ti prométto da amíco d' éssere per l' avvenire più diligénte nel rispóndere alle tue léttere. Ama

Cassano 6. Marzo 1834.

Il tuo Amíco  
Augusto.

<sup>1</sup> *q-rr-t-t-k-*, <sup>2</sup> *l-n-l-n-h-s*, <sup>3</sup> *m-n-j-n-j-n-l-n-l-n-h*, <sup>4</sup> *t-n-l-n-h*, <sup>5</sup> *m-n-t-l-d-e-s-s-g-l-*

## 2. Létttere d' avviso — [Lett. 2. avviso]

Stimatíssimo Signor Padre !

Jeri sera sono arriváto feliceménte in Venézia, ed oggi è mia prima cura il darle di ciò notízia, perchè non ignóro ch' Ella sarà in pensiéro dell' attuále<sup>1</sup> esser mio. Il viaggio mi riuscì assai meno grave di quello ch' io non mi fossi a bella prima immagináto, ed anche qualche píccolo diságio<sup>2</sup> che in esso mi è convenúto soffrire, anzichè farmi danno, trovo che mi ha in certo modo ringagliardítò<sup>3</sup>. Eseguéndo i di Lei órdini, caríssimo Signor Padre, appéna giunto andái a casa del Sig. Pisani da cui ebbi amorosíssima accogliénza. Per quánto giudicár posso cosí a prima vista, so-no d' avviso<sup>4</sup> che mi troverò assái bene in questa casa. Il Sig. Pisani inspíra amóre, confidénza e rispéttto al primo vedérlo, ed anche da' suoi due figli io mi riprométto assai buona compagnía, giacchè mi sémbrano ambédue disrétti, ben co-stumáti e compiacénti. Io ho in ánimo di far tutto per andáre a grádo<sup>5</sup> a questo Sig. Pisani, e seguéndo di buona vóglia le sue istruzióni vedrò di acquistáre quella capacità e quelle cognizióni che far mi póssano quando che sia un ábile negoziánte. Tale è il proponiménto, caríssimo Sig. Padre, che ho fatto a me stéssso all' entráre in questa nuóva carriéra<sup>6</sup>; proponiménto che rinnove-rò nel cuor mio ognì mattína, come ogni sera interrogherò me stéssso per riconoscere se io l' abbia nella giornáta fedelménte eseguito. Così Dio mi

<sup>1</sup> Այսիւն, <sup>2</sup> Կեղունվել, <sup>3</sup> Աշխարհական, <sup>4</sup> Խարձեմ ո՞չ, Եւ-  
բառ, <sup>5</sup> Հաճելք բառ, <sup>6</sup> Ըսլաց, Հոս պաշտօն, Գործ:

concéda la grazia ch' io me ne discósti<sup>1</sup> giammai,  
onde procacciár possa consolazioné a Lei, e ben  
éssere a me stésso.

Venézia, 13. Luglio 1820.

Suo ubbidientíssimo figlio  
António.

Caríssimo Fratélllo!

Io credéva che le vacánze dovéssero èssere  
giorni d' allegría per me, e in vece sone diven-  
tati giorni d' amáro dolore. Otto giorni fa giúnsi  
alla casa patérna, e trovái la nostra buóna Madre  
già da più giorni graveménte ammaláta. Parve  
che la mia venúta la facésse riavére alquánto; ma  
una febbre di maligna natúra tanto in pochi gior-  
ni la venne aggravando, che il médico cominciò  
a temére della sua vita. E pur troppo i suoi ti-  
móri s' avverárono!<sup>2</sup> La nostra buóna Madre è  
morta jeri sera alle otto dopo diciassétte giorni di  
malattía. Non mi regge l' ánimo, Fratélllo caríssi-  
mo, di descríverti la tristézza in cui tutta la no-  
stra famiglia è immérsa. Il nostro buon Padre è  
sopraffátto dal dolore<sup>3</sup>. Egli desídéra ardente-  
ménte di vedérti e di favellár teco di più cose. Fa  
dunque di ottenére più presto che tu póssa un  
congédo<sup>4</sup> di otto giorni, e viéni fra noi, che la  
tua presénza potrà scemáre<sup>5</sup> alquánto la tristézza  
del nostro buon Padre, e racconsolárlo della  
pérdita fatta.

Veróna, 6 Maggio 1820.

Tuo affezionatíssimo fratélllo  
Piétro Neri.

<sup>1</sup> *lascia*, <sup>2</sup> *si riconosca*, <sup>3</sup> *è già morta*, <sup>4</sup> *permesso*, <sup>5</sup> *riducere*,

## 3. Létttere di preghiéra — ինուդիս աղաջանոց :

Stimatíssimo Signore!

Tante fúrono le próve di bontà ch' Ella si degnò darmi in tutto quel trácto di tempo per cui ebbi l' onóre di servírla, che mi danno ánimo a farle di presénte una preghiéra. La láurea <sup>1</sup> di mio figlio maggióre e la lunga malattía di mia Ma-dre mi obbligárono a préndere in prestánza da un mio buon amico cinquánta scudi. In oggi sta per iscádere <sup>2</sup> il términe al rimborso <sup>3</sup>. I miei debitóri, sui quálí contáva <sup>4</sup>, mi vanno ritardando il pagaménto dei conti arretráti <sup>5</sup>, ed il mio credítore è in tale circostánza da non potére assolutamente far senza della somma che gli devo. Ella mi farébbe quindi un grandíssimo piacére, se po-tésse anticipármì <sup>6</sup> cinquánta scudi, che io scon-teréi <sup>7</sup> nelle próssime mesáte <sup>8</sup>. Ove colla sólita di Lei bontà compiacer voglia a questa mia do-manda, La prégo di fármelo sapére più présto che sia possíble mediánte una ríga di riscóntrro <sup>9</sup>, e l' assicúro che procurerò in ogni tempo di mostrarle gratitúdine d' un tale atto di amichévole sussídio. Sono con rispétto e stima

Di casa, il 7. Aprile.

Devotíssimo obbligatíssimo servitóre  
Piétro Nasi.

<sup>1</sup> Աղաջանութեական պահու ու անոր համար էղած ձախ. <sup>2</sup> Եղած պարբռ վճարելուն օրը գալ, <sup>3</sup> Ճախաց իմ պարբռ վճարելու, <sup>4</sup> Հաշուել, հոս յոյսը դուել, <sup>5</sup> Բայցած, <sup>6</sup> իսելիւել. <sup>7</sup> Հասպացուել, հաշուելն զար պուել. <sup>8</sup> այս, <sup>9</sup> հանգիստուն, հոս լեղին պարագանեալուն:

**Caríssima Signora Madre!**

Siccome Ella m' impóse ho osserváto il mio  
vestiario<sup>³</sup>, e ho trováto che molti capi<sup>⁴</sup> sono del  
tutto inservibili, e molti altri, per quanto me ne  
dice il sarto, sono tanto malandáti<sup>⁵</sup>, che non  
méritano la pena di raggiustárlí<sup>⁶</sup>. Mi veggó  
quindi obbligáto, a riccórrere alla di Lei bontà  
per avére un ábito nuóvo, un panchiotto o gi-  
lè<sup>⁷</sup>, un pajo di calze<sup>⁸</sup> e un pajo di stiváli<sup>⁹</sup>. Ab-  
biámo l'inverno alla spálla, ed io debbo fermár-  
mi ancóra a lungo nella scuola normále. Ben veg-  
go, caríssima Sig. Madre, la molta spésa ch' io  
Le cagióno, e so che in quéstí tempi difficili mag-  
giore sarà il peso che Le appórto; ma Le pro-  
métto di tenér conto<sup>⁹</sup> dei nuovi ábiti che sarà  
per inviármí, e di non cessár mai dall' apportár-  
le consolazione con una buóna condotta. Spero  
così di sempre più convíncerla della gratitúdine  
che nutro pei tanti beneficj da Lei ricevúti, e di  
mostrar mele sempre

Milano, il 28. Ottobre 1820.

Affezionatissimo e ubbidientissimo figlio  
Pietro Rizzi.

#### 4. Lette di raccomandazione — *レターレコメンド*

## **Caríssimo Amigo!**

Il giovane Adamoli, che ti presenterà questa mia<sup>9</sup>, ha frequentato finora la nostra scuola, e

<sup>1</sup> በፌዴራል, የፌዴራል ተብሎት ተብሎት, <sup>2</sup> ሁኔታ ደረሰ ሁኔታ ፊልጂን  
<sup>3</sup> ይመስኝ, <sup>4</sup> ይመስኝ, <sup>5</sup> ይመስኝ.

<sup>3</sup> առաջինական, <sup>4</sup> վերաբեր, յարտեր, բազի,

၁၈၄၂

վայսական lettera, (ուեւ Պէտք է լիւ 184)։

vien ora mandáto da' suoi genitóri a Venezia per imparárvi la mercatúra. Non occórre ch' io ti dica, mio caro Ansélmo, ch' egli desídera ardente-ménte di trováre in cotésta città, dove egli non co-nósce ánima vivénte, e nella nuova sua carriéra al-meno una persona colla quale possa stríngere amicízia, e che a un bisogno giovár gli possa col consíglie e coll' ópera. A chi dunque raccomandare meglio che a te il mio buon Adamoli? Fa di ricéverlo con amóre, e non andrà molto che avrái tutta la sua confidénza. Dónagli la tua amicízia, ch' ei ben la mérita, e te ne sia próva la famigliarità che io stéssso ho conserváta con lui per più anni. In una paróla accogli. o come accogliéstí me stesso allor-chè ebbi la fortúna di godére della tua compagnía costí, che sarà questo il maggiór piacére che tu possa farmi. Sono il

Bergamo, 7. Ottobre 1820.

Suo aflezionatissimo amico  
Pietro Gualtieri.

Illustríssimo Sig. Conte!

Quell' infelicíssimo uómo del Veglia chiéde a V. S. Illustríssima qualche sussídio per potér vivere. In verità che non si può avér mai di lui una compassióne che basti. A' suoi górní non ha avúto oncia di consolazíone, e pure ha cercáto d' affaticarsi, e l' ha fatto con tutte le forze sue. Ne' suoi primi anni credéndo che il padre suo gli avésse a lasciare una pingue <sup>1</sup> eredità, si diede tutto agli studj. Morto il padre suo, fu per mol-ti anni segretário del Conte Gini. Uscì questi di

<sup>1</sup> Έλεφ, ζην, γωνι. λαρυγνο:

vida, egli s' infermò, e stette sì lungo tempo inférmo, che perdétte il filo<sup>1</sup> delle faccénde sue, e non ebbe più il modo di collocársi. Ha procuráto mille vie, e fatto infiniti tentatívi<sup>2</sup> per non aggraváre chicchessia, ma nulla gli è riuscito. Finalménte gli è uscita del cuóre ogni speránza, e si dà per disperáto intiéraménte. Jo fo per lui quanto posso, e credo che V. S. Illustrissima non mancherà del suo ajúto ad un onésto uómo di tal qualitá, il quál è degno d' éssere assistito da' suoi buóni amíci. Procurerò frattánto di collocárlo, e lo stéssso faccia Ella dalla sua parte. Se poi non ci riéscó, ... penso di accettárlo in casa mia, e tenérlo appréssو di me, come un amíco al quál ho sempre volúto bene, e di cui ho avúto ed ho compassióne per la sua bontà, e pe' suoi óttime costúmi. So che questo non è a Lei di distúrbo, perchè ama di far del bene dove può; ed io mi apro l' adito<sup>3</sup> di significárle il mio rispétto, e quella perfécta stima con la quál ho l' onóre di éssere

Di V. S. Illustrissima

Di casa, il 6 Gennajo.

Devotissimo umilíssimo servitóre

Giovanni Delbuono.

5. Létttere d' invito — 10. — 11. — 12. — 13. — 14. — 15.

Stimatíssimo Sig. Zio!

Reputando mio dovére il farle conoscere quali progréssei io abbia fatti nello stúdio, crédo bene d' invitárla a volér assistere al sólito esáme

<sup>1</sup> Ալբյոն, Հասկանք, Եղանակ, <sup>2</sup> Ճիշտ, Չափ, <sup>3</sup> Տարածություն:

público che si terrà per noi giovedì próssimo. Piácciale, caríssimo Sig. Zio, di onoráre questa nostra scuóla colla sua presénza, che di grande incoraggiaménto sarà per me e pe' miei condiscépoli l'avére a testimóni dei nostri progréssi persóne del suo mérito. Io non ardirò già d' assicurárla che sarò per contraddistínguermi, ma pure mi lusíngó di avér modo a dimostrárle che procúro di far buon uso delle beneficénze e dei sussídj che mi procaccia. Mi protésto col mássimo rispéttō

Di casa, il 20 Agosto.

Ubbidientissimo Nipote

Vincenzo Magni.

Caríssimo Amíco!

Doménica ventúra nel villággio di Carugo si farà la festa della vendémmia. Il primo deputáto di quel villággio ha avúta la compiacénza d' invitármì a tal festa insiéme con alcúni altri miei conoscénti. Noi abbiám quindi pronta una carrozza, la quale ci atténde per le cinque, onde colla transportárci. Un buon pasto <sup>2</sup> ci aspécta dal deputáto, dopo del quale prenderémo parte <sup>3</sup> alla gioja <sup>4</sup> di quélle buone genti di campágna che benedícono il Signóre per la fortunáta vendémmia loro concéssa. Se anche tu hai piacére di assistere a quéta festa campestre, fa di trovárti da me doménica mattina all' ora indicáta, ch' io ne avrò sommo piacére. Spéro di vedérti senza dubbio, e mi ti dico

Di casa, il 28 Ottobre.

Affettuosissimo amíco  
Angelo Riva.

<sup>1</sup> - <sup>2</sup> - <sup>3</sup> - <sup>4</sup> -

#### 6. Léttore di dono — (də-nə-tər, də-nə-tör) n. one who gives a gift.

## Caríssimo Amigo!

Allorchè ebbi la sorte ultimamente di vedervi nel vostro giardino in compagnia d'alcuni buoni amici, provai piacere in cuor mio sentendo che vi lagnavate di una mancanza ch'io assai di leggiéri<sup>1</sup> sono in grado<sup>2</sup> di fare scomparire. E sind' allora volentiéri vi avrei fatta parola della mia ricchezza in fatto di ciriege<sup>3</sup>, ove non avessi temuto di vedermi per avventura tolta la viva soddisfazione che ora sono per procurarmi. Il latore<sup>4</sup> di questa mia vi recherà al tempo stesso un canestro<sup>5</sup> pieno di quelle ciriege che sono le mie predilette<sup>6</sup>. Voi non potrete farmi piacere maggiore, quanto quello di accettare questo piccolo dono, e tanto più mi riprometto ciò dalla vostra gentilezza, in quanto che io pure ho parecchie volte godute delle vostre saporitissime albicocche<sup>7</sup>. Sarà per me una vera gioja se udrono che le mie ciriege vi siano gradite, e resto con dirmi di tutto cuore.

Di casa, il 7. Giugno.

Vostro affettuosissimo amico  
Piérin del Vaga.

**Stimatíssimo Signóre!**

Tante sono le prove dell'instancabile<sup>9</sup> cura  
che già da più anni Ella si è data a pro<sup>10</sup> del mio  
figlio minore, ch' io veggio con dispiacere di non

<sup>1</sup> Գիշեաւ, <sup>2</sup> էսսեր ան գրական, <sup>3</sup> իշխան, <sup>4</sup> քիրազ, <sup>5</sup> բերդապ, <sup>6</sup> սեփեթ, <sup>7</sup> շատ, <sup>8</sup> արքական, <sup>9</sup> զերտապի, <sup>10</sup> անինոնք:

avr modo a contraccambiare<sup>1</sup> secondo il mèrito  
gl' importanti servigi da Lei resici. Non pertanto  
Ella mi perdonerà se procuro alméno in qualche  
modo di mostrárle il mio grato ánimo col piccolo  
dono dei libri che Le invio. So, per prova ch'  
Ella è grande amatore di libri, e specialmén-  
te di quelli alla storia naturale pertinénti<sup>2</sup>. Vo-  
glio speráre che quelli contenuti nel pacchétto B.  
non saranno indégni della sua attenzione. La pre-  
go a considerare questo dono perquello che  
è, cioè per un ténue<sup>3</sup> contrasségno della viva  
gratitudine ch' io Le professo per le tante gra-  
zie ond' Ella ha ricolmato<sup>4</sup> mio figlio. Nessuna  
cosa desidero tanto, quanto che egli sappia rèn-  
dersi degno di Lei, e sono colla mássima stima

Di Lei, pregiatissimo Signore

Di casa, il 7. Luglio.

### Riconoscetissimo servitóre

Gio. Caranenti.

## 7. Léttore di consulta —

**Caríssimo Amigo!**

Io mi trovo nel mássimo imbarázzo<sup>5</sup>. Sono al momento di dovére scégliere una professione<sup>6</sup>, e non so a quále appigliármì. Mi piace lo stúdio dell' agrimensóre<sup>7</sup>, e mi aggráda<sup>8</sup> istessaménte quello del ragioniére<sup>9</sup>. Mio padre lascia a me la

<sup>1</sup> Ունակութեալ հագուստանիւլ, <sup>2</sup> վերտերող <sup>3</sup> լեւեա, հոս  
քեւ, <sup>4</sup> ճռեցուցանիւլ, <sup>5</sup> շինուալիւն, ինմենա, իդու-  
մասեւ, <sup>6</sup> արհեստ, <sup>7</sup> գեղարկուածուալեան պարագանը,

scelta d' uno di questi due o di altro , se più mi  
va a grado, e da me atténde la risoluzione. Caro  
Amico , voi che avéte miglior discerniménto di  
me consigliátemi a quello che più credéte a pro-  
pósito <sup>1</sup> alle mie circostánze e utile insiéme alla  
sociedad. Levátemi di grazia da quéstó imbróglia <sup>2</sup> .  
Ricordátevi che vivo con impaziénza di ottenére  
da voi una rispósta soddisfacénte , che tranquili  
li il mio spírito, e mi detérmini a ciò che sia per  
éssermi più giovévole <sup>3</sup> . Sono con tutto l'affétto  
Di casa , 7. Aprile.

Vostro obbidentissimo amico  
Piétro Bruni.

---

Stimatíssimo Signor Tuttore ! <sup>4</sup>

Seguéndo il prudénte suo consiglio, mi tróvo  
già da due anni in questa città di Verona al ser-  
vicio del Sig. chirurgo Risi. In tutto questo tempo  
me la passai così bene che non ebbi motivo desiderár di meglio. Due giorni sono però il Sig. Con-  
te Giusti mi fece richiédere s' io sarei conténto  
d' andár a viaggiare con suo fratello in qualità  
di cameriére. Vantaggiósi mi sémbrano i patti of-  
fértimi , giacchè mi fúrono proferite cento lire  
il mese e le spése , coll' assicurazione altresì  
d' ogni possibile riguárdo al ritórno. Per quanto úti-  
le però sembri la cosa, io non so risólvermi a  
far alcun passo senza il parére dell' ótimo mio  
tutóre, giacchè so di non avére mai avúto a pen-  
tirmi dell' aver seguito i suoi consigli. La prégo

<sup>1</sup> Consiglio, <sup>2</sup> Guerriero, <sup>3</sup> Sollecito, <sup>4</sup> Preghiera.

pertanto di volérmi palesáre il suo sentiménto intorno alla presente occasione, e ciò col primo corso di posta, dovendo io rispóndere fra due giorni al più tardi a chi mi fece l' offérrta. Sono coi più vivi sentiménti di gratitúdine

Verona. 7. Aprile 1820.

Affezionatissimo e ubbidientissimo pupillo  
Giusto Fini.

---

### 8. Lettere di consiglio — (Da un suo amico)

Caríssimo Amíco!

Voi mi chiedéte norma per potér léggere col maggiór possibile profitto. Tutto ciò che fate di già a quéstó propósto e che mi narráte nella létterra vostra, sta bene a parer mio; di due sole cose vi vorréi vedere corrétto, cioè del troppo léggere la sera, e del troppo avidamente leggere ogni sorta di libri. Mi pare che la mattína sia più atta alla lettúra di tutto il restante del giorno. L' ingegno è più sciolto, più libero e più purgáto pel dormíre da que' fumi che per l' ordinario sogliámo sentire dopo di aver mangiáto. Non vorrei poi vantarmi di léggere molti volumi e con trop-  
pa avidità. Vorréi piuttosto meno léggere e con maggiore applicazione, e piuttosto vorréi badare alla scelta de' libri che al número. Fate a modo mio, e vi troveréte contènto. Vi abbraccio di cuore e sono

Di casa, il 10 Luglio.

Vostro affettuosissimo amíco  
Ciorgio Deodati.

---

**Ornatissimo Signore ed Amico**

Ella mi avvisa che ad altro non pensa che a viver bene, ed a réndersi uómo onésto. Quando uno vuol éssere tale e con tanta costánza, lo è già divenuto. Ella però mi richiede se sta bene la pompa, e se la consíglia a tenérla cara. Sta bene ai padróni del mondo, ai príncipi, ai generáli d' esérciti<sup>1</sup> ed anche ai governatóri delle provincie, perchè sarebbe una meschinità<sup>2</sup> poco degna di tali persóne l' andáre con poco sfárzo quando debbono comparire. Quanto ai priváti<sup>3</sup>, la pompa<sup>4</sup> e lo sfarzo ad altro non sérvono che ad acquistarsi l' odio e l' invidia, ed a sturbare le facénde loro domésticas. Un modo agiato e modesto li farà stimáre e rendérsi graditi. Io ho creduto sempre che per éssere uómo totalménte dabbene non si potésse aver mai onóre che fosse più del bisogno, nè men vanità del bisogno. Facciasi per vanità la più bella azione del mundo, súbito non è più lodévole. Quelle stesse azióni che derívan da un principio di virtù non sono del tutto fortunáte, se pôssono cadére in sospéttto d' esser nate da vanità. Ma per tornáre ai priváti, io non ne conóbbi ancora uno a cui riuscisse bene la magnificéenza e la pompa. Questo è il mio pensiero in tal particoláre, e sono tutto suo

Di casa, il 6. Aprile.

**Devotissimo servitore e affezionatissimo amico**  
**Giambattista Roberti.**

<sup>1</sup> Οὖτις, βασιλεὺς, <sup>2</sup> αὐτοκράτορας, <sup>3</sup> μητρόβουλος, <sup>4</sup> πατέρας, συγγένεια.

9. Létttere di rimpróvero — *[di una qualità giudicata poco buona]*

Caríssimo Amico!

Tre mesi fa ebbi il piacére di prestárvi le ópere del Conte Gaspare Gozzi; ora siccome io non dúbito che voi non le abbiate lette, e siccome già da piú giorni il mio Amíco Alberti mi fa istánza<sup>1</sup> per averle, così io vi prego a rimandarme col latóre del presénte. Che se qualche altra ópera di quello che io possérgo vi andásse a grado, sarà per me di grandissima soddisfazióne il compiacérvene ad ogni vostra richiésta<sup>2</sup>. Sono di cuore

Di casa, il 7. Maggio.

Vostro affezionatissimo amico  
Alberto Gerli.

Caríssimo figlio!

È egli possibile, signor mio caro, che non solaménte voi non siéte venúto da me confórme<sup>3</sup> io ve ne avéva pregáto; ma che di piú vi siáte volúto nascóndere quando mi sono portáto in persóna per vedérvi? Che mai dirébbe vostro padre, cui prometteste nel punto stesso della sua morte di volér avére una total confidenza<sup>4</sup> ne' miei avvertiménti, che vi saréste fatto un dovére di coltiváre la mia amicizia? Diciámolo un altra volta, che mai dirébbe egli? E non son io forse piú quegli che vi ha veduto créser con tanto piacére, che vi ha dato le prime istruzioni; ed a cui in mille e mille occasiόni avéte dimostráto il maggior affetto?

<sup>1</sup> *Urgente*, <sup>2</sup> *honorando*, <sup>3</sup> *tenendo* *ap.*, <sup>4</sup> *quarant'annelli*.

Se non avéste un cuór nobile, uno spírito penetrante, dispereréi del vostro cangiaménto e dei miei consigli: ma voi sortiste<sup>1</sup> un ánimo troppo bello ed una sagacità non molto comúne. Vi pensáte voi forse ch' io abbia in pensiéro di volérvì sgridáre? Voi mi conoscéte da molto tempo, e sapéte pure che io non sono un uomo di bieca guardatúra<sup>2</sup> nè d' un umor<sup>3</sup> si cattivo da non saper compatire le debolézze dell'umanità. Quanto più mi fuggiréte, tanto più vi crederò reo<sup>4</sup>. Non date retta<sup>5</sup> ai compágni, lasciate parlare il vostro cuore, e son sicúro che súbito verrete da me; il mio mi stímola a non abandonárvi mai; non vi lascerò mai in riposo fino a tanto che non ci riunirémo insiéme.

L' ésser io vostro vero amico si é la ragióne per cui vengo in traccia di voi in un tempo che quasi tutti i vostri parénti non vogliono più sentir parlare di voi. Io, che vi conóesco da vent'anni in qua, dovréi naturalménte avére un maggiór ascendénte<sup>6</sup> sull' ánimo vostro di quello che abbiano tutti que' giovani, che vi stanno attorno, non per altro che per mangiare il vostro, e non son vostri amici che per rovinare la vostra riputazióne e la vostra salúte.

Venite dunque ad asciugáre le mie lágrime, e sarà questo il vero modo di farmi conoscere che tuttavia vi ricordáte di vostro padre, e che sapete altresí éssere sensibile alle mie premúrc.

Di casa. 6 Giugno 1820.

Vostro vero amico  
Ganganelli.

<sup>1</sup> Η ἔξηλος, νηστεραφ οφ δινη, <sup>2</sup> Δέννα τηντή ηνδέντη ηντέντη  
ηντέντη, <sup>3</sup> ηντέντη, <sup>4</sup> γανγάντη, <sup>5</sup> ιντη ηντη.  
<sup>6</sup> μηγάληγαλη. ηντέντη.

Stimatissimo Signore ed amico!

Meglio è tardi che mai. Mi trovai oppresso tanto dalle faccende che mi convien partire senza fare il mio dovere con V. S. Ella però mi ha spesso scusato in tali incontri che non posso anche in questo disperare del suo perdono. V. S. conosce il mio cuore incapace di mancare nell'essenziale. Quanto poi a certe irregolarità, queste possono far sospettare dove la servitù è nuova, ma nel mio caso no; perchè io sono suo vero, antichissimo e divoto sevitore.

Di casa,

Gaspare Gozzi.

Stimatissimo Signore!

Coll' ultima sua Ella mi fece conoscere il proprio malcontento<sup>2</sup> per non avér io pagato a tempo il mio débito. Conosco che V. S. ha giusto motivo di ésser meco disgustata, e appéna spéro che sia per condonármì questa tardanza. Pure io La prégo a volér ríllettere alla crítica<sup>3</sup> circostánza in cui mi posero questa volta i miei correspondénti col ritardármì i débiti pagaménti. Appéna tre mesi d' istánze e cure continúe mi póngono oggi in grado d' inviarle i mille scudi promessi a saldo<sup>4</sup> del mio conto. Spéro che V. S. accoglierà benignamente quéta mia discólpa, perdonerà l' involontário ritárdo, e continuera ad onorármì della pregiáta sua confidénza. La ringrázio sommaménte dell' indulgénza usátami

<sup>1</sup> የኢትዮጵያኑ, <sup>2</sup> በቅድመናይነትና: <sup>3</sup> ምንምናይነውም. የፌዴራል  
የሚሸጠው, <sup>4</sup> እንደጋለጭነት የፌዴራል

finora, ed assicurándola che mi troverà per l'avvenire puntuál pagatóre, ho l'onore di dirmi colla mássima stima

Di Lei pregiatíssimo Signore

Di casa, il 7 Febbrajo.

Divotíssimo obbligatíssimo servitore

Andrea Giusto.

## 11 Létttere di ringraziaménto — 11. —

— — — — —

Caríssimo Amico !

Io vi sono obbligatíssimò della premùra che vi siéte data per adempíre la mia commissióne. I cristálli che avéste la bontà di comperármi sono giunti jeri in buoníssimo stato, ed io sono soddisfatto sia della qualità, sia del prézzo loro. Desidero di avére più frequénti occasíoni di ricambiárvi cosi fatti servigi, e v' assicuro che sarò sempre

Miláno, 6 Maggio 1820.

Vostro sincero amico  
Giuseppe Dellacqua.

Caríssimo Amico !

Già tempo avéste la bontà di prestármì cento scudi, e quel che é più sulla sola paróla e senza óbbligo d'interésse. Mi affréutto in oggi a restituirvi una tal somma, e nel tempo stesso vi rendo le grazie maggiori della bontà e cortesía con cui m' avéte soccorso in quella critica circostánza. Più

<sup>1</sup> Il 11. —

che colle paróle (piochè non so trovárne di abbastanza adeguáte) vi ringrázio con l'animo, e v'assicúro che questo é e sarò sempre pieno di riconoscénza e d'affetuósa stima per voi.

Di casa, 7 Luglio.

Vostro riconoscentissimo amico  
Salvatore Lermes.

42. Léttore di congratulazione, e di buon augúrio;

**Caríssimo amíco!**

Mi è stato di sommo conténto il sentíre che  
avéte ottenuto costà un impiégo assai onorévole<sup>2</sup>.  
Si vede che altri conóscono il vostro mérito e  
vi sanno far giustizia. Jo me ne consolo con voi.  
Voglia pure il Signor Iddio continuáre sopra di voi  
le sue beneficénze, ch' io intanto coi sentiménti  
della più viva amicízia mi professo.

Codogno, 6 Aprile 1820.

Vostro sincero amico  
Carlo Crespi.

Stimatissimo Signor Zio!

La mia gioja nel sentirla felicemente ristabilita in salute fu grandissima, come grandissimo fu il dolore ch' io provai in tempo della sua malattia. Non finirò mai di ringraziare la Provvidenza che ha ridonato a' miei voti <sup>2</sup> uno Zio, a cui tanto debbo, e che amo tanto di cuore. Nulla più desidero oggidì, se non che la presente sua con-

<sup>1</sup> Ը ահաւոյն, Փայտառալը, քերպլը, <sup>2</sup> Էսպայնի, Խովուստը:

valescénza dia presto luógo ad un flórido e duré-vole stato di salúte. E dal canto mio l' assicuro che farò di tutto per rénderle più dolce una vita che tanto mi sta a cuore. Sono col mássimo rispetto

Bellaggio. 17 Marzo 1820.

Affettuosissimo e ubbidientissimo nipótè  
Gio. Nerli.

---

Ornatissimo Signore!

Non saprei incominciár meglio l' anno presénte, se non coll' augurárlo felice alla degnissima sua Persona, e coll' accertárla nello stesso tempo del mio profondo rispéttò. Questi sono i primi e i piú sacri dovéri ch' io debbo compiére verso di Lei; nè alla mia felicità puó mancáre cosa alcúna se Ella li gradisce. Nel vero Ella ha avúto tanto bontà per me in ogni tempo, che io non so come rendergliene il guiderdóne <sup>1</sup> conveniente. La supplico á volérmi continuár sempre la preziosa sua grazia, e di vero cuore mi protesto

Di Lei, ornatissimo Signore,  
Di casa, il 31 Dicembre.

Umilissimo obbligatissimo servitóre  
Paolo Novelli.

---

Carissimo Signor Padre!

É per me giorno di festa e di gioja quello in cui Ella, ebbe i natali, giacchè diede a me un Padre sì buono, sì giusto, sì amábile. Non passa giorno in cui io non pensi a beneficj onde Le son debitore; non passa giorno in cui io non Le ne renda

<sup>1</sup> Φηλετήν :

grazie in cuor mio; ma oggi in particoláre così  
viva é la rimembranza<sup>1</sup> di quanto io Le debbo,  
che non so trovár paróle adeguáte per esprimer-  
gliela. Dio, che mi vede in cuóre, sa gli augurj  
ch' io faccio per la di Lei prosperità, e spéro che  
vorrà compirli facendole per molti e molti anni  
rivedere in piena prosperità questo di , e conce-  
dandomi la grazia di convincerla non colle sole  
paróle, ma anche coi fatti dell' amóre, del ris-  
péttlo e della riconoscénza che Le proféssso. Sono  
6 Agosto 1820.

Vimercate, 6 Aprile 1820.

Affettuosissimo e ubbidientissimo figlio  
Geremia Sarpi.

### 13. Lette di condoglianze e di consolazione.

Carissimo amico !

La morte inaspettata del vostro caro Zio mi ha penetrata l'anima, e la vostra afflizione ha accresciuta la mia. Avete tutta la ragione se vi trovate inconsolabile, ma più ancora ne avréste se la di lui lodébole continuata condotta<sup>2</sup> di vita non lasciasse un giusto motivo di conforto. Il tributo<sup>3</sup> della vita non è in nostro arbitrio, bensì le azioni virtuose che lasciano al defunto il dovuto onore, ai vivi una ragionevole compiacenza. Consolátevi dunque con questo riflesso<sup>4</sup> tanto più che l'affligervi fuor di modo è inutile agli altri, e nocevole a voi. Spéro che saréte del mio sentiménto, il quale vi offro a moderare alcun poco il vostro dolore, e come un sincero attestá-

<sup>1</sup> ՀՅՈՒՅՆԻ ԱՆԴՐԻ, <sup>2</sup> ԼԵԿՈՎ ՍԵԼՎՈՎԱՆ, <sup>3</sup> ՀԱՐԻ, <sup>4</sup> ՏՐՈՒՃԻՄՆԵՐԻ:

to<sup>1</sup> di quella inalterabile<sup>2</sup> affezióne che vi professo. Continuáte ad amarmi, e credétemi  
Udine, 5 Marzo 1820.

Vostro vero amico  
Angelo Nurra.

---

Pregiatissimo Signore ed amico !

Ricévo in questo punto la disgraziáta notízia della vostra cadúta di caléssso nel ritornár da Verona a questa volta<sup>3</sup>, e sento del male che vi siéte fatto alla gamba. Buon per noi che il chirúrgo<sup>4</sup> chiamáto a medicárvi è uno dei più espérти di quella città, e tale che per ópera sua possiámoo con ragióne ésser certi di présto riabbracciarvi sano e salvo. E non fu piccola fortúna altresì nel mezzo della sciagúra stéssa di ésservi quéta accadúta a poca distánza di Verona donde potéste avére pronto ed opportúno soccorso. Non potéte crédere quanto dolóre io abbia risentito di questa vostra disgrazia, della quale però spero che presto vi riavréte, ove osserviáte esattaménte le prescrizíoni del chirúrgo e del médico, e v' abbiate quella cura che si dove. Fate che io sia di continuo informáto<sup>5</sup> della vostra salúte, e togliétemi presto da quello státo d' inquietézza in cui per tal cagiónе mi ritrovo.

Desenzano 7. Aprile 1820.

Vostro sincerissimo amico  
Antonio Persici.

---

<sup>1</sup> Il *μεγαλητόν*, *ζευς* οὐρανούς, <sup>2</sup> αἰθίους γέλιος, *καυστρατηνός*,  
<sup>3</sup> αἰθίους, *καυστρατηνός*, <sup>4</sup> φύλαξ, *άτελος*, *δακτυλίους*  
*απάλειψη*, *απάλειψη*.

Եռանձին օրինակք սկզբնաւորութեան զանազան տեսակաց նամակագրութեան, մանաւանդ՝ նամակաց բարեմաղթութեան:

Avvicinandosi il principio *del nuovo anno*, desidero che riesca a V. S. Illustriss. totalmente felice. Piaccia a S. D. M. che sia tale il compiacimento del suo giubilo, quale è l' affetto del mio augúrio, etc.

La legge indispensabile, che io mi sono impósta d' avvalérm<sup>1</sup> d' ogni incontro per conservárm<sup>1</sup> la sua amicizia da me in sommo prégio tenuta, mi obbliga a rassegnárle il mio ossequio all' appressársi *dell' anno nuovo*. L' ordinária politica di questa sorta non ha luogo appo di me. Essi vengono dal miglior cuore del mondo i mille felici augurj che io ho l' onore di farle, etc.

Sarébbe troppo manchévole l' affetto della mia osservánza verso V. S. Illustriss. se in questo principio *del nuovo anno* non venissi con queste righe a pregárle dal Cielo ogni próspero avveniménto. Siano tali le sue contentézze, che non resti a Lei più che desideráre, nè a me che augúrarle, acciocchè non senta penuria<sup>2</sup> di grázie, chi gode abbondánza di mérito. Viva felice, e se ha sapúto più volte largaménte favorirmi, sappia anche talvolta liberaménte comandárm<sup>1</sup>, etc.

Ravviva nell' ossequioso riverénte mio ánimo i più cándidi sentiménti di devozióne verso V. Ecc. in vgnente *anno nuovo*, in occasióne del quale indrízzo per distinta maniéra i miei férvidi voti all' Altissimo, onde implorargiolo<sup>3</sup> ripiéno

<sup>1</sup> Եղէլ ի՞մ օդումը բարողէ գործածէլ, <sup>2</sup> պահանջեն, <sup>3</sup> ենդրէլ, հայցէլ:

di giorni di salúte, e ricolmo d' ogni consolazioné. Súpplico umilissimaménte V. Ecc. degnársi di aggradírne il fausto <sup>1</sup> augurio, come un giusto tribúto del mio dovére, ed una non equivoca testimoniánza della profónda venerazioné, che mi constituisce quale mi glorio di professarmi con perfetta sommissione e profondo rispetto di V. Ecc. Umiliss. Devotissimo, etc.

Non trascúro l' opportúna occasione di rinnovellar mi alla memória di V. S. Illma. e di ricordarle il mio sempre costante pienissimo ossequio all' approssimarsi <sup>2</sup> dell' imminente <sup>3</sup> capo d' anno coll' augurarle cordialmente ogni sorta di prosperità e contentezza. Nell' espressión de questi genúini <sup>4</sup> miei voti accolga un' atto doveroso <sup>5</sup> di quella viva riconoscenza che mi fa essere quale ho l' ambizioné <sup>6</sup> di segnarmi di V. S. Illma. Divotiss., etc.

La viva impazienza che ho di testimoniarle in qual si sia incontro la mia venerazioné, e il tenero affetto, che nutre per Lei il mio cuore, fanno che abbraccio con estremo giubilo l' opportunità di contestargliene i miei sentiménti cogliendo l' occasione di felicitarla sul di Lei giorno natalizio <sup>7</sup>, e pregando l' Altissimo a volermi concedere, che ancor per lunga serie d' anni possa seco Lei esercitare questo cordialissimo uffizio. Un simile atto che non fosse animato dall' amóre e dalla gratitudine potrebbe risguardarsi qual' affetto indifferente della consuetudine; ma procedendo dal cuóre il più sincero e riconoscente, ed es-

<sup>1</sup> Երջանիք, <sup>2</sup> Տօսկինալ, <sup>3</sup> Հւըսոհմա, <sup>4</sup> Անիլոյ, հարապտ, <sup>5</sup> Արդարացիք, <sup>6</sup> Բաղդանար, <sup>7</sup> Ճանդեմի օք:

sendo diretto ad un benefattore che ha il più giusto titolo a tutta la mia stima e gratitudine, sono certissimo, ch' Ella riceverà di buon grado la sincera e verace testimonianza di questi miei ingenui sentimenti, etc.

Mostrerei di far poca stima di quella inclinazione, che mi móuve a servire V. S. Illma. se trascurassi l' opportuna occasione che mi si presenta del suo giorno *nomastico*,<sup>1</sup> il quale avvicinandosi m' invita ad augurarle il colmo d' ogni maggior contentezza. Si compiaccia la Divina bontà, che le mie preghiere non restino senza frutto, e che il suo merito non rimanga senza premio. Non mi cancelli dalla sua memoria, e Le sovvenga, che mi ha spesso obbligato col favorirmi, ma non giammai favorito col comandarmi, etc.

Il veggente *capo d' anno* mi porge la graditissima occasione di testimoniarle i sentimenti veraci della mia affezione, augurandoglielo di tutto cuore felicissimo. Prego l' eterna providenza, che V. S. trapassi il corso di questo, e d' altri moltissimi anni con tale quiete d' animo, che ne resti pienamente pago<sup>2</sup> il suo desiderio, etc.

Dimani è il Santo di cui voi portate il nome. Ebbene; me ne rallegro, me ne congratulo, ve ne felicito; e tutto il bene che a me stesso bramo, a voi pure lo desidero. Ho detto tutto, qualora vi aggiungo che mi amiate, e siate certo d' esserne pienamente corrisposto dal vostro amico, etc.

Se quella guerra perpetua, ch' è fra la natura e la morte, si potesse riconciliare col pianto, prometto a V. S. che nell pianger seco lei la perdita che ha fatta del Sigr. suo Padre, non saréi

<sup>1</sup> Επειναὶ εἰ, <sup>2</sup> restar pago! ἀντέπει :

punto inferiore a Lei stessa. Ma se Le sovverrà, che il segreto volere del Monarca eterno deve per ogni ragióne prevalere al desiderio nostro, si assicuri, che domerà<sup>1</sup> arditamente il senso, e renderà totalmente liberata la ragione, col lume della quale conoscerà la necessità insuperabile di questa condizioné di natúra. Si conformi dunque col volere di chi ci regge, etc.

Sono restato immobile e senza parole all'intendere la funesta nuova della perdita che V. S. ha fatta, ciocchè avea di più caro su questa terra. Questa disgrazia, che mi è riuscita ben improvvisa, mi ha commosso si vivamente, che dubbito chi ne pruovi maggior dolore, etc.

Giacchè Ella si è esibita sì graziosamente a favorirmi in quanto mi occorresse, e va cercando di addossarsi<sup>2</sup> degl'incomodi e de' disturbi per me, mi piglio la libertà d'incaricarla d'una commissione, ed è, etc.

Giacchè V. S. mi ha accordata la permissione di avvalermi ne' miei bisogni delle sue graziose offerte; io il fo stavolta con tanto maggior fiducia, quanto sono più certo, che Le parran giuste le mie súppliche, etc.

La commissione che V. S. è degnata di darmi, mi ha arrecato un contento ben singolare, perchè mi porge occasione di esercitar verso Lei un atto di servitù, etc.

Io era sempre persuaso assaiissimo della sua gentilezza; ma il favore che in questa congiuntura<sup>3</sup> mi ha prestato, finisce di convincermi, ch' Ella è la persona la più graziosa e la più obbligante del mondo, etc.

---

<sup>1</sup> ἀνατίθεμαι, <sup>2</sup> φέρω μεταβολήν, <sup>3</sup> παραπέλεγμα, φέρουσαν:

Mi confondete coi vostri ringraziamenti per simili bagatelle<sup>1</sup>. Ciocchè ho fatto è un nulla in paragone di quello, che bramo di operare a vostro vantaggio. etc.

Sono più che persuaso della vostra generosità verso di me, e quando l' occasione mi si presenterà mi avvarrò di buon grado delle graziose vostre offerte, etc.

Ho ricevuto il gentilissimo (pregiatissimo, graditissimo) foglio, che Ella m' ha fatto l' onore di scrivere. L' assicuro, che io non provo maggior piacere, che allor quando Ella m' onora de' suoi comandi, etc.

*"Ե՞ր եղանակ աւարտելոյ զնամակս ըստ իւրաքանչիւր  
աստիճանի անձանց :*

1) *Առ երեւելք անյիշն :*

Perdoni V. S. Illma. il lungo tedium<sup>2</sup>, e mi creda quale pieno di rispetto mi do l' onore di protestarmi (o quale profondamente inchinandomi, mi do l' onore di protestarmi).

Di V. S. Illma,

Umilissimo e devotissimo servitore  
Antonio Stecchi.

E desideroso di dare in ogni tempo vivissime pruove della memoria, ch' io conservo dei tanti benefizj, che V. Ecc. si è compiaciuta dispensarmi e della stima, colla quale io riguardo il suo altissimo merito, resto inchinandomi con umilissimo ossequio.

<sup>1</sup> *Ուսո՞՞ բան,* <sup>2</sup> *դադարիւթիւն :*

E qui per non tediare più V. Ecc. Le fo umilissima riverenza supplicandola della continuazione de' suoi favori e protezione.

Qui rimettendo in tutte le cose con la dovuta riverenza ogni mio interesse nelle mani di V. A. umilmente prostrato in terra<sup>1</sup>, m' inchino e prego ogni vera felicità.

Il tutto espongo all' A. V. S. con la dovuta umilissima riverenza ed ossequio, mentre profondamente inchinandomi resto.

Prego all' A. V. il colmo delle grazie dal Cielo, facendole umilissima riverenza.

E pieno di vera stima e di profondo rispetto mi do l' onore di ratificarmi<sup>2</sup>, ~~me~~ mi raffermo — mi dichiaro — mi rassegno — mi protesto — mi professo — mi costituisco riverentemente.

Il Sigr. N. mi ha imposto<sup>3</sup> che io Le faccia un cordialissimo saluto in suo nome, ed io supplicandola a rassegnare il mio ossequio al Sig. N. resto di vero cuore.

V. S. si degni tenermi per suo, come sono, e alla sua buona grazia e della sua degna Signora consorte con tutto il cuore raccomandandomi mi rassegno.

E raccomandandomi con ogni caldezza alla validissima di Lei protezione continuo a professarmi.

Frattanto raccomandandomi alla continuazione della sua preziosa grazia ed efficace benevolenza ho l' onore di baciare la mano e di protostarmi per sempre.

La supplico a somministrarmi<sup>4</sup> occasioni di

<sup>1</sup> q. b. n. h. e. h. n. d., <sup>2</sup> h. n. n. n. n. b. L., <sup>3</sup> q. n. n. - h. b. L., <sup>4</sup> s. n. n. n. - r. b. L., r. b. L.

corrispondere a tanti obblighi, ch' io Le professo, ed a considerarmi quale con tutta la stima ed ossequio mi do l'onore di protestarmi.

Attenderò i suoi graditi riscontri, mentre  
pieno di vera stima possa con tutto l'ossequio a  
protestarmi.

Disposto per fine ai di Lei comandi mi do l'onore di rassegnarmi.

E augurandole ogni conténto resto col più  
úmile ossequio.

Accertandola ch' Ella non ha chi più di me  
si glorj di éssere.

Mi consérvi Ella il suo afféitto e mi creda  
qual sono e sarò eternaménte.

E pregandola a tenermi in sua buóna grazia  
sono con tutto l' ossequio.

Intanto mi continui il suo affetto, e mi creda al solito con tutta la stima ed ossequio.

E in attenzione dell' onore de' suoi stimatissimi comandi con umilissimo ossequio mi professo.

Se V. S. mi onorerà di qualche suo comando, conoscerà dalla mia prontezza in obbedirla quanto io mi faccia gloria d'essere.

Desidero occasioni di poterle dar prova della costante devozione con cui mi rassegno.

Mi conservi la sua pregiatissima grazia ch' io sono pieno di stima.

2)  $\Gamma_2 = \text{Liesergruppe von } \mathbb{R}^n$

In tanto vi prego a fare i miei umilissimi rispetti ~~per~~<sup>per</sup> i miei saluti, i miei baciamani alla Signora zia e sempre pronto ai vostri comandi con tutta la stima mi rassegno.

Degnatevi di onorarmi della continuazione  
del vostro affétto, che infinitaménte stimo, e  
gradite che io cordialmente v' abbracci, e mi dia  
di vero cuore.

Vi suplico per fine di mantenérmi nella vostra grazia, e di onorarmi con tutta la confidénza de' vostri comandi, sicúro di ritrovare in me un vero amico, che si reca ad onóre di professarsi con tutta la stima.

Pregandovi per fine di volervi avvalére della mia servitù in tutto ciò, che mi giudicase capace, caramente vi saluto, e sono.

E per fine pregandovi de' miei compliménti alla vostra degna consórte mi dichiaro colla più perfetta stima ed amicizia.

Mentre di cuore ossequiandovi per parte anche della mia famiglia, sono al solito.

Resto con augurarvi con tutto l'animo perfetta salúte, ed ogni più desiderabile felicità.

Continuatemi la vostra amicizia, che per me sono e sarò sempre al solito.

State sano, salutatemi gli amici, ed amate-mi come fate, addio.

E intanto mi professo immutabilmente.

E salutandovi sono.

Vi abbraccio e sono al solito.

### 3) L.— *—*

Altro per ora non occorréndomi, aspetto con impaziénza da voi una pronta rispósta sovra l'affare commessovi, e sono.

E per fine raccomandandovi di bel nuovo quanto vi ho imposto di fare, sono affettuosissimo per servirvi.

Intanto vi mando la mia patérna benedizioné ed augurandovi ogni bene, resto di cuore.

Ed assicurandovi di ésser sempre dispósto a compiacervi, vi salúto e sono.

Servitemi in quest' incontro colla vostra solita attenzióne che ve ne sarò grato. Addio.

Ա Յ Ե Ղ Ա Ր Ե Ւ Ն Հ Ա Բ Ա Ո Ս Ա Գ Բ Ո Ւ Ժ Ե Ա Խ Ե :

(Abbreviatúre)

A. C.	anno corrente.	Illre, Illustre.
A. P.	anno passato.	I. R. A. Imperiale Regia
P. P.	prossimo passato.	Apostolica.
P. V.	prossimo venturo.	Illmo, Illustrissimo.
A. A. L. L.	Altezze Loro.	L. L. M. M. Loro Maestà.
A. I.	Altezza Imperiale.	Monsig. Monsignore.
A. R.	Altezza Reale.	N. S. Nostro Signore.
A. S.	Altezza Serenissima.	Obbligmo, obbligatissimo.
A. V.	Altezza Vostra.	Osseqmo, Ossequiosissimo.
Affmo,	Affezionatissimo.	P. V. Paternità Vostra.
Ann.	Annotazione.	Pron. Padrone.
Aple,	Aprile.	Rev'do, Reverendo.
b. m.	buona memoria.	S. S. Santissimo.
Car'mo,	carissimo.	S. D. M. Sua Divina
Col'mo,	colendissimo.	Maestà.
C. M.	Cesarea Maestà.	S. E. Sua Eccellenza.
D.	Don, Donna.	S. Em. Sua Eminenza.
Dre,	Dottore.	Sereniss. Serenissimo.
Ecc.	Eccellenza.	Sigr. Signore.
E. E. L. L.	Eminenze Loro.	S. S. P. P. Santi Padri.
Em'za,	Eminenza.	T. C. Tenente Colonello.
E. S.	Eminenza Sua.	V. S. Vossignoría.
Fr. Fra.	Frate.	V. E. Vostra Eccelléza.
G. C.	Gesù Cristo.	Ven'do, Venerando.
Gio.	Giovanni.	Umil'mo, } Umilissimo.
Gian.	Batta. Giovanni Battista.	V. B. L. M. vi bacio le mani.

Ա երտառութիւնք կամ անուանք ովասուց համեմու-  
տեալ խրաբանչիւր աստիճանի անձանց և շատէք :

1) A Persóne Ecclesiástiche — Առ Եկեղեցական  
անձինս :

Al Papa — Առ Սրբազնն Պապի :

*Nel titolo, Ա երնագիր . Santo և Santissimo իմ  
Beatissimo Padre!*

*Nel corpo, Ա Վազ Վostra Santità և Beati-  
tudine.*

*Nella chiusa, Ա արտ . E con ogni umiltà Le ba-  
cio i santissimi piedi.*

*Nella sottoscrizione, Ասորագրութիւն . Di Vostra  
Santità.*

Umilissimo, divotissimo ossequiosissimo \*)  
Servitore N. և Ubbidientissimo figlio N.

*Nell' indirizzo, Շատէք . A Sua Santità Pio VII.  
Sommo Pontefice della Santa Chiesa  
Romana. և Alla Santità di nostro  
Signore Papa Pio VII.*

Ad un Cardinale principe — Առ Էջմոնտան Կարդի-  
նալ :

*Nel titolo. Altézza Eminentissima! և Serenissi-  
mo ed Eminentissimo Principe!*

*Nel corpo. Vostra Altezza Eminentissima.*

*Nella chiusa. E per fine Le bacio con ogni rive-  
renza la Sacra Pórpora. և il lembo  
della Sacra Pórpora.*

\*) Արբանայուանին և արէլ Խնդիրաց  
խուրածած նախանձերուն սրբագրութեան խոհուն  
ինա ածախաները իրադարձ շլքու , հարդ ու ու է  
ըստ և ամուղ գրել :

*Nella sottosc.* Devotissimo ossequiosissimo servitóre, *¶* Umilissimo devotissimo ed obbligatissimo servitóre N.

*Nell' indir.* A Sua Altézza Eminentissima il Signór Cardinále N. *¶* Al Sereníssimo ed Eminentissimo Principe il Signor Cardinále.

Ad un Sémplice Cardinále — *¶* *¶* *¶*

*Nel tit.* Eminentissimo Signóre! *¶* Eminénza Reverendissima! *¶* Eminentissimo Principe!

*Nel corpo.* Eminénza, *¶* Vostra Eminénza.

*Nella chiusa.* E per fine bacio a Vostra Eminénza la Sacra Pórpura.

*Nell' indir.* A Sua Eminénza Reverendissima il Signor Cardinale N. Arcivescovo di N. *¶* All' Eminentissimo, e Reverendissimo, Signóre Signore Padróne Colendissimo il Signor Cardinále N.

Ad un Principe Arcivéscovo o Vescovo — *¶* *¶*

*Nel tit.* Reverendissimo Principe! — Altézza *¶* Eccellénza Reverendissima!

*Nel corpo.* Altézza \*) *¶* Reverendissima Eccél- lenza.

*Nella sot.* Devotissimo ossequiosissimo N.

*Nell' indir.* A Sua Altezza Reverendissima, Mon- signore N. Principe Arcivescovo di . . .

\*) Գլուխանիս հշեանապահ անյանս Altézza արքանապահ անունը կամ անունը կը բարձրէ, իսկ իսպանէն՝ Eccellenza.

Ad un sémplice Arcivescovo o Vescovo — **U. —**  
**U. —** **U. —** **U. —** **U. —** **U. —** **U. —** **U. —**

*Nel tit.* Illustrissimo e Reverendissimo Monsig-  
nóre!

*Nel. corpo.* Vossignoria Illustrissima e Reveren-  
dissima.

*Nell' indir.* All' Illustrissimo e Reverendissimo  
Signor Signor Padrone Colendissimo  
N. **—** A Monsignore N. N. Arcivesco-  
vo o Vescovo, di N.

Ad un Abáte — **U. —** **U. —** **U. —**

*Nel tit.* Reverendissimo Padre e Sigr. Pne Co-  
lendissimo!

*Nel corpo.* Vostra Paternità Reverendissima.

*Nella chiusa.* Le bacio divotamente le mani.

*Nell' indir.* Al Reverendissimo Padre e Signore  
Padrone Colendissimo il Padre Abáte  
del monastéro di. **—** Al Reverendis-  
simo Padre Padróne Colendissimo il  
Padre Generale dei P. P.

Ad un Sacerdóte Claustrale — **U. —** **U. —**  
**U. —**

*Nel tit.* Molto Reverendo Padre!

*Nel corpo.* V. P. Vostra Paternità.

*Nella chiusa.* E per fine Le bacio affettuosamente  
le mani e mi raccomando alle sue  
orazioni.

*Nell' indir.* Al Molto Reverendo Padre Padróne  
osservandissimo il Padre N. dell' ór-  
dine di.

Ad un Canónico o Párroco — **U. —** **U. —** **U. —**

*Nel. tit.* Illustrissimo e Reverendissimo Signóre!  
Molto Illustré e Reveréndo Signore!

*Nell' indir.* All' Illmo e Revmo Sigr. N. Canóni-

co della Chiésa N. Al molto Reveréndo Sigr. e Pron. Colendiss. il Sigr. N. Parroco della Chiesa parrocchiále di.

Agli Ecclesiástichi secolari — U. — *Էլեկլաստիկ ժողովունքի համար*  
U. — *Էլեկլաստիկ ժողովունքի համար* :

*Nel tit.* Molto Reveréndo Signore! Molto Illustrre e Reveréndo Sigr!

*Nel corpo.* Vossignoria Molto Reverénda.

*Nell' indir.* Al Molto Illústre e Reveréndo Signore — Al molto Illustrre e molto Reveréndo Sigr. Pne Colmo il Sigr. Don N.

2) A Persóne Secolári — U. — *Էլեկլաստիկ ժողովունքի անդամների համար*  
All' Imperatóre — U. — *Էլեկլաստիկ ժողովունքի անդամների համար* :

*Nel tit.* Sacra Imperiále Maestà! Maestà! Sire!

*Nel corpo.* Vostra Maestà Imperiále.

*Nella sottosc.* Della Vostra Imperiál e Regia Apóstólica Maestà Umilissimo e fedelissimo servo e suddito N.

*Nell' indir.* A Sua Imperiale e Regia Maestà N. Imperatóre d' Austria Re d' Ungheria etc. etc. etc.

Ad un Re — U. — *Թագավորի համար* :

*Nel tit.* Sacra Real Maestà! Maestà! Sire!

*Nel corpo.* Vostra Real Maestà.

*Nell' indir.* A Sua Maestà N. Re di Sardegna.

Ad un Arcidúca d' Austria — U. — *Արքայի համար* :

*Nel tit.* Altézza Imperiále!

*Nel corpo.* Vostra Altézza Imperiale.

*Nell' indir.* A Sua Altezza Imperiále il Serenissimo

Principe N. Arciduca d' Austria. A  
Sua Altézza Imperiale il Serenissimo  
Arcidúca N.

Ad un Consigliére Intimo di Státo — *L'— n—t—r—n—*  
*l—n—t—r—n—t—n— S—t—r—n—l—n—n—*:

*Nel tit.* Eccellénza!

*Nel corpo.* Vostra Eccellénza.

*Nell' indir.* Sua Eccellénza il Sigr. N. Consigliére  
Intimo attuale di Státo di Sua Mae-  
stà etc. etc.

Ad un Conte, Marchése o Baróne *L'— t—n—t—n— U—r—*  
*r—l—n— t—n— Q—n—r—n—*:

*Nel tit.* Illustrissimo Sigr. Conte. (Marchése Ba-  
róne)!

*Nel corpo.* V. S. Illustrissima.

*Nell' indir.* All' Illustrissimo Signore Padróne  
Colendissimo il Sigr. Conte etc.

Ad un Gentiluomo — *L'— n—t—r—n—t—l— t—n— U—r—n—c—*!

*NeI tit.* Illustrissimo Sigr! Pron. Colmo! V. S.  
Illma!

*Nell' indir.* All' Illmo Sigr. Pron. Colmo il Sigr.  
N. Cavaliere nell' ordine di.

Ad una Persóna di rango — *L'— t—r—n—t—l— n—j—n—*,

*Nel tit.* Molto Illustre Sigr. Sigr, Pne. Colmo!  
Vossignoria!

*Nel corpo.* V. S.

*Nell' indir.* Al Molto Illustre Sigr. Sig, Pne Colmo  
il Sigr. N.

Nelle littere famigliári — *l—n—t—r—n—t—l— n—j—n—*:

*Nel tit.* Signóre! — Signór Riveritissimo — Sti-

matissimo — Osservatissimo! Amico carissimo, pregiatissimo! Dilettissimo Sig. Padre!

*Nel corpo.* Ella — Lei — V. S. Sigr — Signor mio caro.


*Nell' indir.* Al Pregiatissimo — Stimatissimo — Rispettabile Sigr. il Sigr. N — All' Ilustre Sigr. Sigr. Pne Colmo, il Sigr. N.



ԱՐՏՎԱԿԻՔ. ՏՊԵԳԻՐՈՒԹՅԵԼՇ

Լ. թ.	ՏՈՂ.	ԱՐՏՎԱԿԻՔ.	ՈՒՂ. ԴՆ. Ք.
62	25	egli ,	essi.
199	30	in tempa ,	in tempo.
"	"	կը ճանչանք ,	կը ճանչնանք .
215	7	Biposi ,	Riposi.
235	30	ՃԵՒՃԵՂԵՆ ,	ՃԵՐՃԵՂԵՆ .
137	31	vosro ,	vostro.
272	29	ՓԱՍՄԱՆԱՂՔ ,	ՓԱՍՄԱՂՔ .
289	15	— — ,	— — — .





~~John H. Green~~

~~1931. June 1st.~~

~~Green~~

